



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

ՀՈՒՐԵՐ

ԴԵՐԺԱՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ

5



ՊԵՅՉՈՒԹՅՈՒՆ
1933

Հայաստանի ԽՍՀ կառավարություն

91 = 91.991

5 1891

L-88

Հոկթեր

Աւրֆայի հերոսակարտը



ՀԱԻԹԵՐ

$\begin{cases} g (= 91.99) \\ 88 \end{cases}$

✓

ՈՒՐՓԱՅԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ


A II
489+
80328



ՊԵՏՐՈՎԻՇ

1933

Տպագր. «ՕՐԴԻՆԱ» ի





11

1876

ՀՈՒԹԵՐ

$g (= 91.99)$

88



ՈՒՐՖԱՅԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ

1897

A II
80328




ՊԵՏՐՈՒԹՅ.

1933

Տպագր. «ԱԶԴՈՒԹԻՒՆ»





ԱՅՍ ԳՐՔԻՆ ՆՊԱՏԱԿԸ

Բաւական չէ խօսիլ ու պատմել հայ ցեղի անցեալ առ աքինուրիւններեն, վերյիշել հայրենի յիշատակներեն ու մեր կատարած ստեղծագործական նիզերը. բանդուած աւաններու պատկերը պտտցնել երկրէ երկիր: Անհրաժեշտ է յիշատագրկուած ու ատանիդական հայ մարդուն նուիրել կենդանի խօսք. բայց խօսող անուն նոզդին ու ցեղային ամենանուրք զգացական լարերուն, կարեւոր է հրճնչեցնել ցեղի արժանապատուրինը ոյյոլ լարը. ցոյց տալ մեր հայրերու կորովն ու բաջուրիւնը. սրտերը կապել հայրենի մեր աւխարհը ալեկոծող նոզդիներու ու պամերգին, ու պատ ելով մոռացուրեան հօլը՝ որ կը պատանի ներռասկան դէմքերը, նրաւիրել մեր ու զայիք սերունդներու երկիւղած համբոյը անոնց պայծառ հականներուն:

Ժողովուրդ մը՝ ինչան ալ օծուած բարձր արժանիններով, երբ կը զտնէ կեսանքը պայմանաւորող ուժը իր պատմուրենեն բացակայ, անխուսափելի կերպով կիւնայ ազգերը անհետացնող յուսալքուրեան զիրկը:

Մեր պայմաններուն մէջ ու այս օրերուն, իւրաքանչիւր յիշատակ որ կուզայ յանձնուիլ սպազրական մամուլին, պէսք է խօսի մեր ցեղի ու պազմական կորովեն: Անըութ պէսք է գրուի հայ գողգորային պատմուրիւնը, բայց այդ մէկ շունչով ու սպառիչ կերպով, նրանիւնու համար պատմուրեան եւ ապագայ օերունդներու վրէծիւնդրուրիւնը միայն: Այս բացառութենին դուրս, գրի եւ նրատարակուրեան իւրաքանչիւր ձեռ նարկ, պէսք է վեցցուի մեր ժողովուրդի մարտական ջիղը զգուող ու ոգեւորող գրուազներէ:

Այդ մասնոզուրիւնն է ոգեւորած մեզ այս գործին համար:

Աւրծան իր դիւցազնական խոյանելով՝ կարգ մը այլ
վայրերու նես, ընդհանուր աղեքնեն կը գատուի, կը ցոլաց-
նէ մեր ցեղի նին ողին. ներռական խառնուածքը՝

Անիկա կը լլայ փրկարար սպունգ մը. մեծ աղեքին ու
մեր համակերպութեան բերած ամօրաներ ջնջելու համար
հայութեան հակատէն:

Յարգանքի յուշարձան մը՝ ներռական Աւրծայի հա-
հատակներուն:

Ներենչման ալլիւր մը՝ հասնող սերունդին:


Գրաւական մը՝ հայ ցեղի մարտական ընդունակու-
թիւններուն:

Ահա՝ առաջադրութիւնները սրճի մղած են մեզ այս
աւխատութեան:

ԼՈՒԹԵՐ

Աւրծայի Հայութինը Մինչեւ 1915 Թուականը

Արքայի կողմէն Տասը Տասը



ՈՒՐՓԱՅԻ ՀԱՅՈՒԹԻՒՆԸ ՄԻՆՉԵՒ 1915 ԹՈՒԱԿԱՆԸ



Դարերու ընթացքին պատմական փոթորկալից դէպ-
քերու թատերավայր մը հանդիսացած է Ուրֆան։ Զա-
նազան ժողովութեներ իրենց տիրապետութիւնը տարա-
ծած են այնտեղ, յաղթութեան, աւերումի և քաղաքա-
կըրթութեան յիշատակներ կտակելով պատմութեան։
Հայութեան գոյութիւնը այս քաղաքին մէջ մինչեւ ա-
ռասպելական շրջաններու կը հասնի, իսկ քրիստոնէա-
կան շրջանէն ասդին պատմութիւնը կը վկայէ այն կա-
րեւոր գերը որ խաղացած է հայութիւնը այս հին ու
հեթանոսական քաղաքին մէջ։ Հայ հին պատմաբաննե-
րէն՝ Մամթէոս Ուրհայեցին 1136 թուականին իր զը-
րած ժամանակազրուկան պատմութեամբ կը հաստատէ
հայութեան անցեալ կշիռը այս քաղաքին մէջ։ Հին դա-
րերուն Ուրֆան տուած է օտար գիտնականներու եւ
փիլիսոփաններու կողքին նաև հայ ականաւոր զէմքեր։
ինչպէս 154 թուականին Պարտէզան անունով մեծ փի-
լիսոփայ աստղագէտը՝ Մատթէոս Ուրհայեցին նոյնպէս
ծնած է Ուրֆա 1080ին։ Հայ մաքի և հոգիի փառքը ե-
ղող ներսէս Շնորհալիի հեղինակութիւնը Ուրֆայի մա-
սին ծանօթ է պատմութեան։ Շնորհալիի աճիւնները
նոյնպէս ամփոփուած են այս քաղաքին մէջ։ Արեւելքի
լուսաւորութեան ջահը համարուող Ուրֆան՝ պատմու-
թեան մէջ կը յիշուի նաև եղեսիա անունով՝ որը անու-

նըն էր Մեծն Աղեքսանդրի զօրավարներէն Սելեսկիոյի-
աղջկան՝ Եղեսէի։ Քաղաքը միջին զարերէն համբաւ-
չահած էր թուրքերու և արար ամբաներու զէմ իր
մղած հերոսական կոփւներով, քիչ բաժին չէ ունեցած
հայ աղգարնակութիւնը այս կոփւներու մէջ։ Թուրքե-
րու վերջին պրաւումը 1517ին՝ Սէլիմ Ա. ի օրով ճակա-
տագրական նշանակութիւն ունեցաւ Ռւրփայի համար։
Քաղաքը շուտով կորանցուց իր զիտական նշանակու-
թիւնը, յիշատակարանները քանզուեցան հետզիւտէ,
զրադարանները այրուեցան, փակուեցան բարձրադրոյն-
վարժարանները, որտեղ դարեր շարունակ . անդամ Ա-
թէնքէն ու Պարսկաստանէն բազմաթիւ ուսանողներ ե-
կած էին ուսանելու, գիտականներ էին կա ած ծովեր
ու ցամաքներ զալ պրատելու համար Եղեսիոյ համա-
լսարանին հազուազիւտ գրադարանը, որտեղ աւելի
առատ նիւթ կար քան Աթէնքի ծաղկեալ գրադարան-
ներուն մէջ։ Այս բոլորէն 18րդ դարու սկիզբը արդէն ա-
զօտ յիշատակիներ էին մնացած, ու նաեւ աւերակիները
հին փառքի կոթողներու, հոյակապ եկեղեցիներ՝ որոնց
թիւը աւանդութիւնը կը հասցնէ 361ի, քանզուած էին
և կամ քիչ բացառո թեամբ մզկիթներու վերածուած։
Քաղաքին վերեւ կը բարձրանային ու դեռ մինչեւ հի-
մա կը մնան աւերակիները հառվմայեցի ժիւթիւնեռուսի
չինած զղեակին։ Դարերու ընթացքին կը քանզուէի ու
կ'աւերուէր ամեն ինչ որ Եղեսիոյ հին փառքը կը յիշե-
ցընէր։ Հեթանոսական թէ քրիստոնէական շրջաններու
իրար վրայ բարդուած նոխացած քաղաքակրթական-
բազմապիսի արժէքները կը փճանային շուտով՝ Միջին
Ասիոյ տափաստանէն եկող աւերիչ շունչին տակ։ ու
հայութիւնը՝ ո՞վ հրաշք, այս քանզով ձեռքին առկ
դարեր շարունակ կը յամափի պահել իր գոյութիւնը
մինչեւ 1915ի արիւնութ թուականը, կարծէ որ մասնա-


զիտական պաշտութ զինուած մէկը տայ մեզ մանրամասըն ինչպէս նղեսիոյ հին ընդհանուր պատմութեան նոյնպէս և այդ քաղաքի հայութեան պատմութիւնը հինգարերէն սկսած, որովհետեւ Արեւելքի այս բացառիկ պատմութիւն ունեցող քաղաքը պիտի ունենայ նաեւ անոր բնակչութեան կարեւոր մասի հայութեան խաղաղած բացառիկ գերի արժէքը. Արգար թագաւորներու շրջանը, սկսեալ Թիրատոսէ վերջ 179ին վկայ են այս ճշմարտութեան:

11րդ զարու սկիզբները Խաչակիրներու արշաւանքը զիմաւորող էի Տը Ֆրուա Տը Պուեօնը հայերու աջակցութեան շնորհիւ միայն կրցաւ իր բանակները պատապարելու իր իշխանութիւնը հաստատել Աւրփայի մէջ, յետագային հնարաւոր գարձնելու համար Երուսաղէմի գըրաւումը: Երկար են փաստերը հաստատող Աւրփայի հայութեան պատմական արժէքը, որոնց վերջին զաւակները գարաւոր գոյութեան մը վերջին ուազմերզը երգեցին՝ արժանի իրենց ցեղին ու նախահայրերու անունին, ծառանալոյի թրքական բանակալու թեան դէմ, — Աւրփայի գարաւոր պատմութիւնը օժտելով Աւրփայի Հերոսամարտը անունով նոր ու հերոսական զրուազով մը:

* * *

1915ի սկիզբը Աւրփայի հայութիւնը ֆիզիքապէս եւ նիւթապէս կազդուրուած վիճակ մը ունէր, կրթական եւ մտաւորական շարժում մը զեղեցիկ հեռանկարներ ցոյց կուտար այդ օրերուն: Եւ սոկայն Աւրփայի հայութեան վերածնունդը սկսած էր 1845 թուականին, բնիկ Աւրփացի Գապէնճեան Տէր Յարութիւն եպիսկոպոսի օրով, որուն չանքերով ու Մ. Դաղար Յատեանի նիւթական օժանդակութեամբ կը վերացինուէր Աւրփայի հին Արք. Աստուածածին հոյակապ եկեղեցին, ու ուն շինութիւնը կը վերագրուի Թաղէոս առաքեալէն ձեռն-զրուած Աղողէ հայրապետին, նահատակուած Արգարու Անանուն-

Ուրանի Մայր Ակնելեզոց



Գյուղացիություն


որդւոյն կողմէ և թագուած յիշեալ եկեղեցին մէջ։
Քաղէնձեան եպիսկոպոս եկեղեցին վերաշինելու ժամա-
նակ Ազգէ հայրապետին նշխարները կ'ամփոփէ եկեղե-
ցւոյն ձախակողմնան զառւն կից զամբարանի մը մէջ։
Յետագային Քաղէնձեան եպիսկոպոսի չինարար զործը



Խորեն Ա. Ֆ. Միսիրարես ն

կուգայ շարունակելու Միսիթարեան Տ. Խորէն եպիս-
կոպոս, յարգուած ու ազգեղիկ այս առաջնորդը կը վե-
րաշինէ Թաղէոս առաքեալի հիմնադրած Սրբ. Սարգիս
վանքը, նոր զպրոցներու հիմը կը դնէ ու շինութիւն-
ներ կը բարձրացնէ մնայուն հասոյթներ ապահովելու

Արքայի Ա. Մարզու Վանիկ



համար ազգային հասաւառութիւններուն . բերել կուտայ նաև հայ թաղը հոսուն ջուր քաղաքէն երկու ժամ հետո . թամա Սէքի կոչուած տեղէն : Վերապրով Ուրֆացիներու . մէջ Մխիթարեան եպիսկոպոսի անունը հակառակ մօս կէս զարու անջրապետի մը , յարգանքով է որ կը յիշուի : Այս ճիզվերը սակայն , դարաւոր թմրիրէ մը յետոյ եկած զարթոնքը , կը փշրուի 95ի գէպքերուն բերած արհաւելրքով : Ընդհանուր կոսորածի ամենաառածեղ ալիքը Ուրֆայի զլիսուն էր որ կը փշրուէր , որովհետեւ Ուրֆայի թուրքը իր զաղանային բնազդներով կը զերազանցէր բոլոր այլ վայրերու թուրքերը : Կարճ զիմազրութենէ մը յետայ Ուրֆայի հայութիւնը՝ տակաւին անփորձ , զոհը կը զառնայ թրքական նենգամտութեան՝ յանձնելով իր զէնքերը միջամտող կառավարական երեւելիներուն : Երկար տարիներու և մեծ ճիզերու գործ եղաւ . յետապային , դարմանելու համար 95ի ազէտը : Դէսպէն յետոյ ինքնամփուփման զեզեցիկ ծըրազրով մը , կը բացուէր լուսաւորչական և բողոքական միացեալ ուժերով բարձրագոյն վարժարան մը . անզընահաւելի ծառայութիւն կը մատուցանէ այս հաստատութիւնը Ուրֆայի , իր զոյութեան քանի մը տարիներու ընթացքին :

Տաճկական Առհմանապրութեան՝ 1908ին , արդէն Ուրֆան ոչ միայն գտած էր իր հին պինակը , այլև քայլ մը աւելի առաջ անցած : Քաղաքին մէջ ամփոփուած հայութիւնը կ'անցնէր 30.000ը . մօտակայ միակ հայ զիւղը՝ Կարմունը նոյնպէս կը հաշուէր 5000ի թիւ մը : Հայախօս առանց բացուութեան , ուժեղ ազգային նկարագրով , աւանդապաշտ , խառնուածքով ըմբուտ ու կարին այս զանգուածը կը գտնուէր . զեզեցիկ կարելիութիւններու դիմաց , ու ահա յառաջդիմութիւնը կ'ըսկըսէր ոչ թէ քայլերով , այլ սստութիւններով . տենպայոյզ

Ալիսական կուրսունդաշտիկ պահանջման 1900թ.



ու մեզուաջան աշխատանքի էին նուիրուած հասարակութեան բոլոր խաւերը, կեանքը կ'եռար ազգային հասատութիւններու շուրջ։ Ազատ լոյսին երեան կուղան միութիւններ ու կազմակերպութիւններ, կը հիմնագրուին գրադարաններ և ընթերցատուններ։ Խարանները լեցուն կ'ըլլան հասարակութեամբ, քաղաքականապէս կը դաստիարակուի ժողովուրդը։ աննկարագրելի խանդավառութիւն կ'առաջացնեն մօտաւոր անցեալի յեղափոխական դէպքերը, որոնցմէ անտեղեակ էր մնացած Ուրիան, չնորհիւ իր հեռաւորութեան ու մեկուսացած վիճակին։ Յեղափոխական կուսակցութիւններ հրապարակ կուղան, երիտասարդութիւնը կը համախըմբուի անոնց շուրջ։

1861
Արտաւազգ վարդ։ Դալէնտէրեանի ժամանումով, Ուրիան կ'ունենայ իր արժանաւոր առաջնորդը։ Թեմական գործերը կը մտնեն կարգի ու կանոնի։

Կուսակցական գործիչներ՝ Ղեւոնիդ Մելոյեան, Փարամազ, Նալպանտեան, Խաչատուր Պոնափարթեան, Տիգրան Շամիուր, իրար ետեւէ կ'այցելեն Ուրիան։ ոգեւորութիւն կ'ստեղծուի մասնաւոր կերպով ընտանիքներէ ներս Գէորգ Զառւշի տիկնոջ ժամանումովը։ Բոլոր այս գործիչները կը խօսին, կը պատմեն, կը կազմակերպեն, ու ինչ որ կատարուած էր Հայաստանի մէջ երկար տարիներու ընթացքին, ինչ հոգեփոխութիւն որ կրած էր ժողովուրդը յեղափոխական դէպքերու ազգեցութեան տակ այնտեղ, Ուրիան զլուխ կը բերէ զայն կարճ ժամանակի ընթացքին։ Ամեն տունէ ներս կը փայլի արդէն հրացանի մը փողը։ Երիտասարդներ, պատանիներ ձեռքէ ձեռք կը խլեն Ռաֆֆիի եւ Ահարոննեանի վէպերը։ Թրքական շարքներուն յաջորդած են յեղափոխական երգեր՝ որոնք գուրս կուղան եւ երիտասարդներու և ծերերու շրթներէն գինովի յափշտա-

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԱՐԴՅՈՒՆԱՎՈՐ ԳՐԱԴԱՐԱՆ

կութեամբ։ Աւազմական հոգիի այս արագ նուածումը պէտք է վերագրել Ուրփայի հայութեան ի բնէ կորովի նկարագրին, որը ժառանգած էր իր միջնադարի նախնիքներէն։ Ու երբ ազատութեան խաթկանքը ցոյց կուտար իր ոճրային զէմքը՝ Կիլիկեան դէպքերով ու Ատանայի կոտորածով, եւ երբ շրջանի հայութիւնը կոտորածի սարսափը կ'ապրէր, Ուրփայի հայութիւնը կարծես հրճուանքի մէջ էր ու առիթը եկած կը համարէր 95ի վրէժր լուծելու համար, ու թուրքերը հակառակ իրենց զերազանց թիւին, մոլեսանգ ու զազանային բընազդներուն, տարակուսանքի մէջ էրն ու չէրն ուզեր զէպքերու առիթ տալ։ Դերերու այս փոփոխութիւնը, յետագային առիթ կ'ընծայէր հայերուն կարճ ժամանակուան մը ընթացքին ստեղծելու ապահով կետնք։

Առաջնորդ՝ Արտաւազդ վարդապետ այցելելով թեմին շրջանը՝ Կարմուճ, Մեւերէկ, Նիզիալ, Էհնէշ, Ճիպին, Սուրուճ և Պէրէճիք, կը կազմակերպէր զանոնք։

Ուրփայի մէջ կը կատարուէր Թեմականի լրացուցիչ ընտրութիւններ, Դաշնակցութեան ցանկին յաջողութիւնը պարտադրութիւն կը դնէր նոյն կուսակցութեան վրայ մօտէն հետեւելու ազգային գործերուն։ Դպրոցները կ'ենթարկուին Հիմնական բարեփոխութեան, մանջերու և աղջկանց բաժիններու զպրոցական նոր շէնքեր կը շինուին։ Մայր եկեղեցիին շրջափակը՝ որ իրք գերեզմաննոց կը ծառայէր, կը փոխազրուի քաղաքէն դուրս, բնդարձակ շրջաբանկը արամազրելի կ'ըլլայ դպրոցներու աշակերտութեան։

Եկեղեցասիրաց միութիւնը որ հիմնադրուած էր 1908էն առաջ, աւելի կ'ընդարձակէ իր գործունէութիւնը՝ նուիրուելով կը թական զործի օժանդակութեանմիութեան զլիաւոր սիւները կը հանդիսանային՝ Մկրտիչ Գարատաշյեան, Յարութիւն Պէրպէրեան, Յովհան-


նէս Արգուհալճեան, Յակոբ Լազլազեան, Շաքօեան եղա-
բայրներ, Արրահամ Զուլճեան և Մազաք Մազաքեան:
Բոլորն այ ժողովուրդի համեստ խաւերէն դուրս եկած,
բայց որոնք ըմբռնած էին Ուրֆայի ունեցած մեծ պա-
կասը կրթական մարդին մէջ։ Այնթապն ու Խարբերդը



Որ Տաւազդ Վարդ Գալենէկեան

այս ուղղութեամբ իրենց ցուցահանած արժէքով բարի
նախանձը զրգուած էին Ուրֆային, ու ահա կատարեաւ
հրաշք է որ կը կատարուի չորս հինգ տարիներու կարճ
ժամանակաշրջանի մը մէջ։ Ուսուցչական կարող ուժեր
կը հրաւիրուին Պոլսէն եւ Խարբերդէն, ինչպէս Անգրա-
նիկ Ֆէրիտ Պօղածւան, Ռոտիկեան եւ Վահէ Տօնճեան։

Ուշակի քաղաքաներ. քաղաքաներ



Երաժշտական կարողութիւններով օժտուած Արտաւազգ վարդապետ զարկ կուտայ զպրոցներէն ներս երաժշտու թեան, երգի ու ձայնի սիրահար Ուրֆացիին սրտին կը խօսի այս քայլը, կը կազմուի երկսեռ երգչախումբ մը առաջնորդի զեկավարութեամբ։ Հետզհետէ կը նրբանայ ժողովուրդին ճաշակը ու Կոմիտասը կը զառնայ բոլորի շրթներուն սիրելին։ Դպրոցներու բարձրացումն ու կանոնաւորումը հրապարակ կը բերէ օժտուած ուսանողութիւն մը։ Նորահաս պատանիներու այս սերունդն էր որ յետագային կրեց իր ուսերուն հերուսամարտի ամենակարեւոր բաժինը, մինչեւ հիմա Ուրֆացին արցունքով ու զուրգուրանքով կը յիշէ խիտ շարքերը համազգեստաւոր այդ ուսանողներուն, որոնք Մայր Եկեղեցւոյ շրջափակին մէջ իրենց առոյգ քայլերը կը հնչեցնէին։

Յողոքական համայնքին մէջ նոյնալէս այդ օրերուն նկատելի կ'ըլլայ ուժեղ ազգային զարթօնք մը։ Թուով քաղաքաւարար փոքր տոկոս մը, և սակայն շնորհիւ Ամերիկեան միսիոնարութեան ջանքերուն, հինէն իվեր կազմակերպուած այս համայնք, ունէր իր մանչերու և աղջկանց վարժարանները, որոնցմէ կարելի է անվարան ըսել որ զուրս են և կած հայու և Ուրֆացիի անունին արժանի սերունդներ։ Ամերիկեան արհեստանոց որբանոցը ժամանակ մը գարձած էր օճախ մը յեղափոխական գաղափարներու։ Կարապետ Փրինձեան, Յարութիւն Սիմեան և Մովսէս Մովսէսեան՝ ստեղծած էին այնաեղ մթնոլորտ մը, որ միայն զէնք ու վառող կը բուրէր։

Երկար փորձերէ յետոյ բաղոքականները գտած էին վերջապէս արժանաւոր պատուելի մը՝ յանձին Սողոմոն Աքէլեանի, որուն լուսաւոր դէմքը մննք պիտի տեսնենք հերոսամարտի դէպէրու ընթացքին։ Կազմուած

էր բողոքական երիտասարդներու միութիւն մը՝ ռԺԵ-
մարտասիրաց անունով, որու գլխաւոր նպատակը կը
հանդիսանար ազգային գաղափարներու հիմնաւորումը
համայնքին մէջ:

Ուրֆայի հայութիւնը բաղդը ունեցած էր առաքե-



Միս Շաբըգ

շատիալ միսիօնարներ ունենալու իր մէջ, Միս Շաթըգ,
Մսթը կրէյսի ու վերջինը Մսթը Լէյսլի. եղած են
մարմնացումը իրական մարդասիրութեան ու աշխա-
տանքի. այսօր երկար տարիներ յետոյ իր մահէն,
Միս Շաթըգը կը գրաւէ բացարիկ անուն մը Մերձա-

ւոր Արեւելքի միսիօնարութեան գործի տարեգրութեան մէջ՝ 95ի դէպքէն յետոյ, մինչեւ իր մահը 1911ին, Միս Շաթրզը եղած է նախախնամութիւնն մը Ուրփայի այրիին և որբին համար. անոր հիմնած ձեռագործի աշխատանոցը միայն հաղարէ աւելի կիներու միայն գործ է հայթայթած: Իրապէս հայասէր միսիօնարներու այս գեղեցիկ հոյլն է եղած թերեւս գլխաւոր պատճառներէն մէկը Ուրփայի բողոքական համայնքի ազգային նիստագրի պահպանման: Բողոքական եկեղեցին՝ շինուած պատռելի Ապունայութեանի ջանքերով, գեղեցիկ նմոյշ մ'ընէր հայկական ճարտարապետութեան, եւ որը շնորհիւ իր դիրքին կոուի միջոցին ծառայած է լաւապէս կոուող ուժերու պաշտպանութեան. Գերմանացի եւ Զուիցերիացի միսիօնարներ նոյնպէս ունեցած են Ուրփայի մէջ իրենց գործը: Որբանոց, արհեստանոց, հիւանդանոց մը ամէն յարմարութիւններով օժտուած, գորգի մեծ գործատուն մը, տարիներ շարունակ զնահատելի ծառայութիւններ մատուցած են Ուրփայի հայութեան: Տօքթ. Լէփսիւիսի ընկերակցութեան այս հաստատութիւնները հաշուած են իրենց մէջ անձնուէր աշխատողներ: Տօքթ. Ֆիշըր, Միս Քարէն Եփիէ, Տօքթ. Քիւնզլէր և Մ. Էքարթ երկար ատեն վարած են Ուրփայի Գերման-Զուիցերիական ընկերութեան գործերը: Մեր պատմութեան ընթացքին, հանգամանօրէն երեւան պիտի գան այս անձնաւորութիւններուն գրական թէ բացասական գծերը:

Նատ փոքր թուով կաթոլիկ համայնքը եւս Սահմանադրութենէն յետոյ սկսած էր ցոյց տալ ազգային նախանձախնդրութիւն: Վերջին առաջնորդը՝ Վարդան վարդապետ, որ 1917ին կախաղան հանուեցաւ Առանայի մէջ, լուսաւոր դէմք մ'ըն էր. շնորհիւ իրեն վերջին տարիներուն հայերէնը կարեւոր տեղ մը կը բըռ-

Նէր մայրապետներու դպրոցին մէջ:

1908էն յետոյ երիտասարդութեան մէջ կարեոր գեր
մը կատարեց նաև «Յառաջդիմասիրաց» միութիւնը:
Առանձին գրադարան մը Դաշնակցութեան ակումբին
մէջ, զիշերային հաւաքոյթներ, խմորատիպ օրկան մը՝



Վարդան Վարդ. Առնեան

«Պայքար» անունով, զինավարժութեան գաղտնի վոր-
ձեր, արհեստաւոր խաւին մէջ տքնածան աշխատանք,
ահա թէ ինչ զործեր էին որ թափ կուտային այս մի-
ութեան, եւ որուն շուրջ բոլորուած էին Յարութիւն
Սիմեանի, Լեւոն էղբէրլէրեանի և Յովհաննէս Նազար-

եանի պէս խանդավառ ուժեր :

Նորակազմ միութիւն մըն էր Վանասիրաց միութիւնը : Պատմական Ս. Սարգիս վանքը դարձնել կըրթութեան օնախ մը, ահա այս միութեան նողատակը : Առաջին առթիւ բացուած էր վարժարան մը վանքէն ներս : Դոլրոցի պիւաճէն ապահովելու համար հանգա-



Յարութիւն Սիմեան



Յովհաննիս Նազարեան

Նակութեամբ ծախու առնուած էր բաւականաչափ ոչխար : Վանքի անտեսութիւնը կը գրուէր ապահով ձեռքերու մէջ . հետզհետէ նորոգութիւններ կը կատարուէին այս դարաւոր հաստատութենէն ներս : Միութիւնը արդէն սկսած էր հարիւրաւոր անդամներ հաշուել իր մէջ . զլխաւոր զեկավարներն էին՝ Շաքօնեան եղբայրներ, Կարապետ Պէրպէրեան, Յովհաննիս Սիմեան, Սարգիս Դաստապեան եւ Բրուտեան վարժապետ :

Հայուհեաց Միութիւնը՝ կազմուած վերջին տարիներուն, նոյնպէս յոյս կը ներչնչէր օգտակար գործունէութեան մը։ Հիմնադիրը՝ Օր. Խանըմ Քէթէննեան։ Էծուած էր անդուլ աշխատանքի, բարձրացնելու համար Ռւրֆացի կնոջ մտաւորական պատրաստութիւնը ու մարգելու զայն ժողովրդանուէր աշխատանքներու։



Օր. Խանըմ Քէթէննեան



Լեւոն Էղբերլեւեան

Օգտակար միութիւն մըն էր նոյնպէս Մարմնամարզական Ակումբը, որը կարճ ժամանակուան ընթացքին յաջողած էր ունենալ իր սեփական խաղաղաշաղը, արհեստաւոր երիտասարդներու խանգավառ բազմութիւնը և հաւաքուած էր այս միութեան շուրջ։ ու իր պոյտութեան սկիզբին բոլորին նայուածքները յառած իր վրայ։ Լեւոն Զէրշինեան, Լեւոն Էղբերլէրեան, Գրիգոր Դերձակեան, Խոսրով Շամլեան, Մովսէս Սունեան եւ Յովհաննէս Նազաշեան գլխաւոր հիմնադիրներն էին

այս միութեան :

Հայ Բարեգործական Միութիւնը ունէր իր մասնաւ ձիւզը Ուրֆայի մէջ, և շնորհիւ Յակոբ Քիւլահեանի, Նշան Տէր Պետրոսեանի նման ազատամիտ անձերու, միութիւնը կը դառնար օգտակար, հաշտ քալելով երիտասարդական տիրող թափին հետ :

Յիշատակութեան արժանի են նաեւ 1908էն 1915 Ուրֆայի կիրակնօրեայ լսարանները, Բողոքականներու, Բարձրագոյն Դպրոցի սրանին մէջ, շարաթ իրիկունները տեղի կ'ունենար լսարան, որտեղ կը հաւաքուէր ժողովուրդը խուսներամ, լսելու օրուայ հարցերու շուրջ բանախօսութիւններ, լրագրական լուրեր ու նուագ։ Կուսակցական ակումբներու մէջ նոյնպէս տեղի կ'ունենային պարբերական լսարաններ։ Բայց այս ուղղուաթեամբ ամենախայլուն տեղը վերապահուած էր Ազգային Լսարանին, որ տեղի կ'ունենար Մայր Եկեղեցիին մէջ, կիրակնօրեայ ժամերգութենէն յետոյ։ Ազգային Լսարանի ղեկավարն էր Դարեգին քահանայ Ասկերիչեանը, Ուրֆայիներու կողմէ «Վաղոնի բերան» անուանուած, եւ որուն կեանքի բացառիկ ողբերգութեան մենք պիտի հանդիպինք մեր պատմութեան վախճանին։ Շնորհիւ այս լսարաններուն, ժողովուրդը կապուած կը մնար հայ կեանքի եկեւէջներուն, ընթերցանութիւնը կը դառնար պահանջ, բազմաթիւ արհեստաւորներ գիշերային զաւընթացքներու կը հետեւէին։ Գրադարանները կիրակի օրերը լեցուած կ'ըլլար արտակարգ բազմութեամբ։ յաճախ ժամեր պէտք կ'ըլլային սպասել զիրք մը ստանալու համար։ Պոլսական թերթեր բազմաթիւ օրինակներով կ'ըստացուէր։ մասնաւորաբար «Ազատամարտը» դարձած էր ժողովրդական լայն խաւերու սեփականութիւնը։ արհեստաւորներ եւրեք չորս հոգի միացած կը բաժանորդագրուէին թերթի

մը ու անհամբեր կըսպասէին անոր ստացուելուն։ Շատ
անգամներ «սըրայ»ի մը անունով կ'ստացուէր թերթ
մը ու կ'օգտագործուէր զիշերային հաւաքոյթներու
ընթացքին։ Լրիւ զազափար մը տալու համար Ուրփա-
յի երիտասարդութեան կեանքի մասին, աւելորդ չէ
բացատրել «սըրայ»ի իմաստը։ Քանի մը իրար մօտ ե-
րիտասարդներ, հաւաքուելով փոքր միութիւն մը կը
կազմէին, կարգաւ ամեն շաբաթ անդամներէն մէկուն
տունը տեղի կ'ունենար հաւաքոյթ, «սըրան» կ'ունե-
նար իր հիմնազրամը՝ գոյացած անդամներու շաբաթա-
վճարներէն, եւ որ շատ անգամ կ'օգտագործուէր շահա-
րեր գործերու վրայ։ «Սըրայ»ի հաւաքոյթները ամեն
խմբաւորում իր զիտցած ձեւով կ'օգտագործէր։ Վեր-
ջին տարիներուն այս հաւաքումները մեծ մա-
սամբ դարձած էին ինքնազարգացման, իրերօգնու-
թեան եւ զինաւորման օճախներ, այդ պատճառաւ ալ
յիշատակեցինք այս պատճութեան մէջ անոնց գոյու-
թիւնը։ Յետագայ ինքնապաշտպանութեան գործին
քիչ օգուտ չեն ունեցած այս սըրաներու հաւաքած զէն-
քերն ու թաղային խումբերը։ Երիտասարդներու նը-
ման տարիքաւորները նոյնպէս ունէին իրենց առան-
ձին «սըրա»ները, բոլորն ալ ընդհանրապէս կազմու-
ած արհեստակեցական, համայնքային ու երբեմն ազգա-
կանական հիմունքներով։

Մեր համառօտ պատկերը լրիւ ընելու համար Ուրփ-
այի հասարակական կեանքին մասին, անհրաժեշտ է
քազաքական կուսակցութիւններու դերն ալ բնորոշել։

Կուսակցութիւնները վաստական գոյութիւն ստա-
ցան Ուրփայի մէջ Օսմ. Սահմանադրութենէն յետոյ։
1908էն առաջ թէե կային հնչակեաններ ու զաշնակ-
ցականներ, սակայն չունէին իրենց կանոնաւոր կազ-
մերը։ 95ի դէպքերու առեն տեղի ունեցած կարճ ինք-

նապաշտպանութիւնը եղած է անհատական ջանքերով ւ 1906էն յետոյ է միայն որ կարգ մը ուսանող երիտասարդներ, որոնք կ'ուսանէին Այնթապի Ամերիկեան զոլէժին մէջ, իրենց Ռւրֆա անցուցած արձակուրդի ումիսներուն, կը բերէին իրենց հետ յեղափոխական գաղափարներ ու կը պատռաստէին երիտասարդութիւնը: Այդ ուսանողները՝ Յարութիւն Էղբէրէրեան, Յարութիւն Տէր Խորէնեան, Գէորգ Ալանճեան, Սարգիս Տէմիրճեան, Յակոբ Գասապեան և Խորէն Գալայճեան՝ յետագային կազմեցին Դաշնակցական կազմակերպութեան առաջին կորիզը:

Հ. Յ. Դաշնակցութիւնը 1908էն յետոյ Ռւրֆայի մէջ ունեցաւ կանոնաւոր կազմ. մինչև 1915, անիկա ունէր իրեն առանձին ընթերցատունը, որտեղ հաստատուած էին նաև պատանեկան և ուսանողական միութիւններ: Իր կազմութեան առաջին շրջանին, Ռւրֆայի Կօմիտէութիւնը կապուած էր Տիգրանակերտի Կերպունական Կօմիտէութեան. յետագային անիկա միացուեցաւ Կիլիկիոյ շրջանին: Բազարը բաժնուած էր երեք առանձին ենթակօմիտէութիւններու, կապուած Կօմիտէի մը որը կը ներկայացնէր ամբողջ կազմը: Վերջին տարիներուն մանաւանդ կուսակցութիւնը ըստացած էր մեծ կշիռ: Ազգային գործերը կը գտնուէին անոր անմիջական հակաշոին տակ: Պարոցները, ուսուցչութիւնը, ուսանողութիւնը, մարզական և մշակույթային միութիւնները ենթակայ էին անոր աղղեցութեան: Հարիւրաւոր երիտասարդներ, որոնք զեռ երէկ անուն հանած էին անիմաստ քաջագործութիւններու մէջ, կազմակերպութենէն ներս կը գառնային աիպար մարտիկներ ու գաղափարական գէմքեր: Կուսակցութիւնը խիստ էր իր շարքերու բարոյական մաքրութեան: տեղական էխիստ բարքերն ու յեղափոխական աւանդութիւնները, ընկերները կը պահէին օրինակելի:

թարձրութեան մը վրայ։ Պատահած է որ ընկերներ յանդիմանուխն պարզապէս թրքական թատրոն յաճախելնուն համար։ Այս խիստ վերաբերմունքին չնորհիւ էր որ կարձ ժամանակուան ընթացքին, Ուրֆայի մէջ վերջ գտան կարգ մը մոլութիւններ, որոնք այնքան աւերներ կը տարածէին։

Դաշնակցութեան ակումբը ամեն գիշեր կը լեցնէր ժողովուրդը, որտեղ աեղի կ'ունենար հաւաքական ընթերցանութիւն յեղափոխական վէպերու և հայոց պատմութեան։ Ցուցիչ էր աեսնել պատանիներու կողքին ալեհեր մարզոց, որոնք մինչև կէս գիշեր լուս ու հեւասպառ կը հետեւէին ընթերցանութեան։

Դաշնակցութեան կատարած այս դաստիարակիչ գործն էր որ հապճեապ կերպով պատրաստեց Ուրֆացին յետազայ հերոսամարտին համար։ Հոգիներու այս այլափոխութեան զուղընթաց Ուրֆայի Դաշնակցութեան յիշատակելի գործը կը մնայ «զիֆօնի» աշխատանքները, որը յետազային ճակատագրական նշանակութիւն ունեցաւ կուրին համար։ Գրքին, լսարանին ու ընթերցանութեան հետ զուղընթաց, կուսակցութիւնը լծուած էր տենդապին կերպով զինամթերման գործին։ Երեք հոգինոց գաղտնի մարմին, մը՝ բազկացած Մկրտիչ Եօթնէզրեանէ, Կիրակոս Դերձակեանէ ու Կարապետ Գարատաշեանէ, կը հակէր ինքնապաշտպանութեան նախապատրաստութիւններուն։ Կուսակցական բոլոր խումբերը ամեն շաբաթ մէկ օր պարտաւոր էին երթալ քաղաքէն զուրս, զինավարժութեան փորձերու համար։ Իւրաքանչիւր ընկեր պարտաւորուած էր ունենալու սեփական զէնք, համապատասխան քանակութեամբ փամփուշտներու պաշարով մը։ Թուոցիկ խումբեր կազմուած էին անակնիալ ուսէ դէպքի պահուն թագային զիրքերը պահելու համար։

Պատրիաստուած էր ինքնապաշտպանութեան յատակադիմ մը, ի պահանջել հարկին անմիջական գործածութեան զրուելու ու կանխելու համար անակնկալ ռեւէ յարձակում։ Ու այս բոլորը առանց աւելորդ ցուցականութեան, լուս, զաղանի ու խորհրդաւոր կերպով։ Կազմակերպութեան մէջ հետզհետէ կարեւոր գեր կատարած էին՝ Յակոր Գասապեան, Գէորգ Եօթնէզբէրեան, Սարգիս Գասապեան, Կարապետ Թափթափեան։ Կիրակոս Դերձակեան, Յակոր Գաղանձեան, Գէորգ Զէրչիեան, Նիկոլոս Գաղանձեան, Ալեքսան Էսմէրեան, Յարութիւն Արզուհարձեան, Մկրտիչ Եօթնէզբէրեան, Յարութիւն Ռասթէլէլէնեան եւ վերջին տարիներուն Անգրանիկ Ֆէրիտ Պօղաճեան և Ռոտիկեանը։ Կարեւոր գեր ունեցած է նաեւ Ուրֆայի Դաշնակցութեան հիմնաւորման մէջ՝ Տօք. Միրզա Քէթէնճեանը, տակաւին ուսանողական շրջանէն իր Ուրֆա այցելութիւններով տեսակ մը կենդանի կապ է եղած անիկաշրջակայ մարմիններու հետ։

Այս բոլորին մէջ սակայն բացառիկ տեղ մը կը գըրաւէ Յարութիւն Տէր Խորէնեանը, բնիկ Ուրֆացի, իր ուսումը ստացած Այնթապ, որտեղ եղած էր նաեւ գաշնակցական ուսանողութեան գլխաւոր կազմակերպիչը։ Տէր Խորէնեան հոգին ու ջրզն էր Ուրֆայի Դաշնակցութեան։ Օժտուած բացառիկ հոեւորական շընորհով, Տէր Խորէնեան երկար տառեն եղաւ զարդը Այնթապի եւ Ուրֆայի լսարաններուն։ Վերջին տարին ձերբակալուելէ առաջ անիկա ուսուցչական պաշտօն կը վարէր ազգային վարժարանին մէջ։

Մեծ թափով հրապարակ եկած Հնչակեան կուսակցութիւնը 1908էն յետոյ, երկու տարուան կարճ գործունէութենէ մը վերջ կազմալուծուած վիճակ մը կըստանար. զեկավարութեան պակասը եւ մտաւորական

առաջնորդներու բաշտկայութիւնը՝ կը պառակաէր կազմակերպութիւնը։ Փառամազի և Նալպանտեանի այցելութիւնը չ'յաջողեցան վրկել կուսակցութիւնը վիճակումէ։ պառակտումը այնքան խորունկ էր, որ կուսակցութեան մէկ հատուածը ուզած էր ահարեկել Փա-



Յարութիւն Տkr Խորենիան

բամազը, որը ազատած էր շնորհիւ գաշնակցական Մը կը բախիչ եօթնէզբէրեանի պաշտպանութեան։ Կուսակցութեան մէջ՝ զեկավար զեր ստանձնած էին՝ ուսուցիչ։ Յակոբ Թիւմարեանը, տէր Խաչերի տղան՝ կարապեաց, Միքայէլ Լուսարարեանը, Ճիպինլեանը և Սար-

զիս Մանուկեանը։ Հնչակեաններն ալ իրենց գործուանքութեան շրջանին, կարեւոր տեղ մը տուած էին մարտական զաստիարակութեան գործին։ Բացի վոքր եւ անխուսափելի թիւրիմացութիւններէ։ Ուրֆայի մէջ Դաշնակցական ու Հնչակեան կազմակերպութիւնները եղած են համերաշխ՝ մասնաւորաբար ժողովուրդի զինաւորման գործին մէջ։ Յետագային հերոսամարտի կըսիւներու մէջ որքան որ զեկավարութիւնը և նախաձեռնութիւնը պատկանեցաւ Դաշնակցական կազմակերպութեան, Հնչակեան անհատներ ևս ցոյց տուին իրենց զոհաբերութիւնը։

Համառօտ այս ընդգծումները, որոնք Ուրֆայի հայութեան կեանքը կը ներկայացնեն մինչև 1915 թուականը, ցոյց կուտան յետագայ դէպքերու խարիսխը։ Ուրֆայի Հերոսամարտը տարիներ առաջ կ'ապրէր արդէն ժողովուրդը իր հոգիին մէջ, դէպի հոն կը դիմէր, դէպի այնտեղ կը ձգտէր Ուրֆայի հայութիւնը երկար տարիներ։ Ապրիլ պատուաւոր մարդու վայել կեանք մը, և ի հարկին զազմանաբարոյ թշնամիին կուրծք տալ իր անցեալին ու իր ցեղին վայել առնականութեամբ մը։

Դէպէերը Նախ Քան Կոփւը

ԴԵՊՔԵՐԸ ՆԱԽ ՔԱՆ ԿՈՒԻԿԸ



Ընդհանուր Պատերազմի յայտաբարութիւնը ու կարճ
ժամանակ վերջ Թուրքիոյ մասնակցութիւնը կեղրոնա-
կան աէրութիւններու կողքին, զարմանալի լաւատե-
ռութեամբ մը համակած էր բովանդակ հայ ժողովուր-
դը: Պատերազմը կը թուէր ամիսներու գործ, որու ըն-
թացքին ապահով կը նկատուէր Թուրքիոյ կործանումը
ու իբր անմիջական հետեւանք հայութեան գարաւոր ե-
րազներու իրականացումը: Խիստ բնականօրէն մեր ժո-
ղովուրդը իր զգացումներով և հոգեկան կապերով շըդ-
թայուած կը մնար համաձայնական ազգերուն, որոնց
ուժը կը նկատէր զերազնց և որոնց զէնքի յաջողու-
թիւնը կը նկատէր իր զատին խիկ յազմանակը: Ու այս
լաւատեսութիւնը, համակրութեան այս կապը համա-
ձայնական ուժերուն հանգէպ, ոչ ոքէ չէր ներշնչուած
հայութեան: Այս կարծիքը հայ քաղաքական զեկավա-
րութիւնը չէր որ թելազրած էր ժողովուրդին, մասնա-
ւոր ոչ մէկ ձեւի աշխատանք չէր տարուած համակրու-
թիւն կամ հակակրութիւն առաջացնելու համար կողմե-
րէն մէկուն հանգէպ, այդ զգացումը կը բղխէր ժողո-
վուրդի ամեն խաւերէն, ամեն դասակարգերէն ու ա-
մեն հոսանքներէն: Այդ զգացումը տիրական էր նաեւ
Ռուրփայի հայութեան մէջ: Զապուած գոհունակութիւն
մը կար կարծես բոլորին սրախն խորը: Բոլորը կը ըս-
պասէին նոր լուրերու, սրճարաններու մէջ, եկեղեցի-
ներու բակը, տնական հաւաքոյթներու մէջ՝ խօսակ-

ցութեան առարկայ էր ամեն վայրկեան պատերազմի լուրերը։

Մեծ ուժերու բաղխումը կարծել կուտար որ շուտ պիտի վերջանայ ամեն ինչ, թէ կարճ համբերութիւն մը ու պիտի զգետնուի նաեւ, դարաւոր սոսիմը։ այդ պատճառաւ իսկ անօրինակ քաղաքազիտութիւն մը համակած էր բոլորը պատշաճ յարաբերութիւններ թուրքերու հետ, զուսպ կարծիքի փոխանակութիւններ, կառավարութեան հետ աւելի քան մօտիկ աղջային շըրջանակներու յարաբերութիւնը։ յօժարակամ պատրաստակամութիւն, կատարելու կառավարութեան հրահանգները։

Ոչ ոքի մտքէն չէր անցներ այն ահաւոր եղեռնը որ կը պատրաստէր թուրք ոճրազար ուղեղը։ Վասա՞նգ թուրքէն, այս' միշտ կը նախատեսուէր, բոլորը պատրաստ էին զիմազրաւելու անոր։ Պաշարը առատ էր հայ թաղերու մէջ, կոուի միջոցները բաւարար, առուները քարուկիր ու ամուր զիմանալու համար զնզակներու տարափի մը, քանի մը ամիս, մինչ այդ արողէն վերջացած պիտի ըլլար պատերազմը, ու զիրենք գտնէր պատնէշին վրայ։ Այս էր ծայրայեղ նախատեսութիւնը։

Այս տրամադրութիւններուն մէջ, շշմեցուցիչ եղաւ Ուրֆայի հայութեան համար Պոլսոյ ձերբակալութիւնուներու լուրը։ ասոր զուզընթաց սեւ լուրեր հասան Հայաստանի զանազան վայրերէն, ու հազիւ խօսակցութեան նիւթ գարձած այս բոլորը, Ուրֆա կը մանէր գաղթականութեան առաջին կարաւաննը, թշուառ, կողոպառած ու մերկ վիճակի մէջ։ Պարզ էր այլևս թուրքին նոր քաղաքականութիւննը իր ահաւոր մերկութեամբ։ Կառավարութիւննը զտած էր հայութիւննը բը նաջնջելու բոլորովին նոր միջոց ուը։ Ոչ մէկ կտսկած

այլեւս որ Ուրֆայի հայութիւնն ալ բաղդակից պիտի
ըլլար եկող զաղթականներուն։ Այս բոլորը սակայն փո-
խանակ իր պատեանին մէջ ամփոփելու Ուրֆայի հա-
յութիւնը, զանիկա մղեց զոհողութեան ևւ նուիրումիւ-
Անակնկալ մըն։ Էր կառավարութեան համար, երբ զաղ-
թականներու կարաւանին ժամանելուն յաջորդ առաւօ-
տը, կը դանէր մեծ բազմութիւն մը, Ուրֆայի հայու-
թենէն՝ զաղթականներու խանին առջև։ Եկած էին բո-
լորը, կին, մանուկներ, երիտասարդներ, ծերեր, ամեն
խաւէ ու սատիճանէ։ Եկած էին ուտելիքիքի, հազուստի
և անկողիններու ահազին պաշարով, Եկած էին արհա
մարհելով կառավարութեան սուբնները, անտեսելով իւ-
րենց վիճակուած միեւնոյն ձակատազիրը, մեղմելու,
դարմանելու, գուրգուրալու համար հալածական
սրահատորներու թշուառութիւնը։ Մայիսի սկիզբէն
մինչև յուլիսի վերջները, Ուրֆան տեսակ մը կայան
զարձած էր զաղթականական կարաւաններու, և Ուր-
ֆայի հայութիւնը մինչև վերջ ըրաւ իր կարելին հոս-
նելու համար անոնց կարիքներուն։ Շատ ատեն պէտք
կըլլար կառավարական պաշտօնեաներ կաշառել օգնու-
թեան թոյլառութիւն ստանալու համար։ Եղբայրական
այս վերաբերմունքը կաթիլ մը ջուր էր զովացնող
դժբաղդ բազմութիւններու սիրտը։

Կը հասնէր վերջապէս սպասուած առաջին հարուա-
ծը Ուրֆայի հայութեան։ Մայիս 27ի առաւօտեան, ոս-
տիկաններ կը պաշարէին, քաղաքէն հազիւ տասը վայր-
կեան հեռաւորութեան վրայ գտնուող Ս. Սարգիս վան-
քը։ Այնտեղ կը բնակէին Ազգային վարժարանի տնօ-
րէն՝ Անդրանիկ Ֆէրիտ Պօղաճեան և Գասպար Ռստիկ-
եան, երկուքն ալ ծանօթ զաշնակցականներ։ Ոստի-
կանները կը խուզարկեն վանքը, կը հաւաքեն ուսու-
ցիչներու զոյքերը և երկուքն ալ կ'առաջնորդեն բանտ։

Անդրանիկի գոյքերուն մէջէն կը գանուի կուսակցական գրքեր և Ուրֆայի Դաշնակցական կազմին վերաբերող ցանկեր ու գրութիւններ։ Զերբակալութեան յաջորդ օրն իսկ Խոսրով Տատեանի ջանքերով և երկու հարիւր Օսմ. ոսկի կաշառքով, կարելի կը լլայ սատիկանապետ Շաքիրէն ստանալ գրաւուած ձեռագիրներն ու ցանկերը։

Նախ քան այս ձերբակալութիւնը, Ուրֆա ժամանած էր՝ իբր միւթասարքի ծանօթ իթթիւատական՝ Ալի Հայտար պէջ՝ իրեն հետ եկած էին նաև Տիգրանակերտի երկու յայտնի ջարդաբարները՝ Խալիլ և Անմէտ պէյերը, երկուքն ալ զիսաւոր անդամները տեղահանութեան և հայերու բնաջնջման համար կազմուած՝ Քթէշքիլաթը Մախսուսիէնի (յատուկ կազմակերպութիւն)։

Նախատեսելով նոր ձերբակալութիւններ, Ուրֆայի հայերու Քաղաքական ժողովը կը փութար խորհրդակցութեան հրաւիրելու երեւելիներն ու զանազան ժողովներու անդամները. ժողովը տեղի կ'ունենար առաջնորդաբանի մէջ և գիշեր ատեն։

Արտաւազդ վարդապետ կը պարզէր կացութիւնը, իր զիմումներու արզիւնքը կառավարութեան մօտ՝ ձերբակալուած ուսուցիչներու մասին, ու իր տպաւորութիւնները նոր եկած կառավարիչէն ու կառավարական շրջանակներէն։ Ժողովականներու կողմէ բազմակողմանի քննութեան կ'առնուին բոլոր այն միջոցները ուրոնցմով կարելի պիտի ըլլայ ազատել Ուրֆայի հայութիւնը զալիք փոթորիկէն։ Ժողովին մէջ իսկ կը հանգանակուի մեծ զումար մը՝ զնելու համար առաջնորդի արամագրութեան տակ, որը ի'հարկին պիտի զործածուէր կաշառելու համար կառավարական պաշտօնեանները։ Ժողովին մասնակցող դաշնակցականներ կ'առաջնորդին նոր ձերբակալութիւններու պահուն տպաւած-

բիլ, այս առաջարկին մասամբ համաձայն կը դանուի առաջնորդը և բողոքականներու պատուելին՝ Սոզոմոն Աքէլեան, բայց պահպանովական կարգ մը մարդիկ հակառակ կը դանուին Այս պահուն է որ մողովէն ներս կը մանէ Ռւբիայի ծանօթ հերոս՝ Մկրտիչ Խօթնէ զրէրեան, ժողովականները իրար կ'անցնին, որովհետեւ Մկրտիչ փախստական էր ու միշտ կը հետապնդուէր կառավարութենէն։ Բոլորը հանդարառութեան հրաւիրելէ վերջ, Մկրտիչ կ'ուզէ աեղեկանալ ժողովի որոշումներուն, լսելէ յետոյ համակերպութեան անոնց որոշումը, դողովծուն ու զայրալից կը խօսի անիկա հայութեան գժրալդ ճակատագրէն։ ու այն ճամրայէն որուն կը հետեւի հայութիւնը ամեն աեղ՝ շնորհիւ թուլամորթ ու համակերպող մարդոց խորհուրդներուն։ վերջացնելով իր խօսքերը անիկա կը յայտնէ որ ինքը պիտի մը նայ պահուած ու չ'պիտի թոյլ տայ որ աարագուուի Ռւրֆայի հայութիւնը։ Իսկ զուք բոլորդ ալ—կ'աւելցնէ Մկրտիչ—անխուսափելիորէն պիտի երթաք մորթուելու՝ հակառակ ձեր պատրաստած կաշուքներուն։

Աւշ գիշերին ժողովը կը ցրուի առանց որոշ եզրակացութեան մը գալու։ Առաջնորդին պաշտօն կը տըրուի մտերմութիւն հաստատել նոր կառավարիչին հետ, ու նոր խորհրդակցութիւն մը հրաւիրել քանի մը օրէնք։ Եւ սակայն գէպքերը կը կանխեն ամեն մտածում։

Զերբարակալեալ ուսուցիչները կը դրկուին Հալէպ Պատերազմական Ատեան, իսկ յունիս 8ի առաւօտեան կը ձերբակալուին 18 հոգի, երեւելիներ և կուսակցական դէմքեր. ասոնց մէջ կը դանուին՝ Քաղաքական ժողովի ատենապետ՝ Կարապետ Խմերզէնան, Սոզոմոն Գնաճեան, Գէորգ Խօթնէ զրէրեան, Աղաճան Տէր Պետրոսեան, Յակոբ Քիւլէնան, Մարդիս Էզաճեան, Եղէ-

Օսպան Խեմուռամիկելի Ման Մր



կիէլ Պօյտանեան և ուրիշներ։ Զերբակալեալներու այս-
խումբը իրենց ընտանիքներով միասին յունիս 10ին
կ'աքսորուին Ուրֆայէն տասը ժամ հեռու գտնուող
Շապգա գիւղաքաղաքը։

Երկրորդ պատմական ժողով մը կը գումարուի Դաշ-
նակցութեան հրաւէրով։ Ներկայ կ'ըլլան թազային
ինքնապաշտութեան մարմիններն ու խմբապետները,
ուղանողական և պատանեկան միութիւններու ներկա-
յացուցիչները, օրակարգի վրայ մէկ նիւթ է գրուած,
ապստամբութեան հարցը։ Մկրտիչ Եօթնէզրէրեան իր
մի քանի ընկերներով կ'առաջարկէ անմիջապէս ապրու-
ամբիլ, անոր կարծիքով կառավարութիւնը մասնակի-
ձերբակալութիւններով եւ զօրաշարժով պիտի տկա-
րացնէ Ուրֆայի հայութիւնը, ի վերջոյ ամբողջ բը-
նակչութիւնը տեղահանելու և կոտորելու համար, այս-
ծրագիրը պիտի զրկէ շատերը պատուաւոր մահէ մը ու-
զուցէ խնդրական զարձնէ յետագայ ապստամբութեան
մը յաջողութիւնը։ Մաս մը ժողովականներ համաձայն-
ըլլալով հանգերձ ապստամբութեան, կ'առաջարկեն ըս-
տանել վերջին վայրկեանին, սպառել փրկութեան բո-
լոր միջոցները ու խուսափիլ ապագայ պատասխանա-
տըսութենէ։ Ի զուր Եօթնէզրէրեան ու Ռասթկէլէննեան
կը ջանան ցոյց տալ այն սիսալ ուղին որմէ ընթացած-
էին այլ վայրերու Դաշնակցական կազմները ու ձախո-
ղած իրենց ծրագիրներուն մէջ։ Կարելի չըլլար համա-
ձայնութիւն գոյացնել կորիւը անմիջապէս սկսելու շուրջ։
Սակայն կարգադրութիւններ կըլլան պատրաստ գտնը-
ւելու ապստամբութեան՝ կառավարութեան կողմէ ոեւէ
առիթ տրուելու պարագային պարզելու համար կոուի
զրօշակը։ Մի քանի խումբեր պէտք էր պահուած մը-
նային ձերբակալութենէ խուսափելու համար։ Զինա-
պահեստներն ու անհատական դէնքերը պէտք է զըր-

ուէին ապահով վիճակի մէջ. այդ գործին համար կը նշանակուի գաղտնի մարմին մը. Մկրտիչ Եօթնէզրէրեանի և Ռասթկէլէնեանի խումբերուն կը յանձնուի ապստամբութեան միջոցներու պահպանման և զարգացման հոգը: Ժողովը կը ցրուի, և որոն մասնակցողներու մէկ մասին համար այս կը լլայ վերջին ընկերական ժողովը, որովհետեւ քանի մը օր վերջ տեղի պիտի ունենար վերջին մեծ ձերբակալութիւնը ու գորահաւաքը:

Ցունիս 25ը սեւ օր մը կը լլայ Ռւերֆայի հայութեան համար: Նատ վարպետութեամբ կազմակերպուած հաւաքումով մը, երկու ժամուան ընթացքին երկու հարիւրէ աւելի մարդիկ կը ձերբակալուէին: Ումանք տուներէն, ուրիշներ խանութներէ, շատեր ծանօթ թուրքերու կողմէ առեւտուի ծուղակով՝ կ'առաջնորդուէին քանտ: Ձերբակալուածներու մէջ կը զանուէին զրեթէ բոլոր դաշնակցական զեկավարները, ծանօթ առեւտըրականներ, մատաւրականներ, բոլոր այն տարրը որ կը նկատուէր թուրքերու կողմէ իր զեկավարները հաւանական շարժումի մը:

Ձերբակալութիւններու յաջորդ օրը, Մկրտիչ Եօթնէզրէրեան դուրս կուզայ իր թագսաոցէն: արարի հապուստով ծպտուած կը ներկայանայ բանո՞ իրը պահանջատէր կարգ մը բանտարկեալներու, կը յաջորդի տեսակցիլ կարեւոր զեկավարներու հետ, կը յայտնէ անոնց որ որոշած է ապստամբութիւնը: Ակսիլ յաջորդ օր ու ազատել բոլոր բանտարկեալները: Բոլորն ալ կը պատասխաննեն իրեն որ պէտք չէ ոչինչ ընել, մինչև որ ընդհանուր ժողովուրդին տեղահանութեան հրահանգ չըտրուի: կը յայտնեն որ իրենք պատրաստ են զոհուելու, միայն թէ հնարաւրութիւն ստնդուի ժողովուրդին հեռացնել զանութեան բաժակը: Նոյն հոգերանութիւնը, որմէ առաջնորդուելով թուրքիոյ մեր բոլոր


մասւորականներն ու գործիչները բարձրացան զոհասեղանին վրայ, բայց ափսո՞ս առանց ազտաել կարենալու, մեզմելու, մեր ժողովուրդն ու անոր առողջապահները և՝ արժէ՞ր արգեօք պատմութեան գատաստանէն. վախնալով ըլլալ այսքան անձնուրաց և զգոյշ . . . :

Ըստհանուր այս ձերբակալութեան յաջորդ օրը Ռ. բժա կը վերադարձնէին նաև Շաղգա աքսորուած 18 երեսլինները. Հալէպէն նոյնպէս կը վերադարձուէին, Անդրանիկ և Ռոստիկեան ուսուցիչները: Զարհութելի կեանք մը կ'սկսէր բանտարկեալներու ու անոնց պարագաներու համար: Առաջնորդ Արտաւազդ վարդապետ գերմարգին ճիզեր ի գործ կը դնէր բանտարկեալներու ազտառութիւնը ձեռք բերելու համար: Զարդար Խալիլ պէջ խոսացած էր ազտաել մեծ մասը՝ 6000 Օսմ. ոսկի կաշառքի փոխարէն: Գումարը կարելի կը լար հաւաքել երկու օրէն: Սակայն անօգուտ կ'անցնէր այս մեծագումար կաշառքը. բանտարկեալները ոչ միայն չէին ազտառէր, այլ անլուր չարչարանքներու կ'ենթարկուէին:

Արտակարդ խոտութեամբ առաջ կը տարուէր նաև զօրահաւաքը: 1500է աւելի երիտասարդներ արդէն զրկուած էին քաղաքին մօտակայ Գարա Քէօփրիւ եւ Գուղամէ կոչուած վայրերուն մէջ աշխատելու: Ռոտիկաններ խումբերով կը շրջէին հայ թաղը, տունները կը խուզարկէին փախատական զինուարներ բռնելու պատրուակով: Կառավարութեան ամբողջ ճիզը կեզրոնացած էր Մկրտիչ Եօթնէզրէրեանի խումբը ձերբակալելու վըրայ. Մկրտիչ իր խումբերով չափազանց զգոյշ էր ու ամեն օր կը փոխէր իր տղոց պահուած թաղատոցները, Խիստ կերպով կը փնտառւէին նաև Տէր Զօրէն փոխած մի քանի Զէյթունցի երիտասարդներ:

Հայ թաղի խուզարկութիւններու վերջ տալու յոյ-

Արման Գիլկու



սով առաջնորդը Մկրտիչէն կը խնդրէ իր խումբով հեռանալ քաղաքէն մի քանի օրով։ Մկրտիչ ընդառաջելով Արտաւագդ վարդապետի այս առաջարկին երեսուն ընկերներով կը հեռանայ քաղաքէն մէկ ժամ հեռու գանուող Կարմուճ զիւղը, և կ'որոշէ Կարմուճի կողքին Ա. Վանէսի լեռան մէջ սպասել ժամանակ մը՝ մինչեւ կացութեան բարւոքումը և կամ աւեղանանութեան հըրամանը արձակուիլը Սակայն հոն հասնելուն յաջորդ օրն իսկ կառավարութիւնը իմացած ըլլալով, պաշարման տակ կ'առնէ Կարմուճ զիւղն ու Ա. Վանէսի լեռը։ Յուլիս 6ի երեկոյեան կափը կ'սկսի պաշարող զօրքի և հայ աղոց միջեւ։ Մկրտիչ նկատելով որ փոքր եւ անջրդի լեռը կոռոի յարմարութիւններ շի ներկայացներ, կարգադրութիւններ կընէ ճեղքելու պաշարման շղթան ու իշնելու Ռւրֆա։ Երեք ժամ տեւող կռուէ մը յետոյ, ճարպիկ խաղով մը Մկրտիչ Եօթնէզրէրեան եւ Յարութիւն Ռասմէէննեան կը յաջողին խումբը դուրս բերել պաշարումէն ու մտցնել քաղաք։ Այս կըռուին խումբը կուտայ երեք զոհ։ Յակոբճան Էօրտօղլիեան ու իր երկու երիտասարդ զաւակները՝ Փօզէֆ եւ Թրանսիզ։ Խակ թուրք զինուորներու կորուստը տասնէ աւելի կը հաշուեն Կարմուճի հայ զիւղացիները։ Թուրք հրամանատարը զայրացած այս անյաշողութենէն, իր զայրոյթը կը թափէ զիւղացիներու զլխուն։ Զօրքերը չարչարելով կ'սպաննեն Կարմուճի զիւղապետը՝ իշխան Դէորդ Մզներսէսեանը, ու մարմինը կը բերեն քաղաք։ Այս զիւղապետը յարգուած ու վարչադէտ անձնաւորութիւն մըն էր ու սիրուած թէ զիւղացիներէն և թէ քաղաքացիներէն հաւասարապէս։

Կացութիւնը հետզհետէ աւելի կը ծանրանար։ Խուզարկութիւններն ու ձերբակալութիւնները ջղագրգիռ վիճակ մը ստեղծած էին ժողովուրդին մօտ։ Գլխատուած

իր զեկավարութենէն . Առժայի հայութեան միակ յոյ-
սը կը մեար առաջնորդը : Արտաւագդ վարդապետ զիշեր
ցորեկ լծուած էր աշխատանքի . անկարելին կը փորձէր
անիկա մեղմելու համար թուրքերու դիտաւորութիւն .
ները : Վերջին գիմում մը կը կատարուէր , պատուելի



Գևագ Մղններսկսիան (Կարմունի Գիւլապետ)

Աքէլեանի ընկերակցութեամբ՝ Գերմանական զորդի
գործարանի անօրէն Մ . Եքարտի : Այս վերջինը ծա-
նօթ էր իր անբարեացակամութեամբ . բայց ժողովար-
դի շահը կը պահանջէր զիմել ամեն միջոցի : Մ . Ե-
քարտ չէր բաւականանար սառն վերաբերմունքով մը .

այլ նախատական բառերով ճամբու կը գնէր կրօնական ներկայացուցիչները։ Քրիստոնեայ և եւ բոպական ժողովուրդի մը այս անարժան ներկայացուցիչը, զրկուած էր Արեւելք, ծառայելու մարդկութեան, բայց ահա կը ծագրէր ամբողջ ժողովուրդի մը ողջակիզումը։

Կառավարութիւնը յուլիս 10ին իր մօտ կը կանչէր տապաջնորդը, ու վճռական պահանջ կը գնէր 48 ժամէն հաւաքել հայ թաղամասի բոլոր զէնքերը։ 95ի զէպքին կրկնութիւնն էր որ կը պատրաստուէր։ այն ատեն ալ զէնքերը հաւաքելէ յետոյ յարձակած էին հայ թաղերու վրայ։ Առաջնորդը վերադառնալով հայ թաղը անսրիջապէս կը մտածէ լուր զրկել պահուած Մկրտիչ Եօթնէ զբէրեանին՝ կառավարութեան նոր հրահանգը տեղեկացնելու համար։ Տէր Գարեգին քահանան յանձըն կ'առնէ Յովհաննէս Միմեանի միջոցաւ լուր հասցըննէլ Մկրտիչին։ յիշեալը վստահելին էր պահուած խումբերուն ու ծանր հիւանդութեան պատրուակով զերծ մնացած ձերբակալութենէ։ Միւս կողմէ գործադրած ըլլալու համար կառավարութեան հրամանը, Տէր Խաչեր քահանային կը յանձնուի ժողովուրդը հրաւիրել եկեղեցի ու կոչ ուղղել անոր զէնքերը յանձնելու կառավարութեան։

Այս օրերուն Ուրփա կը գտնուէր, աեղացի հայ թնդանօթածիգ սպայ մը՝ Միհրան Հերարդեան։ յիշեալը եկած էր Պոլսէն արձակուրդով ու զէպքը սկսելէ առաջ կը մեկնէր իր բանակատեղին։ Զինահաւաքման մասին առաջնորդին հրահանգը լսելով Միհրան կը դիմէ առաջնորդարան ու Դաշնակցութեան անունով կը յայտարարէ որ եթէ մէկ զէնք իսկ յանձնուի առաջնորդարանէն, կոիւը պիտի սկսի։ Դժուարաւ կը համոզին զինքը պատճառ չ'տալու։ Միհրան կը մեկնի ու գտնելով գարոցական պատանիներու եռանդուն խում-

բեր կը կազմակերպէ զինատւութեան նոր ձեւ մը : Շնորհիւ այս պատանեկան խումբերու թափած ճիզեռուն, անդործածելի զէնքեր միայն կը յանձնուին կառավարութեան : Յիշեալ պատանիները զիշերանց պըտքելով բոլոր տուներն ու թաղերը անպէտք զէնքերով կը փոխարինեն գործածելի զէնքերը : Յաջորդ օր եկեղեցին բակը կոտրած որսի հրացաններու լեռ մընէ որ կը բարձրանայ : Այս կերպով կը ձև խողէր թուրքերու զինահաւաքման ծրագիրը :

Վերջին անգամ ըլլալով՝ յուլիս 26ին կառավարութիւն կը հրամարուի Արտաւազդ վարդապետը . անիկա կարծես նախազգացումը կ'ունենայ որ իր վերջին երթնէ առաջնորդաբաննէն ու իր ժողովուրդի ծոցէն . Արտաւազդ վարդապետ կ'իջնէ Մայր եկեղեցին . կը ծընրադրէ խորանին առջև, արցունքով կը նայի իր կառացանել տուած զարրոցներուն, կը ողջադուրուի քահանաներուն հետ ու կը մեկնի կառավարչատուն : Վարդապետին նախազգացումը կ'իրականանայ : Կառավարութեան զուոնէն կը հրամայեն բանտ առաջնորդել զինքը : Անիկա կ'երթայ միանալու հարիւրաւոր բանտարկեալներուն, որոնք ամբիսէ մը իվեր թրքական բանտի ամբողջ սարսափները կ'ապրէին :

Սեծի և անպատմելի տանջանքներու միջոցաւ, եղեռնի կազմակերպիչ Խալիլ, կը յուսար ձեռք ձգել գաղանիքներ, բայց պատիւ բոլորին, ոչ ոք չէր դիմեր մատնութեան և ստորնացումի : Զինագործ նազար Թիւֆէնքճեան՝ մասնաւոր կերպով կ'ենթարկուէր չարչարնքի, զէնքերու պահեստներ ձեռք ձգնլու ակնկալութեամբ . աննման յեղափոխականը այլեւս անկարոյ դիմանալու իր կրած զարհուրելի ցաւերուն, ձեռք կը ձգէ փոքրիկ զմելի մը՝ ու համբերատար կամքով կը մեղքէ իր փորը և անձնասպան կ'ըլլայ :

Անգլուին ու յուսահատ ժողովուրդը հազիւ զգացած առաջնորդի ձերբակալութեան աղէտը, լուր կը տարածուի որ երկու օրէն Տիգրանակերտ պիտի զրկուին բանտարկեալները։ Կը նշանակէր որ սպանդանոց պիտի առաջնորդուէին։ Ուրֆայի հայութեան զեկավար



Նազար Թիւմենինեան

աւարը, ուսուցիչ, առևտորական, արհեստաւորներ, ժողովրդական համեստ գործիչներ՝ որոնք կ'երթային, միանալու հայկական ընդհանուր սպանդին։ Ապրիլ 24ի ընտարեակներու կարաւանին։

Անէծքի ու արցունքի օր մը կըլլար յուլիս 28ը

Ուրֆայի հայութեան համար։ Գիշերւընէ ճամբայ հանուուած էին բոլոր բանաւարկեալները զէպի Տիգրաննակերտ։ Կողք կողքի զէպի մաս կ'երթային Ուրֆայի ընտրեալները։ Այնտեղ էր Ազգային վարժարանի տընօրէն՝ Անդրանիկ Ֆէրիտ Պօզանեանը, Պոլսէն հրաւիրուած երիտասարդ մը։ Նուիրուած, համեստ ու ե-



Սոլոմոն Գնանեան

ռանդուն աշխատող։ վերջին տարիներուն Ուրֆայի Դաշնակցական կազմակերպութեան ջիզն էր, և խօսող, կազմակերպող, հայութեան գինաւորումը իրեն հաւասարձուած մասունք մը։ Հոն էր իրեն ընտերը՝ Ռատիկեան, բնիկ Խարբերդցի, պլիսաւոր ուժը Ազգային վարժարանին, երիտասարդ մը՝ համակ եռանդու գործունէութիւն։ Այնտեղ էր Սոլոմոն Գնանեանը։

Աւրֆայի հայութեան ամենաժողովրդական մարդը, հասուն տարիքով, փորձուած, զարգացումի տէր, տարիշներու իրեն ազգեցութեամբ Աւրֆայի Ամերիկեան Միսիոնարական հաստատութիւնը դարձած էր իսկապէս ժողովուրդին նույնուած օճախ մը: Պատկառելի իրեն տեսքն ու լրջութիւնը հմայքի տակ կը պահէր բոլոր հուանքներն ու խաւերը: Հոն էր Կարապետ Իմիրզեան



Խիրակոս Դերձակեան



Գեորգ Զերշիեան

նը, մեծահարուստ, ազգեցիկ, ազգային գործերու հետամուստ, երեսիրխան ու Քաղաքական Ժողովի ատեռնապետ: Այնտեղ էր Կիրակոս Դերձակեանը, ժողովուրդին դուրս եկած համեստ գործիչ մը, հոանդուն, վազվըզող ու հաւատաւոր, վերջին անգամ մեկնած էր Այնթագ. ներկայ դժոնուած Դաշնակցութեան Կիլիկիոց Ծրչանային Ժողովին. անլուր չարչարանքներու ենթարկուած էր բանտին մէջ, քաշած էին եղունգներն ու ակռաները, ծեծի ու սարսափի տակ պահած զինքը օբերով, բայց ոչ մէկ խօսք, ոչ մէկ գաղտնիք կազմա-

կերպութեան որոշումներն ու գաղտնիքները մատնող և նոյնը եւ Եզեկիէլ Պօյաձեանը . համեստ արհեստաւոր մը , ինքնաշխատութեամբ հասած մտաւորական համեստ պատրաստութեան . երեափոխան եւ Քաղաքական ժողովի անդամ . երկար տարիներ ներկայացուցիչը Ուրֆայի Դաշնակցութեան : Ու այս երկուքին անմիջական լրացուցիչը՝ Գէորգ Զէրչիեանը , նոյնպէս արհեստաւոր .



Գեորգ Նօրնելլեկերեան



Վասիլիկի Պօյանեան

առաքինութեան . տիպար ճանշցուած բոլորին կողմէ . մեղմ քնաւորութեամբ , ընկերական , համեստ ու զուհաքերող : Այնտեղ էր Գէորգ Եօթնէլլեկրեանը , հիմնու հոգին Ուրֆայի Դաշնակցութեան . շատ բան կը պարտի Ուրֆան այս համեստ նալպանտին , յանցուղնու կարիճ նախ իր վոքր եղբօր՝ Մկրտիչի նման , օժատուած էր խորհելու և տրամաբանելու բացառիկ կարողութեամբ , զանազան մարմիններու անդամ . Քաղաքական ժողովի զսպանակը , անիկա իր հզօր ազգեցութեան տակ կը պահէր ազգային բոլոր շարժումները :

Մանձարձակ թեւ առազ Մկրտիչին՝ ինչպէս կը սիրեք
բնորոշել Ուրֆացին՝ կարելի է անվարան ըսել որ Ուր-
ֆացի Հերոսամարտին զիխաւոր պատիւը կ'երթայ իւ-
րեն, որովհետեւ առանց իրեն առաջնորդող և քաջալե-
րող քայլերուն՝ զժուար թէ Մկրտիչ հասնէր ուզմա-
կան այդ պատրաստութեան և յանդգնութեան, որուն
շնորհիւ հայոց պատմութիւնը ունեցաւ Ուրֆայի Հերոս



Կարապետ Խմբրգեան



Յակոբ Քիւլանեան

աամարտին նման գեղեցիկ էջ մը:

Կարաւանին մէջն էր Յակոբ Քիւլանեանը, մեծահա-
րուստ, պատկանելի անձնաւորութիւն մը, մարդ մը
որ հակառակ ունեւորի աւանդական հոգեբանութեան,
հաւատք ունէր յեղափոխութեան ու ուզմական արժէ-
քի վրայ, զրեթէ միշտ երիտասարդութեան կողքին՝
ազգային զործերու մէջ բանտն ալ չէր բաժնուած ա-
նոնցմէ ու մինչև վերջին վայրկեանին քաջալերած բո-
լորը զարմանալի լոււատեսութեամբ մը:

Յիշենք անգամ մըն ալ Յարութիւն Տէր Խորէնեա-

նը, տաղանգաւոր այս երիտասարդը, որուն առջեւ կեանքը պիտի երկարէր յառաջդիմո թեան ու փառքի իր անդուխները. Աւրդիայի և Այնթապի վերապրող հայութիւնը գուրզուրանքով պիտի պահէ խնկելի անունը այս աննման հոետորին:



Յովիաննես Ռոկերիչեան, Ալանան Տեր Պետրոսեան,
Աբրահամ Ադդաւեան

Հոն են՝ այդ դժուդդ կարաւանին մէջ, կարապետ Թափիթափեանը, գոյէժական խոհուն երիտասարդ մը, նոյնպէս Դաշնակցութեան զեկավարներէն։ Արքահամ Ազգարեանը՝ բոլոքական ծանօթ զէժք մը, Երկիար տարիներու զեղագործ Գերմանական հիւանդանոցին։ ազգեցիկ էքարտը չէր ուզած ազատել իրենց հաստատութեան պաշտօնեան անդամ։ Ազաման Տէր Պետրոսեանը, ծանօթ և հարուստ զերգաստանի մը արժանաւոր զաւակը։ լուս և անաղմուկ իրեն մասնակցութիւնը

բերող ազգային հասարակական իւրաքանչիւր ձեռնարկի : Բազմավաստակ ուսուցիչ՝ Յակոր Թիւձարեանը՝ հնչակեան անձնուէր զործիչ մը . կեանք մաշեցուցած մատադ սերունդի դաստիարակութեան զործին մէջ : Յակոր Գաղանձեան, Ուսումնական Խորհուրդի ատենապետ, լուսաշխատող. Դաշնակցութեան այն անտեսուած ուժերէն՝ որոնք կ'աշխատին անազմուկ առանց



Խոսրով Տատեան



Ներսէս Եօրնէկըեւեան

ծափի ու ցոյցերու : Յովհաննէս Թափթափեանը, ազգային երեսափոխան : Լուրջ ծանրազլուխ և նուիրուած : Խորով Տատեանը, տարիներու գանձապահ Ուրֆայի կառավարութեան, բայց թրքական պաշտօնեայի հոգեբանութենէն բոլորովին ազատ, միշտ տրամադիր զիւրացնելու ազգային զործերը պետութեան հետ : Ներսէս Եօրնէզըեւեանը՝ խոհուն ու զոհաբերող իր եղբօր Գէորգին պէս . նահապետական ընտանիքի մը արժանաւոր շառաւիզը : Մկրտիչ Խարեանը՝ հնչակեան, համերաշխատէր ու յեղափոխութեան հաւատամքին մէջ խը-

տիր չ'ճանչցող։ Յովսէփ Քէթէնձեանը, առեւտրական, հաւատացող զէնքի ուժին ու մասնակից ինքնապաշտապանութեան միջոցներու մթերման։ Ուսուցիչ Բրուտեան, իր ասպարէզին մէջ նուիրուած մշակ մը, քաշուած, ինքնամփոփ և յամառօրէն աշխատող։ Յարութիւն Գարատաշլեանը, վաճառական, Բարեգործականի վարչութեան անդամ և ազգային գործերու բարօրու.



Կարապետ Թափիրավիետն



Յակոբ Գասապետն

թեան ջերմ նախանձախնդիր։ Յակոբ Տանակէօզլեան, անուանի կտրիճ մը, Մկրտիչի վստանելիներէն ու անոր հետ մասնակից շատ մը գործերու։ Գ. Զալեանը, Ծնտեսական Խորհուրդի անդամ, ճարպիկ առեւտրական, որուն միտքը սակայն կ'աշխատէր բացի անձնականէն ազգային անտեսութեան գործի վրայ։ Կիւրէհենց Գեւոն, արհեստաւոր մը, իր քաջութեամբ սարսափը դարձած թուրքերուն։ Յ. Բաղմացեանը Ազգային վարժարանի տեւական հոգաբարձու, նախանձախնդիր ազգային գպրոցներու բարձրացման և ուժեղացման։ Նազարէթ

Շամլեանը, Թաղական Խորհուրդի անդամ, եկեղեցական պրեսբիտ համար կեանք և հոգի մաշեցնող հեղ անձնաւորութիւն մը։ Մզձի Քիլէճեան նոյնապէս իր հանդիսաւը զոհող հասարակական ձեռնարկներու։ Բոլորայս աղջային դէմքերը, արհեստաւոր, վաճառական, մտաւորական, ու ուրիշ շատեր որոնց խնկելի անունները չունինք, անգթօրէն կը կոտրուեին Ուրժայէն քանի մը ժամ հեռու։ Տիգրանակերախ ճամրուն վրայ Շելքան Տերէսիին մէջ, գիտակից զոհերը զառնալով հայշական Մեծ Եղեռնին։

Օգոստոս Զին Ուրժա կը բերուին երկու մեծ աքսութակուններ՝ Զոհրապն ու Վարդգէսը։ Ուրժայի հայութիւնը հակառակ իր կրած ծանր հարուածին, սարսուռով մը, կը համակուի։ Թուրքերը մեծ պատուով ընդունած էին երկու հայ երեսփոխանները։ Մահմուտ Նէտիմ՝ Ուրժայի թուրք երեսփոխանը՝ Պոլսէն ծանօթանոնց, իր տանը մէջ հրաւէր կուտայ երկու հայ երեսփոխաններուն։ Մկրտիչ Եօթնէղբէրեան իր պահուած տեղէն մտածումը կ'ունենայ ազատելու Զոհրապըն ու Վարդգէսը, ու իրեն յատուկ յանդզնութեամբ կը ծրագրէ փախցնել զանոնք ու տանիլ արար անէղքններու մէջ։ Իր մօտիկ ընկերներէն Գէրոգ Ալահայտուանի հետ կը ծագաւուի արարի հագուստով, կը յաջողի մտնել այն խանը ուր հսկողութեան տակ կը մնային։ Զոհրապն ու Վարդգէսը։ Մկրտիչի նպատակն էր ուսումնասիրել անոնց բանտարկուած վայրը, գիշեր ժամանակ կարենալ մտնելու համար անոնց արգելափակուած սենեակը։ Նոյն գիշերն իսկ քանի մը ընկերներով Մկրտիչ կը փորձէ բարձրանալ խանին տանիքը, բայց խիստ հսկողութիւնը կ'ստիպէ զինքը վերադառնալ ձեռնունայն։

Ցաջորդ օր նոր փորձ մը եւս կը կտտարուի։ Եօթ-

Նէղրէրեանի մօտիկ ընկերներէն՝ Մկրտիչ Մարտիրոս-
եան հետեւալ ձեւով կը պատմէ այդ փորձը. «Մկրտիչ
Եօթնէղրէրեան լուր ստացաւ որ այդ իրիկուն Զոհրապն
ու Վարդպէսը հրաւիրուած են Մահմուտ Նէտիմի տու-
նը. այնազ ծառայող հայ կնոջ մը միջոցաւ իմացած էր
որ անոնց համար պատրաստուած է մասնաւոր սենեակ
մը. Կէս գիշերէն յետոյ Մկրտիչ իր հետ առնելով զիս,
Դէորզը, և Սասունցի Աստուրիկը քաղաքէն դուրսի
ճամբռով մօտեցանք Նէտիմի տունին. Ճայները գաղրած
էին ու խնձոյքը վերջացած. Մկրտիչ բարձրացաւ տա-
նիքը ու ծիսնելոյզէն իջաւ Զոհրապի ու Վարդպէսի
գտնուած սենեակը. Սրտատրոփի կ'սպասէինք անոր վե-
րագարձին. տանիքին վրայ վտանգի մը պահուն երեք
մանր քարեր պիտի նետէր մեր ուղղութեամբ. սրտեր-
նիս հանդիսաւ էր որովհետեւ վտանգի ազդանշան չէինք
լսեր. կէս ժամ վերջ ապահով վերադարձաւ Մկրտիչ,
ոչինչ չ'հարցուցինք, որովհետեւ քթին տակէն կը հայ-
ոյէր առանց կենալու. երբ հասանք անվտանգ մեր
տեղը, անհամբնը հարցուցինք թէ ինչ լուր ունէր. մեծ
վրզովմունքով պատասխանեց որ անոնք ալ մերիննե-
րուն խելքին կը ծառայեն. «մեր ազատումը ոչինչ չի
փոխեր ժողովուրդին ենթարկուած վիճակէն» . Վարդպէս
թելագրած է միայն որ Ուրֆան ապստամբի. Մինչեւ
լոյս Մկրտիչ կը զողար իր զայրոյթէն. երկու մեծ հա-
յերու անունը լսած էր միայն, իսկ այժմ անոնց տեսքը
և այն համոզումը որ անոնք սպանզանոց կ'առաջնորդը-
ւին՝ Գատաղութեամբ լեցուցած էր իր հոգին» :

Այսպէսով ի զուր կ'անցնէին Ուրֆայի ռազմիկներու
ճիգերը ու երկու մեծ հայերը կը զրկուին Տիգրանա-
կերտ, զոհը գառնալու համար թուրք ոճրագործու-
թեան:

Պատերազմի հետեւանքով Ուրֆա աքսորուած էին

բազմաթիւ օտարահպատակներ եւ եւրոպացիներ, առնոցմէ ֆրանսացի հեղինակ Մ. Ռըպուր հետեւեալ ձեւով կը նկարագրէ իր յուշերուն մէջ Զոհրապի եւ Վարդգէսի անցքը Ուրֆայէն. «Օգոստոսի սկիզբը տեսանք որ զինուորական հակողութեամբ Հալէպէն բերուեցան հայ երեսփոխաններ Զոհրապն ու Վարդգէսը, իջեւանելով խանը՝ ուր կը բնակէին մեր աքսորեալներէն շատերը, անոնք խօսեցան մերիններուն հետ, ու խնդրեցին նամակ մը յանձնել Ամերիկեան Միսիսիպի պետ՝ Մ. Լէսլիին. բայց հակողութիւնը այնքան խիստէր անոնց վրայ որ անհնար եղաւ այդ, ես Զոհրապը տեսայ օգոստոս 1ի իրիկունը, զիս իր վախին մասնակից ընելէ յետոյ ըստ որ Տիգրանակերտ պիտի մեկնին, բայց յոյս չունի որ ողջ կը հասնին այնտեղ, խօսեցաւ ինձի իր կնոջ և զաւակներուն մասին, որոնք այլեւս չ'պիտի տեսնէր»։ Շարունակելով իր յուշերը՝ Մ. Ռըպուր կը զրէ. «Քաղաքէն երկու ժամ հեռու ճամբան կ'անցնի խոր ձորէ մը որ ծանօթ է՝ «Սատանայի ձոր» անուամբ, այդ ձորին մէջն է որ սպաննած էին Զոհրապն ու Վարդգէսը։ Օգոստոս 3ին Ուրֆայի փողոցներուն մէջ կը ծախուէր Զոհրապի ժամացոյցն ու մատանին»։

Ստոյգ են այս վերջին տողերը. զիրենք տանողթուրք կառապանը պատմած է յաջորդ օր որ երկու մեծ հայերը սպաննուած են «Եկյթան Տէրէսիր մէջ, այն վայրը ուր չորս օր առաջ կոտորուած էին Ուրֆայէն զրկուած 200 բանտարկեալները»։

Ուրֆայի զէպքերը այլեւս կը մօտենային իրենց վախճանին։ Նախ քան հերոսամարտը երկու ցնցող դէպքեր եկան վերջնական վճռականութեան բերելու պահուած ուժերը։ Առաջինը Գուտէմէ և Գարա Թէօփրիւ կոչուած վայրերուն մէջ հաւաքուած 1500ի մօտ.

հայ զինուորներու կոտորածն էր որ ոռոմբի մը պէս պայթեցաւ Ուրֆայի հայութեան զլխուն։ Յիշեալ վայրերը կը գտնուէին Ուրֆայէն երկու ժամ հեռաւորութեան վրայ։ օգոստոս 4ի առաւօտը բազմաթիւ թուրք զինուորներ և Խալիլի կազմած չէթէական խումբերը կը պաշարեն հայ անզէն զինուորներու այդ բազմութիւնը, որը կառավարութիւնը կեզրոնացուցած էր այդ ամայի վայրերուն մէջ ճամբաններ շինելու պատրուակով։ կը կապեն զոյգ զոյգ բոլորին թեւերը, ու նախապէս պատրաստուած խրամներու առջեւ հրացանի կը բռնեն բոլորը։ Հայ տղոցմէն շատեր կը մաքառին եղունգներով և ակռաններով, երկու թուրք զինուոր կը բանապաննուի, բայց ի զուր, միայն երկու հոգի՝ Սանտըրշոնց երկու տղաքնները կը յաջողին աղատիլ ու հասնիլ քաղաք։ Աննկարազրելի շիւան մը կը բարձրանայ ամեն տունէ, ամեն ընտանիք ունէր իր զոհը կատարուած սպանդին մէջ։ բոլորին սրտին մէջ կ'ուոճանայ զրէժինդրութեան կրակը, այլեւս պատրաստ են բոլորը։ կին, պատանի, ծեր, բոլորն ալ համակուած են նոյն զգացումով։ բոլորին շրթներուն վրայ կը դողած նոյն բառը, ապատամբիլ զրէժ լուծել ու պատռով մեռնիլ։

Գուտէմէի կոտորածէն քանի մը օր վերջ տեղի կունենայ երկրորդ գէպք մը եւս։ Մկրտիչ Եօթնէզրէրեան պահուած էր քանի մը ընկերներով Ռասաթկէլէննենց տունը։ կառավարութիւնը իմացած ըլլալով այս պարագան, պաշարման տակ կ'առնէ տունը, Տիղրանակերտի ջարդարար Ահմէտ պէշը ինքը եկած է անձամբ կատարելու ձերբակալութիւնը, իրեն հետ է Ուրֆայի ծանօթ վատահամբաւ ոստիկան մը՝ Պաքը չառւշ, մաս մը զինուորներ կը բարձրանան տանիքը, ուրիշներ դիրք կը բռնեն շրջակայ տուններու տանիքներէն։ Ահ-

մէտ պէջ և Մէզիքը բլի է դէնտին եւ Պաքը շառւշը
ներս կը մտնեն տան բակէն, Ռասթկէլէնեանի մայրը՝
Յովհանան մինակ էր տանը մէջ, տղաքը պահուած են
գետնայարկը թագսաոցի մը մէջ։ Թուրքի վայել ա-
նասնութեամբ ներս մտնողները չարչարելու կ'սկսին
Ռասթկէլէնեանի մայրը, բայց քաջարի կինը գաղտնա-
պահ է և լուս։ Ահմէտ պէջ կը հրամայէ վեր սենեակ
տանիլ խեղճ կինը ու բոնանալ անոր պատուին։ Թա-
գսաոցին լսելով այս խօսքերը, Ռասթկէլէնեան տաս-
նոցը ձեռքին զուրս կը խոյանայ, առաջին գնդակով
կ'իյնայ Պաքը Զառուց։ Հրացանաձգութիւնը կը բըռ-
նէ ամբողջ Պըտիկ Մէյաանի թաղը։ Ահմէտ պէջ նկա-
տելով որ պիտի վատնգուին խոնեմութիւն կը համա-
րէ իր ուժերով քաշուիլ հայ թաղէն։ Մկրտիչի խումբը
կը հեռանայ ու կոփէն յետոյ կ'ապաստանի Յովհան-
նէս Արմեանի տունը։ Այս կռուի ընթացքին, ոտքէն
կը վիրաւորուի Մկրտիչի տղոցմէ՝ Յարութիւն Եօթքը-
րինձնանը։

Դէպքը տեղի ունեցած էր անակնկալ կերպով,
բազմաթիւ հայեր եւ ասորիներ կը գտնուէին շուկան։
Թուրք զինուորները հայ թաղէն վերադարձին շուկա-
յին մէջ կը գնդակահարեն իրենց հանդիպած հայն ու
ասորին։ Մ. Իրպուր իր յուշերուն մէջ հետեւեալ ձե-
ւով կը նկարագրէ այս կոտորածը. «օգոստոս 19ին կէ-
սօրուայ մօտ երբ հայեր իրենց խանութները կը զըտ-
նուէին, յալամ բնակչութիւնը տրուած հրամանի մը
վրայ դուրս ելաւ ու ջարդելու սկսաւ։ Քանի մը քաղա-
քական գերիներ որոնք նոյն պահուն փողոցները կը
գտնուէին, զինուած ջարդարարներու կողմէ իրենց
բնակարանները առաջնորդուեցան։ Փողոցները դիակ-
ներով լնցուեցան։ Հալէալ ծնած քրանսացի մը՝ Մ.
Ժէթմին եւս զոհ եղաւ նոյն օրը թուրքերու եաթաղու-

Նինաւ

Ի՞նչպէս յիշած էինք նախապէս, զիմադրութեան ու ըոշումը վերապահուած էր ընդհանուր տեղահանութեան վայրկեանին։ Իրար յաջորդող գէպֆերը սակայն ցոյց կուտային որ կառավարութիւնը կը հևտեւի բոլորովին տարբեր քաղաքականութեան մը։ Մասնակի գէպֆերով ու կուտորածներով բոլորովին ջլատել հայերու ուժը ու ապա տեղահանել մնացած կիններն ու մանուկները, այս էր կառավարութեան ծրագիրը Ուրփայի համար։ Ռասմեկէլէնէնց տան վերջին կոփուը ու անոր յաջորդող կուտորածը այդ եզրակացութեան կը բերէր Եօթնէզրէրեանն ու Ռասմեկէլէնեանը, կը մնար վերաքննութեան ենթարկել ապստամբութեան ծրագիրը ու անմիջական գործի անցնիլ։ այդ գործին էր որ լծուեցան օգոստոս 19ի գէպոքէն յետոյ Ուրփայի պահուած արձուիկները։

Վերջին ամսուան գէպֆերը մեծ թուով կոռուզ ու ժերէ զրկած էր Ուրփան։ Հարկ էր զիրքերու և կը ուղարկու նոր զասաւորումներ կատարել, զէնքերու և փամփուշաներու ամբողջական թիւը նշգել, մնունց դի և պարենաւորման միջոցները ապահովել։ Այդ զարկութերի պայմաններուն մէջ կարելի է երեւակայել թէինչ կը նշանակէր այս բոլորը։ Կառավարութիւնը կը հակէր աշալուրջ, ոստիկաններ անպակաս կը մնային հայ թաղերէն։ Մայր եկեղեցին ճիշտ զիմացի թաղի սրտին մէջ թրքական պահականոցը լեցուն էր թուրք զինուորներով։ պակաս չէին հայերու մէջ նոյնպէս կասակածելի մարդիկ, որոնք պատրաստ էին իշրաքանչիւր շարժում տեղեկացնելու կառավարութեան։

Խալիք կատղած Ռասմեկէլէնեանի գէպֆէն։ ամեն հարքի կը զիմէր ծուղակի մէջ ձգելու համար Եօթնէզրէրեանի խումբը։ այլեւս որոշ էր թուրքերու համար որ այդ խումբին ձերբակալութիւնը կամ ոչնչա-

ցումբ բոլորպավին պիտի հարթէր Տէր Զօրի ճամբան, Աւրֆայի հայութեան համար։ Օգոստոս 19ի դէպքէն յետոյ հայերը փակուած էին իրենց տուներուն մէջ, շուկաները զոց էին զրեթէ, բացի մի քանի ծերերէ փողոցներուն մէջ ոչ ոք չէր երեւար. ասոր հակառակ թուրքեր որոնք նախապէս կ'զգուշանային հայ թաղերը բարձրանալէ, խումբերով կը շրջագայէին հայ թաղերուն մէջ ու թաղին կողքին գանուող թըլֆըտուրի թըլուրին վրայ։ Ապստամբութեան պատրաստութիւնները առաջ տանիլ այս վատանգաւոր կացութեան պահուն ու այս հակող աշքերուն զիմաց տեսակ մը հրաշք էր, աւելի զժուար քան բուն ապստամբութիւնը։

Ահա այստեղ է որ զուրս⁷ կուգայ Աւրֆայի հայ կնոջ հերոսական զիմազիծը, անոր այնքան հոչակուած անձնու իրութիւնն ու սրտոտութիւնը առաւելապէս պէտք է վինտուել այս շրջանին մէջ։ ճիշտ է որ բազմաթիւ հայ կիներ ու աղջիկներ յետազային ինկան բուն կռուի պատնէշին վրայ եւ որոնց սքանչելի գէմքերուն մենք պիտի հանդիպինք այս պատմութեան շարունակութեան մէջ։ Բայց ինչ որ կատարեց հայ կինը ապըստամբութեան գործին մէջ, անոր կը վերապահէ տեսակ մը իրաւունք Աւրֆայի Հերոսամարտի ամենազեղեցիկ զափնին խըլըլու համար։ Հայ կիներն ու աղջիկներն էին որ իրենց չարշավներուն տակ պահած զէնքեր ու փամփուշտներ կ'իրազործէին զինաւորման նոր ծրագիրը։ Թուրք ոստիկաններու նայուածքին տակ կատարուած այս զործը կարելի է երեւակայել թէ ինչ կը նշանակէր։ Կրտրուած աշխարհէն, զրկուած սրտահատորներէ։ սարսափը ամեն վայրկեան դուռներու շեմին, հայ կինը ճառ կատարաց կրակին դէմ կը քալէր իրեն վիճակուած ճակատազրական զերը կատարելու համար։


Կռուի պատրաստութեան այս գործին մէջ փոքր գեր
չեն կատարած նաև 10էն 14 տարեկան փոքրիկները.
տունէ տուն, տանիքէ տանիք, թագսաոցէ թագսաոց,
անոնք տեսակ մը շրջուն կապ էին՝ պահուած ուժերու
միջեւ: Կիներու և փոքրիկներու այս կարեւոր աշխա-
տանքը սահմանափակուած էր փոքր թիւի մը մէջ, բո-
լոր միջոցները ձեռք առնուած էին պատրաստութեան
ու որոշումներու գաղանիքը պահելու համար: Եօթնէղ-
բէրեանի և Ռասթկէլէնեանի պահուած վայրը միւրիայն
յայտնի էր Եօթնէղբէրեանի կնոջ՝ Եղիսաբէթին եւ
Ռասթկէլէնեանի քրոջ՝ տիկին Սիմեանի: այս երկու
կնոջ միջոցաւ էր որ հրահանգները կը հասնէին պահ-
ուած խումբերուն: Թազային դիրքերու համար որոշ-
ուած էին առանձին խումբեր, իւրաքանչիւր խումբի
Մկրտիչ կարգադրած էր որ կոու ի աղջանշանը արուե-
լուն իր և Ռասթկէլէնեանի խումբերէն միանան: եր-
կուական փորձուած կոուողներ: Յանկարծակիի չ'պալու
համար, զիշերային պահապաններ նշանակուած էին, ո-
րոնք հայ և թուրք թազերու բաժանման կէտերու վը-
րայ պարտականութիւն ունէին հակելու զիշերները ու
տեղեկացնելու իւրաքանչիւր կասկածելի շարժում Մը-
կրտիչն:

Թրքական թազին մօտիկ Թէմըրին թազը զտնուող
գեղարանի մը անհրաժեշտ գեղերն ու վիրակապերը
խիստ գաղանի փոխազրուած էին կեղրոն վայր մը: Այս
բոլորէն յետոյ որոշուած էր կռուի ազգանշանը, երբ
Մայր եկեղեցին եւ Բողոքականներու ժողովարանին
զանդակները միաժամանակ հնչէին ուժով ու մահու
զօդանշով՝ կը նշանակէր որ կոիւը սկսած էր ու ամեն
մարդ պիտի զուրս զար իր թազստոցէն ու դիմէր իրեն
համար որոշուած դիրքը:

Զէր ուշանար վերջին դէպքը որ պատճառ պիտի դառ-

նար Ուրֆայի Հերոսամարտի սկզբնաւորութեան։ Աեպ-
տեմբեր 29ի առաւօտը խումբ մը ոստիկաններ կը պա-
շարեն Սանտրչոնց տունը, ձերբակալելու համար ա-
նոնց տղաքները, որոնք միակ ազատեալները եղած է-
ին Գուտէմէի կոտորածին։ Երկու ընկերներով այնտեղ
կը գանուէր այդ պահուն նաև Մկրտիչ Եօթնէզրէրեա-
նը։ Ոստիկանները այս անգամ կը գիմեն խորաման-
կութեան, անոնք շրջակայ տանիքներէն կը բարձրա-
նան։ Սանտրչոնց տանիքը ու կը փորձեն առաստաղը
ծակելով յանկարծակիի բերել պահուած տղաքը։ Բայց
հազիւ փոքր ծակ մը բացուած տանիքին վրայ, ներսէն
կը սուլէ առաջին կապարը ու թուրք ոստիկան մը կիյ-
նայ զիտապաստ, տանիքներուն վրայ գանուող ոստի-
կանները կ'սկսին հրացանաձգութեան, ամեն ուղղու-
թեամբ պարպելով իրենց հրացանները։ Այս իրարան-
ցումին մէջ յանկարծ կը լսուին զողանջները զոյզ ե-
կեղեցիներուն, հատ հատ, ուժգին եւ մահացոյժ։ Ու
հազիւ քառորդ ժամ անցած, զիրքերու վրայ, տունե-
րու լուսամուտներէն, վայրկեանական բարձրացած
պատնէշներու ետեւէն կը փայլին հրացաններու փողե-
րը, միջոցը կը թնդայ երգերով և աղաղակներով, հը-
րացանաձգութիւնը կ'սկսի զիրքէ զիրք ու հետզհետէ
կը վերածուի համանուագ ուղղմական երաժշտութեան
մը։ Իրականութիւն էր այլեւս ապստամբութիւնը,
Ուրֆայի հայութիւնը կը նետուէր կրակին մէջ, կոռւի
ճամբայով անմահութեան զափնին խլելու համար պատ-
մութենէն։

1915, սեպտ. 29, աշնանասկիզբի պայծառ, արե-
ւոտ օր մըն էր այդ օրը։



Հերոսամարտը

ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ

— ԽԵՆՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ —

Մասնակի դէպքէ մը յանկարծակի ծաւալ առած
կախող զարմանքի մատնած էր Ռւրֆայի թուրք կառա-
վարութիւնը . ամիսներու աշխատանք գլխատելու հա-
յութիւնը իր զեկալիարութենէն, զօրահաւաք, բազմա-
թիւ երիտասարդներու կոտորած, զինահաւաքում, ու
ահա միահամուռ հրացանազճութիւն մը հայ թաղերէն :
Թուրք խուժանը սակայն հրճուանքի մէջ էր, անիկա-
նկած կը համարէր վայրկեանը տիրանալու հայերու-
ինչքերուն ու պատուին, պարելու արեան ու աւերակ-
ներու մէջ. 95ը իր աւերներով յիշել կուտար անոր
վայերէր հեռանկարներ : Եւ ահա վայրի գազանային ա-
ղաղակ մըն էր որ կը բարձրանար թուրք թաղերէն .
արեան ու աւերի սիրահար ցեղը իր սկսաները կը «ը-
րէր նոր նախճիրներու համար :

Սանարչոնց տան դէպքը պատահած էր չորեքշաբթի
օր, առաւտեան ժամը 10ի ժամանակ, հայ թաղերուն
մէջ երեսունէ աւելի սատիկաններ կային, բացի այն
տասնեակէն որ կը մնար Մայր եկեղեցւոյ գիմացի պա-
հակատան մէջ: Եօթնէզրէրեանի առաջին գործը կըլլայ
թոյլ չ'տալ որ զօրքերը հայ թաղէն դուրս գան, կարե-
ւոր էր զրաւել անոնց զէնքներն ու փամփուշանները:
Պահականոցը զրաւելու կը զրկուի Մկրտիչի փոքր եղ-
բայրը՝ միականի Սարգիսը: Պահակատան սատիկանները
առանց զիմակրութեան կը յանձնուին, պազատելով
Սարգիսին խնայել իրենց կեանքին: Թաղերու մէջ զը տ-

նուռող սստիկաններն ալ մհծ մասամբ առանց կոռւելու կը յանձնեն իրենց զէնքերը . իսկ անոնք որ կը փորձեն դիմադրել տեղն ու տեղը կը գնդակահարուին :

Եօթնէզրէրեան ու Ռասթկէլէնեան այս անմիջական աշխատանքն յետոյ . կ'այցելեն բոլոր զիրքերը . ըստուգելու համար ապստամբութեան յատակազծի ճշգրիտ գործադրութիւնը . կը գտնեն ամեն տեղ իրենց ըստապսածէն աւելին . իւրաքանչիւրը տէրն է իրեն յանձնուած գործին : Մկրտիչ անպատճյա բայց կրակոտ բառ ուրով կը խօսի զիրքերու տղոց , կը հրահանգէ ըլլալ աչալուրջ , անվախ եւ անխնայ ուեէ յարձակման պահուն , կը պատմէ անոնց այն վիճակը որուն ենթարկուած է հայութիւնը ամեն տեղ , եւ որուն իրենք ալ ականատես են եղած , կը ներշնչէ անոնց պատուաւոր մահուան գաղափարը , ու վրէժինդրութեան հզօր կրակը որ պէտք է յորդի բոլորին կուրծքէն : Բոլոր զիրքերէն երգերով և կեցցէներով կը բաժնուին զոյզ զեկավարները , ու իրենց քայլերը կ'ուղղեն Մայր եկեղեցին . այնտեղէն կազմակերպելու համար վարչական եւ ներքին անդորրութեան գործը :

Ուրֆայի Հերոսամարտին ականատես Մ . Ռըպուր հետեւեալ ձեւով կը պատմէ իր յուշերուն մէջ կոռուի սկզբնաւորութիւնը . «Սեպտ . 29ին , կէսօրի մօտ տարօրինակ խառնակութիւն մը և հրացանաձգութիւն մը առաջ եկաւ , մեղի ըսին որ իւրաքանչիւր ոք հայոց թաղը կը նետուի . սստիկանութիւնը մեղի հրահանգեց որ այլեւս զուրս չ'ելլենք» :

Սստիկաններու հետ տեղի ունեցած մէկ ժամ տեսող ընդհարումէն յետոյ լոռութիւն մը իջած էր քաղաքին վրայ , թուրքերու կողմէ այդ օրը յարձակման ոչ մէկ փորձ չ'կատարուեցաւ : Իրիկուան դէմ թուրքերու կողմէն ծերուկ ասորի մը եկաւ հայ թաղը , զիրքերու աը-

զաքը ձանչցած էին մարդը և աչքերը կապելով առաջ-նորդած զինքը Եօթնէզբէրեանի մօտ։ Քաղաքին միւ-թէսարիփը՝ Ալի Հայտար երկար նամակ մը գրած էր հայ ազգաբնակութեան ուղղուած, որուն մէջ կը յայտ-նէր որ կասկածելի շարժումներ կը տեսնէ հայ թաղե-րէ ներս։ Յորեկուան զէպքին ակնարկելով թրքական իւրայտուկ կեղծիքով յանցանքը կը վերազրէր ոստի-կաններուն, որոնք չարաչար գործածած են իրենց պաշ-տոնը ու գատած իրենց պատիմը։ Նամակը պատւոյ եւ Ասածու վրայ կը խոստանար Ուրֆան զերծ պահել ու եւէ վտանգէ ու կը թելազրէր ժողովուրդին յաջորդ օր շուկայ իջնել առանց ուեւէ կասկածի։ Սոյն նամակին պատասխանը խմբազրել կը յանձնուէր լաւ թրքերէն գրող՝ Եազուպ Խօճային։ Մկրտիչ կը թելազրէր գրել՝ որ այն ընդհանուր սպանդէն յետոյ որուն մէջ կ'ոշնչա-նայ թուրքիոյ հայութիւնը, այն տմարդի սազրանքնե-րէն եւ գաղանութիւններէն վերջ որուն ենթարկուե-ցան Ուրֆայի զեկավարներն ու Գուտէմէի հայ զինուորները, այլեւս ոչ մէկ հաւատք չունին թուրք կա-ռավարութեան վրայ, Ուրֆայի հայութիւնը չի ուզեր ոչխարային համակերպութեամբ զինուիլ անապատնե-րուն մէջ, այլ կ'ուզէ մեռնիլ իր հայրենի օճախին տակ, կռուելով մինչեւ վերջին փամփուշտն ու վերջին մարդը։ Այս կարճ պատասխանով նամակաբեր ասորին վերազարձուեցաւ թրքական թաղը նոյն եկած ճամ-քայով։

Սեպտ. 29ի զիշերը տենդազին աշխատանքի զիշեր մը կը լլար հայերուն համար. պարզ էր կռուի զեկավար-ներուն համար որ յաջորդ սուաւոտ թուրքերը պիտի զիմէին յարձակումի. Մկրտիչի սպամական բացառիկ միտքը ծրագիրներ կը մշակէր առաջին առթիւ ուժգին հարուած մը տալու թուրքերուն, այդ պատճառաւ կը

հրահանգէր հայ և թուրք թաղերու բաժանման կէտերու վրայ նոր պատնէշներ չ'բարձրացնել, ազատ անցը ձգելու համար թուրք խուժանին յարձակումներուն։ Միեւնոյն առեն թրքական թաղերու վրայ նայող ծայրամասի տունները կ'ամրացնէր, պատուհաններուն վարդոյրներուն ետեւէն աւազով լեցուած պարկեր բարձրացնելով։

Բոյոր զիրքերուն կը բաժնուէր ոռոմքեր, որոնք ըերուած էին Դաշնակցութեան զինական պահեստէն, զործածուելու համար խուժանային յարձակումներուն դէմ։ Առաջին կորւները յաջողութեամբ վարելու ու զիրքերու կռուողները հրահելու համար՝ Մկրտիչ իր և Ռասմիկէլէնեանի խումբերու փորձուած տղաքները կը բաժնէր զիրքերու վրայ։ Գէորգ Ալահայտօնանին կը յանձնուէր Հայր Սրբահամու թաղամասին զիրքերը, միականի Սարգիս Եօթնէղբէրեանին Փոս Բաղնանց վրայ նայող զիրքերը, Յարութիւն Ռասմիկէլէնեանին Մասմանայի շրջանը, Մովսէս Սուճիեամին և Յարութիւն Սիմեանին Թիֆլուուրի ամերիկեան հաստատութիւններու շրջանը, իսկ Սամսայ Դուան շրջանը Վաղարշ Մեսրոպեանին, Մկրտիչի պիտի մնար կեղրոն, կուի պահուն թռուցիկ խումբով մը հասնելու համար յարձակման ամենատառեղ շրջանը։

Խուժանային յարձակման նախատեսութիւնը կ'իրականանար, յաջորդ օր, սեպտ. 30ի առաւօտը արշալոյսին հազարներէ բաղկացած թուրք խուժան մը, երեք թեւերու բաժնուած, յարձակում կը գործէր հայ թաղերու վրայ։ Հօճաներու և Դաշապայունի թրքական թաղերու անուն հանած սրիկաններու գլխաւորութեամբ խուժանը կը մտնէր երեք կարեւոր հայ թաղերէ ներս, Փոս Բաղնանց, Սամսայ Դուան և Մասմանայի փողոցին զիրքերու տղաքը սրտաւոսփի կ'սպասէին խուժանի ա-

ուաշանալուն։ Թուրք ամբոխը զինուած էր երկար սուրերով, եւաթաղանով, ատրճանակներով և կառավարութեան բաժնած պետական հրացաններով։ Խօճաները առջեւէն սալսովաթ կը կանչէին, սոթթուած թեւերով՝ հաւատացեալները սուրերը կը ճօճէին օդին մէջ, ուրիշներ կը կրակէին հայ տուներու պատուհաններուն և գռներուն։

Մկրտիչի հրահանգին համաձայն, հայ զիրքերու տըզաքը թոյլ կուտայյին որ ամբոխը մտնէ թազերէ ներս, որպէսզի հնարաւոր դառնայ մեծ թուով կորուստ պատճառել անոր։ Ու ահա յանկարծ քաղաքը կը թնգարում մրերու որոտին տակ. հայ մարտիկները յաջողած էին ծուղակի մէջ ձգել խուժանը։ Մինչեւ հիմա Ուրֆայի թուրքերը կը յիշեն այն կոտորածը որուն ենթարկուած էին կուրի առաջին օրը։ Իրենց իսկ վկացութեամբ 450-դիակներ ձգած են հայ զիրքերու առջև։ Առւճապը այն քան սաստիկ եղած էր, յարձակումը հայերու կողմէն այնքան բուռն և շշմեցնող որ փախչող թուրքերէն մասմը եւտ դառնալու տեղ աւելի միարճուած էին հայ թաղերու մէջ ու այնտեղ զերի բռնուած։ Մասնաւորաբար Փոս Բաղնենց կողմը մեծ կորուստներու էին մատնուած թուրքերը։ Քէօր Սաքօն (Սարգիս Եօթնէզբէրեան) խուճապահար փախչող խուժանին հետապնդած էր երեք ընկերներով մինչեւ չէյխերուն մզկիթը։ Տասնոցները կրակնէն, վիրաւորները ու մեռեալները կոխկրտելէն, վրէժիսնդրութեամբ հրահրուած այս խոյանքը, կոուի սկիզբէն Սարգիսին առջեւ կը բանար բացառիկ խիզախութիւններու շարք մը։ Սոսաջին այս կոուին հայերը ութը զոհ կուտայյին, որոնցմէ երկուքը կիններ, բոլորն ալ զիրքէ վիրաւորուած մինարէներէ արձակուած զընդակներէ։ Զարմանալի չէ հայերու այս փոքր կորուստին դէմ թուրքերու ունեցած մեծ կորուստը։ Թաղա-

յին կոիւներու ընթացքին միշտ յարձակողն է որ զոհ կուտայ, իսկ երբ նեղ փողոցներու մէջ բազմութիւն մը կարելի ըլլայ ծուզակի մէջ բռնել, անխուսափելի է անոնց ոչնչացումը:

Աննկարապրելի խանդավառութիւն առաջացած էր հայ թաղերու մէջ այս առաջին յաղթանակին հետեւաներով. ոտքի վրայ էր ամբողջ ժողովուրդը, բոլորը մոռցած էին իրենց ցաւն ու մօտաւոր տառապանքները. կոիւը, արեան մկրառութիւնը իւրաքանչիւրին սրտին մէջ արթնցուցած էր նախահայրերու առնական ողին: Դիրքերը իրարու արձագանք կուտային ուղղմական երգերով, կիներ ու աղջիկներ կոռուզ աղայոց ջուր եւ ուտելիք կը հասցնէին. փոքր աղոցմէ կազմուած թռուցիկ խումբեր հեռաձայնի գեր կը կատարէին դիրքէ զիրք լուրեր հասցնելով: Եկեղեցիներու զանգակները կէս ժամ կը հնչէին ուժգին և արագ, հայերու յաղթութեան աւետիսը թրթուացնելով օդին մէջ:

Կոիւը զաղցրելէն անմիջապէս յետոյ Եօթնէզրէրեան և Ռասթկէլէնեան կ'այցելեն բոլոր դիրքերը. քաջալերելէ յետոյ տղաքը իրենց պարտաճաշութեան համար, անոնց կը բացատրէին կոռուի այն նոր միջոցները որ անխուսափելի կերպով գործ պիտի զնէր թշնամին յետագայ օրերու ընթացքին. յաղթութիւնը պէտք չէր մոռցնել տար թշնամիին անսպառ միջոցները, պէտք էր բոլորն ալ ունենային այն գիտակցութիւնը որ մեռնելու համար կը կոռուին, հետեւաբար իրենց նպատակը պիտի ըլլար զո՞ն մը աւելի խլել թշնամիէն: Փամփուշտներն ու ոռւմբերը պէտք էր գործածուէին խնայողութեամբ, հսկողութիւնը պիտի ըլլար գիշեր ու ցերեկ ամեն ժամու, գիշերային ուժեղ յարձակում մը յանկարծակիի պէտք չէր բերեր հայ դիրքերը: Զոյք դեկավարները թելաղրութիւններէ և ցուցմունքներէ յետոյ, մանրա-

զննին կը քննէին բոլորին ունեցած գէնքերն ու փամ
փուշտներու պաշարը. կ'որշոէին այն կէտերը որտեղէն-
պատնէներ պէտք էր բարձրանային նոյն զիշերն իսկ:
կը կարգադրէին նոյնպէս որ կոխներու պահուն ամեն-
վայրկեան կեղրոնը պէտք էր իրազեկ պահէին անցու-



Մկրտիչ Նօրնեղբեկեան

դարձերուն. կոռւողներուն արգիլւած էր դուրս գալ ա-
ռանց խմբապետներու արտօնութեան, իսկ շրջանային-
խմբապետները պարտաւոր էին ամենախիստ վերաբեր-
մունք ունենալ պարտականութիւններու մէջ թերա-

ցողներու հանգէսլ :

Կէսօրը անցած էր երբ զոյզ զեկավարները վերա-
դարձան կեզրոն : Այնտեղ իրենց կ'սպասէր յուզիչ տե-
սարան մը . խումբ մը կիներ ու աղջիկներ եկած էին
պահանջելու որ իրենց ալ զէնք արուի կոռուին մասնակ-
ցելու համար , անոնց խօսքերուն մէջ այնպիսի վճռակա-
նութիւն մը կար , որ Մկրտիչ ստիպուեցաւ զանազան
դիրքերու վրայ բաժնել զանոնք , խոստանալով յաջորդ
օրն խկ զոհացնել անոնց զէնքի պահանջը : Յետազայ
կոփիներուն մէջ պիտի յայտնուին սքանչելի դէմքերը
այս աղջիկներուն , որոնց վարանումով էր որ Մկրտիչ
կը զրկէր դիրքերը :

Ալպատամբութիւնը կանոնաւոր ընթացքի մէջ զնելու
համար Մկրտիչ համախորհուրդ Ռատոթկէլէնեանի հետ
հինգ հոգինոց զինուորական խորհուրդ մը կը կազմէր ,
որուն կը մասնակցէին ինքը՝ Մկրտիչը , Ռատոթկէլէնեան-
նը , Յարութիւն Սիմեանը , Խորէն Քիւփէլեանը եւ Լե-
ռոն Էզրէքէրեանը :


Մարմինը անմիջապէս կ'անցնէր ներքին կազմա-
կերպութեան ամրացման գործին : Իրեն կեղրոն կը նը-
շանակէիր՝ Զամիշենց տունը , ուրտեղէն պէտք էր զըր-
կուէին հրահանգներն ու կառւի միջոցները բոլոր դիր-
քերուն : Ե՛ընտրուէր մարմին մը որը պարտականու-
թիւն պիտի ունենար հոգալու դիրքերու տղայոց ու-
տելիքը : Պարենաւորման այս մարմինն համար կը նը-
շանակուէին՝ Յովհաննէս Սիմեան , Ալեքսանդր Զամիշ-
եան , Պետրոս Զրթիքլեան և Կարապետ Աստուրեան . ա-
նոնց կը տրամադրուէր Սիմեաննենց տունը : Վիրաւոր-
ներու համար կը պատրաստուէր առանձին հիւանդանոց
մը Տէր Պետրոսեաններու հսկայ շէնքին մէջ : Զավիահաս
մարգոց խումբ մը կ'որոշուէր ոստիկանի զեր կատարե-
լու համար . ասոնք պարտականութիւն պիտի ունենա-

յին արգիլելու ժողովուրդը փողոց իջնելէ, որովհետեւ
թրքական թաղերու բարձր մինարէները կը նայէին
ուղղակի շատ մը հայ թաղերու վրայ, որտեղէն ար-
ձակուած զնդակները վտանգ մըն էին ժողովուրդին
համար։ Բոլոր դիրքերը իրար կապուած պիտի ըլլային
տունէ տուն բացուած անցքերով։ Կը բացուէր զինա-
գործարան մը՝ պարագուած փամփուշաները լեցնելու եւ
աւրուած հրացանները շակելու համար։ այս գործը կը
յանձնուէր զինագործներ՝ Սարգիս Գլըճեանի, Յարու-
թիւն Զէրքէզեանի, Գէորգ Շըթըլեանի, Յարութիւն
Եօթբրինձեանի և Յակոր Զինագործեանի։ ասոնք կը
կեզրոնանային՝ հացագործ Աստուրին տանը մէջ։

Զինուորական Մարմինի կարգադրութեամբ, հայոց
թաղամասը կը բաժնուէր վեց շրջաններու։ այս շրջան-
ները բոլորը միասին ունէին 24 կարեւոր զիրքեր։ Իւ-
րաքանչիւր շրջան ունէր իր շրջանային խմբապետը,
ամեն տասնեակ ունէր իր խմբապետն ու փոխանորդը։
Ասոնցմէ զատ երկու խուժերը կը մնային զինուորական
կեզրոնը, վտանգուած զիրքերու օդնութեան հասնելու
համար։

Հայոց թաղամասը կը բռնէր ընդարձակ տարածու-
թիւն մը, առուները խիտ էին բայց երեսուն հազար ժո-
ղովուրդ ամփոփած թաղամաս մը ինքնին քաղաք մը
կը նշանակէ։ Հայերը կեզրոնացած էին քաղաքի արև-
մտեան մասին մէջ, թլիքառուրի բլուրին ստորոտէն տա-
րածուելով հիւսիսային կողմէն դէպի Սամսաղի Դուռը
իսկ հարաւէն Հայր Աբրահամի պատմական լճակը։ ա-
րեւելեան ընդարձակ շրջանը անմիջական զրացի էր
թրքական թաղերուն, բայց ամեն կողմ ալ փողոցով մը
բաժնուած թուրքերու տուններէն։ Պաշտրի եւ կոռող
ուժերու բաւականաշափ կեզրոնացումով մը Ուրֆայի
հայոց թաղամասը կարելիութիւն ունէր զիմադրելու

Ուրբանիկ Հ Պ Պ Ա Ր Ա Մ Ա Ր



երկար ատեն: Ինչ որ կը պակսէր Ուրֆայի Հերոսամարտին կռուղ ուժեր էին. կռուի նախընթաց դէպքերու ընթացքին տեսանք մենք թէ ինչպէս հազարաւոր հայ երիտասարդներ կռուրուած էին. իսկ դեկավարութիւնը դաւադրութիւնով փնացուած. երկու հազարէ աւելի թիւ մը կը ներկայացնէին նաև թուրքիոյ զանազան շրջաններու մէջ զինուորութիւն ընող Ուրֆացի երիտասարդները. քաղաքին մէջ մնացած էին կիներու, մանուկներու, և ծերունիներու բազմութիւն մը, ու ասոնց հետ զինուորութենէ փախստական երիտասարդներու քանի մը խումբերու Այս միջոցներով էր որ Մկրտիչ Նօթնէդրէրեան պիտի վարէր Ուրֆայի միամեայ հերոսամարտը՝ այնքան յուզիչ գրուագներով:

Կռուին երկրորդ առաւտար կը ծագէր բուռն հրացանաձութեամբ մը: Հայկական բոլոր դիրքերու դիմաց թուրքերն ալ զիրք բռնած էին ու կրակէ համազարկի մը տակ տռած ամբողջ հայ թազերը: Կեղրոնէն զրկուած զրաւոր շրջաքերական մը կը հրահանգէր հայ զիրքերուն ոչ մէկ կերպով չ'պատասխանել հրացանաձգութեան, աննպատակ ոչ մէկ զնդակ չ'պիտի երթարծենելու թուրք զիրքերու քարն ու պատը: Խրագանցիւր համազարկի հայերը պիտի պատասխանէին երգերով ու ծաղրական բացագանչութիւններով: Մկրտիչ կռուի ընթացքին իրեն նախասիրութիւն ըրած էր այցելած զիրքէն հանդիպակաց թուրքերուն հետ խօսիլ բարձր ու խայթող ակնարկութիւններով. հերոսին միակ հաճոյքն էր ասիկա օրուան քանի մը պահերուն: Թուրք կռուողներուն անիկա կը պոռար որ ինչու ձեր մեծերը չեն գար, ու՞ր է կըսէր Միւթէսարիֆը, Խալիլը, ու՞ր են Գալապայունի ձեր կտրիճները. հրամմեց: անզէն ու անպաշտպան մարդիկ կռուրող հերոսներ:


Երկրորդ օրուան կէսօրէ վերջ Մասմանայի թաղին
մէջ յանկարծ երեք հայ աղջիկներ յայտնուեցան, մօ-
տակայ հայ զիրքէ մը անմիջապէս ներս առնուեցան
աղջիկները ասոնք զրկուած էին Գերմանական գորգի
գործարանէն՝ Մասմանայէն։ Այս գործարանը ընդար-
ձակ չէնք մըն էր, մէկ ճակատը կը նայէր թրքական
թաղերու վրայ իսկ միւսը հայկական թաղերու. կըո-
ուի սկիզբը հաստատութեան անօրէնը՝ հայտեաց Ա-
Էքարտ թուրքերու արամազրութեան տակ զրած էր
չէնքը, այնտեղ ապաստանած էին նաև քանի մը հայ
ընտանիքներ։ Երեք հայ աղջիկները զրկուած էին Է-
քարտի կողմէն։ Շրջանի խմբապետին հաղորդազրու-
թեան վրայ շուտով կը հանէր Մկրտիչ. առաջին հար-
ցաքննութեամբ մը, աղջիկներէն մէկը՝ որ Խանը Քէ-
թէնձեանն էր, յետագայ կորւներու ծանօթ հերոսու-
հին, կը յայտնէր որ զիրենք զրկած է Էքարտը հայե-
րու ունեցած ուժին մասին տեղեկութիւն քաղելու
համար, իրենց պատուիրուած էր մնալ որ մը հայերուն
մէջ, իսկ յաջորդ զիշեր փախուսա տալ կերպով մը ու-
անցնիլ Մասմանան։ Այս ծառայութեան փոխարէն Է-
քարտ խոսացած էր ազատել յիշեալ աղջիկներու ըն-
տանիքները. օրիորդ Քէթէնձեան կը յայտնէր որ ինք
համակերպած էր այս առաջարկին, պարզապէս կոռող-
ներու կողմը անցնելու և իր մասնակցութիւնը բերե-
լու համար։ Մկրտիչ հարց կուտար միւս երկու աղջիկ-
ներուն որ կ'ուզե՞ն մնալ հայ թաղը թէ այս յայտնու-
թենէն յետոյ կ'ուզե՞ն ետ վերադառնալ. անոնց վարա-
նումին Մկրտիչ անմիջապէս կը կարգազրէր երկու աղ-
ջիկները բանտարկուած պահել զիրքին մէջ ու յաջորդ
զիշեր զանոնք վերադարձնել Մասմանան՝ իրենց ծնող-
ներուն մօտ, իսկ Խանը Քէթէնձեանին կը զրկէր
Թըլֆըտուրի դիրքերը՝ կոռոելու անոր պատրաստակա-

մութիւնը փորձելու համար :

Կոռուի երկրորդ օրուան՝ հոկտ. 1ի գիշերը զբեթէ բոլոր զիրքերէն թուրքերը բուռն յար ձակման կը ձեռնարկէին : Թուրք խուժանը կատղած իր առաջին օրուան կորուսաներէն, այս անգամ զօրքի առաջնորդութեամբ կը փորձէր զիշեր ատեն խոժել հայ թաղերէն ներս : Թուրքիկ տղաքը բոլոր զիրքերէն լուրեր կը հասցնէին ամեն վայրկեան կեղրոննը . Մկրտիչ կարգադրութիւններ կընէր զիրքէ զիրք, հրահան զներ կը զըրկէր շրջանային խմբապեաներուն, անոր համոզումով բոլոր ճականներու վրայ թուրքերը հնարաւորութիւն չունէին միաժամանակ յարձակում զորձելու, բոլոր զիրքերու զէմ անխափի ուղղուած կրակը նպատակ պիտի ունենար զբաղեցնել հայերը ու թոյլ կարծուած քանի մը կէտերէ միայն կատարել իրական յարձակումը . այդ ժամուն էր որ կ'սպասէր Մկրտիչ, իրեն քով ու նէր լաւագոյն կոռոզներու խումբ մը : Ու ահա ուշ զիշերին հեւասպառ թուրցիկ մը լուր կը բերէր որ թուրքերը լեցուած են թէմրին թազի կռնակը գտնըւող լքուած թրքական տուներու մէջ ու կը փորձեն ծակեր բանալ հայ բակերու վրայ . երկրորդ թուրցիկ մը կը հասնէր զուժելու որ թուրքերը յաջողած են մանել Շաքեան զիրքի մօտ գտնուող հայ կաթոլիկ եկեղեցիի շրջափակը ու կը փորձեն հրդեհել զիմացը գտնուող Քաղթացեաններու տունը : Նոր անակնկալի մը նախատեսութեամբ Մկրտիչ կը կարգազրէր Խասթկէլէնեանին մնալ կեղրոն . Գէորգ Ալահայտօնանը կը փութացնէր թէմրին թաղը իսկ ինքը կը հասնէր Շաքեան զիրքը :

Թուրքերը երկար սանդուխներ զնելով իսկապէս յաջողած էին զրաւել կաթոլիկներու եկեղեցին, խուժանը արդէն լեցուած էր եկեղեցիի շրջաբակը . թուր-

քերու այս քայլր վայրկեանի քննութեամբ մը Մկրտիչ
կը զտնէր յիմարական։ Անոնք առանց գրաւելու եկե-
ղեցին կողքի Լէսլի պահաններու տունը գոհացած էին
միմիայն իրենց կողքի դիրքով, որը կը շարունակէր
համազարկի տակ պահել Շաքօնան դիրքը։ օգտուելով



Յարութիւն Ռասորկիկենեան

այս պատեհութիւնն։ Մկրտիչ քանի մը տղաք կը
հանէր Լէսլի պահաններու տանիքը ուումբերու պաշտ-
րով մը, իսկ Շաքօնան դիրքէն կտրիճ երիտասարդ մը՝
Լեւոն Զէրչեան յանձնն կ'առնէր սանդուխով մը բարձ-

թանալ դիմացի թրքական դիրքին գրացի՝ Համամ Օղ-
ջոնց տանիքը։ Թանի մը վայրկեան վերջ երկու կէտե-
րէ նետուած ոռւմբերու տարափը կը դպրդացնէր ամ-
բողջ թաղը։ Թրքական դիրքին բակը նետուած ոռւմ-
բերը չուարումի կը մատնէր այնտեղի կոռողները, իսկ
եկեղեցին բակը հաւաքուած խուժանը կը մնար ուղ-
զակի ոռւմբերու տարափին տակ, իբրենց եկած ճամ-
քով՝ սանդուխները մագլցելով փախուսաի փորձ մը
կ'արգիլուէր Լէսլէպճենց տանիքը դիրք բռնած հայ
տղոցմէն, կը մնար զուրս խուժել եկեղեցին՝ զուռէն,
այդ հաշուով ալ Մկրտիչ ինքը անձամբ դիրք բռնած
էր եկեղեցին դիմաց՝ Թաղթացեաններու մուտքի կա-
մարին տակ։ Կատարեալ ջարդ մըն էր որ կը կատար-
ուէր զիշերային խաւարին մէջ, եկեղեցին զուռէն
մինչեւ թրքական թաղի լանկիւնազարձը 50 քայլ հե-
ռաւորութիւն մը ունէր, որ կ'իյնար Շաքօեան դիրքի
կրտկին տակ։

Լոյսը բացուելուն, եկեղեցիի շրջափակը պարպուած
էր թուրքերէն, բակին մէջ ու փողոցը հարիւրէ աւելի
թուրք զիակներ փոռուած էին, երկու ոստիկաններ եւ
մէկ Գալապօյունցի թուրք մը՝ Գոլդի Մահմուտ անու-
նով ծանր վիրաւոր երկնցած էին Շաքօեան դիրքին
ճիշտ մուտքին առջեւ։ Մկրտիչ փոխադրել կուտար
զաննը կեզրոն, անոնցմէ յուրեր քաղելու համար։

Նոյն ձեւով վերջացած էր նաև Թէմէրին թաղի կը-
ոիւը։ Գէորգ Ալահայտօեան, Գնաճեան դիրքի տղայոց
հետ յաջողած էր զրաւել Մասմանային դիմաց գտնուող
թուրքի մը՝ Մահաթճանց տունը ու այնտեղէն ոռւմբե-
քով և տասնհարուածներով անցած յարձակող թուրքե-
րու կոնակը, ծանր կորուսաններով թուրքերը ետ քաշ-
ուած էին, ու Թէմէրին թաղի կոնակի թուրք թաղերը
մինչեւ Սու Մէյտան յաջորդ օր թուրք բնակչութիւնը

պարպելով կը քաշուէր իրենց ներքին թաղերը:

Դէորդ Ալահայտօեան Մկրտիչին նուէր բերած էր
գերի բոնուած երկու թուրք զինուորներ, որոնք զի-
շերուան մութին շուարած տանիքէն իջած էին Սա-
հաթճանց տունը՝ որը արդէն գրաւուած էր հայ աղոց-



Գեորգ Ալահայտօեան

մէն: Մկրտիչ այդ զինուորներու զէնքերն ու փամ-
փուշաները կը նուիրէր օր. Խանըմ Քէթէննեանի եւ
օր. Մարիամ Զիլինկիրեանի, երկուքն ալ կռուի ձայնը
լսելուն իջած էին Թէմրին թաղը իրենց մասնակցու-

թիւնը բերելու համար կռուին:

Դիշերուան յաջող կոիւները մեծ խանդավառութիւն առաջացուցած էր ժողովուրդին մէջ, բոլորը զիրար կը ողջագուրէին, տունէ տուն երգն ու պարը կը թնդաս ցընէր ամբողջ թաղերը: Խումբը հրաշք գործած էր այդ զիշեր, զինագործներուն կը յանձնարարուէր պատրաստել անոնցմէ որքան կարելի է շատ, այդ գործին մասնագէտ՝ Յարութիւն Սիմեան, հրճուանքի մէջ էր տեսնելով արդիւնքը իր տարիներու աշխատանքին. վառօդն ու տինամիթը շնորհիւ Դաշնակցութեան զիփոնի մարմնի աշխատանքներուն բաւական քանակութեամբ ամբարուած էր պահեստին մէջ: Մկրտիչ շուրջիններուն կը խօսէր շարունակ որ այս կոիւները ոչինչ պիտի ըլլան յետագայ կոիւներուն բազատելով:

Գերի բանուած զօրքերը յայտնած էին արդէն որ կառավարութիւնը շուտափոյթ զօրք պահանջած է Հաւէպէն, լսած էին որ Մախրի փաշան 6000 զօրքով եւ թնդանօթներով ճամբայ ելած է արդէն Ուրֆա գալու համար: Իսկ այդ առաւօտ պիտի հասնէր Սուրուճի Սիւլէյման պէկը 600 կռուողներով, քաղաքի շրջակայ աշիրէթները նոյնպէս սկսած էին իջնել քաղաք՝ հայերը նուաճելու ու անոնց ինչքին ու պատուին տիրանալու համար:

Հոկտ. 3ի երկուշաբթի առաւօտեան լուսարացին քաղաքին վրայ իշխող բերդին արեւելեան մասէն կ'արձակուէր թնդանօթի առաջին ոռումբը, երկրորդ հարուածին յայտնի կըլլար որ քաղաքին երկու հին թընդանօթներն էին որ զործածութեան կը զրուէին: Հարուածները ուղղուած էին Հայր Աբրահամի զիրքերուն: Կռուի զեկավարութիւնը զո՞ն էր թուրքերու այս փորձէն, որովհետեւ վստահ էին որ հին ձեւի այդ թնդանօթները զգալի վնաս մը չ'պիտի կրնացին հասցնել

ամբողջութեամբ քարուկիր շէնքերուն, ու մինչեւ թըրքական ուժերու եւ ծանր թնդանօթներու ժամանումը թէ կռուզողները և թէ ժողովուրդը պիտի վարժուէին թնդանօթներու որոտին: Ռումբերու առաջին հարուածներուն անխուսափելի փոքր շփոթ մը առաջացած էր ժողովուրդին մէջ: Մկրտիչ եւ Ռասթկէլէնեան բոլոր դիրքերը այցելելէ յետոյ, պատած էին ներքին թաղերը ու ժողովուրդը հրաւիրած պազարինսութեան: Մը կրտիչ սպանացած էր ամեն տեղ որ կռուի եւ թնդանօթաձգութեան ընթացքին եթէ զանուին ժողովուրդը յուսալքելու խօսքեր արտասանողներ, տեղն ու տեղը դնդակի պիտի բռնէ զանոնք ով որ ըլլան:

Յողոքականներու քաջարի հովիւր՝ պատուելի Սուզուն Աքէլեան ամբողջ օրը կը պատէր թաղերը, ձեռքին մէջ թնդանօթի չ'պայթած ոռումբ մը բռնած, յայտարարելով որ Նախախնամութիւնը իրենց հետ է եւ զուր պիտի անցնին թուրքերու բոլոր միջոցները:

Մինչեւ իրիկուն տեւող սմբակոծութիւնը յաջողած էր միայն Հայր Աբրահամի շրջանի՝ Կիւրէհենց զիրքի վերնայարկը քանդել, հայ տղաքը իջած էին շէնքին բակը ու այնտեղէն նախապէս բացուած ծակերու դիմաց զիրք բռնած: Գիշերուան մութը հազիւ իջած, թուրքեր այս անգամ ուժեղ յարձակման կը ձեռնարկէին Հայր Աբրահամի թաղամասի ամբողջ երկայնքին: Հրացաններու խառն ազմուկէն յայտնի կըլլար որ կը ռուին կը մասնակցէին շրջականներէն եկած բոլոր աշխաթները: Հազարաւոր հրացաններ կը ճարճատէին մութին մէջ: Թուրքերը հետեւելով պատերազմական կանոնի, սմբակոծութիւնէ յետոյ յարձակման էր որ կը ձեռնարկէին, այն ենթագրութեամբ որ ցորեկուան սմբակոծութիւնը պէտք էր յուսալքած ըլլար հայերը ու թուլցուցած անոնց զիմաղրական կորովը: Այդ դի-

շերտուայ կոիւները յանձն առած էր զեկավարել Յարու-
թիւն Ռասմիկէլնեանը, կարճ խորհրդակցութենէ մը
յետոյ Հայր Աքրահամու թաղամասի խմբապետներէն՝
Դէորդ Ալահայտօնանի, Յարութիւն Խտրեանի, Աւե-
տիս Գաղանձեանի, Մկրտիչ Ապրիլեանի, Կարապետ



Պատուելի Առդումուն Անելիսան

Գոնեալեանի հետ, գործի կ'անցնէին բոլորը. ծրագրը՝
ևած էր այնպիսի ծուզակ մը լարել թուրքերուն և շըր-
ջականերէն եկած աւարառուներուն որ անոնք ստիպ-
ուած ըլլան վերադառնալ իրենց գիւղերը։ Որոշուած էր

կարճ կոռուէ մը յետոյ լքել Ատուր Օղօնց զիրքը
որ ցորեկին ծեծուած էր թնդանօթէն, խումբ մը
պիտի ամրանար Հայր Արքահամու մզկիթին կռնակը
գտնուող թուրք տուներու մէջ՝ որոնք կոռուի սկիզբէն-
լքուած էին, Թէքէճենց տան զիրքին առջեւէն մինչեւ
Մայր եկեղեցի երկարող ճամբան բաց պիտի ձգուէր
յարձակող խուժանին առջեւ, նոյն ճամբայէն զէպի-
շուկայ երկարող փողոցին անկիւնը՝ Հէլէճօղլօնց տունը
Դէորդ Ալահայտօնան պիտի սպասէր իր խուժբովը. Թէ-
նէքէճի Աստուրենց զիրքին զիմաց զէպի լճակ երկա-
րող փողոցին մէջ՝ Հայր Արքահամայ բաղնիքին տա-
նիքը պիտի բռնէին շատ փորձուած կռուողներ՝ Ատ-
սունցի Աստուրիկը, Լէպլէպիծի Պարսամր, Պօղոս Ար-
միկեանը, Յարութիւն Եօթբրինձեանը, Սասունցի Յով-
հաննէսը, Թովմաս և Գրիգոր Տարադեանները, Պետ-
րոս Գասապեանը և Կարսապետ Կէնճվանէսեանը: Այս-
պիսով խուժանին նահանջի բոլոր գծերը կտրելէ յետոյ
ապահով պիտի գառնար ուժեղ հարուած մը տալ անոր:

Կատաղի հրացանաձգութենէ մը յետոյ գուրսէն և-
կած երկու քիւրտեր գետնին երեսէն սողալով կը մօտե-
նային Թէնէքէճի Աստուրենց զիրքին, քիչ վերջ զիր-
քի քանդուած պատուհաններէն անոնք նշան կռուացին-
խուժանին լեցուելու լքուած զիրքը, նոյն ձեւով բղ-
գուշութեամբ տասնեակ մը թուրքեր նոյնպէս կը հաս-
նէին այնաեղ. հայ տղաքը կը կրակէին շատ հեռու ե-
կեղեցւոյ թաղի զիրքերէն. յարձակողները վսատի էին
այլեւս որ ցերեկուան ոմբակոծութեան հետեւանքով հա-
յերը լքած են ամբողջ թաղը:

Ու ահա հարիւրաւոր պաշիպօղուքներէ ու խառն ա-
շիրէթներէ կազմուած խուժան մըն էր որ վայրենի-
բացագանչութիւններով կը լեցուէր ամբողջ թաղը. ա-
նոնց առաջին մտածումը կըլլար խորտակել հայ տունե-


րու դաները, սպաննելու և տւարներ տանելու համար իրենց հետ, որոնք այնքան զրգուած էին իրենց վայրի բնազդները:

Յարութիւն Ռասթկէլէնեան կը նետէր առաջին ոռում ըը Սեւ Քար Կարողենց տանիքէն: այս նշանը բաւագիան կը լլար որ բոլոր զարանակալները պայթեցնեն իրենց ոռումքերը: ահոելի իրարանցում մը կիյնար խուժանին մէջ, զիրար կոխսկրտելէն փախուստի կը զիմէրին աւարտութեան հերոսները, բայց հազիւ զուրս եւ կած ոռումքերու հասաղութենէն այս անդամ կ'իյնային մօտակայ բաղնիքին տանիքը զիրք բռնած հայ տղոց տաննոցներու կրակին տակ: թուրքերու ցնծութեան ազաղակները փոխուած էին սարսափի ճիշերու, այս խելացեզ փախուստէն քաջալերուած, զիրքերէն զուրս կուգային հայ մարտիկները ու ամբոխը կը հալածէին: մինչեւ Այնզլխայի լճակը:

Փախչող ամբոխը կը լեցուէր մօտակայ պահականուցը, որտեղէն ոստիկաններու տասնեակ մը հայնոյանիքներով կը զիմաւորէր զանոնք:

Ռասթկէլէնեանի ծրագիրը լուսութեամբ յաջողած էր, հայ տղոց կը մնար վերազրաւել իրենց գիրքերը ու տօնել այդ գիշերուան յաղթանակը: Հետեւեալ առաւօտ կը պարզուէր որ հարիւրի մօտ զոհներ ձզած են թուրքերը հայ թաղին մէջ, մեծ մասամբ շրջակայ զիւզացիներ էին, շատ խեղճ կերպով զինուած, ոմանց կողքէն երկար սուր մըն էր կախուած, ուրիշներու ձեռքին եաթաղաններ, ոմանք պիրկ բռնած էին երկար չախսմախլիները: երկու Հարնա Դուրցի ծանօթ թուրքեր միայն զինուած էին փոքր չափիներով ու չորս կարգ կուրծքերնին շարուած փամփշտակալներով: Որոշ էր որ թշնամին նոյնքան վիրառ որ պէտք էր ունենար: Մը կրտիչ հասուծ էր թէնէքէճի Աստուրենց զիրքը ու կը

Հայոց պատմութեան



համբուրէր մարտիկները, անոր վիճակուեցաւ համբու-
րելու նաև ճակատները տասնեակ մը աղջիկներու, ո-
րոնք այր մարդու հագուստով ու զինուած հետապըն-
դած էին թշնամին դիրքերէն դուրս։ Ասոնց առաջնոր-
դը՝ օր Մարիամ Զիլինկիրեան, օրիորդներ կէմչեանի-
և թափթափեանի հետ հասած էր մինչեւ Հայր Արքա-
համու մզկիթին առջև ու այնաեղէն ոռւմբեր նետած-
պահակատան վրայ։ Այդ կոուին նշանաւոր հանդիսա-
ցած էին նաև պատանիներ՝ նազարէթ Պազալեան, Գա-
րեզին Պէրէճքիրեան, Յակոբ Էմմէրեան և Հայկ Հա-
ցագործեանը, այս տղաքը նոյնպէս հետեւած էին Ա-
լահայտօնեանի խումբին ու զարմացուցած իրենց խի-
զախութեամբ փորձ խմբապեաց։

Այդ գիշերուան ու նախընթաց գիշերուան կոուին-
վիրաւորուած էին ութը հայ կոուողներ, որոնք կը դար-
մանուէին հիւանդանոցին մէջ, իսկ կոուի սկիզբէն հա-
յերը ունէին քսանէ աւելի զոհեր, որոնցմէ՛ ծանիկ Տէր-
Խորէնեանը, Արմենակ Զրթքզլեանը, Մանուկ Գա-
զանձեանը, Պօլոս Գասապեանը, Սարգիս Տէմիրճեանը
և Յարութիւն Գարբիէլեանը ինկած էին պատնէշին-
վրայ և խիզախութեամբ։

Ֆրանսացի՝ Մ. Ռըպուր որ թուրքերու թաղը կը-
գանուէր արգելափակուած, հետեւեալ ձեւով կը զրէ իր
յուշերուն մէջ այդ օրուան կոիւներուն շուրջ։ «Հոկտ-
էին մեռելային լոռութիւն մը կը տիրէր բոլոր քաղա-
քին վրայ։ Յին նոր կոիւ մը տեղի ունեցած էր, սա-
կայն զինուորներն ու ամբոխը չէին յաջոզած զրաւելու-
թաղերը։ Իւրաքանչիւր փողոց պատնէշուած էր, հա-
յերը զիտնալով որ պիտի մեռնին, որոշեր էին սուլ-
ծախել իրենց կեանքերը ու առաւելագոյն վնասը պատ-
ճառել թուրքերուն։ Կիներն անգամ հրացանաձու-
թեան կը մասնակցէին, անոնցմէ մէկը յնազային հը-

րաշքով ազատուած մեզի տուաւ յուզիչ մանրամանութիւններ . գեռատի աղջիկներ մահը ծազրելով դիրքերէն կը պոռային զինուորներուն , — տեսէ՛ք մենք կ'երգենք , մենք կը զուարձանանք , դուք ալ եկէք մեզի հետ երգեցէք ու պարեցէք :

Ուրփայի թուրքերը սպառած էին իրենց բոլոր միջոցները նուաճելու ապստամբութիւնը : Առաջին օրուան մեծ կորուսաէն յետոյ արժանապատւութեան հարց գարձուցած էին հայերու նուաճումը , բայց ահա յաջորդ օրերու փորձերն ալ ապարդիւն կ'անցնէին կրկնապատկելով իրենց զոհերը ու կոտրելով իրենց բացառիկ մուլեանդի ու կոռուողի վարկը : Այս իրականութեան զիմաց կառավարութիւնն ալ կ'արգիլէր ունէ նոր յարձակում , մինչև մախրի փաշային ժամանումը :


Հոկտ . 4ին և 5ին թուրքերը նոր յարձակում մը շէին փորձեր . հայ թաղերու զիմաց զիրքերու մէջ ամբացած կը շարունակէին համազարկ տեղալ հայ թաղերու վրայ : Դալապօյունէն երկու թնդանօթները 4ին ընդհատ ուումբեր կը նետէին հայ թաղին վրայ , որոնցմէ մեծ մասը չէր պայթեր , իսկ 5ին միայն մէկ թընդանօթ կ'աշխատէր , յայտնի էր որ երկրորդը աւրուած էր :

Հայր Արքահամի ճակատէն վիրաւոր գերի բռնուած Սուրուճի քիւրտ մը յայտնած էր թէ՛ երկու օրէն պիտի հասնին մախրի փաշան և իր ուժերը : Կը խօսուի նաև որ փաշան ծանր թնդանօթներ կը բերէ իրեն հետ : Մկրտիչին միտքը սեւեմուած էր զէպքով մը , առաջին վայրկեանէն սարսափ ձգել գալիք զօրաբանակին մէջ ; Կը պտտրաստուէր ծրագիր մը յարձակու և զործելու թնդանօթներուն վրայ , անոնք տակաւին քաղաք չը մտած : Մկրտիչ կ'ուզէր անձամբ մտսնակցիլ գործողութեան , սակայն շուրջիններու պնդումին վրայ տեղի

կուտար, ծրագիրը չափազանց վտանգաւոր էր, իսկ Մը-
կրտիչի կեանքը անհրաժեշտ ապստամբութեան համար:
Դորձը յանձն կ'առնէր Մկրտիչի փոքր եղբայրը՝ Քէօր
Սաքոն, իրեն հետ պիտի ունենար՝ Գէորգ Ալահայտո-
ւանը, Սուճի Մովսէսակը, Սասունցի Յովհաննէսը եւ
Մկրտիչ Ապրիլեանը:

Հոկտ. 5ի կէս զիշերին այս հինգ կտրիճները քիւր-
տի տարազով ծպտուած, կ'իջնէին սողալով Թըլֆառու-
րի թուրին կոնակը՝ թրքական խիտ գերեզմաննոցին
մէջ, ապահով այնտեղ հասնելէ յետոյ կը պահուէին
գերեզմանաքարերուն ետին: Լոյսը բացուելուն թուր-
քիւրու և քիւրաերու մեծ բազմութիւն մը կ'սկսէր հա-
ւաքուիլ թրքական գերեզմաննոցի երկայնքը ու զիմա-
ցի հայոց կամուրջին առջեւ, եկած էին կանուխէն տեղ
քոնելու և ողջունելու զօրքին զալուստը: Պահուած հայ
մարտիկներուն համար դժուար չեղաւ միանալու այս
խառնիճազանչ մեծ բազմութեան: Թիչ վերջ կը հասնէ-
ին զօրքի առաջապահները, լայն շարժում մը և հրմըշ-
տուք մը կ'իմացնէր թնդանօթներու մօտենալը: Միա-
կանի Սարգիս իր ընկերներուն հետ նայուածք մը փո-
փոխանակելէ վերջ, հինգն ալ կը բարձրանային քիչ մը
վերեւ, բարձր ամբոխէն ու գերեզմանաքարերու ետին:
Թնդանօթները կը մօտենային, առջեւէն կուգար ձիա-
ւոր հարիւրապետ մը, իսկ թնդանօթներու վրայ եր-
կուական զինուոր նստած էին, թուրք խուժանը վայրի
ազազակներով կ'ողջունէր զանոնք: Ճիշտ այդ վայրկ-
եանին հինգ տասնոցներ զնդացիրային կրակ մը կը տե-
ղային թնդանօթներուն վրայ: Հարիւրապետը վար
զլտորած էր իր ձիչն, իսկ քանի մը զինուորներ ին-
կած առաջին զնդակներով: Աննկարազրելի խառնաշը-
փոթութիւն մը ինկած էր խուժանին ու զօրքին մէջ.
այս շփոթի պահուն Սարգիս եւ Գէորգ կը մօտենային

Փրամանի ճանաշ և մեղքարիկադի ցոկուրը



թնդանօթներուն, զիրենք զիտողը պիտի կարծէր որ օգնութեան կը փութան իյնող զինուորներուն, սակայն անոնք զբաղուած էին թնդանօթի մը բանալին վերցը-նելու զործով, արագ այս գործողութիւնը կարելի չե-զար. կրկնել միւս թնդանօթներուն վրայ. սարսափա-հար և ճամբաներու անկիւններուն զիրք որոնող զին-ուորները հազիւ խելքի ինկած, Գէորգ եւ Սարգիս ար-դէն իրենց ընկերներուն հետ թլֆառուրի կողին էին. վերջին անգում մըն ալ բլուրի հայոց երեսը անցնելէ առաջ անոնք կը կրակէին փախչող խուժանին ու զօր-քին վրայ ու Ճամբանենց փլածի զարիվարէն կ'իջ-նէին հայ թաղը :

Այս անօրինակ խիզախ գէպքը մինչև հիմա պատ-կապանքով կը պատմեն Աւրիփայի թուրքերը. իսկ քիւր-աեր երգած են զայն իրենց Եէտիզարտաշ Սաքօին նը-ւիրած երգով :

Եէտիզին ականատես եւ Միս Եփիէի այզիին մէջ պահուած հայ տղոցմէն՝ Միսաք կը պատմէ՝ որ թնդա-նօթներու վրայ կատարուած յարձակումէն յետոյ, քա-նի մը ձիաւորներ Հալէպի ճամբայէն սրարշաւ զէպի ետ հեռացան, կէս ժամ յետոյ զօրաբանակը կանգ ա-ռաւ հեռու Ագապայի անցքէն իջնող զարիթափին վը-րայ, այնաեղէն զօրքը ձգելով ճամբան հեռու այզինե-րուն մէջէն ու Գերմանական հիւանդանոցի կռնակէն մտաւ քաղաք, այնքան որ սաստիկ եղած էր սարսա-փըն ու իրարանցումը:

Հոկտ. 7ի ուրբաթ առաւօտեան Հայր Արրահամի զիրքերու տղաքը նշմարեցին որ Գալապօյունի կուրծ-քին երկու բարձր պատնէշներ բարձրացած են, Հեռա-դիտակով զննութիւն մը ցոյց տուաւ որ պատնէշներու ետին թնդանօթներ զետեղուած են:

Արեւը հազիւ բարձրացած նոյն զիրքերուն առջեւ

ճերմակ զրօշակով թուրք տղայ մը երեւցաւ, Քէքէճենց
տան զիրքէն ներս առին զայն. Յախրի փաշան Մկըր-
տիչին նամակ մը ուղղած էր: Փաշան կը զրէր կոռի
զեկավարին թէ կը հիանայ իր և զինակիցներու քաջու-
թեան վէայ, կ'առաջարկէ բոլորին յանձնուիլ, խոստա-



Սարգիս Եօրենեղբերեան (Քէօր Սահօ)

Նալով ոչ միայն պատժի չ'ենթարկել զիրենք, այլ եւ
պաշտօններ տալ իրենց թրքական բանակին մէջ: Այս
խոստումներէն յետոյ, նամակը կ'սպառնար մերժումի
պարագային 24 ժամէն քարուքանդ ընել ամբողջ հայ
թաղը: Մկրտիչին պայմանածամ կը տրուէր պատաս-

խանելու մինչև կէսօր։ Ժամը ճիշտ 12ին պէտք էր ըստ կըսեր ոմբակոծութիւնը։ Մկրտիչ անմիջապէս խորհըրդակցութեան էր հրաւիրէր բոլոր խմբապետները։ Ճըրջանային խմբապետները եւ զինուորական մարմիննը։ Մկրտիչին նպատակն էր իրար մօտ հաւաքել կռուին զեկավաճները, վերանորոգել իրենց ուխտը ու վերջին անգամ ըլլալով ապրիլ իր այնքան սիրած ընկերական մթնոլորտը, որովհետեւ անոր համար որոշ էր որ ուշ կամ կանուխ վերջ պիտի գտնէր իրենց կոխւը կառավարութեան գերազանց ուժերուն դէմ։ Ուրֆան ոչ մէկ սահման չունէր այլ պետութեան մը հետ, կեղրոնական խուլ քաղաք մը, կտրուած աշխարհէն ու մարդոցմէն, Ուրֆայի հայութեան միակ շահը պիտի ըլլար կտրիճի վայել մահ մը։

Ժողովը պէտք չ'ունեցաւ երկար խորհրդակցութեան ֆախրի փաշային պատասխանելու համար։ Ուրֆացին շատ լաւ կը ճանչնար թուրքն ու իր խոստումները, տեսած էր իր աչքերով մահուան ու աքսորի կարաւան ները, ան իկա կը գիտակցէր որ ինքը մահուան դաստապարտուած զանգուած մըն է, մահապարտ մը սահկայն որ կը ճգնի իր ակուներովը բզքտել զինք զիխտատելու եկող զահիճներէն քանի մը հոգի։ Այս գիտակցութիւնը ամրացած էր ոչ միայն փոքրաթիւ կոռուողներու մէջ, այլ կիներու, փոքրիկներու գիտակցութեան մէջ անգամ, ահա թէ ինչու Ուրֆայի Հերոսամարտին մէջ մենք կը տեսնենք միծ ու պղտիկ, այրու կին կողք կողքի ու հերոսական բացառիկ գրուագներու մէջ, զրուագներ որոնք շատ անգամ կը թուին առասպելական լսող օտարներու։

Մկրտիչ կը պատասխանէր ֆախրի փաշային որ զուր տեղը պէտք չունին իրար խարելու։ Զենք ուզեր ձիծաղելի ըլլալ ձեր աչքին, առաջարկելով որ հանդիսա-

ձգէք մեզ մեր պատճեններուն վրայ մինչև պատերազմին վերջաւորութիւնը . Ուրֆայի հայութիւնը պիտի կոռուի մինչեւ վերջին մարդը . ոչ դուք պիտի խնայէք մեզ և ոչ ալ մենք ձեր զինուորներուն : Մկրտիչ կ'առւելցնէր նամակին մէջ որ մէկ ժամ յետոյ պիտի սպասէ իրեն՝ մախրի փաշային Մասմանայի դիմաց գանըւող՝ Գնաճեան դիրքին մէջ , փաշան նոյնպէս եթէ կը բարեհաճէր դալ Մասմանան , կարելի պիտի ըլլար դիրքէ դիրք խօսակցութիւն մը : Էսած ենք արդէն որ Մկրտիչ և մինէզրէրեան կը սիրէր դիրքերէն խօսիլ թուրքեր . հետ : Այս առաջարկը երբ կը զրէր մախրի փաշային երբեք հաւատաքը չունէր որ անիկա կուզայ ժամադրութեան : Բայց մէկ ժամ յետոյ զարմանքով լըսեց Մասմանայի շրջանի խմբապետին խօսքերը որ զինաքը կը հաւիրէր խօսելու փաշային հետ :


Ականատես մը՝ տիկին Վարդանոյշ Մանուկեան քրոջ աղջիկը Յարութիւն Խասթկէլինեանի , հետեւեալը կը պատմէ այս տեսակցութեան մասին : — «Երկու հասակակից աղջիկներու հետ Գնաճեան դիրքի կէսօրուան կերակուրը տարած էինք . այնաեղ եկաւ Մկրտիչը , դիմացէն Մասմանայի անկիւնի դիրքը եկած էր մախրի փաշան : Մէկ ժամ Մկրտիչ պատէ պատ խօսակցութիւն ունեցաւ անոր հետ : Իմացանք որ փաշան երդումով և պատուով կը ջանար համոզել Մկրտիչը , անոր կը խօսատանար հազարապետի պաշտօն : Մկրտիչ խընդալով ու կատակելով կը պատասխանէր անոր խօսքերուն . ի վերջոյ տեսակցութիւնը կը վերջացնէր թուելով բոլոր այն ոճիրները որ գործած է ու կը գործէ թուրք ժողովուրդը հայութեան հանդէպ . պատմութիւնը չ'պիտի ներէ այսքան ոճիր ձեզ՝ կըսէր ան . ու ի վերջոյ պիտի կործանի ձեր պետութիւնը արեան ու նախճիրի պատմութեան մը մէջ :

Կէսօրէ յետոյ ճիշտ ժամը 2ին Գալապօյունէն կը զոռային գոյգ թնդանօթներ։ Գնդակները ուղղուած էն հայ թաղին վրայ առանց նշանակէտ ունենալու դիրքերը։ պարզ էր որ թուրքերը կ'ու դէին սարսափի ձգել ժողովուրդին մէջ ու պառակտում առաջացնել հայերուները։ Առաջին զոհներէն յետոյ ժողովուրդը շուտափոյթ կը տեղաւորուէր գեանափոր յարկերու մէջ։ Բոլոր դիրքերը նոյնպէս յծուած էին ամբացնելու իրենց պատնէշները։ երկրորդական զիծ մը կը նշանակուէր հաւանական քանզուելիք դիրքերու համար։ գետնայարկ տուներէ ու երկու երեք շարք իրար ետևէ տունէ տուն պատերէն փոքր ծակեր կը բացուէին հրացաններու փողերը տեղաւոռ, ելու համար։ Միւս կողմէն նկատելի էր որ թրքական զիրքերը կը լեցուէին նոր եկած զօրքերով։ Հայ թաղերու պատկից թուրք տուներ՝ որոնց բնակիչները լքած էին գանոնք կոռուի յաջորդ օրը, կը լեցուէին թուրք զօրքերով։

Ույու ձամիի հոչակաւոր մինարէին վրայ նոր պատնէշներ կը բարձրացնէին, որոնք ուղղակի կա նայէին հայ զիրքերու վրայ։ Ոյսդիսով հայերու մէկ զիրքին զիմաց քանի մը զիրքեր էր որ կ'ամբացուէին, յաճախ սպառնալով անոնց երկու կողերէն։ Մկրտիչի ուժերը բաւարար չէին նոր զիրքեր գրաւեւու համար, բացի այդ կոռուի սկիզբէն անոր ծրագիրն էր եղած ոչ մէկ յարձակման չ'զիմնէ, թուրքերը մղել յարձակումի անոնցմէ տառելազոյն զոհներ խլելու համար։

Հոկ. 8ի առաւօտեան գեռ լոյսը շ'բացուած, Յախսրի վաշայի զինուորները ուժեղ յարձակման կրսկսէին հայ թաղերու ամբողջ արեւելեան ճակատին դէմ։ Գործանական զորգի զործարանը՝ Մասմանան իրենց խարիսխ ունենալով, անոնք կը յաջողէին վերազրաւել Սահաթճօնց տունը։ Թուրքի մը պատկանող այս շէնքը

կոռուին երրորդ օրը զրաւած էին հայերը, չնորհիւ այս
զիրքին Մասմանան անվեսս դարձած էր հայերուն հա-
մար: Մկրտիչ անձամբ կը զեկավարէր Մասմանայի
արջանի կորուները, անիկա նկատելով որ կարենալ պա-
հելու համար Սահաթճօնց տունը անհրաժեշտ պիտի ըլ-



Ուլու ձամիի Մինարեն

լոյ ձեռքի տակ սկանել թրքական ամբողջ թաղ մը՝ մին-
չեւ Սու Մէյտան, բան մը որ մեծ զոհեր եւ ուժ կը
պահանջէր, անիկա կարգադրած էր զիրքի տղայոց ամ-
րանալ դրացի Աղղարեանին տունը:

Թուրք զինուորները հետեւելով հայերու օրինակին ձեռնապումբեր կը զործածէին։ Գնաճեան զիրքէ մինչեւ Սու Մէյտան անընդհատ սումբեր կը նետէին թուրքերը, այս շրջանը ամենէն խոցելի կէտն էր հայոց համար, առանց փողոցով մը բաժնուած ըլլալու կռնակ կոնակի էին հայ և թուրք տուները, ամրացած թուրք տուներու մէջ զինուորները ամբողջ ճակատի երկայնքին կը ջանային պատերը ծակելով անցնիլ հայերու թէմրին թաղը՝ Թէօսենց բակին մէջ՝ ուր յաջողած էին մտնել զօրքերը, հայ տղաքը դանակներով յարձակում զործած էին, այս խիզախութիւնը իրենց արժած էր տասնէ աւելի զոհեր։ Երջանի խմբապետներէն Արմենակ Ազգարեան, ամրացած Սալխանենց տանը մէջ՝ օրհասական կոխ։ կը մզէր թուրքերու զէմ։ Մէկրտիչ շտապով կ'ամրացնէր թէմրին թաղը՝ Փալայճնանց եւ Տօքթ։ Արթինենց տուները Ռոսամթկէլէնեանի հետ խորհրդակցութենէ մը յետոյ անիկա կուգար այն եզրակացութեան որ պէտք չէր աւելորդ միզ ի զործ զնել Դիրքամբիջի կորսուած տուները վերագրաւելու համար։ արդ զործողութիւնը պէտք էր վերապահնել գիշերուան։

Այդ օրը մինչև իրիկուն հակառակ թնդանօթներու և պնդացիրներու տեղատարափ կրակին զօրքերը չ'յաջողեցան ոչ մէկ զիրք զրաւել, Մասմանային զիմաց չին Ազգիւրին անկիւնը՝ Գնաճեան զիրքը հակառակ երեք կողմէն վտանգուած ըլլալուն կը շարունակէր կը ոխը ամեն ու զգութեամբ երեկոյեան զէմ թուրքերը կը յաջողէին մտնել Գնաճեան զիրքի հարաւը զտնըւող անկիւնի կարեւոր շէնք մը՝ Թիթապեանց տունը։ Թուրք զօրքի այս յաջողութիւնը կը վտանգէր կարեւոր թազամաս մը՝ թէմրին թաղէն մինչեւ Պըտիկ Մէյտանի վարի անկիւնը։ Բայց մոթը կը թանձրանար արգէն ու Մէկրտիչ կ'անցնէր իր ծրագրի զործաղըրուա-

Թեան:

Մկրտիչ Աօթնէղբէրեանի անցեալ դործունէութիւնը
պատմող առանձին զլուխի մը մէջ մննք պիտի տես-
նենք, որ անիկա իր խումբին համար պատրաստի ա-
մեն ձեւի տարագ ուներ՝ ի հարկին դործածելու հա-



Արմենակ Աղդարեան

մար: Տասնեակներէ բաղկացած երեք խումբերու Մը-
կրտիչ հազգնել կուտար թուրք զինուորի Հազուստ-
ծպառած այս կերպով հայ ազաքը զիշերուան մութէն
օգտուելով պէտք էր անցնեին դրաւուած հայ տունե-

բու կռնակը։ Սակայն անհրաժեշտ էր հասկնալ թուրքերու այդ զիշերուան կարգախօսը։ Գէորգ Ալահայտուանի համար կէս ժամը բաւական եղաւ հասկնալու համար ատիկա։ Կարիճը թուրք զինուորի ծպառւմով Աղջարեանենց տանիքէն իջած էր Քէօսենց տան ետեւի պատշաճը, ու սուխնամերկ պահակ կեցած, դիրքէն զուրս եկող թուրք զինուորի մը մութին մէջ փարոլա պոսացած։ Գլը՛ճ—եղած էր զիմացինին շուտափոյթ պատասխանը, այս կերպով հասկնալէ յատոց թուրքերու զիշերային կարգախօսը՝ ապահով վերագրած Մկրտիչի մօս։

Մութ ու անձրեւոտ էր այդ զիշեր։ Մկրտիչի տասնեակներէն մէկը կ'իջնէր Սալխանենց տունէն կռնակի թուրք թաղին մէջ, երկրորդը կ'իջնէր Քէսօսենց տան կռնակը, իսկ երրորդը Աղջարեանենց տունէն՝ Սահաթճոնց բակը։ Հայ տղաքը հակառակ մութին թաղն ու տուները կը ճանչնային իրենց ձեռքին պէս։ Հանդիպող պահակներուն անոնք կուտային զիշերուան փարուան։ Մկրտիչ կը դանուէր կեղրոնի խումբին մէջ, անիկա սումբով մը պիտի տար ազդան շանը յարձակումը զործելու միաժամանակ, նախապէս մասնաւոր սուլլոցով մը խումբերը պիտի յայտնէին իրար իրենց նըշանակէտ ժամանումը։ Կարգադրուած էր որ խումբերէն հինգական հոգի սպասեն թուրքերու տուներէն հայերու տուները մանող բացուածքներու բերանը, փախչող զօրքերը անազմուկ սուբինահար ընելու համար սումբերու պայմանական հոգի սպասեն թուրքերու տուներէն հայերու տուները անազմուկ սուբինահար ընելու համար սումբերու պայմանական հոգի սպասային զօրքերուն։ Իրենց կռնակէն եկող այս հրամանը ու սումբերու որոտն ու տասնոցներու կրակը ապահով փախուստի պիտի մատնէր թուրքերը։

Մկրտիչի այս ծրագիրը զործադրութեան կը դրուէր

կատարեալ յաջողութեամբ, ոռւմբն ու դաշոյնը հրաշք-
ներ գործած էին: Քիթապճոնց տունը լեցուած տառ-
նեակ մը զօրքեր զերի կը մնային հայոց ձեռքը: Սար-
սափը այնքան մեծ եղած էր զօրքին մէջ որ յաջորդ-
առաւօտ Մասմանային ետեւի բոլոր թրքական դիրքե-
րը պարպուած էին: Աներեւոյթ ոգի մը կարծես մը-
տած էր զիշերային խաւարին մէջ ու ջարդած զօրքը:
100է աւելի թուրք զիակներ փոռուած էին թէմքին:
թաղէն մինչեւ: Սու Մէյտանի անկիւնը բակերուն եւ
անցքերուն մէջ, ասոնց մեծ մասը կոտորուած էին լու-
սաբացին, երբ հայ տղաքը նշմարած էին զանոնք բա-
կերու և պատշգամիներու անկիւնները կծկաած: Դուր-
ուն եկած զօրքը՝ անծանօթ թաղերուն ու տուներուն-
ձեւին գառագեղի մէջ բռնուած էր ու կոտորուած:

1916ի սկիզբը լոյս տեսնող թ քական ՇՓՈՒ Մէմ-
մուասիի առանձին թիւ մը՝ նու իրած Ուրֆայի հայոց-
կոփւներուն, կը մեղաղրէր հայերը կոռուի ընթացքին-
իրենց զարծածած միջոցներու մասին, զանելով զանոնք-
հակառակ կոռուի և մարդկայնական օրէնքներուն: Կի-
ներ ու մանուկներ խողխողող արիւնաբրու ցեղն էր որ-
լեզու առած էր մարդկայնութենէ ու օրէնքէ ճառելու
համար:

Այս յաղթութեան յաջորդող՝ հոկտ. 9 կիրակի օրը
ճակատագրական օր մը կըլլար հայերուն համար: Հա-
զիւ տարածուած զիշերուայ յաղթութեան լուրը ժողո-
վուրդին մէջ, թըլլիքառուրիւշրջանէն չուր կը հասնէր:
որ թուրքերը զիրքեր բարձրացուցած են թըլլիքառուրի
գագաթին վրայ: Թըլլիքին կոնակէն՝ որ թուրքերու ձեռ-
քըն էր, զիշերանց բարձրացուցած էին զերեզմաննոցի-
պատրաստի քարերը ու ամրող գագաթը զիրք բռնած:
Այս կերպով հայ թաղը որ պաշտպանուած էր կոնակէն
թըլլիքառուրի բլուրով, կը վտանգուէր չորս կողմէն, մա-


հաւանդ որ Թըլֆըտուրի գագաթէն դիւրաւ կարելի էր հարուածել հայ թաղի ոնւէ զիրք ու ոնւէ առնւ։ Մը կրտիչ կոռի սկիզբէն խածած էր գրաւել այդ գաղաթը, բայց այդ զործը տեւական կերպով 100է աւելի կոռողներ պիտի զրադեցնէր, իսկ իրեն ուժերը անրաւական էին այդքան տարածման։

Լոյսը բացուելուն, ամերիկեան հաստատութիւններու անօրէն՝ Մ. Լէսին, նամակ մը կըստանար Ֆախուրի փաշայէն։ Նամակը Թըլֆըտուրի դիրքերէն մէկունյանձնուած էր ձերմակ զրօշակ կրող տղու մը կողմէ։ Մկրտիչ կը զրկէր զայն Մ. Լէսիին։ Նամակը պայմանաժամ կուտար մինչեւ կէսօր ամերիկեան հաստատութիւններուն մէջ պատսպարուած անզլիացի ու ֆըրանսացի 14 աքսորականներուն, Լէսիին ու իրեն որպերուն գուրու գալու հայ թաղէն։ այլապէս այդ հաստատութիւնները պիտի ոմքակոծուէին։


Այս մասին Մ. Ըլպուր հետեւեալը կը գրէ իր յուշերուն մէջ. «Պաշարու մը իր գոտաթնակէտին կը հասնէր, ամեն օր մանաւանդ գիշերները՝ սոսկալի կոիւներտեղի կ'ունենային իրենց թազերուն մէջ ամրացած հայերուն և թուրքերուն մինչեւ Մինարէններու բարձունքներէն զինուորները անզադար գնդակներ կ'արձակէին, բայց շուտով գագրեցուցին՝ երբ տեսան որ իրենցմէ շատեր հայ նշանառուներու կողմէ կը վիրաւորուին ու կըսպաննուին»։

«Հոկտ. 8ին Ֆախուրի փաշա երկու ոստիկաններ զըրկեց թուրք թազր գանու ող Լատինաց Վանքը՝ ուր փակուած կը միայինք։ Ոստիկանները եկած էին փաշային տանելու մէկական ֆրանսացի, անզլիացի եւ ուսւած Ֆրանսացիններու կողմէ ես նշանակուեցայ, ոչիսկ ուսւերու և անզլիացիններու կողմէ՝ Հօթվէն Տափսէվին, մեզ հետ առինք իրբ թարգման՝ պ. պ. Քուրքը եւ Հու-

Եկամուտ կազմակերպությունը կազմակերպությունը կազմակերպությունը



րիք։ Կը հասնինք կառավարիչին քով ուր կը գտնուէր մախրի փաշան և իր սպայակոյտի հրամանաւար գերմանացի գնդապետ՝ Voltsieldը։ Նոյնպէս ներկայ էին պ. պ. իքարտ՝ հայր և որդի, զերմանացի, տնօ-



Մ. Թրպուր (Ժնան Տը Ռօնէ)

րէններ զորդի զործարանի, և պ. Քիւնսլէր՝ զուիցերիացի։ Փաշան մեզի կարգաց նամակ մը, ուղղուած ամերիկեան միսիոնի անօրէն՝ Մ. Լէսլիին։ այս նամակով զի՞նք կը հրաւիրէին ելլելու ամերիկեան միսիոնէնոր պիտի ոմբակոծուէր։ Թախրի փաշան մեզի հարցուց։

որ արդեօք լննիիք զիտողութիւն մը ունի՞նք։ Իրեն զիտել տուի որ «պիտի ոմբակոծուի» զարձուածքին փոխարէն կարելի է գրել՝ «ընդունակ է ոմբակոծուելու»։ Այս ատեն զերմանացի զնդապեաը ոտքի ելլելով ու ձեռքը սեղանին զարնելով պատասխանեց՝ «ո՛չ պարոն, ան պիտի ոմբակոծուի. մենք զայն պիտի ոմբակոծենք»։ Այլին ես պատասխանելու բան չունէիք։

Թուրքերու ազգարարութիւնը ոմբակոծելու թըլֆըտուրի զիրքերը, կոռւի զեկավարութիւնը լծած էր զործի, որքերն ու օտար հիւերը տեղաւորուած էին ապահով վայրերու մէջ. շրջանի բոլոր բարձր զիրքերը փոխուած էին զեանայարկ զիրքերով. ամբացուած էր Բողոքականներու Յարձրագոյն Վարժարանին մարմարզի զաշաք, որը արդէն չորս կողմէն ունէր երկու մարդահասակ բարձրութեամբ հաստ պատեր։

Կէսօրուան մօս, Մ. Լէսլին կը պատասխանէր Յախարի փաշացին որ ոչ մէկ հնարաւորութիւն չունի դուրս գալու իր հաստատութիւններէն. պատասխանը կը զըրկուէր նոյն ձեւով՝ ճերմակ զրօշակ կըող աղու. մը կողմէ։

Ժամը ճիշտ 12ին թըլֆըտուրի գազաթէն կը գոռային զոյգ թնդանօթներ, հարուածները ուղղուած էին թըլֆըտուրի շրջանի բոլոր զիրքերուն, Բողոքականներու ժողովարանին, աղջկանց Յարձրագոյն Վարժարանին, Ամերիկեան Արհեստանոցին և Սամսայ Գուայ կարեւոր զիրքին՝ Քիւլէհանենց տան։ Միաժամանակ ըսկըսած էին աշխատիլ նաև Գալապայունի թնդանօթները. քաղաքը լեցուած էր թնդանօթներու, զնդացիրներու և հազարաւոր հրացաններու որոտով մը։ Մկըրտիչ և Ռասթկէլէնեան զիրքէ զիրք իրենց խոյանքին մէջ, նշարած էին տեսակ մը վարանում եւ սարսափ ժողովուրդին մէջ։ Զօրքի այս ուժեղ յարձակումը կա-

բող էր պաշարուած բանակի մը վախ ազդել, ուր մեաց բազմութեան մը որ կիներէ և մանուկիներէ էր բազ- կացած։ Սակայն զիրքերու ազարը անսատան էին ու վճռական իրենց որոշումին մէջ։ Զինուած աղջիկներու երեք խումբեր՝ զեկավարութեամբ օր. Քէթէնճեանի,



Օր. Խանըմ Քերեննեան


օր. Զիլինկիրեանի և օր. Կէմչեանի, վխումբերով կր պատէին զիրքէ զիրք ու կը քաջալերէին կռուողները։ Մկրտիչ հրահանգած էր հայ թաղի բոլոր զիրքերուն երգել բարձր ձայնով յեղափոխական երգեր, արհամար-

ելու համար թնդանօթներու կրակը եւ բարձրացնելու
ժողովուրդի կորովը։ Ու ահա արձագանգ կուտային ի-
րարու՝ «կոռւեցէք տղերք»ն ու «կարկուտ տեղացը»,
«Մենք անկեղծ զինուոր ենք»ը և «Մեր հայրենիք»ը։

Ոմբակոծութեան հետ զուգընթաց զօրքերը ուժեղ
յարձակման կը ձեռնարկէին Սամսայ Դուան ճակատին
վրայ։ Թուրքերու կատաղութիւնը անօրինակ էր, յայտ-
նի էր որ զօրքի հրամանատարութիւնը կատած իր
տուած զոհերէն և անյաջողութենէն։ վճռած էր այդ օր
ճեղքել հայոց թաղերը։ Սամսայ Դուայ բաղնիքին տա-
նիքէն մինչև փողոցի ծայրը թուրքի մը՝ Թօքաթլօնց
տունը զօրքը դիրք բռնած էր ու կը փորձէր զրաւել
Քիւլահեաններու տունը։ Նոյն զիրքի աջէն դէպի Առու
Մէյտան երկարող նեղ փողոցին զիմացը։ զօրքը յաջո-
ղած էր ամրանալ հայու մը՝ Գոլանենց տանը մէջ։ Ան-
միջական կրակի տակ կ'իյնար այս կերպով ձախէն
Փոս Մատառին փողոցը, իսկ աջէն հին ազրիւրին ամ-
բողջ փողոցի սրհայնքը։ Մկրտիչ հազիւ աշքէ անցու-
ցած այս շրջանի զիրքերը՝ Թռութիկները լուր կը հաս
ցնէին որ զօրքը բռնոն յարձակման սկսած է նաև Փոս
Բաղնենց և Հայր Արքահամի շրջաններուն մէջ։ Ռասթ-
կէլէննան անմիջապէս օգնութեան կը փութար վերջին
շրջանը։ իսկ օրիորդներ՝ Քէթէննանց ու Զիլինկիրեան
կ'շտապէին Փոս Բաղնենց զիրքերու աղոց օգնութեան։
Յարձակման նյաններ կ'երեւէին նաև Պէտէնին ետեւը
որտեղ զիրք բռնած էին վեղացի թուրքեր։ այս շըր-
ջանը կը փութային Քէօր Սաքօն և Լեւոն Զէրչեանը։

Ժամերով աեւող կոիւը թուրքերուն կը շահեցնէր
քանի մը զիրքեր հին Գասթէլի փողոգին վրայ։ Զօրքը
յաջողած էր զրաւել այդ շրջանէն՝ Գոլանենց, Քէլէ Կը-
րենց և Մօչէնց տուները։ Սակայն Քիւլէննանց ան-
կիւնի զիրքը թոյլ չէր տար իրենց աւելի առաջ շարժը։

ւիլ։ Իրիկուան դէմ անտեսկալ կերպով հարիւրէ աւես լի զօրքեր Մօշէնց և Գօլանենց տունէն դուրս կը խուժէին ու սուինամերէ կը փորձէին իջնել թաղն ի վար։ այս վատանգաւոր փորձը նապատակ ունէր իրենց անտարիկ դիրքերէն սարսափահուր դուրս նետելու հայեա



Լեւոն Զեչեան

ըը։ յայտնի էր որ թուրք հրամանատարութեան համարերա թիւնը սպառած էր ու կ'ուզէր առաւելագոյն զուհերու գնով նուանել ափի մը հայութիւնը։

Մկրտիչի զուհ ձայնը կը պոռար թաղն ի վեր՝ տը-

զա՛ք մի խնայէք փամփուշտները։ Այս հրամանին հետապնդեակ մը կոռուզներով դուրս կը նետուէր Մկրտիչ հին Գասթըլին վրայի դիրքէն ու ծունկի եկած փողոցին մէջտեղ համազարկ կը բանար յառաջացող թուրք զօրքին վրայ։ Քիւլահեաննենց դիրքին առջեւ սումբերը անգամ մըն ալ կը տեսնէին իրենց փրկարար դերը։ Գոլաննենց տունէն զուրս կ'ելլէին նոր զօրքեր, բայց փոխանակ հետեւելու իրենց ընկերներուն ու արշաւելու փողոցն ի վար, տեսնելով իրենց ընկերներու կոտորումն ու հայհոյանքները կ'իջնէին դէպի Սու Մէյտան թուրքերու թաղը։ Քիւլահեաննենց դիրքէն տղաքը նշմարած էին որ փախչող զօրքին ետեւէն կրակողներ կան, յաջորդ օր գերի ինկած թուրք զինուոր մը կը բացատրէր այս հանելուկը, յայտնելով որ թուրք սպաններ իրենց զիրքերէն կը կրակէին փախչող զօրքին վրայ։ Գասթըլին փողոցը յարձակում զործող զօրքերէն մէծ մասը կ'իջնային փողոցին մէջ, անոնցմէ տաս հոգի ամենէն խիզախները եւ զնդակներէն ազատուողները առինահար կ'ըլլային Մկրտիչի տասնեակին կողմէ։ Բայց ճիշտ այս պահուն, երբ յաղթութիւնը կատարեալ էր ու թուրքեր կը փախչէին իրենց գրաւած ծայրամասի տուներէն անգամ, երբ յիսունի մատ թուրք զօրքի դիակներ երկնցած էին փողոցի երկայնքին, չարազէտ ու ճակատագրական գնդակի մը կուզար վշրեւու Մկրտիչ Եօթնէզրէրեանի աջ սոտքը։

Մկրտիչին վիրաւորուելու լուրը շուտով կը տարածուէր հայ թաղին մէջ։ Ռասմէկէլէննեան կը հասնէր հերոսին մօտ, կը գրկէր զայն իր կուրծքին, երկու զեկավարները ու աարիներւ մտերիմ ընկերները կ'ողջագուրէին զիրար։ Ռասմէկէլէննեան կ'զգար որ Մկրտիչի վիրաւորուելով իր վրայ կը ծանրանայ կոռուի ամբողջ պատախանաւառութիւնը։ Վիրաւորը հիւանդանոց փո-

ժաղարելով, անիկա կը թոշէր զիրքէ զիրք. բոլոր
կռուողները անձկանօք լուրեր կ'սպասէին Մկրտիչի
վիճակին մասին։ Ռասթէլէնեան բոլորին կը վստահե-
ցընէր որ ոչ մէկ վասնգ չի սպառնար հերոսին, կ'ար-
տօնէր բոլոր զիրքերէն երկուական տղոց երթալ այ-
ցելելու Մկրտիչին, այդպէս վասփաքած էր զիրաւորը,
անոր նպատակն էր ծանր ցաւերու մէջ խօսիլ տղոց
հեա, քաջալերել զանոնք, սիրու տալ ու վրէժինողրու-
թեան կրակը աւելի բոցավառել։

Հոկա. Զի կիրակին կը վակուէր յաղթութեամբ բայց
ծանր մտահոգութիւններով։ Զօրքի բուռն եւ անսովոր
յարձակումները ես մզուած էին բոլոր ճակատներէն,
Ռւրֆայի թուրք խուժանէն յետոյ Ֆախրի վաշշայի
զինուորները եւս վշշուած էին հայ զիրքերու զիրմաց
ու ծանր կորուսաններու ենթարկուած։ Սակայն վիրա-
ւոր էր աննման առիւծը։ Դիրքերը մեծ մասամբ քան-
դուած էին թնդանօթներու կրակէն, հայ թաղը հե-
տըզհետէ կ'ստանար աւերակներու տեսք մը։ Կոռուող
աղաքը տասններկու օրէ ի վեր զիշեր ու ցերեկ կըռ-
ուած էին, անցնուոթիւնը դարձուցած էր զանոնք ա-
նուժ ու հիւանդ, նոր ուժեր շիկային զանոնք փոխա-
րինելու համար։

Յարութիւն Ռասթէլէնեանի վիխրուն առողջութիւ-
նը խանգարուած էր, 40 աստիճան տաքութեան մէջ,
ճակատը շարունակ թաց լաթով մը կապուած զիրքէ
զիրք կը խոյանար կռուելու եւ խրախուսելու համար։
Քիչ շէր թիւը նաև զիրքերու մէջ սպաննուած տղոց,
թնդանօթը նոյնապէս ամեն օր ժողովուրդէն զոներ կը
խչէր։ Նահատակուած էին կարեւոր կռուողներ՝ Սար-
գիս Ատուրեանը, Կարապետ Գարատաշեանը, Բալու-
ցի Վաղարշ Ալաճաճեանը, Կիրակոս Էզրէրլէրեանը,
Ասմուէլ Լըզլըզունեանը, Խորէն Արզուհալճեանը եւ

Սարգիս Սեւքարեանը : Ժողովություն մէջ նոյնպէս մուբարարեր սկսած էին փափուուքներու : Խումբերու պաշտութը սպառելու մօտ էր ու այնամիթի պահեստը չըսպիտի բաւեր երկար տանը :

Այս կացութեան դիմաց անհրաժեշտ էր կոռու նոր յատակագիծ մը, ապօտամբութիւնը երկարաձգելու եւ



Յառութիւն Միմեան

Թորքերուն նոր կոռուստներ պատճառելու համար : Հիւանդանոցին մէջ բոլորու ած զիրաւոր Մկրտիչի շուրջ զինուորական մարմնի անդամներն ու պատռելի Սուզոմոն Աքէւեանը, Արմենակ Ազգարեանը, Յովհաննէս և Յարութիւն Միմեանները, որիորդներ՝ Քէթէննեանն.

ու Զիլինկիրեանը . Խորէն Քիւփէլեանը , Սաստւնցի Յովհաննէսը , Մկրտիչ Ապրիլեանը , Վաղարշ Մեսրոպեանը , Արշակ Քիւլենանը և Մկրտիչ Խտրեանը : Կը վսորհրդակցին յաջորդ օրերու տեղի ունենալիք կոխւներու մասին Բոլորն ալ կարծես կը պիտակցէին որ վերջին անգամ է որ իրարու մօտ կուզան : Դուրսը բուջոր ճականներու վրայ հրացանաձգութիւնը կը շարունակուէր , ոռումբերը կը զոռային ու աշնանային յորդանձրեւը կը ծեծէր աւերակ տունները :

Մկրտիչ կը վստանեցնէր շուրջինները որ քանի մը օրէն վերքը պիտի աղէկնայ ու ինքը դարձեալ ի վիճակի պիտի ըլլայ մասնակցելու կոխւներուն , մինչ այդ պատգարակի վրայ պիտի պատի շարունակ զիրքերը : Կ'որոշուէր խիստ միջոցներ ձեռք առնել մտքերը շփոթողներու դէմ , արգիլել ամեն կերպով մասնակի անձնատուութիւնը ժողովուրդին մէջն : Դիշեր թէ ցերեկ արգիլել ոեւէ մէկուն փողոց դուրս գալու : Դիշերային կարգախօսը պահն խիստ զարդանի ժողովուրդէն ու անմիջապէս հրացանի բոնել այն կոռուզը որ կարգախօսը կը յայտնէ ժողովուրդէն ոեւէ մէկուն : Կ'որոշուէր լքել կարդ մը վստանգուած զիրքեր , ժողովուրդը ամփոփել բողոքականներու եկեղեցիին շրջանակը ու ժամուն դռան թաղը , Մայր եկեղեցին ամրացնել աւելի , զիշերանց անոր առնիքին վրայ ամուր մարտկոցներ շինելով , եկեղեցին ի վիճակի էր զիմանալու երկար ոմբակոծութեան մը :

Խորհրդակցութիւնը նկատի կ'ունենար նաեւ պարտութեան պարագան , բոլորն ալ կ'ութատէին կռուիլ մինչեւ վերջին վատմիուշան ու վերջին մարդը : Ժողովուրդին մէջ տարածել այն ուխտը որ պէտք էր մեռնիլ հայրենի օճախի շեմին . պէտք էր ոչնչանալ , այրըշիլ , սակայն չ'յանձնուիլ թուրքին , քանի որ արդիւն-

քը միեւնոյնը պիտի ըլլար :

Հոկտ. 10ի մութուլուսուն, մնացանօթները կըսկըս-
սէին իրենց աւերիչ գործին։ Մասնաւոր կերպով Հայր
Աբրահամի դիրքերը քանզել որոշած էին թուրքերը։
Քանզումը կը կատարուէր սիսթէմաթիկ կերպով։ առև-



Օր. Մարիամ Զիլինկիրեան

տուն, մինչեւ Մայր եկեղեցին կրակի տակ կ'իջնար ը-
թուշ էր այլեւս որ թուրք հրամանատարութիւնը կ'ու-
ղէր խնայել իր ուժերը ու թնդանօթի միջոցաւ զլուխ
բերել այն որուն մէջ մեծ վխաներով ձախողած էր
զօրքը։ Կրակի նոյն սաստկութեամբ պարզ էր որ քանի-
մը օրէն կանգուն շէնք չ'պիտի մնար հայ թագին մէջ։

Շատ մը զիրքերու աղաքը արդէն կը կռուէին աւելակներու ետեւէն։ Մագաչոնց տան զիրքին մէջ թընդանօթի առմբով մը սպանուած էին չորս կռուող մէկնեն։ Մկրտիչի կարգադրութեամբ հոն կը փութար օրդ։ Զիլինկիրեանը Այս Հերոսուհին քիչ մը կադ ըլլալուն ժողովուրդէն մկրտուած էր «Թէմուրէնկ» անուամբ։ Պազարիւն և հաճոյախօս, անիկա ամենավտանգաւոր



Տիկ. Սուլթան Սիմեան

Տիկ. Եղիսաբէթ Յօթնեղբերեան
վայրկեաններու մէջ անգամ զիտէր բարձրացնել կը ռուռդներու տրամադրութիւնը։ Կարմիր Խաչի ծառայող կիներն ու աղջիկները զիրքերէն շարունակ հիւանդանոց կը փոխազրէին վիրաւորները։ Մկրտիչին կինը՝ Եղիսաբեթ Յօթնեղբէրեան և Ռասթէլէնեանին քոյրը՝ տիկին Սուլթան Սիմեան, առանցները իրենց մէջքին կը հակէին վիրաւորներու փոխազրութեան գործին։ Դըպոցական պատանիներ՝ մարզուած քանի մը օրուան ընթացքին շուտով կը լրացնէին սպաննուածներու եւ վիրաւորներու ձգած բացը։ այս սքանչելի աղաքը բուլորն ալ ինկան կռուի ընթացքին պատնէշի վրայ, թըն-

դանոթի ոռւմբերու և գնդացիրներու կրտկին տակ, հազիւ 16էն 18 գարուններ բոլորած պատանիներ էին բոլորը՝ Հայկ Հացագործեանը, Նազարէթ Պագալեանը, Գարեգին Պէրէճքլեանը, Ճանիկ Տէր Առքչնեանը:

Չուր չէր անցած յեղափոխական դաստիարակութիւնը ու անոնք բոլորն ալ զիմած էին զիտակից մահուան, փոխանակ մահանալու տարագրութեան ճամբաներուն վրայ, Տէր Զօրի անապաներուն մէջ:


Պաշարման օղակը կը նեղնար հետզհետէ, հազարաւոր զօրք ու շրջականերէն եկած այիրէթներ լեցուած էին հայ թաղը շրջապատող տուներու մէջ, իւրաքանչիւր գրաւուած նոր չէնք փութով կ'ամրացնէին զօրքերը: Ֆախիրի փաշան հրաժարելով անմիջական նոււածման իր հաւակնութենէն, որդեգրած էր զանդաղ թափանցման ծրագիր մը: Երկու նոր թնդանօթներ եւս հասած էին Հայէպէն ու զետեղուած հայ թաղէն հազիւ հինք վայրէկեան հեռու Ս. Ասրգիս վանքի կոնսակի բըլուրին վրայ: Այսպիսով վեց թնդանօթներ երեք կողմէն կրակի տակ առած էին հայ թաղը: Թուրք զինուորներ իրենց գրաւած տուները սկսած էին քանդել անմիջապէս ծուզակէ խուսափելու և թուրք թաղին հետ կապը անմիջական դարձնելու համար: Յարձակման պահուն անոնք որդեգրած էին նոր բարբարոս միջոց մը, վարի թաղի ասորիները զօրքին պոջեւ կըստիպէին իյնալ, զիրքեր շինելու և յարձակման ձամբաներ որոնելու համար:

Հայր Աբրահամի ճակատի տուները թնդանօթը քանչզած էր ամբողջովին, հայ տղաքը կը կռուէին աւերակներու ետեւէն: յնակէն մինչեւ Մայր եկեղեցին թնդանօթը ուղղակի ճամբայ մըն էր բացած, եկեղեցին հարաւային ճակատէն մէկ մաս մը քանդուած էր ոռւմբերէն: Գիշերները կիներ ու տարիքաւոր մարդիկ

մինչև լոյս զնդացիքներու կրտկին տակ նոր դիրքեր կը քարձրացնէին։ Զօրքերը այս ճակատին վրայ յաջողած էին գրաւել երկու կարեւոր դիրքեր՝ Ատրենց և Գօնեալեանենց տուները։ Փարփարենց տան վերնայարկը քանդուած էր ու հայ բարտիկները կը կռուէին բաց տանիքէն Շհապճեպով կանգնուած քարերու եաին ապաստանելով։

Մասմանայի ճակատը հայերը լքած էին Դնամեան զիրքը ու ամրացած Պըտիկ Մէյտանի վարի անկիւնը՝ Հէքիմ Մարիսմենց տունը։ Քէսթըին թազը յամառութեամբ կը զիմազրէր տակաւին Քիւլահեան դիրքը։ Մամայ Դառան կողմէն՝ նոր զիրք բոնուած էր Աղջին Արուշենց տունն ու Առակեաններու խանութները, զիմացը հին Մատառը արդէն լեցուած էին թուրքերը ու գնդացիր մը տեղաւորած այնտեղ։ Թրդֆըտուրի ճակատը՝ ոչ մէկ զիրք չէր լքուած տակաւին, ամերիկեան առաջազրութարանէն կռուողները ի զերեւ կը հանէին թուրքերու բոլոր յարձակութները։ Ժողովուրզը խոնըւած էր ներքին թազերու մէջ։ Թնդանօթները մահ ու աւեր կը սիրէին ամեն կողմ։ Մեռնողները շտապ կերպով առանց արցունքի ու ողբի կը թաղուէին տուներու բակերուն մէջ։

Պատուելի Սոզոմոն Աքէլեան խումբ մը աղջիկներու հետ կը պատէր փողոցները երգելով «Ամենայն տեղ մահը մի է»։ Կռուողները կրակ կտրած էին, Քէօր Սաքոն զիրքէ զիրք կը սուրար, կը պոռար կը հայնոյէր թուրքերուն։ Ժողովուրզը անոր նշանառութեան համար, Ապածոյ թիր կ'անուանէր զայն, անիկա շարունակ թուրքեր կ'որսար՝ հեռու Գալապօյունէն, մինարէներու գաղաթներէն, բերդէն ու շրջակայ պարտէզներուն մէջէն։ Կռուէն ազատուող թուրք զօրքեր յետագային սարսափով պատմած են Ուրֆայի հայերուն,



Քաղաքապետական Հիւանդանոց

նշանառութեան մասին։ Հարիւրաւոր թուրքեր հնձուածէին այդ կերպով։ Դիերմանն հիւանդանոցը ապաստանած քանի մը հայեր յետագային կը պատմէին որ հարիւրաւոր վիրաւորներ լեցուած են եղած զերմանականեւ քաղաքապետական հիւանդանոցներուն մէջ։

Հոկտ. 11ին զերմանացի Մ. էքարտ նամակ կը գրէ Մկրտիչին, նամակը ճերմակ դրօշակով մը հայթաղ կը տանի՝ զերմանական հիւանդանոցը աշխատող՝ Աարդիս Զըլալազգեանը նամակով կը յայտնէր էքարտ որ տեսակցութիւն մը կը փափաքի Մկրտիչին հետամազրագայր կը նշանակուէր Մասմանան, էքարտ Գերմանացիի խօսք կուտար որ եթէ Մկրտիչ անձամբ մտնէ Մասմանա՝ ապահով պիտի վերադառնայ տեսակցութենէն։ Մկրտիչ կը պատասխանէր որ հարկ չիկ աիրար երես տեսնելու ու կը յայտնէր որ Շաքօեանենց զիրքը պիտի սպասէ զինք՝ զիմացի թրքական զիրքէն խօսակցելու համար իրեն հետ։ Կէս ժամ չ'անցած Մըկրտիչը փոխազրուէր յիշեալ զիրքը։ Մ. էքարտ արդէն կ'սպասէր զիմացի գիրքին մէջ։ Ուժ տալու համար իր՝ տեսակցութեան թուրք հրամանատարութեան հետ կարգադրած էր որ մէկ ժամուան համար կրակը դադրի ամեն ճակատի վրայ։ Մ. էքարտ իր հիացումը յայտնելով Մկրտիչին կըսէր որ աւելորդ է շարունակել կոիւը, և թէ Մկրտիչ պէտք չէ պատճառ դառնայ ժողովուրդի բնաջնջման, կը խոստանար անոր զինքը անձամբ փոխազրել իրեն հետ Գերմանիա, արգիլել ունէ հայածանք իր զինակիցներուն հանգէալ։ Մկրտիչ ասիթը կը համարէր պոսթկալու իր ամբողջ պայրոյթը այն ստոր զերին որ ստանձնած էր էքարտ Ուրֆայի ղէպքերու ընթացքին։ Եթէ տակաւին ձեր մէջ քաղաքակիրթ եւ քրիստոնեայ մարգու զդացում կայ—կըսէր ան, փրկեցէք անապատներուն մէջ անզէն։

ու անպատսպար կոտորուող բազմութիւնները, ու ու են
մեր զեկավարները, ու ու է մեր առաջնորդը, բերէք
միայն այս վերջինը ու անմիջապէս վար դնեմ իմ զեն-
քերս։ Տեսակցութիւնը մէկ ժամէ աւելի կը տեսէր,
Եքարտ կը հեռանար սպառնալով որ կ'երթայ այս ան-
գամ ինք անձամբ զեկավարելու թնդանօթաձգութիւ-
նը։

Հոկտ. 12ին չորեքշաբթի արշալոյսին թնդանօթնե-
րը անսովոր ուժգնութեամբ կ'սկսէին իրենց զործին։
Գնդակները ուղղուած էին ամբողջ հայ թաղին, թուրք-
սպայտակոյափի հրամանատար՝ գնդապետ Ֆան Էքսֆէյլը
հապատակ ունէր ամբողջ ժողովուրդը թաղել աւերակնե-
րու տակ։ Միաժամանակ ոմբակոծութեան հետ բոլոր
ճակատներու վրայ զինուորները կը ձեռնարկէին անսո-
վոր ուժգնութեամբ յարձակողականի։ Յայտնի էր որ
թուրքներուն մօտ ջզայնութիւնը հասած էր իր գագաթ-
նակէտին և որոշած էին այդ օրը նուաճել ամբողջ հայ
թաղը։

Թըլքբառուրի կողմէն Պէտէնին ետեւէն հարիւրաւոր
զօրքեր սուխնամերկ բաց յարձակում կը զործէին ամե-
րիկեան շէնքերու կոնակը զանուող հայ մարմամար-
զական ակումբին վրայ։ Մինչդե ակումբին բակը Սուն-
եանենց զիրքէն և Թարիանենց մատառէն արձակուած
գնդակներէն բազմաթիւ թուրք զինուորներ կ'իջնա-
յին, մաս մը զինուորներ կը յաջողէին մտնել ակումբին
բակը, շուառվ այնտեղի կոռուողներուն օգնութեան կը
հասնէին Քէօր Սաքօն և Վաղարշ Մեսրոպեանը։ այն-
տեղ էին՝ Մարիամ Զիլինկիրեանը, Աորէն Քիւփէկեա-
նը, Նազարէթ Պագալեանը, Յարութիւն Սիմեանը։

Ընդարձակ էր ակումբին բակը, հայ տղաքը զօրքե-
րուն մինչեւ պատերուն համնիլը կրակած էին անդա-
դար, բայց հակառակ զաներու զինուորները իրենց ըն-

կերներու զիակները կոխսկրտելէն կը ցատկէին ակումբի շած պատէն ներս, աղաքը այլեւս բաց բակին անկիւնները ծունկի եկած առանց պաշտպանութեան զիրքի կը կրտեկին անխնայ, քսոնէ աւելի զիակներ կը փոռւէին մարմարզական ակումբի բակին մէջ.



Վաղարշ Մեսրոպեան

գուրսի զինուուները այլեւս սահագուած փախուստի կը զիմէին: Քէօր Սաքոն և Վաղարշ Մեսրոպեանը կը հաւածէին զանոնք ու չորս զինուոր գերի կը բռնէին: Յազմութիւնը կատարեալ էր, սակայն բերդէն արձակուած զնդակ մը կուզար վիրաւարելու: Քէօր Սաքօյի ոտքը: Ներսը բակին մէջ սպաննուած էր սքանչելի կը ու-

ուսող մը՝ Ասորէն Ֆիւփէլեանը, ծանր վիրաւորուած էր Յովհաննէս Նազաշեանը. Մարիամ Զիլինկիրեանի աջ ձեռքը վիրաւորուած էր իր իսկ հակնետած ոռւմբէն։ Սուճեան դիրքին մէջ սպաննուած էին երկու քաջարի կըռուղիներ եւս՝ Աւագ Թաշճեանը և Խոսրով Մեսրոպեա-




Մովսէս Սուճեան

նը։ Քէօր Սաքօն իր վիրաւոր ոտքը կապած, զերի զինուորները իր առջեւ կը փռւթար Մկրտիչի մօտ։ Հազիւ հասած անոր մօտ թռուցիկ մը լուր կը բերէր որ դիրքին մէջ սպաննուած է Մովսէս Սուճեանը։ Թըլֆըտուրի՝ ճակատար Աթլազենց դիրքին վրայ կատաղի յարձակում տեղի ունեցած էր, զօրքերը յաջողած էին պը-

բաւել շրջակայ առևները, վտանգուած զիրքը կը զիմադրէր յամառօրին, չարաղէտ գնդակ մը կը հանդիպէր ուղղակի սքանչելի կոռուզ Մովսէս Սուճեանի ձականին, մահը վայրկեանական կը լլայ. իրեն կողքին կը զանուի նշանածը՝ օր, Ազնիւ Պուշագեանը, այս անվեներ աղջիկը առանց յուսահատելու նշանածի սպաննուելէն քանի մը տղոց հետ կը շարունակէ կոփւը մինչեւ որ հոն կը հասնի Յարութիւն Ռասթկէլէնեանը ու կը փրկէ վտանգուած կոռոզները, Մովսէսի քով կը վիրաւորուին նաև երկու ուրիշ կարիճներ՝ Ոլէքսանդր Քաղթացեանը և Նազարէթ Զալեանը:

Այդ օրուան կատաղի յարձակումները որոշ յաջողութիւն մը չեն բերեր թուրքերուն. ամեն ճակատի վրայ անոնք ենթարկուած էին ծանր կորուստներու, մանաւանգ Թըլֆըտուրի շրջանը մարմնամարզական ակումբի բակը ու շրջականները բազմաթիւ զօրքերու դիակիներ փուռած էին: Սակայն այս օրը հայերու կրած կորուստներու անակէտէն ամենաղիտաւորը և ճակատագրականը եղած էր: Քէօր Սաքօն լուրջ կերպով վիրաւորուած էր ոտքէն: Դեկավար խմբապեաններէն սպաննուած էին՝ Խորէն Քիւփէլեանը, Մովսէս Սուճեանը: Մանր կերպով վիրաւորուած էին՝ Զալեանը, Քաղթացեանը և Նազարէնանը: Բոլոր զիրքերէն ստացուած լուրերը կը պարզէին ցաւալի կացութիւն մը. 50է աւելի սպաններւածներ և վիրաւորներ կային հայ տղոց սքանչելի շարքերէն: Գիշերը ախուր կը լլար երկու զեկավարներու՝ Մկրտիչի և Ռասթկէլէնեանի հանգիւալումը: Մէկիկ մէկիկ կ'իյնային հայ քաջերը ու նորերը չիկային անոնց տեղը բռնելու համար: Երկար տարիններու գործակից ու մտերիմ ընկերները կ'զգային որ զիմազրութիւնը կը մօտենար իր վախճանին: Յայտնի քաջերու վիրաւորուիրն ու սպաննուիլը խոր յուսալքութեան մզած էր

Արքայի թերթ



ժողովուրդը, Փռս Բազնենց կողմէն այդ օրը մաս մը ժողովուրդ փորձած էր իշնել թուրք թաղը ու յանձնը իլ, Մխիթար Դաւիթենց տունը դիրք բանող տղաքը արգիլած էին, Փախչելու այս փորձը կատարողներէն էին որ յետագային դուրս եկան ազիտաւոր մատնիշներ:

Պաշարման շղթան հետզնետէ նեղնալով ժողովուրդը մաս առ մաս ողիտի իյնար թուրքերու ձեռքը, Ռասթէկէլէնեան կ'առաջարկէր որ կոռուզ տղաքը իրենց ձեռք կոռորեն իրենց մայրեն ու զաւակները, թշնամին ենթարկելիք սարսափներէն ազատելու համար զանոնք: Մկրտիչ կատաղութենէն ինքզինք կը բըզբքատէր, զիտակից իր ուղմական կարողութեան եւ ժողովուրդի վրայ ունեցած հմայքին, անիկա կ'անիծէր ճակատագիրը որ զինք ձգած էր զիրաւոր զիմակի մէջ. վէրքը մահացու չէր, սակայն փշրուած էր աջ ոտքի սկզբը, զարհուրելի ցաւեր կ'ունենար ու զարձեալ կ'ասիպէր իր շուրջիններուն որ շարունակ զիրքէ զիրք պատցնեն զինքը: Այդ զիշեր Մկրտիչ և Ռասթէկէլէնեան կ'որոշէին, որ քանի մը օրուան զիմադրութենէն յետոյ, երբ այլեւս անհնար կըլլայ շարունակել կոխւը, մնացեալ կոռուզ ուժերը ձեղքեն Թըլֆըտուրէն Պէտէնին ետեւի ճակատը ու անցնին շրջակայ լեռները:

Հոկտ. 13ին թուրքերը չորս ժամուան ռմբակոծութենէ մը յետոյ՝ Բերդէն եւ Թըլֆըտուրէն կրկին կը զիմէին յարձակումի, նախորդ օրերուն պէս անոնք փոխանակ քանի մը կէտերէ յարձակելու, զրոհ կուտային բոլոր ճակատներէն և բոլոր զիրքերու վրայ, այլեւս ամեն տուն զիրք մը գարձած էր ու ամեն փողոց կոռուի թատերագայր մը: Փոքրաթիւ հայ ուժերը կը զիմադրէին իւրաքանչիւրը իր զիխուն, Զինուորական Մարմին ողջ մնացած անդամները ցրուած էին զիրքերու վրայ, փամփուշտներ լեցնող զինազործները ցըր-

ուած էին պատնէշներու վրայ, չատ տեղեր կապը իւզգ
ուած էր զիրքէ զիրք։ Պօմպանները սպառած էին, բա-
րերազդաբար մեռած թուրքերէ զրաւուած զէնքերն ու
փամփուշտները կոռելու զինամթերք ապահոված էին
հայերուն, այլապէս դժուար պիտի ըլլար կոխւը չարու-



Տիկ. Խարուն Գօնիւրանեան

նակել:

Թըլֆըտուրի կողմը զօրքերը զրաւուած էին ձամա-
տանենց տան վրայի շարքին վրայ զտնուող հայ տու-
ները ու կ'սպառնային Բողոքականներու աղջկանց վար-

ժարանին, թնդանօթի ոռւմբ մը ինկած էր ուղղակի Բողոքականներու մարզադաշտին մէջ հայ տղոց զիրքին վրայ, սպաննուած էին երկու աննման քաջեր՝ Առքէն Քիւփէլեանը և Գաստայ Պազամը, կը վիրւաորուի Գը-րիգոր Մխիթարեանը, կոիւը անվեհերութեամբ կը շա-րունակեն գարձեալ նոյն զիրքին մէջ գտնուող՝ Սարգիս Ճիկէրեանը, Եղիսաբէթ Խօթնէղբէրեանը, Յարութիւն Սիմեանը, Արշակ Քիլէճեանը, տիկին Խաթուն Գօնաը-րանեանը և Սեղրակ Սահակեանը: Քանիցս զօրքը կը մօտենայ մարզադաշտի պատերուն, սակայն ետ կը մղուի զոհեր աալով: Պոչազաղճի Մէյտանի Խմերզեանենց տունը կը յաջողին գրաւել թուրքերը, հայ կոռւզնե-րը կ'ամրանան Մաղաք Օզլոնց տունը ու կը կասեցնեն թուրքերու յառաջխաղացումը: Դիրքի այս փոփոխու-թեան պահուն կոռւզ խումբի նահանջը ապահովելու համար Մաղաք Օզլոնց տանը մէջ կը մնայ կոռւի զեկա-վար ուժերէն Լեւոն Զէրշեանը, երկու ժամ տեւող հե-րոսական կոռւէ մը յետոյ կ'սպաննուի այս բացառիկ կոռւզը:

Հին Գասթըլին փողոցի տուները նոյնպէս գրաւուած են զօրքերէն: սակայն Գասթըլին զիրքը կը դիմադրէ թրքական տասնեակ մը զիրքերուն: Թէմրին թաղը շրջանի խմբապետ՝ Արմենակ Ազգարեան ի գերեւ կը հանէ թշնամիին բոլոր յարձակումները: Տասնեակ մը քաջեր կ'իյնան Գնաճեան զիրքը վերադրաւելու փորձի մը պահուն: Աւելի վար դէպի Շաքօնանենց զիրքէն իւշ Օզլուն քէօշէն երկարող փողոցին մէջ շորս կողմէն պաշարուած է՝ Գէվօճանենց տունը, այնաեղ են՝ Գրի-գոր Տէր Գրիգորեանը, Լէպլէպիճի Լեւոնը, Նազար Զը-մանեանը, Գէորգ Գարակիւլեանը և Գառնիկ Շամլեա-նը: Քաջերը կը կոռւին մինչև վերջին փամփոշտը ու կ'իյնան պատմէշին վրայ:

Հայր Արրահամի ամբողջ շրջանը ահաւոր կոիւներ տեղի կ'ունենան, զօրքերը կը յառաջանան սողալով քանդուած տուներու աւերակներուն մէջէն։ Հայ տղաքը քաշուած են ու դիրք բռնած աղջկանց Ազգային վարժարանին մէջ, Խցան բակը եւ Մայր եկեղեցին տանիքը։ Այնտեղ են վիրաւոր վիճակի մէջ՝ Մկրտչը և Քէօր Սաքօն։ Խասթէլէնեանը, Վ. Մեսրոպեանը,



Գառնիկ Շամլեան



Յակոբ Գասապեան

Եզզատցի Հայկ Ունճեանը, Եսթեր Զըրթըքէնանը, Յ. Գասապեանը, Մարիամ Զիլինկիրենանը եւ Մարիամ Եօթբերինձեանը։ Հայ քաջերու գնդակները պարապ չեն անցնիր, զօրքերը կ'իյնան իրար ետեւէ, բայց հազարաւոր զօրք ու խուժան է այդ ճակատին վրայ. իրենց ետեւէն՝ Բերդէն անդադար կը գոռան թեզանօթն՝ րը. գնդացիրները կրակ կը տեղան զիրքերուն վրայ։ Պատերազմական յատակազծով անիմաստ էր նման պայմաններու մէջ դիմադրութիւն մը, սակայն մահ էր որ այլեւ կը փնտաէին, յոզնած, չարշարուած ու խտեալ-

ները։ Իրար ետեւէ կ'իյնային պատճեշին վրայ՝ Այն-թաղցի Երուանդն ու Դարեգինը, Խոսրով Մեսրոպեառնը, Մկրտիչ Միմիթարեանն և Մարիամ Եօթքրինձեաննը։ Հերոսական մահով ինկած էր արդէն ՚Ի. Արաւայտօեաննը։

Յաջորդ ասաւօս՝ հոկտ. 14ին զգալի կերպով նեղցած էր այլիւս հայ թաղի տարածութիւնը։ Արեւելքէն Պըտիկ Մէյտանի վարի անկիւնէն մինչեւ Ռումենանենց տունը ու մինչեւ Խեղ Օղլան քէօշէի վարի անկիւնը կ'երկարէր պաշտպանութեան զիծը։ Հարաւէն Ս. Վանէսի Թիթիրպէէն մինչեւ Գասապ Աւազենց տունը ու անկից ուղիղ զծով մինչեւ Մայր եկեղեցին։ Արեւմուտքէն Թրթըտուրի բլուրը իր երկայնքին տակաւին կը մնար հայ զիրքերու կրակին տակ։ Հիւսիսէն Բօթիկանց տունէն մինչեւ Էճզամի Սարգիսենց զիրքը։ Գիշերը մինչեւ լոյս Մկրտիչ իր վերջին ուժերը հաւաքած, Ռասթկէլէնեանին հետ միասին ամրացնել կուտար նոր զիրքերը, կը դասաւորէր մնացեալ ուժերը, զէնքի եւ փամփուշաներու քանակը կը ճշտէր։ կը պտտէր տունէ տուն, փողոցէ փողոց, կ'սպասնար, կը համոզէր ժողովուրդը որ քաջի պէս զիմաւորեն վատանգո, յանձնըւելու փորձեր չընեն ու մինչեւ վերջին փամփուշան ու կոռուզը մնան պատճեշի վրայ։ — Այստեղ մեր տուներու շեմին՝ թէ կախաղաններու և անապատներու մէջ, միեւնոյնն է վախճանըր։ Քաջութեամբ վերջացնենք մեր քաջութեամբ սկսած զործը։


Մինչեւ հոկտ. 18ը թշնամին նոր յաջողութիւն մը չէր կրնար ձեռք բերել։ Կոիւը կը շարունակուէր զիշեր թէ ցերեկ, հայ աղաքը կը զիմաղրէին կատաղութեամբ։ Աշնանային անձրեւը զաղար չ'ունէր, ողը լեցուած էր թանձր մուխով և վառողի հոտով, զիակները սկսած էին նեխիլ աւերակներու մէջ ու մթնոլորտը զարձած էր անշնչելի։

Յարութիւն Սիմեանը լծուած էր նոր պօմպաներ լե-

ցնելու գործին, անիկա գտած էր պօմպաներ լեցնելու նոր ու դիւրին ձեւ մը. փոքր թիթեղէ տուփերու ներսը կը շրջապատէր՝ գաճով ու մանր երկաթներու հետ պայթուցիկ նիւթեր կը լեցնէր կեղրոնք, արդիւնքը կըլլար անմիջական ու աւերիչ։ Այս պատրաստութիւնը կոչուած էր ծառայելու Մկրտիչին մէկ նոր ծրագրին։ Անիկա հոկա։ 18ի առաւօտը իր մօտ կանչելով Ամերիկեան հաստատութիւններու տնօրէն Ս. Լէսլին. կը յայտնէր անոր որ ճերմակ զրօշ բարձրոցնէ իր շէնքերուն վրայ ու իր օտար հիւրերուն հետ յանձնուի թուրքերուն կէս ժամ վերջ ճերմակ զրօշակը կը բարձրանար Ամերիկեան ատաղձագործարանի բարձր տանիքին վրայ։ Այս մասին Ս. Ռզպուր հետեւեալը կը զրէ իր յուշերուն մէջ։ «Հոկա։ 18ի առաւօտեան ճերմակ զրօշակ մը կը ծփար Ամերիկեան Միսիսիպին վրայ։ Քիչ յետոյ վանքի պատշգամին ծակտիկներէն յստակօրէն տեսանք թուրք զինուորները՝ որոնք հիւսիս արեւմտեան բլուրէն կ'իջնէին և միսիսիպին կողմը կը նետուէին։ Գիշերը իմացանք որ Ս. Լէսլին և մեր 14 ընկերները՝ որ իրեն մօտ ապաստանած էին, ողջ ազատած են և թուրքերը զանոնք բանտարկուած կը պահէին խանի մը մէջ։»

Մկրտիչ թոյլ տալէ առաջ որ զուրս գան Լէսլին եւ օտար հիւրերը կը պարպէր ամերիկեան շէնքերը կըռտողներէն, բայց հազիւ անոնք զուրս եկած ճերմակ զրօշակի առաջնորդութեամբ մը շէնքերէն։ Մկրտիչ, Ռասմէկլէնեանի, օր. Թէթէնճեանի, օր. Զիլինկիրեանի և Արշակ Քիլէնեանի զեկավարութեան ատկ քսանէ աւելի կառողներ կը մտցնէր նոյն շէնքերէն ներս ու բռնել կուտար գաղանի զիրքեր։ Շէնքերու ձախ անկիւնը՝ Բողոքականներու վարժութանին մարզագաշտին մէջ գարանակալ կը տեղաւորէր տասնեակ մը՝ Յարու-

թիւն Սիմեանի ու Սարգիս Շասթէլէնեանի գլխաւուրութեամբ, այս վերջինները հագտած էին թուրք զինուուրի համազգեստ, ու պահուած դաշտին կից աղջկանց վարժարանի գետնայարկը, Մկրտիչ կը հրահանգէր Թրյֆըտուրի շրջանի բոլոր դիրքերուն, որ չ'կրակեն



Առաջի Քիլիմեան

երբ զօրքը կը խուժէ ամերիկան հաստատութիւններէն ներս։ Շէնքին վրայ տակաւին կը ծփար ճերմակ զրօշակը։ Մ. Լէսլիի յանձնուելէն քիչ վերջ տաննեակ մը թուրք զինուուրներ Թրյֆըտուրի գազաթի իրենց դիրքերէն զզուշութեամբ կ'իջնէին դէպի ամերիկան

շէնքերը ու ներս կ'անցնէին բաց ձգուած դուռէն . հազիւ անոնք տեղ հասած մեծ խուժան մը զինուորներու հետ խառնուած կը խուժէր դէպի յիշեալ հաստատութիւնները . Ամերիկեան որրանոցի վերի բակը լեցուած էր այս բազմութիւնը , այդ պահուն ահա դարանակալ կարիճները կը պայթեցնէին ուումբերը , զօրքն ու խուժանը ետ կը փախչէր իր եկած ճամբայէն , Թըլֆըտուրի հայոց գիրքերը համազարկ կը բանային բոլորը մէկէն , մաս մը զօրքեր երբ կը փախչին մարզագաշտի առջեւէն , հոն պահուած թուրք զինուորի զգեստով ծըպտուած հայ տղաքը կը կանչեն զիրենք զիրք բանել բակին մէջ , 50է աւելի զօրքեր խուճապահոր կը լեցուին ներս՝ կարծելով որ իրենց ընկերներն են ներսը զիրք բոնողները , այնաեղ եւս ուումբն ու ասանոցներու կրակը կը փճացնէ ապաստանած զօրքի մեծ մասը : Յարձակող զօրքերէն փոքր մաս մը միայն կը յաջողի ինքինքը նետել Ճամբատանենց փլածէն փար ու ազատուիլ : Այս յաջողութիւնը նոր կորով կը ներշնչէ օրհասական կոռողներուն : Վիրաւոր ասիւծը յաջողածէր կատարելապէս իր հնարամիտ ծրագրին մէջ ու վերջին դաս մը տուած Ֆախրի փաշային :

Այս դէպին ակնարկելով թրքական ծանօթ Փօլիս Մաճմուասին» կը չարափոխէ դէպիքը ու կը գրէ թէ—հայերը զրօշակ մը բարձրացուցած էին , որուն վրայ գրած էին՝ «Աթէշ տուրուն մուխապարէ վար» ու երբ զօրքերը մօտեցած էին բանակցութեան զիմաւորուած էին դարանակալ հայերու կրակով» : Յերյիւրանքի այս հատորը նոյնիսկ դրած է իր էշերուն մէջ այս զրօշակին պատկերը : Մինչզեռ մենք տեսանք որ ամերիկեան հաստատութեանց վրայ ուրիշ բան չկար՝ եթէ ոչ Լէսլիի բարձրացուցած ճերմակ զրօշը :

Նոյն զիշերը կարճ խորհրդակցութենէ մը յետոյ ,

կոռուէն ողջ մնացող ղեկավարները կ'որոշէին գործադրել հոկտ. 12ի զիշերուան որոշումը։ Կոռուող՝ ուժերը պիտի հաւաքուէին բոլորը մէկ ու Պէտէնին ետեւէն բարձրանային շրջակայ լեռները։ Տասնեակ մը անձնուէրներ յանձնառու կըլլային մնալ դիրքերու վրայ։ Բոլոր մեկնողները խոստում առած էին իրենց ծնողներէն, ընտանիքներէն՝ չ'յանձնուելու թուրքին, լեցուիլ տուներու մէջ ու կարասիներուն կրակ տալով այրուիլ բոցերու մէջ։

Կէս զիշերը անցած 300է աւելի երկսեռ կոռուզներ պատրաստ էին թըլֆըտուրի Պէտէնին մօտակայ՝ Եանպէկոնց դիրքին շուրջ։ Չորս խումբի բաժնուած անոնք կը շարժուէին Պէտէնէն վար։ բայց հազիւ 50 քայլ առած դիմացէն շրջակայ պարտէզներէն ուժգին կրակ մը կը բացուէր իրենց դէմ։ Ակնարկ մը բաւական էր ըստուգելու համար որ Բերդէն սկսած մինչեւ լեռներու փէշը՝ երեք ժակուկի բլուրը զօրքը խիտ շարքերով դիրք է բռնած, ճրացանները ու գնդացիրները կը փայլատակէին հարիւրաւոր խրամներէ։ այս իրողութեան առջեւ հայերը նախամեծար կը համարէին վերադառնալ հայ թազի իրենց դիրքերուն։ Փարզ էր որ պաշարման շըլթայի խղումը պիտի փնտացնէր կոռուզներու մեծ մասը, այդ պարագային լաւագոյնն էր մնալ թաղերուն մէջ ու մեռնիլ իրենց դիրքերուն վրայ, կորուստ մը աւելի պատճառելով թուրքերուն։ Յետագային յայտնի եղաւ, որ հայ տղոց հեռանալու այս ծրագիրը թուրքերուն յայտնած է կին մը։ Ալանձոնց Մզձառութան անունով։ Այս ճիւազը որ յետագային ոլ այնքան մատնութիւններ ըրաւ, երկու զիշեր առաջ յաջողած էր փախչիլ հայ թաղէն ու ապաստանիլ թուրքերու մօտ։ Թուրք հրամանատարութիւնը տեղեկանալով հայերու այս ծրագրին, երկար խրամներով ու բազմաթիւ

դիրքերով փակած էր հայերու միակ նահանջի ճամանակ:

Հայ տղաքը վերտառնալով իրենց գիրքերուն, տես սակ մը հրձուանքի մէջ էին, շատերը յօժարած էին մեկնիլ սրտի ծանր սեղմումով, գիւրին չէր լքել ամեն ինչ ճակատազրին, որքան որ ալ այդ ճակատազրիը ու եւէ պարագայի տակ միեւնոյն վախճանը սահմանած ըլլար բոլորին համար:

Կարգ մը ընտանիքներ այդ գիշեր իսկ կրակ տուած էին եղերական հրդեհի մը: Յովհաննէս Քիլէճեանը՝ տարիքաւոր մարդ մը լեցուցած էր իր կինն ու զաւակները սենեկակի մը մէջ ու ինքն ալ միասին կրակի տուած տունն ու բնակիչները: Քաջարի կին մը՝ Եւա Համալեան՝ կրակ մը բոնկցուցած էր ու զաւակներով միասին նետուած կրակին մէջ: Կոռուզ ուժերու վերադարձը շուտով վերջ կուտար այս վաղահաս արարքներուն:

Այդ գիշերուայ փախուստի փորձին մասին՝ Մ. Ռապուր կը պատմէ: «Հոկտ. 18ին վանքի պատշգամէն կրցանք տեսնել մասնակի քանդուիլը Ամերիկեան Միսիսիպի եկեղեցւոյ գմբէթին: Հայոց Մայր եկեղեցին, ուրիշ շատ մը յիշատակարաններ եւս քանդուեցան: Գիշերը տուաւուեան ժամը 2.30ին բուռն հրացանաձըգութիւն մը լսեցինք, հայերու մէկ փորձն էր այս իրենց թաղերէն գուրս ելլելու համար: 19ին թնդանօթները կը շարունակէին իրենց քանդումի գործը: Հայերը հասկնալի էր որ երկար պիտի չ'կրնային դիմանալ, բայց լաւ որոշած էին ոչինչ չ'ձգել թուրքեցւն: տուներուն մէջ կը հաւաքէին իրենց կարասիներն ու գոյքերը ու կը հրդեհէին, իւրաքանչիւր վայրկեան նոր աղետալի լոյս մը, նոր հրդեհ մը կը յայտարարէր եւ շուտով թանձր ծուխ մը կը ծածկէր հայ թաղերը:»

Յաջորդ օր՝ չորեքշաբթի հոկտ. 19ին՝ թուրքեր այս լեռ վստահ հայերու ջլատումին ու յուսահատութեան, ամեն կողմէ կը խուժէին զէպի հայ թաղերը։ Թնդանօթներու ոռոմբերը կը տեղային Մայր եկեղեցին ու Ամերիկեան հաստատութիւններուն վրայ։ Իւչ Օղլուն անկիւնի գրաւումով թուրքերը կը յաջողէին կոռուզ ուժերը բամնել երկու մասի Մայր եկեղեցին շրջանը կը կտրուէր Ամերիկեան հաստատութիւններէն ու Թըլֆըտուրի շրջանէն։ Առաջին մասին մէջ կը գտնուէին Մկրտիչը, Քէօր Սաքօն, Ռասթկէլէնեանը և Վաղարշ Մեսրոպեանը։ Երկրորդ մասին մէջ՝ օր։ Զիլինկիրեանը, օր։ Քէթէնձեանը։ Յարութիւն Սիմեանը և Մըլկրտիչ Խարեանը։

Գրաւուած երկու թաղերէ հայ բնակչութիւնը կը քշուէր թուրքերու թաղր։ Թուրք զօրքը ամեն ճիգ ի դորդ կը գնէր մասնաւորաբար գրաւելու համար Մայր եկեղեցին։ Զօրքը յաջողած էր ճեղքել Հայր Աբրահամի հակատը և հասնիլ եկեղեցիի խցան բակը։ գրաւուած էր աղջկանց վարժարանը։

Հայ կոռուզները ամբացած էին առաջնորդաբանի պատշաճմը, Ասրաֆեաններու և Տէր Պետրոսեաններու շէնքերուն մէջ։ Զաեսնուած վճռականութիւն մը կը յայտնաբերէր զօրքը, իյնող շարքերու տեղ նորերը երեւան կուպային։ Թուրք սպայ մը իր յիսնեակով երբ կը փորձէր կտրել եկեղեցիի ընդարձակ շրջաբակը, ինչ կած էր հայ տղոց գնդակներու տարափին տակ։ հակառակ այս հարուածին ու կորուստներուն այս անգամ առելի մեծ թուով զօրքեր կը խուժէին բակէն ներս, անոնց նպատակն էր անպայման գրաւել եկեղեցին։ Մը կրտիչ, Տէր Պետրոսեաններու տունէն կը թոփէր իր վերջին ճիգերը, Ասրաֆեաննց տունը դիրք բոնած Ռասթկէլէնեանի կը պոռար անիկա որ շուտ հասնի ա-


Հայր-Աբրամովի Լիոնի



ուաջնորդարանի դիրքը : Ռասաթկէլէնեան իր հետ առած-
նազարէթ Պագալեանը, Կարապետ Զալուքճեանը և օր-
էէմշեանը, կը խոյանար առաջնորդարանի դիրքը, բայց
թուրքերը արդէն հասած էին եկեղեցիին գաւիթը : ու
կը կրակէին սիւներու ետեւէն, քանի մը զինուորներ
ցատկած էին բակի աւազանին մէջ ու կը կրակէին
անխնայ : Այս ատեն է որ կը կատարուի Ուրֆայի Հե-
րոսամարտին վերջին ողբերգութիւնը :

Կատաղած զօրքի յառաջխազագումէն ու հայ կոռուզ-
ներու ենթարկուած յուսահատական կացութենէն . Յա-
րութիւն Ռասաթկէլէնեան ատանոցը ձեռքին մոնչելէն-
ու կրակէլէն կը խոյանայ յարձակող զօրքին վրայ, ի-
րեն կը հետեւին օր, կէմշեանն ու նազարէթ Պագալ-
եանը . գաւիթը յեցուած զօրքերը այս յանդուգն յար-
ձակումէն այլայլած, կը փորձեն ապաստանիլ սիւնե-
րու ետին, բայց այդ վայրկեհանին է ահա որ զնդակ մը
կուզայ միտուիլ Ռասաթկէլէնեանի ձիշտ ճակտին, կ'իյ-
նայ աննման հերոսը, իր երկու ընկերները կը ջանան
վերցնել անոր մարմինը, բայց անոնք ալ կ'ապանուին-
այնտեղ : Առաջնորդարանի հայ կոռուզները ու շրջակայ-
դիրքերը կը կրկնապատկեն իրենց ճիզը, զօրքերը կը
նահանջեն եցան բակն ու աղջկանց վարժարանը, եկե-
ղեցիին շրջաբակը կը մաքրուի, եկեղեցին կ'ազատի-
անմիջական վատանգէ : իրիկունը վրայ կը հասնի շու-
տով : յարձակման թափը կը նուազի, տարօրինակ խուլ
լուսթիւն մը կ'իջնէ քաղաքին վրայ : Մկրտիչ մութին-
փոխազրել կուտայ Ռասաթկէլէնեանի ու իր ընկերներուն-
մարմինները եկեղեցիին ետեւը : Այնտեղ են արցունքը
իրենց աշքերուն Մկրտիչն ու Քէօր Սաքօն . այնտեղ
յաջողած է գալ Ամերիկեան շրջանէն օր, Զիլինկիրեա-
նը . հոն է Ռասաթկէլէնեանի քոյրը՝ Սուլթան Սիմեա-
նը, Յովհաննէս Սիմեոնը, Վաղարշ Մեսրոպեանը, մոմի-

Առյուն ակադեմիայի գործ



մը ազօտ լոյսին տակ ցած փոս մը կը փորեն եկեղեցին պղտի դուան առջեւ ամփոփելու համար մեծ հերոսին մարմինը։ Ականատես մը կը պատմէ որ Յարութիւն Ռատութիւնին Քրիստոսի տեսքն ունէր, կարծես թէ նոր խաչէն վար կ'առնուէր չարչարուած խաչեալը ճակատին արբունի կարմիր պսակ մը Երկայն հասակով, արաբական ճերմակ շապիկ մը վրան, կապոյտ երկնագոյն աշքեր, ոսկեզրոյն մազերը երկայն հիւսուած իր գեղեցիկ ուսերուն, անիկա կը հանգչէր վերջնական հանգիստով մը, իր փնտուած մահով։

Հոկա. 20. հինգչարթի առաւօտ երկու թազերու մէջ՝ միայն կը շարունակուէր զիմազրութիւնը։ Իւշ Օզուն քէօշէի և Մայր եկեղեցիին փողոցները լեցուած էին ողջ մեացող հայ կոռուզները։ Գիշերային զօրաւոր յարձակումով մը զօրքերը յաջողած էին գրաւել Բողոքականներու եկեղեցին ու Ամերիկեան հաստատութիւնները, այնտեղի կոռուզներէն՝ Յարութիւն Սրբեանը, Մգձի Կանաչեանը, Յովհաննէս Քէպապճեանը, Մէխաննէճի Սանդուրը, Յովհաննէս Մատառճեանը, Յակոբ Սէվէրէքիեանը, Ներսէս Սարգսիսեանը, Զամբշենց Ալեքսանդրը, Սարգսի Ռամթկէլէննեանը և Խանըմ Քէթէնճեանը ցրուած էին շրջակայ տուններու մէջ, ցրուող ուժերը ամրացած տան մը, տանիքի մը կամ պատի մը ետեւ վերջին ճիգ ի գործ կը դնէին զոհ մը աւելի խելու թշնամին ու ապա վերջին զնդակը պարպելու համար իրենց ճակտին։

Քրաւուած թազերուն մէջ բազմաթիւ կիներ ու աղջիկներ հորերու մէջ կը նետուէին այնտեղ խեղդամահ ըլլալու և վայրագ թշնամիին ձեռքը չ'իյնալու համար։ Կոռուզներէն ոմանք իրենց ձեռքով կ'սպաննէին իրենց կինը, քոյրը կամ մայրը ու անձնասպան կը լային։ Ամանք կը մտնէին նախապէս պատրաստուած թագստոց-

ներու և ջրհորներու մէջ փորուած պատսպարանները ,
իրենց հետ առած ամիսներու բաւելիք ուտեստե-
ղէն , պահուելու . ու յետագային ազատուելու յոյսով :
Շատեր քարիւզ լեցնելով իրենց տանը կրակ կուտա-
յին՝ իրենք ալ այրելով միասին :

Անվեհներ կին մը՝ Դոււտցի Սիմեան իր երկու զա-
ւակներով կը նետուի ջրհորին մէջ խեղդամահ ըլլալու
համար : Սարգիս Տարախնեանը իր երեք եղբայրներն-
ու զաւակները տուած միասին կրակ կուտայ տանը ու
բոլորը կ'այրին բոցերու մէջ : Սուճի Մովսէսին նշանա-
ծը՝ օր. Ազնիւ Պուչագնեան , արքանակի զնդակով մը
վերջ կուտայ իր կեանքին : Ներսէս Սարգիսեան իր
երկու քոյրները սպաննելէ վերջ անձնասպան կըլլայ ,
ու այսակէս բազմաթիւներ , կին , աղջիկ , պատանի , կը
նախընտրեն իրենց իսկ ձեռքով մահանալ թուրքերուն
ձեռքը չիյնալու համար :

Թնդանօթի կրակը գաղրած էր , որովհետեւ զօրքը
ցրուած ու զիրք բռնած էր զրեթէ բոլոր թաղերու մէջ :
Այս զարհուրելի կացութիւնը երեք օր կը շարունակ-
ուէր , մինչեւ որ Մայր եկեղեցիին թաղը ամրացած
կարիճներն ալ մէկիկ . մէկիկ կ'իյնային պատնէշին վը-
րայ ու զօրքը կը տիրանար Ուրֆայի ամբողջ հայկա-
կան թաղամասին :

Հոկտ . 23ին կիրակի իրիկնամուտին հետ , խոր , մե-
ռելային լուսթիւն մը կը սաւառնէր հայ թաղին վերև ,
ուր ծուխն ու կրակը հանգարտ կը բարձրանար անձրե-
ւոտ ու թաց երկինքն ի վեր : 25 օրուան հերոսական-
մաքառումէ մը յետոյ վերջ զտած էր Ուրֆայի Հերո-
սամարտը :

* *

Ի՞նչ հարկ նկարագրել այն ողբերգութիւնը որ կատարուեցաւ Աւրֆայի կոփաներէն յետոյ հայ թաղերուն մէջ։ Կը բաւէ արձանագրել որ Հերոսամարտէն վերապրոդ ժողովուրդն ալ ենթարկուեցաւ այն վիճակին ուրուն ենթարկուած կը բովանդակ թրքահայութիւնը։ Մ. Ռզակուր՝ ֆրանսացի հեղինակը, հետեւեալ կարճ տողերուն մէջ կը գծէ աղէտին պատկերը։ «Եոյ. 8ին քանի մը ընկերներու հետ հայոց թաղերը երթալու հետաքըրաքրութիւնը ունեցայ։ Մայր եկեղեցւոյ բակը մտանք, ուր անմոռանալի տեսարան մը՝ այնքան քստմինելի ներկայացաւ մեր աչքերուն։ Հօս այ ողջեր, օրհասաներ և մեռելիներ խառնիխուռան փոռուած էին։ Դիակներու կոյա մը զրեթէ կը զոցէր մուտքի դուռը, քիչ մը հեռուն հոգեւարքի հոնդիւններ, յայնաբաց բերաններու ազերառդ աչքեր եկեղեցւոյ մէջ։ Խորաններու առջեւ ծնրազրած, եղերաբազդ արարածներ որոնք այլեւս արցունք չունէին, թեւերնին երկինք տարածած վերջին պաղատանքով մը մեռնելու ուժ կը հայցէին։ Դուրս ելանք ատեկէ լալով ու սրտերնիս սեղմած այնքան թըշուառութեան թեթեւցնելու մեր անկարողութեան առջեւ։

Հոկտ. 23էն յետոյ մինչեւ նոյեմբերի վերջը անպահաս էին գարձեալ կոփաները հայ թաղերէ ներս։ Թագասացներու մէջ պահուած վերապրոդներն էին որոնք մատնիչներու ցուցմունքներով։ մատնուելէ վերջ նախամնծար կը համարէին ամրանալ տան մը մէջ ու կոռեւլով մեռնիլ հերոսաբար։ Կարգ մը մարդիկ իրենց զըզուելի գոյութիւնը պահելու համար, ոստիկաններու հետ միասին շարունակ փնտուառ քներ կը կատարէին պահուած մարդիկ դանելու համար։ Այդ դաւաճանները՝ Մզձ Սարգիս էքմէքնեան (Շաքիր), Դանիէլ Աստուբեան,

Տանակէօղլեան, Ալանճոնց Մղձուլթան, Քրտենց Լուսիկ հարիւրաւոր անձերու կորուստեան պատճառ կը դառնային, այլապէս ամիսներ յետոյ այդ պահուողները կարողանային հաւանաբար ազատուիլ ու անցնիլ շրջակայ աշխրէթներու մէջ:

Ահաւասիկ Արմենակ Աղդարեանը, երբ մատնիչները կը գտնեն իրեն թագստոցը՝ անիկա երկու ընկերներով կ'ամրանայ Զենկենց տանը մէջ ու օր մը ամրող կը զիմազրէ զօրքի յարձակումներուն ու կ'իյնայ հերոսաբար իր ընկերներուն հետ: Ահա վաղարշ Մեսրոպեանը, այդ աննման կարիճը, քանի մը ընկերներով պահուած էր թագստոցի մը մէջ, կոիւը վերջանալէն 15 օր վերջ, մատնիչները կը գտնեն անոնց տեղը, քաջերը կը զիմազրեն երկու օր ու երբ կը վերջանայ իրենց փամփուշտը, դուրս կը խոյանան դիրքէն՝ զաշոյնները մերկացուցած ու կ'իյնան պաշարող զօրքի գնդակներուն ատակ:

Հայ թաղերէն հաւաքուած բազմութիւնը կառավարութիւնը կը լեցնէր զրսքաղաք գտնուող Միլէթ խանին մէջ ու անկէ մաս մաս կ'աքսորէր Տէր Զօրի անապատները: Ասոնց մէջէն զատուած երկու հարիւրի մօտ էրիկ մարզիկ առանց գատար և քննութեան կախազան կը բարձրացուէին: Անոնց մէջ էին պատռելի Առզոմոն Աքէլեանը, Ամերիկեան Որբանոցի ներքին աշնօքէն Սեղրակ Սահակեանը, Գ. Խմբրդեանը, Յովհաննէս Սիմեանը, Գերմանական Որբանոցի հայրիկ՝ պատռելի Պետրոս Մատառեանը, Գարակիւլենց Յովհաննէսը, Առորէն Տէրտէրեանը, Կարապետ Աստուրեանը, Գրիգոր Աթլազեանը, Գետուան Աղդարեանը, Պետրոս Զրբքէլիեանը: Բոլորն ալ քաջութեամբ կը զիմաւորեն մահը զարմացնելով զահիճներն անգամ: Բոզոքականներու պատռելին՝ Սոզոմոն Աքէլեան մարմնեղ ըլլալուն՝ եր-

կու անդամ կը կտրի կախաղանին չուանը, երբորդ
անդամ աթոռին վրայ բարձրանալով անիկա պաղարիւ-
նութեամբ խուժանին ու զօրքերուն զառնալով կը բա-
ցագանցէ՝ — իշխէ սամանլընըն հէր իշի պու իփ կիսի
չիւրիք տիրու Աքանչելի ծերուկ մը՝ Յովհաննէս Սիմո-
եան, որ կոռւի ընթացքին հսկած էր կոռողներու պա-
րենաւորման զործին, կը պոռայ զինք կախող զարին-
ներու երեսին, որ հանգիստ սրտով կը մեռնի՝ քանի



Սեդրակ Սահակեան



Դեղրգ Նմիրգեան

որ հայ կտրիճները կռուի մէջ հազարաւոր թուրքերու
արիւնն են խմած։

Թախիրի փաշան չէ գոհացած սակայն շայս ոճիրնե-
րով, անիկա ամեն օր խիստ հրամաններ կուտայ զըտ-
նելու հայերու հրամանատար Մկրտիչ Եօթնէղբէրեանը
ողջ կամ մեռած վիճակի մէջ, ատելու թեան խառնուած
հիացում մը և հետաքրքրութիւն մը կը կրծէր շարունակ
թուրք հրամանատարին ուղեղը՝ տեսնելու անոր դէմ-
քը։ Տասը օրեր անցած էին արդէն ու տակաւին զուր

անցած էին բոլոր փնտոտուքները։ Մատնիշներ՝ Դա-
նօն և Սարգիս էքմէքնեանը, կը պատէին տունէ տուն,
կը պոռային գետնայարկերու, ջրհորներու բերանէն որ
դուրս գան պահուողները, խարելով՝ թէ Ընդհանուր
Պատերազմը վերջացած է, ոռուսերը եկած են, Հալէպէն
քօնսուլներ են եկած ու այլեւս վտանգ չիկայ հայե-
րուն համար։ Շատեր վստահելով այս ծանօթ ձայնե-
րուն կ'իյնային որոդայթի մէջ, բայց մէջտեղ չիկային
Մկրտիչն ու Քէօր Սաքօն։ Փաշան հրամայած էր որ
քննեն աւերակներու մէջ ցրուած դիակները, զուրս
հանեն թաղուածները ստուգելու համար Մկրտիչի ինք-
նութիւնը, այս աշխատանքն ալ ոչ մէկ արդիւնք չէր
տար։ Ի՞նչ եղած էր սակայն Մկրտիչ։

Հոկտ. 23ի գիշերը Յովհաննէս Սիմեան ստիպած էր
Մկրտիչին մտներու իրեն պատրաստած ապահով թա-
գատոցը, Սիմեանի տան գետնայարկէն ներս տարիներ
տուած յատկապէս շինուած այս թագստոցը կարող էր
դիմանալ ամենանրբին փնտոտուքի մը, այնաեղ կը
մտնէին՝ Մկրտիչը, իր կինը՝ Եղիսարէթը, Քէօր Սա-
քօն, Յովհաննէս Սիմեանը, կինը՝ Սուլթանը, աղջիկը՝
Վարդանոսյշը, Սասունցի Աստուրիկը, Խաչեր Համալետ-
նը, Հայկ Գարագաշնանը եւ Սարգիս Ճիկէրիկնեանը։
Թագստոցը անբաւարար էր այդքան բազմութեան մը,
բոլորը գրեթէ սեղմուած էին իրար, Մկրտիչի և Սաքօ-
յի վէրքերը անոելի ցաւեր կը պատճառէին իրենց, ա-
պականուած օդին մէջ, տուանց գարմանի ու գեղի երկու
վիրաւորները յուսահատական դրութեան մը մատնուած
էին, Սաքօն բարձր տաքութիւն ունէր ու կը զառան-
ցէր շարունակ։

Տասը օրեր փակուելէ վերջ այս թագստոցին մէջ,
Մկրտիչը և Սաքօն այլեւս իրենց ցաւերուն դիմանա-
լու անկարող, գիշեր մը զուրս կուզային թագստոցէն

աւելի ողասուն տեղ մը պահուելու համար։ Երկու եղայրները կը մտնէին մօտակայ տան մը գետնայարս կը, բայց փոխազրութեան պահուն կը նշմարուէին հայ մատնիչէ մը։ Առաւօտ կանուխ բազմաթիւ զօրքեր լուսու անաղմուկ պաշարած էին արդէն երկու եղբայրներու թագստոցը։ Մատնիչ՝ Սարգիս էքտէքնեանը կը մօտենայ անոնց տանը ու կը կանչէ Մկրտիչն ու Սաքոն, յայանելով որ զուրս գան, քանի որ վերջացած է ամեն ինչ ու ոռւս հրամանատարը զիրենք կը փընտրաէ, հակառակ Մկրտիչի արգելքին Սաքօն զուրս կուզայ թագստոցէն, կանչող ձայնին ծանօթ էր ու իր կրած ցաւերը այլեւս խելագար զարձուցած էին զինքը, զարանակալ զօրքերը անմիջապէս կը կաշկանդեն Սաքօչի թեւերը, լսելով զուրսի իրարանցումը ու Սաքօնին հայցոյանքները, Մկրտիչ հաւաքելով իր վերջին ուժերը զուրս կը խոյանայ թագստոցէն՝ տասնոցը ձեռքին մէջ, թուրք սպայ մը և երեք զինուորներ կ'իշնան հերոսի գնդակներէն։ Տեսնելով որ շրջապատուած է, առանց առիթ տալու թշնամի գնդակի մը, Մկրտի զէնքը իր սրտին ուղղելով վերջ կուտայ իր հերոսական կեանքին։

Լուրը վայրկեանապէս կը տաւածուի քաղաքին մէջ, ներդէն և Թըլֆըտուրէն 24 թնդանօթի հարուածներ կ'արձակուին, մեռած է հայոց հրամանատարը։

Անարդ ցեզը որ զիակներուն անգամ խնայել չի զիւտեր, պար կը բռնէ հերոսի մարմնին շուրջ։ Դէպքին վայրը փութացած է մակարի փաշան, իր առջեն է փըսուած առասպելական հերոս մը, մարդ մը որ ամբողջ հինգ տարի սորսափի տակ պահած է Ուրփայի թուրք կառավարութիւնը, որուն հոչակը սկսած էր տարածուիլ։ Հայէպէն Ուրփա, Տիգրանակերտ ու մինչեւ Սասուն, ու որու վերջին զործը՝ Ուրփայի ապստամբու-



Օր. Մար. Զիլինկիրեան



Տիկ. Եղիս. Խօթեկի բերեան



Տիկ. Առւլքան Միմեան



Տիկ. Խաքուն Գօնտրանեան

101 Տարի Բանեարկութեան Դատապարտուած
Չորս Հերոսուհիները

թիւնը արժած էր թուրք գօրքին ու խուժանին 2000է աւելի սպանուած ու վիրաւոր:

Մկրտիչի մարմինը պատգարակի մը վրայ երկնցուցած, թուրքերը կը տանին զայն Միլէթ խանին, այնաեղ խոնուած հայերուն մէջ պտտցնելու և իրենց սուդ յազմթանակը ցուցագրելու համար:

Մկրտիչի կռուին և անձնասպանութեան յաջորդօրը, Յովհաննէս Սիմեան դուրս կռւզայ իրենց թագըստոցէն Մկրտիչն ու Սաքօն փնտոնելու համար: Վերադարձին դարակալ մատնիչները կը նկատեն անոր թագատոց մուտքը: Քիչ վերջ նկատելով իրենց պաշտումը Սիմեանն ու իր ընկերները խոյս կռւասն տուանէ տուեն ու կը հասնին մինչեւ էնէշենց բակը: Տանիքը բռնած են գօրքերը, կարճ կռիւ մը տեղի կ'ունենայ, որու ընթացքին կ'սպաննուին՝ Սասունցի Աստուրիկը, Յովհաննէս Գարատաշլեանը և Խաչեր Համալեանը, իսկ Սիմեանն ու իր կինը, աղջիկը, օր, Զիլինկիրեանն ու տիկ. Եօթնէղբէրեանը կը ձերբակալուին: Սիմեանը յաջորդ օր իսկ կախազան կը բարձրացնեն, իսկ Ռասոթիէլէնեանի քոյր՝ տիկ. Սուլիման Սիմեանը, օր, Զիլինկիրեանը, տիկ. Եօթնէղբէրեանն ու տիկ. Գօնտրանեանը կը դատապարաեն 101 տարի բանտարկութեան: Կռուի զեկավարներէն նկատուող այս չորս կիները Պատերազմական Ատեանը որոշած էր չկախել, այլ վտեցնել բանտերու մէջ: Զինադադարէն յետոյ երբ անզիս ացիք Ուրֆա կը մտնէին առաջին առթիւ աղատ արձակել կռւացին այս չորս հերոսուհիները: որոնք այսօր միակ վերապրոզներն են Ուրֆայի հերոսներու և հերոսուհիներու սքանչելի շարքերէն:

Քէօր Սաքօին հսկողութեան տակ կը պահէ կառավագարութիւնը հիւանդանոցի մէջ, ստքի վէրքը կը բռնժուի: Կարծողներ կան որ Ֆախրի փաշան հիացած Մը կրտիչի և Սարգիսի անսովոր կտրիճութեան վրայ, ու-

Կոմիտասի պատմություններ



զած էր գեթ անոր փոքր եղբայրը ազատել կախաղանէն։ Բայց Սարգիսի վերքը բուժուելէն անմիջապէս յետոյ կախուիլը՝ որոշ ցոյց կռւտայ այս կարծիքի անհիմն ըլլալը։

Հայ թաղը գանուող 14 ստարականները 10 օր բանտ պահելէ վերջ կը դրկէին իրենց ընկերներուն մօտ՝ Լատինաց վանքը, իսկ Ամերիկեան հաստատութիւններու անօրէն՝ Մ. Լէսլին կ'ենթարկեն չարունակական խիստ հարցաքննութեան մը։ Այս անձնուէր ամերիկացին կարճ ժամանակի ընթացքին դարձած էր հայերու սիրելին ու այդ կերպով կասկածելի նկատուած թուրքերու մօտ։ Կոռի ընթացքին անիկա հայ կռուողներուն արամազրած էր ամերիկեան չէնքերը, ու հակառակ թուրքերու հրաւերին անիկա դուրս չէր եկած կամ չէր կրցած գալ հայ թաղէն։ Հարցաքննութիւնը աեղի կռւնենար օրը մի քանի անգամ, որուն ներկայ կը գտնըւէր նաև գերմանացի Մ. Էքարտը։ Մ. Լէսլին զուիցերիացի Տօքթ. Քիւնալէրի միջամտութեամբ իրիկունները թոյլատրուած էր անցնելու այս վերջնոյն բնակարանը։

Հոկտ. 80ին, կէսօրէ առաջ երբ Մ. Լէսլի կը վերադառնար հարցաքննութենէն, Տօքթ. Քիւնալէրի տան մօտ յանկարծ կ'իշնայ գետին։ Շուտով հասնող թժիշկոները կը հաստատեն եղերաբազդ ամերիկացիին մահը, զրպանէն գտնուած գրութեան մը մէջ։ Մ. Լէսլի կը յայտնէր որ անձնասպան կըլլայ։ Այս մասին Մ. Ռըպուրի յուշերուն մէջ կը հանդիպինք հետեւեալ ուշազըրաւ դիտողութեան և Մ. Լէսլիի ձգած գրութեան պատճէնին։ ԸՊ. Լէսլի գրեթէ ամեն օր կը հարցաքննուէր Պատերազմական Ատեանին առջեւ։ Խ'նչ անցաւ դարձաւ այդ նիստերուն մէջ չ'զիտեմ։ Անզլիական հպատակ պ. Քուփէր՝ որ թարգման էր, մեզի բան մը չ'յայտնեց։ Հոկտ. 80ին պ. Տէֆրանսի հետ անձնական գոր-

ծով մը կանչուած ըլլալով պ. Ա. Էն. այնտեղ իմացայ պ. Լէսլիին մահը. Անձնասպան եղած էր, պնդեցին որ փինական թթու խմած էր: Արդ. Տօք. Ազիզ պէտ Պէտքն իմացայ որ պ. Լէսլի փինական թթուէ թունաւորուած ըլլալու ուեւէ հետք չունէր: Տօքթ. Ազիզն էր որ իր պաշտօնին բերումով կանչուած էր մահը հաստատելու: Այս մահուան շուրջ խորհուրդ մը կը տիրէ որ թերեւս լուսաբանուի, իմ կարծիքս այն է որ պրն. Լէսլի երբեք անձնասպան եղած չէ»: «Եոյ. Զին պրն. Ռէլանսի հետ Սէրայ կանչուեցայ, թարգմանելու համար պ. Լէսլիի անզլերէն գրած մէկ տոմսակը: Այդպէս հասկցած էինք երբ տոմսակը մեզ երկարած էին: Եւ երբ բարեկամիս օգնութեամբ թարգմանութիւնը յանձնեցինք պաշտօնեային, անիկա պատասխանեց՝ —բայց պարոն այս չէր ուզածս, այլ պարզ ընդօրինակութիւն մը —ոչինչ աւելի գիւրին, պատասխանեցի, և սակայն առիթէն օգտուելով օրինակ մը զրի գրպանս: Ահաւասիկ պատճէնը: —

My last statement

No one in Ourfa, is, in any way, responsible for my actions, except myself. Specially the family of Mr. Kunzler and Eckart are not involved in anything that I have done. What I have drunk, I have brought from the building of the Mission. I am not implicated in the Armenian revolution but was brought under by it.

F. H. LESLIE»

«Իմ վերջին յայտարարութիւնը—Ռւրփայի մէջ, ինձ-
մէ զատ ոչ ոք, ոեւէ պատճառով պատասխանատու չէ
իմ կատարածներուս, մասնաւորապէս պրն. Քիւնոլերի
ընտանիքն ու կտքարտ մասնակցութիւն չունին ոեւէ
խնդրի մէջ, որ ես ըրած եմ: Խնչ որ խմած եմ, բե-»



Մ. Լելյի

բած եմ Միսիօնարական շէնքէն: Ես ոչ մէկ առնչու-
թիւն ունեցած չեմ հայ յեղափոխութեան մէջ, բայց
անոր ենթարկուած եմ:

Ֆ. Հ. ԼէՍլի»

Այս տոմսակը կրնայ պ. Լէսլիի ձեռագիրը ըլլալ եւ-
լամ թուրք կառավարութեան յերյիւրանքը, մեղ հա-

մար այդ չէ կարեւորը, երկու պարագային ալ այս աղ-
նիւ ամերիկացին՝ ապրելով ու տառապելով Ուրֆացին
հետ, իր մահուամբ կը միանայ հայութեան ճակատա-
գրին ու մեր պատմութեան յարգանքը կը հրաւիրէ իր
անունին ու յիշատակին վրայ:

Անձնասպանութեան ուրիշ սարյգ գէպը մը՝ որ կը
վերաբերի Գարեգին քահանայ Ուկերիչեանի և իր կնոջ,
յուզիչ զրուագ մը կը ներկայացնէ: Ուրֆայի այս յար-
գուած կրօնականը՝ իր կնոջ և զաւակներուն հետ պահ-
ուած կը մնար Միս Եփփէի տան մէջ, անոր հետ պահ-
ուած էին նաև ուրիշ 8 հայ երիտասարդներ, որոնց
պատերազմի ընթացքին անցուցած կեանքին մասին
պիտի խօսինք առանձին՝ այս գրքին վերջին մասին
մէջ: Կառավարութիւնը իմացած էր որ տէր Գարեգին
ողջ է ու պահուած, սակայն ո՛ւր, այդ յայտնի չէր
նախապէս իրեն համար: Հակառակ կառավարութեան
այն ազգարարութեան որ ուեւէ օտարական եթէ համար-
ձակի հայ մը պահելի իր զլուխով պատասխանառու պի-
տի ըլլայ, այս անձնուէր տանիմարքացի օրիորդը կը
պահէր տէր Գարեգինն ու իր ընկերները: Բացի այդ
Միս Եփփէն ամեն միջոց ի գործ կը գնէր օգնութեան
հասնելու Միլէթ խանին հաւաքուած թշուառներուն,
զինուորներ կաշառելով, գաղանի անցքերով, գրամ,
ուտելիք և հագուստեղին կը հասցնէր աքսորեալներուն:
Ուրֆայի դէսլքերը զինքը ձգած էին ջղագոզրութեան
մէջ, հիւանդ, նիհարցած, և սակայն զաղար չունէր ու
շարունակ իր միտքը սեւեռուած էր թշուառ մը, մահա-
պարտ մը աւելի փրկելու գործին:

Թուրք ոստիկաններու կասկածները կը մզեն վեր-
ջապէս խուզարկութեան մը, Միս Եփփէի բնակարա-
նէն ներս: Բարեբազգարար չեն յաջողիր զանել տէր
Գարեգինի և ընկերներու թագստոցը: Այս խուզարկու-

թիւնը պատճառ կըլլայ որ պահուղները այլեւս անուա-
պահով նկատելով Միս Եփփէի տունը, զիշերանց եր-
թան պահուելու որբանոցին այզին։ Գիշերները անոնցմէ
մէկը կուգար Միս Եփփէի տունը ուտելիք և տեղեկու-
թիւններ տանելու։



Միս Եփփէ

Ոստիկանապետ Շաքիրին, որուն յանձնուած էր տէր
Գարեգինը անպայման գտնելու դործը, ամեն հնարք կը
դործածէր գտնելու անոր տեղը, Անոր բոլոր տեղեկու-
թիւնները կը հաստատեն որ անիկա վերջին անդամ,

կոռուէն առաջ՝ ապաստանած է Միս Եփփէի առւնը։
Տասնեակ մը ոստիկաններ ամեն օր կը հակէին Միս
Եփփէի և Տօքթ։ Քիւնսլէրի տան վրայ։ Շրջակայ այ-
դիները նոյնպէս հակողութեան տակ առնուած էին։
Տեսնելով այս բոլորը, տէր Գարեգին կ'որոշէ իր կեան-
քին վերջ տալ։ Անիկա կը հաւաքէ շուրջը իրեն ընկեր-
ները ու ընտանիքը, կը յայտնէ իր որոշումը։ — Որ-
քան ատեն որ ես ողջ եմ կըսէ տէր Գարեգին, հեաա-
պնդումը չ'պիտի զադրի, ու իմ պատճառաւ գուք աէ
պիտի իյնաք թուրքերու ձեռքը, իմ մահուամբ փըն-
տոտուքները վերջ պիտի գտնեն ու հաւանաբար բաղ-
դը օգնէ ազատելու ձեզ։ Չուր կ'անցնի ընկերներու
ընդդիմութիւնը, անիկա վճռական է իր որոշումին մէջ։
Եւ սակայն իր քաջարի կինը արդարացի պահանջ մը
ունի, Ուրֆացի կնոջ վայել պահանջ մը, անիկա կ'ուզէր
մեռնիլ իր ամուսնոյն հետ, անոր նման վերջ տալ իր
կեանքին ու մահուան մէջ ալ մնալ ընկերը իր տարի-
ներու կենակցին։

— Հինգչարթի անձրեւոտ իրիկոն մըն էր՝ կը
պատմէ դէպքին ականատես Միսաք Մելքոննեան—տէր
Գարեգին արցունքոտ աչքերով օրհնեց մեզ եւ իր
կու տղաքները՝ Արշակը և Արմենակը։ մեր թագստո-
ցէն ընկերացայ տէր հօր և իր տիկնոջ մինչեւ այգիին
«աղըլը», այնտեղ տէր Գարեգին հանեց սիւլիմէ պա-
րունակող փոքրիկ տուփ մը, նախ ինք առաւ կէսը ու
մնացեալը տուաւ կնոջ, երկուքն ալ քաջութեամբ
ատին մահացու թոյնը։ տիկնոջ համար իր ձեռքով մեծ
քար մը բերաւ ու տեղաւորեց անոր գլուխին տակ,
յետոյ ինքը երկարեցաւ անոր կողքին քար մը իրեն
բարձ ըրած։ Քանի մը վայրկեան խօսեցաւ իր կողակ-
ցին հետ, խօսեցաւ անոր հանդերձեալ կեանքի մասին։
— Քիչ վերջ զարձեալ իրարու հետ պիտի ըլլանք մահ-

ուան մէջ, ըստւ, ու ապա զառնալով ինծի, — տղա՛ս ը-
ստւ, այնպէս կը գուշակեմ որ զուք պիտի ազատիք
և ողջ մնաք, պատմեցէք մեր հայրենակիցներուն թէ
ինչպէս կը մեռնինք, ըսէք որ կեանքի վախճանը պէտք
է նպատակով մը փակուի, յայտնեցէք բոլորին որ



Դարեգին Քահանայ Ռոկերիչեան
(Երիտասարդութեան Նկարը)

թուրք ոճրագործ ցեղը պիտի կործանի օր մը իր ոճիր.
ներու յործանքին մէջ, Յետոյ աւելցուց որ երբ օր
մը ազատ արեւ տեսնէք պատմեցէք աշխարհին թէ ինչ
հերոսական մահով Ֆը մեռաւ Ռւրֆայի հայութիւնը:
Տէր Գարեգինի ամկինը առանց երկար չարչարանքի

յաւիտեան փակեց իր աշխերը, աէր հայրը թոյլակ մաս համերձի ձեռքերով պատկած տեղէն ձեռքը երկարելով՝ խաչակնքեց անոր մարմինը։ Երկար տեսեց տէր Գառ բեզինի հոգեւարքը, ուշ զիշեր էր երբ ան ալ փակեց իր աշխերը ընդմիշտ։ արցունքով ու հեկեկանքով բաժնուեցայ այս եղերական տեսարանէն ու վերադարձայ ընկերներու մօտ։ Նահատակները նախապէս խնդրածէին որ իրենց մարմինները չ'թաղենք հողին տակ պէտք էր անոնք մնային բաց երկինքի տակ։ որպէսզիկառավարութիւնը գտնէր անոնց դիակները ու հրաժարէր իր փնտոտուքէն, այդ կերպով միայն հնարաւորէր կը մնացողներուն հետքը կորսնցներ։ Յաջորդ օր ոստիկաններ կը հան դիպին տէր Գարեզինի և կնոջ մարմիններուն։ ոստիկանապետը անձամբ կուգայ ստուգելու տէր հօր ինքնութիւնը, ու կազմելու իր տեղեկաց գիրը։»

Մեր աշխատութեան սկիզբը յիշած էինք այն բացառիկ տեղը որ կը զրաւէր տէր Գարեզինը Աւրֆայի հանրային կեանքին մէջ, լուրջ, զարգացումի տէր, բաժասաց, երկար տարիններու ուսուցիչ, անիկա իր բացառիկ մահով արծեցուց այն խորոնկ յարգանքը որ Աւրֆայի հայութիւնը կը տածէր իրեն հանդէպ։


Աւրֆայի Հերոսամարտին յաջորդող դէպեհը կուգան կրկնապատճելու մեր համացումը այդ սքանչելի ժողովուրդին հանդէպ։ Անօրինակ գոյամարտ մը հազարաւոր զօրքի, խուժանի և թնդանօթներու դէմ, պարտութիւն՝ բայց պատնէշի վրայ։ Խիզախ ու արհամարհուտ կախազանին առջեւ, մահուան գերազատում՝ թօշնամին զութէն կամ հալածանքէն, բոցերու մէջ, ջըրհորներու խորութեանը և մահացու թոյներու բաժակով՝ վազք մը դէպի անմահութիւն։ Հայու ցեղային մարտունակութեան սքանչելի բոցավառում մը, որուն դիւ-

մաց թուրք արիւնարբու հրամանատարը՝ Թախրի փառանքն կը բացագանչէք՝ —ի՞նչ պիտի ըլլար մեր կացութիւնը եթէ հայերը բազմաթիւ Ուրֆաներ ունենային այս պահուն:


Յուզի արձանագրութեամբ մը՝ գրուած արիւնով Ուրֆայի Մայր եկեղեցիի խորանին, Ուրֆայի անմասացած քաջարի երիտասարդութիւնը կը բնորոշէ իր գաղափարին օրինակելիք բարձրութիւնը: — «Կը կռուինք, կը զոհուինք հայ ժողովուրդին սիրոյն, Հ. Յ. Դաշնակցութեան սիրոյն»:

Ինչ աւելի յուզի քան մեռնողներու այս վերջին պատգամը, որ արժանի տապանաքարի մը նման կը հանդչի հերոսական Ուրֆայի աճիւններուն վրայ:

Հայ նորագոյն պատմութիւնը պիտի գիտնայ իր ամենէն արժէքաւոր էջերէն մէկը նուիրել Ուրֆայի Հերոսամարտին, որովհետեւ ընդհանուր աղէտին ու սուզին մէջէն, համակերպութեան եւ գաւաղիր ուղիներու նուաստացումէն, կը զատուի, կը բարձրանայ՝ հազուազիւտ ուրիշներու հետ՝ Ուրֆայի անունը, զառնալով տեսակ մը խորհրդանշան եւ երաշխիք հայու մարտական կորովին և ընդունակութիւններուն:



Դրամագիւր՝ Մկրտիչ Եօրելորէրեանի Կեանիւն



ԴՐՈՒԱԳՆԵՐԻ ՄԿՐՏԻՉ ԵՕԹՆԵՂԲԵՐԵԱՆԻ ԿԵԱՆՔԵՆ

Հայ յեղափոխական պատմութեան առասպելական զէմքն է Մկրտիչ Եօթնէղբէրեան։ Հայ հերոսներու երկար ու գեղեցիկ շարանին մէջէն, կը զատուի անոր անունը իբր բացառիկ հնարամտութեան տէր նորօրինակ ախտարի մը։ Իրենց քաջութեամբ ու անձնութերութեամբ ծանօթ հերոսներ շատ է ունեցած մեր նորագոյն պատմութիւնը։ բայց այդ արժանիքներուն միացած բացառիկ նախաձեռնող ողի, հնարամտութիւն ու մեր ժողովուրդի գոյութեան պայքարի միջոցներու մասին իւրայատուկ մէկ հասկացողութիւն ունեցող՝ երկրորդ Մկրտիչ Եօթնէղբէրեան մը չէ ճանչցած հայ յեղափոխական շարժումը։

Այսօր, 18 տարի յետոյ իր մահուընէն, շատ մը հին յեղափոխականներ համաձայն են մեր վերոյիշեալ կարծիքին։ Ու գեղ մտածել որ լրիւ կերպով չէ ուսումնասիրուած Եօթնէղբէրեանի կեանքը, մտածել որ այդ արկածալից կեանքը ունեցած է ընդամէնը եօթը տարուան կարճ պատմութիւն մը, այն ալ համեմատաբար խաղաղ շրջանի մը մէջ, բայց որ իր մէջ կը հաշուէ զրուագներ՝ որոնք կը թուին շատերու համար առասպե-

Հական, չափաղանցուած ու զարգարուն: Մինչդեռ ճիշտ հակառակը, Եօթնէզբէրեանի կեանքն ու գործերը չեն ճանչցուած իրենց լայն սահմաններուն մէջ, ինչ որ պատմուած է մինչեւ հիմա, եղած է հասղնեալ, անկատար, նուազագոյնի իջեցուած անոր խիզախութիւններու շարանը, գործելու, հարուածելու ինքնատիպ մեթունները որ ունէր Մկրտիչ, գժուարութեան են մատնած անոր կեանքին շուրջ խօսողները, մարդ ստիպուած կը կրծատէ շատ մը մանրամանութիւններ, բայց ուրոնք անկասկած կը մատնեն հանճարեղ միտք մը՝ պարզապէս նուազ վիպական ցոյց տալու համար անոր զէմքը: Բայց անհրաժեշտ է մանաւանդ մեր օրերուն մէջ՝ լայն ուսումնասիրութեան առարկայ զարձնել այս հերոսին կեանքը: Շնորհայի Հերոսամարտելին այս զըսւխը պարզապէս նպատակ ունի նօթազրել քանի մը ոքրուազներ Մկրտիչի կեանքին, նիւթ մատակարարել մեր կէս զարու յեղափոխական պատմութեան, որ պիտի զըսւի անկասկած, արժանի բժախնդրութեամբ մը:

Ըսինք նախապէս որ Մկրտիչ Եօթնէզբէրեանի զըսւիսուր արժանիքները եղած են, իր հնարամտութիւնը, նախաձեռնող ոգին և մեր ժողովուրդի պայքարին մասին ունեցած իւրայատուկ գաղափարները: Առաջին երկու արժանիքները մենք պիտի տեսնենք անոր գործին մէջ, կարեւոր է ծանօթանալ Մկրտիչի գաղափարներուն:

Ծնդհանրապէս հայ յեղափոխութեան զեկավարներն ու անոր զինուորները, իրենց գործի և միջոցներու մէջ, զրած են կարգ մը բարոյական հասկացողութիւններ: Մեր զարաւոր սառիսէն՝ թուրքէն զանազանուելու մըստահոգութիւնը, ու մասամբ մեր ցեղային նկարագիրը մզած են զանոնք յեղափոխութիւնը չ'եղեցնելու օրինաւոր ճանապարհներէ: Քիչեր են զտնուած որոնք զի-

տակից մեր շրջապատին ու պայմաններուն՝ ընտրած ըլլան նպատակին տանող միջոցներու ներելի դորձածութիւնը, առանց ճանչնալ ուղելու միջոցներու ոեւէ սահման։ Առողջմէ մէկն է եղած Եօթնէղբէրեանը։

Տակաւին նոր արձանագրու ած Հ. Յ. Դաշնակցութեան Աւրժայի կազմին, առաջին օրէն կը ցուցահանէր ըմբռատ նկարագիր մը։

Սահմանագրութիւնը նոր է հոչակուած թուրքիոյ մէջ, ազատութիւն ու եղբայրութիւն, ճառ ու միթինկաներ ամեն կողմ, սակայն Մկրտիչ՝ խեղճ ու կիսագրագէտ այդ 24 տարեկան երիտասարդը, կը հաւակնի վեր բարձրանալ Աւրժայի Դաշնակցութեան ընդհանուր ժողովին մէջ ու յայտարարել՝ որ ինքը չի ճանչնար ոչ սահմանագրութիւն և ոչ ալ ազատութիւն, ու կ'առաջարկէ վերջ տալ թուրքերու հետ կատարուած սիրաբանութեանց, ու կը յայտարարէ որ ազատութիւնը կ'իրականանայ այն ատեն երբ հայ ժողովուրդը զինուած է մինչեւ իր եղանգներուն ծայրը։ Այս վերջին խօսքերն էին որ վերջէն հաւատամքը դարձաւ Մկրտիչին ու մըզ զինքը զինքը զիւցազնական խոյանքներու։

Զինել հայութիւնը թուրքիոյ մէջ, ամեն զնով ու ամեն միջոցներով, ոչ ծրագիր, ոչ խօսք, ոչ վիճարանութիւն, Դաշնակցութիւնը ուրիշ գործ չ'պիտի ունենար կատարելիք։ Ահա՛ Մկրտիչի հաւատամքը։ Կողապետէ է պէտք, սպաննել, խաբել, այդ բոլորը առաքինութիւններ էին Մկրտիչին համար իր նպատակին տանող ճամբռուն վրայ, այնուհետեւ ոչ խրատ, ոչ սպաննակիք, եւ ոչ զգուշացում անօգուտ էին այս կամակոր երիտասարդը շեղեցնելու համար իր նպատակէն։

Պէտք է խոստվանիլ որ այնուհետեւ Աւրժայի Դաշնակցութիւնը իր կամքով չէր որ կ'երթար Մկրտիչի

գծած ճամբայէն։ Անշուշտ ինչպէս ամեն տեղ Ուրֆայի կազմակերպութիւնը եւս տարուած էր ինքնապաշտպանութեան հոգերով, բայց ինչո՛ւ ուրանալ որ ոճրային սահմանադրութեան խարկանքը կարճ ժամանակուան մը համար թուլցուցած էր ամեն տեղ յեղափոխական կորովը։ Մկրտիչ կամք ունեցաւ իր եղբօր Գէորգի ու շարք մը ընտրուած աղոց հետ, Ուրֆայի Դաշնակցութեան շեշտը դնելու միմիայն յեղափոխական գործի վրայ՝ ազատութեան օրերուն մէջ։ Սակայն Մկրտիչի համար կարճ ժամանակ վերջ նեղ կուգար Ուրֆայի սահմանները, ու անիկա իր հաւատամքն ու գործը կը տարածէր մինչեւ Հալէպ անկից Զէյթուն, Տիգրանակերտ ու Սասուն։ Մկրտիչ Եօթնէղբէրեան կը դառնար համահայկան դէմք մը ու իր գործերն ու գաղափարները նշանակութիւն կ'ստանային լայն սահմաններու համար։

* * *

Մկրտիչ Եօթնէղբէրեան ծնած էր 1884ին՝ Ուրֆայի մէջ։ Հին ու ծանօթ գերգաստան մը եղած են Եօթնէղբէրեանները, իրենց մականունը կապուած է Մկրտիչի մեծ հօր Եօթը եղբայր ունենալուն, և կարծես արդարացնելու համար նահապետ՝ Յակոբի մականունը, անոր վերջին շառաւիղը կազմուած էր վեց մանչ եւ մէկ աղջիկէ, որոնց շարքին չորրորդն էր Մկրտիչ։ Հինէն ի վեր արհեստով պայտագործ ու բարեկեցիկ, Եօթնէղբէրեանները եղած են կէս մը գիւղացի։ Իրենց արհեստատին հանգամանքով եղբայրները փոխն ի փոխ եղած են Ուրֆայի շրջակայ քիւրտ և արաբ գիւղերու մէջ։ Այս շփումը իրենց մէջ զարգացուցած է աշխրէթական հոգեբանութիւն մը, հիւրասէր, կարիճ, սիրահար դէնքի ու ձիու։

Մինչեւ 13 տարեկան, Մկրտիչ յաճախած է Ուրֆա-
յի Խցան բակի վարժարասնը։ Անկարգ աշակերտ մըն է
եղած ու ցոյց չէ տուած ուսման ուեւէ հակում։ Իր զա-
սընկերները կը պատմեն որ դպրոցը բաժնած էր երկու
հակառակորդ բանակներու, կոիւ ժամուն բակը դպրո-
ցական դադարի պահուն, կոիւ իրիկուան արձակուրդէն
յետոյ Թըլֆըտուրի թլուրին վրայ պարսատիկներով ու
փայտով։ Մեծ ու պատիժ ուսուցիչներու կողմէ, փա-
յախայի տակէն փախուստ, ոչ մէկ միջոց չէր կրցած
կարգի բերել այս կոռւպան աշակերտը։ Յաճախ ծը-
նողները գանգատի են գացած իրենց աղոց ծակուած
գլուխին կամ կոտրած թեխն համար, առաջնորդ ու հո-
գաբարձուներ դպրոց եկած վէճները հարթելու ու խելքի
բերելու նորելուկ այս փորձանքները։ խաղաղութիւնը
կարճ էր տեւած ու նոր դէպքեր եկած էին վրդովելու
դպրոցին ներքին կեանքը։

Մկրտիչի նկարագրին այս անհանգարտ գծերը՝ հա-
ւանաբար մեղմանային եթէ անոր թեւ չ'տար մեծ եղ-
բայրը՝ Գէորգը։ Բոլոր գանգատներուն իրը պատաս-
խան Գէորգ իր խոհուն ծիծաղն ունէր, ու փաղաքա-
կան ականջի ոլորում մը ըմբոստ Մկրտիչին։ Գէորգէն
փոքրը՝ Ներսէսը արգէն ծանօթ էր իրենց թաղեցինե-
րուն իրը փորձանք մը, աղաւնիներու ամբողջ երամ
մը ու մինչեւ վերջ տանիքէ տանիք, ահա եւ Ներսէսի
պատանեկան կեանքը։ Ու Մկրտիչ շատ անգամ դըպ-
րոցէն դարձին Ներսէսին հետ էր տանիքին։ վրայ,
թաշկինակ մը ձեռքին ուղղութիւն տւող աղաւնիներուն
թոփչքին, ու յաճախ մասնակից անոր արիւնոտ կոիւ-
ներուն ուրիշ աղաւնի թոցնողներու հետ։

Շատերու համար հանելուկ մը դարձած էր, թէ ին-
չու խոհուն ու աղղեցիկ երէցը՝ Գէորգ չէր սանձեր իր
եղբայրներու այս սանձարձակ կեանքը։ Քիչեր կ'զգա-

յին որ անոր աչք խփուկը նպատակի մը կը ձգտէր,
անոր ունեցած հետաքրքրութիւնը ազգին գործերուն
հանդէպ, անոր կապը կարգ մը խորհրդաւոր մարդոց
հետ, գուշակել կուտային այդ քիչերուն որ Գէորգ կը¹
ձգտի իր եղբայրները մարզել որոշ ուղղութեամբ:

14 տարեկան հասակին Մկրտիչ այլեւս կը յամառի
դպրոց շ'երթալ: Այլեւս խանութն է ու զարմանալի սի-
րով մը յետամուտ սորվելու պապենական արհեստը
պայտարութիւնը:

Դպրոցէն գուրս. այլեւս ազատ է կազմելու իր կրո-
ւի խումբը, ինչպէս ինք կը բնորոշէր կոչել: Փորձ
հրամանատարի մը պէս անիկա կընտրէր փորձուած ու
ճարպիկ կոռուպդներ, յատկութիւն մը որ յետազային իր
յաջողութիւններուն մեծագոյն գաղտնիքը կազմեց յե-
ղափոխական գործին մէջ: Խումբի իւրաքանչիւր ան-
դամ պարտաւոր էր ունենալ՝ պարսատիկ մը եւ լու-
նուենի փայտ մը: Այս փոքրիկ խումբը կիրակի օրերը
մանաւանդ փորձանք էր թաղէ թաղ, պարզապէս ա-
նոնք կուի կը փնտռէին իրենց հասակակիցներուն հետ.
փոքր տղոց ուրիշ խումբեր եւս կային ու ծուռ նայ-
ուածք մը, կամ ուս ուսի հպում մը՝ բաւական էր
շարժման մէջ զնելու փայտերը, իսկ երբ խումբերը
հեռու էին իրարմէ, այլեւս պէտք չիկար պատրուակի,
պարսատիկները կը գառնային օդին մէջ քանի մը ան-
դամ ու իրիկունները մի քանի տղաք տուն կը դառնա-
յին գլուխները թաշկինակներով ամուր կապած:

Կարճ ժամանակ մը վերջ Մկրտիչի խումբը կը գառ-
նար սարսափը հայ թաղի հասակակից տղոց. այլեւս
ակնարկութիւններն ու հպումները սիրալիր ժպիանե-
րով կը փոխանակուէին բոլորին կողմէ, կոռուզ չիկար
ու Մկրտիչ ամեն տեղ իր պիկան կը փնտռէր ու կը
ձանձրանար. այս պահուն է որ Մկրտիչի մտքին մէջ

կը ծագի զաղափարը այս անդամ չափուելու թուրք տղայոց հետ։ Իր ընկերները կասկածով կը մօտենային այս նոր գաղափարին։ 95ի կոտորածին սարսափը թարմ էր տակաւին ու թուրք տղան աժտահարի պէս կ'երեւէր իրենց աչքին, քանիներ ծեծ էին կերած չուկայէն վերադարձին ու ո՞վ կը համարձակէր հայ աղոցմէն առանձին անցնիլ թուրք թաղէ մը, այլեւս ինչպէս մտածել կուի բռնուելու մասին թուրքերու հետ։

Օր մը սակայն Մկրտիչ երբ Թըլֆըտուրի ետևը թըրքական գերեզմաննոցին մէջ կը հանդիպի թուրք տղոց խումբի մը, առանց ընկերներու հաւանութիւնը առնելու, ձեռքի փայտը կը նետէ թուրքի մը կռնակին։ Խուսափում չիկայ այլեւս ու երկու խումբերը կը խառնուին իրար։ Քանի մը հարուածներէ վերջ Մկրտիչ երբ կը նշմարէ որ մօտակայ ճամբարյէն տարիքաւոր թուրքեր կը հասնին օդնութեան՝ խումբին կը հրամայէ կամաց մը քաշուիլ ետ, աղաքը կը յաջողին օձիքնին աղատել, խոյս կուտան, քայց այլեւս տիրացած են անփոխարինալի ինքնավատահութեան մը, անոնց ձեռքերը վարժուած են այլեւս բարձրանալու նաև թուրքերու կռնակին։ Ու ահաւասիկ կ'սկսի փոքրիկ ներու այս խումբին համար կոխւներու նոր շրջան մը։ Կարծ ժամանակուան մը միջոցին Մկրտիչի տղոց խումբը սարսափ կը ձգէ թուրք տղոց վրայ, այլեւս անոնց խումբերը զզուշութեամբ կը մօտենային Թըլֆըտուրի փէշերուն։

Փոքրիկ Մկրտիչի վրէժինորբական զգացումը այնքան առաջացած էր, որ երբ իմանար թէ ուեէ հայ տըղայ մը ծեծ է կերած թուրքերէ, կը բռնէր հանդիպած թուրք տղան ու լաւ մը կը, ծեծէր։ իրեն համար բոլորը հաւասար էին, թուրք անունը բաւական էր յանցանքը բեռցնելու համար անոնց ուսերուն։ Մանուկին

առողջ բնազրք այն ժամանակէն ըմբռնած էր այն ուն-
րային մտայնութիւնը որ կար հաւասարապէս և թուրք
պետութեան և անոր ժողովուրդին մէջ:

Ուժեղ կոռւի մը ընթացքին՝ մղուած Փոս Բազնենց
Թէքէի թուրք աշակերտներուն հետ. Մկրտիչի փոքր
նղայրը՝ Սարգիս կը կորսնցնէ իր մէկ ա՛քը: Երկու
թուրք տղայոց զլուխները կը պատուին այդ օր գէշ
կերպով: Փոքրիկներու միջեւ ծագած այս կորիները,
հետզհետէ սպառնական երեւոյթ կ'ստանային քաղաքին
մէջ: Մկրտիչի մեծ եղբայրը՝ Գէորգ կ'ստիպուի ժամա-
նակուան մը համար զիւզերը զրկել իր փոքր անհան-
դարտ եղբայրը: Այս նոր կարգադրութիւնը բարիք մը
կը լլայ Մկրտիչին համար. արար և քիւրտ աշխրէթնե-
րու մէջ, Մկրտիչ կատարելապէս կը տիրանայ անոնց
շեղուին, բան մը որ յետագայ իր կեանքին համար
փրկարար պարագայ մը հանդիսացաւ յաճախ: Տարին
մի քանի անդամ կրկնուող այս թափառական կեսնըը
Մկրտիչի համար եղաւ տեսակ մը ուազմական դպրոց-
անիկա առիթը ունեցաւ ճանչնալու Ուրֆայի շրջակա-
ները մինչեւ Մէգէրէկ և Տիգրանակերտ. վարժուեցաւ
ձի նստիլ, նշան նետել ու չարքաշ կեանք ապրիլ:

Օսմ. Սահմանադրութեան յաջորդ օրեւերուն Ուրֆա-
յի մէջ երեւան կուզար ուժեղ դաշնակցական կազմա-
կերպութիւն. Եօթնէզրէրեանները՝ մեծով պղտիկով ա-
ռաջին շարքի վրայ են կուսակցութեան մէջ: Մ'եծ եղ-
բայրը՝ Գէորգ. համեստ այդ նալպանտը՝ որ մարմնա-
ցումն էր իմաստութեան ու վարչագիտութեան. օրուան
մարդն է կազմակերպութեան ներսը ու ազգային գոր-
ծերու մէջ: Անոր հետաքրքրութիւնը եկեղեցին զըպ-
րոցէն ու միջյարանուական վէճերէն, զտած է վերջա-
պէս ուղի մը. քաղաքական հիմքերով, որտեղէն պէտք
էր գործելու իր եռանդն ու կազմակերպող միտքը թափ

առնէր : Ներսէսը եւս քանդած իր աղաւնետունը՝ Դաշնակցութեան ընթերցատունն է գիշեր ցորեկ : Մկրտիչ և աւելի փոքրը՝ Սագիս, շուարած հետաքրքրութեամբ կը լսեն խօսուածներն ու պատմուածները : Մկրտիչ 23. տարեկան է արդէն, միջահասակ, ուժեղ կազմուածքով ու տպաւորիչ նայուածքով երիտասարդ մը :

Կարճ ժամանակուան ընթացքին անիկա ուսումնա սիրած է մեր բոլոր յեղափոխական զեկավարներու կեանքն ու զործը, ու վճռական կերպով որոշած նմանի անոնց, ըլլալ Գէորգ չառւշ մը կամ կամ Հրայր մը, նուիրուիլ հայ ժողովուրդին, դառնալ անոր հարուածող բաղուկներէն մէկը :

Դաշնակցութեան շարքերուն մէջ, բայց դարձեալ Մկրտիչ ունի իր առանձին խումբը . իր պատանեկան ընկերներէն շատեր կազմակերպութեան մէջ են արդէն, իրենց սրաերը ալիւս կը բարախեն նպատակի մը համար, իրենց եռանզը զրուած է որոշ ուղղութեան մը վրայ, ու իրենց զեկավարը դարձեալ հին իրենց ընկերըն է՝ Մկրտիչը : Առաջին վայրկեանէն՝ ինչպէս յետագային Մկրտիչ նախասիրութիւն ունէր գէպի ժողովուրդի համեստ խուրը, անիկա չէր խրաչեր աւազակէն ու ասպատակէն . քանի այդպիսի տիպեր իր աղղեցութեան տակ զարձան տիպար յեղափոխականներ : Սակայն անուղղաներու վերաբերմամբ անիկա անգութ էր ու հարուածող: Էջարին չ'թոլորած իր նոր ասպարէզին մէջ, արդէն Մկրտիչ սարսափը գարձած էր հայ թէ ժուրք չափիսըններու :

Պէտք է արձանազրել այս տողերուն մէջ, որ Մկըրտիչ նօթնէզրէրեան իր համբաւէն քիչ բան չի պարտիր իր մօտիկ ընկերներուն . կտրիճ երիտասարդներու մեծ խումբէ մը բացի, Մկրտիչ ունէր շատ մօտիկ ընկերներու փոքր շրջանակ մը, տեսակ մը սպայակոյտ, ան-

միջական մասնակից իր բոլոր խորհուրդներուն և ձեռնարկներուն։ Յարութիւն Ռասթկէլէնեանն էր իր ամենէն ժողովիմը։ Սատունցի Աստուրիկ, Յովհաննէն Սիւմիկեան, Պարսամ և Լեւոն Լէպիչպճեաններ։ Մըկրտիչ Մարտիրոսեան, Քէօր Սիքօնց Մելքոն, Կը լըրացնեն իր անմիջական շրջապատը։

Մկրտիչի արեան մկրտութիւնը առաջին անգամ կ'սկսի ահարեկշական քանի մը դէպքերով ու գործերով։ Թուրք կարգ մը ծանօթ սրբկաններ երկար ատենէ իվեր սարսափը դարձած էին քաղաքին, ինչպէս՝ Խալիլ պէկը, Գօլճի Մուսթաֆան, Դամպուրածի Օղլին եւայլն։

Ասոնք անգործ ու թափառական, հետամուա էին շարունակ հայերու պատուին ու ինչքին։ Մկրտիչ կ'ուրոշէ մէկիկ մէկիկ մաքրել ասոնք, բայց այնպիսի առիթներով և միջոցներով, որ ոչ մէկ կասկած չ'արթնար հայերու մասին։ Սահմանադրութիւնը իր որոշ հմայքն ունէր տակաւին, ու մեր միամտութիւնը չէր յագեցած իր խարկանքէն։

Մկրտիչի գործին զլիսաւոր արժանիքն է կազմած ծայրայեղ զաղանապահութիւնը, անիկա դէպքերը կը կազմակերպէր այնպիսի վարպետութեամբ որ կառավարութիւնը ոչ միայն չէր զիտնար անոնց հեղինակներու անունները այլ չէր կասկածեր անոնց հայ ըլլալն իսկ։ Ահաւասիկ Խալիլ պէյի ահարեկումը։ այս հարուստ և մոլութիւններու մարմնացում եղող զազանը, ամեն օր դէպք մը կ'ստեղծէր հայերու հետ, շատ մը թուրքեր անգամ ձանձրացած էին անոր շահատակութիւններէն։ Մկրտիչ կը հետապնդէ օրերով այս թուրքին։ անոր նպատակն էր ահարեկումը կատարել Խալիլ պէյի թուրքի մը հետ ունեցած կոռուէն յետոյ։ Քաղաքին մէջ ամեն մարդ գիտէր ուրիշ նոյնքան եւ աւելի

սրիկայի մը՝ Դամպուրաճի Օզյուն ունեցած տեւական թշնամութիւնը ու յաճախակի կոիւները Խալիլ պէյի հետո։ Գրչեր մը Փորթուկալ Գահվէսիի մէջ, Հալէպէն եկած պարուհիի մը պատճառու, կրկին վէճի կը բոնը-ւին երկու թուրքերը, Մկրտիչ ներկայ է այստեղ ա-րարական տարազով ծպառւած ու անձանաչելի։ Ներկայ թուրքեր կը միջամտեն Խալիլի և Դամպուրաճիի վէճին ու դժուարաւ վերջնոյն ձեռքէն կ'առնեն ատրճանակը։ Մկրտիչ կամաց մը կը հեռանայ սրճարանէն ու կ'եր-թայ սպասելու Խալիլին, անոր տան մօտակայ անկիւն մը։ Յիշ վերջ երբ կը մօտենայ Խալիլ պէյ իր երկու րնկերներով, Մկրտիչի առաջին գործը կըլլայ կապարի հարուածով մը մարել անոնցմէ մէկուն բոնած լոյսի լապաերը, Խալիլի ընկերները խոյս կուտան՝ ձգելով ի-րենց զինով ընկերը փողոցին մէջ, Մկրտիչ վայրկեանէ մը կը լրացնէ անոր գործը ու ապահով տուն կը համնի։ Յաջորդ առաւատ քաղաքը յուզումի մէջ է, զիշերանց սպաննուած է Խալիլ պէյը, մարդասպանը՝ Դամպուրա-ճի Օզլին ձերբակալուած է արդէն։ Երեք ամիս վերջ զոհին ազդեցիկ ու հարուստ ազգականները կը յաջողին կախազան բարձրացնել մարդասպանը։ Մկրտիչ յաջո-ղած էր ոչ միայն արիւնարբու սրիկայ մը մաքրել այլ իր հնաբամիա հքայլով մեղքը նետել ուրիշ նոյնքան համբաւաւոր ոճրագործի մը վրայ՝ ու զայն կախազան զըկել։

1910ին Մկրտիչ կ'ընտրուի Դաշնակցութեան զիփօ-նի մարմնին անդամ, Այս մարմնին պարտականութիւնն էր զէնք հայթայթել ու ամեն կարելի միջոցներով զի-նել Ուրֆայի հայութիւնը։

Կազմակերպութեան նիւթական միջոցները անբա-ւարար էին, իսկ ժողովուրդը ծայրայեղ թշուառութեան մէջ։ Լու զէնքի մը զինը ընտանիքի մը տարեկան

ապրուստն էր ու ու միամտութիւն պիտի ըլլար այդ
պայմաններուն մէջ զինաւորումը դարձնել ընդհանուր.
ճիշտ է որ բազմաթիւ մարդիկ կարմ ժամանակամիջոցի
մէջ ունեցած էին իրենց զէնքերը. Դաշնակցութիւնը
պարտադիր դարձուցած էր իր շարքերուն զէնք ունե-
նալ, շատեր ծախած էին իրենց այգին կամ տնական
կարասիները զէնք առնելու համար, և սակայն այդքա-
նը չէր գոհացնէր Մկրտիչը. անիկա իր ծրագիրներն
ունէր դէպքի մը պահուն ինքնապաշտպանութենէ յար-
ձակողականի անցնելու համար, ու ահա Մկրտիչ կը
նետուի գործի ասպարէզ, այսաեղ կը կազմուի կտրի-
ճին անհատական խիզախութենէն բացի, գաղափարա-
կան մարդը, իւրայատուկ եւ վճռական հասկացողու-
թեամբ մը: Նպատակը ամեն միջոց կ'արդարացնէ, մա-
սաւանդ երբ այդ նպատակը ժողովուրդի մը ֆիզիքա-
կան դոյութեան է կապուած, ու միջոցը կը բաղկանի
միայն թուրք ոճրագար կառավարութեան շահերուն:

Ուրբայի մեծագոյն մզկիթը՝ Ռւլու Ճամին, որ
պատմութեան մէջ կը յիշուի իրը հայոց Քառասուն
Մանկանց եկեղեցին, ծածկուած է թանկարժէք գորդե-
րսվ, բոլորն ալ կողոպտուած հայերէն՝ 95ի դէպքերու
ընթացքին:

Մզկիթը կը գտնուի թուրք թաղին մէջ ու կը բռնէ
ընդարձակ տարածութիւն մը: Գիշեր մը Մկրտիչ իր
ընկերներով կը յաջողի մանել մզկիթէն ներս ու վեր-
ցընել բոլոր գորգերը: Կողոպուտը կազմակերպուած էր
այնքան ճարպիկութեամբ, որ անկարելի կըլլայ գտնել
հեղինակները: Ամբողջ ամիսներ խուզարկութիւններ
կը կատարուին թուրք եւ հայ ծանօթ աւազակներու
տունները, զիշերապահներ ու զողեր բանտերը կը լեց-
ուին, սակայն անօգուտ: Հարուստ աւարք կարելի կըլ-
լայ հետզհետէ ծախել հեռաւոր քաղաքներու մէջ ու

հասոյթը ամբողջութեամբ յատկացնել զէնքի։ Երկար ժամանակ ոչ ոք լուր չի ունենար որ զործը կազմակերպուած է Մկրտիչի կողմէ։ Զիմոնի մարմնի մէկ անդամը այս զործին հետեւանքով հրաժարական կուտայ Դաշնակցութեան կօմիտէին, գտնելով զինաւորման համար զործածուած Մկրտիչի միջոցները սխալ։ Վէճը կը հարթուի Մկրտիչի մեծ եղբօր Գէորգի միջամտութեամբ, ու երկար վիճաբանութիւններէ վերջ, Մկրտիչին լիազօրութիւն կը արուի զործո առաջ տանիւ իր հասկցած եղանակով։

Մկրտիչի միտքը նորանոր հնարքներու կը դիմէ զէնքի համար զրամ զոյացնելու ծպտուած կառավարական պաշտօնեայի հագուստով, քանի մը ընկերներու հետ Ուրփայի շրջակայ զիւղերը կը պտտի՝ խաչոր հաւաքելու, մէհշար գանձելու եւայլն, ու զարմանալի կերպով իր բոլոր զործերուն մէջ կառավարութեան ձեռքը չիյնար, ու ապշութեան կը մատնէ թուրք պաշտօնէութիւնը։

Օր մըն աւ կը ծրագրէ կողոպտել պետական թղթատարը, մեծ զումար մը ձեռք ձգելու ակնկալութեամբ։ Դործը անաղմուկ զլուխ բերելու համար, անիկա փոխանակ յարձակում զործելու փոստին վրայ, քանի մը ընկերներու հազցնել կուտայ զինուորի հագուստ, ինքն ալ հարիւրապետի հագուստ կը հագնի եւ կընդառաջէ Հալէպէն եկող փոստին, նախապէս Մկրտիչ պատրաստել առուած էր կեղծ, կնքուած թուղթեր ձարապլուսէն մեկնող փոստը յանձն առնելու եւ Ուրփա փոխազրելու համար։ Ամեն ինչ կ'ընթանայ յաջողութեամբ, ձարապլուսի և Առուածի մէջտեղ զինուորներով շրջապատռած փոստը կը հանդիպի Մկրտիչի խումբին, հազիւբարեւներ փոխանակած առաջնորդ սպային հետ, Մըկրտիչ կը նկատէ որ թուրք զինուորներուն մէջ երկու



Մկրտիչ Կոբկովիքերեան

հայեր կան, որոնք ճանչնալով երեւի զինքը՝ թեթեւ ժպիտ մը ձեւացուցած էին իրենց դէմքերուն, Մկրտիչ վայրկեանապէս մտածելով որ այս ճանաչումը կարող է յետագային դործը մէջտեղ հանել, փոստի զինուորներուն գառնալով կը հրամայէ առաջ անցնիլ ու շուտ տեղ հասնիլ, որովհետեւ ճամբաները աւազակներ կան, ու իր խումբով միասին մարտկելով ձիերը տարբեր ճամբայով մը կը գառնայ քաղաք:

Թուրք-Իռավական պատերազմին, Մկրտիչ իր ընկերներով զիւղերը կ'ելլէ որսի: Մպատուած սպայի հազուստով, զիւղէ զիւղ զօրահաւաք կը կատարէ, բայց հազիւ զիւղերէն դուրս եկած, հաւաքուած քիւրտ եւ թուրք զինուորդուներէն կաշառք գանձելով, զանոնք ետ կը վերադարձնէ:

Բազմաթիւ նման զէպքերով հարուստ է Մկրտիչի չորս տարուան կիանքը Ուրֆայի մէջ: Մինչեւ 1912, որ մտականին անիկա պատասխանելով Պալքանեան Պատերազմի զօրակոչին, իրը զինուոր կը զրկուի Հալէպ: Մկրտիչի նպատակը ի հարկէ զինուորութիւն ընել չէր թուրք կառավարութեան, այլ զինուորութիւնը միջոց դործածել նոր զէնքեր ձեռք ձգելու համար: Ուրֆայի իր դործունէութիւնը արգիւնաւոր եղած էր, կազմակերպութիւնն ու ժողովուրդը զինուած էին բաւարար չափով: Սակայն յեզափոխական աշխատանքի մէջ անոր առաջացումը ընդլայնած էր անոր մտահոգութեան սահմանները ու անոր մէջ ուժ առաջացուցած՝ նուիրուիլ կուսակցութեան և հայ ժողովուրդի շահերուն աւելի լայն հորիզոններու մէջ: Մկրտիչ այլեւս կը մտածէր ոչ միայն Ուրֆայի հայութեան մասին, այլ բովանդակ հայութեան, ոչ միայն Ուրֆան պէտք էր զինուած ըլքար, այլ եւ բոլոր այն քաղաքները որտեղ կ'ապրէր մեր ժողովուրդը: Մտածողութեան այս ընդլայնումն էր

որ յաջորդ տարիներուն իրեն քայլերը ուղղեց մինչեւ
Զէյթուն, Տիգրանակերտ և Սասուն:

Հասնելով Հալէպ, Մկրտիչի առաջին գործը կըլլայ
վատահելի բնկերներու խումբ մը կազմել: Ուրֆայի կօ-
միտէն յանձնարարած էր իրեն Հալէպի մարմնի ներ-
կայացուցիչը՝ Սասունցի Տիգրան Մեգրիկեանը, Մկրտիչ
տեղ տեսնուելէ յետոյ անոր հետ, կը գտնէ զայն վըս-
տահելի, կը խնդրէ Մեգրիկեանէն որ իր Հալէպ գըտ-
նուելուն մասին ոչ ոքի չ'յայտնուի: Առաջին առթիւ
Ուրֆայի զիփօնի մարմնին տրամադրած գումարով բա-
ւականաշափ փամփուշտ և տինամիտ կը զրկէ Ուրֆա:

Հալէպի մէջ Մկրտիչի գործունէութեան առաջին
դրուագը կը ներկայացնէ թուրք զինուորներու կողու-
պուտը, շատ վտանգաւոր ու խիզախ ձեւով մը:

Պայքանեան պատերազմին հետեւանքով Հալէպ զին-
ուորներու փոխադրութեան կայան մը զարձած էր, ա-
նոնցմէ մաս մը բանակած էր քաղաքէն զուրս Պէյրու-
թի կայարանը տանող կամուրջէն անդին գտնուող զե-
տակի մը եզերքին: Մկրտիչ զիշերը զինուորական հա-
գուստով իր հետ առած իր խումբէն երկու հոգի՝ միա-
կանի թենիկը և կառապան Խեչօն, կը պահուի բանա-
կատեղի տանող կա նուրջին տակ, ու երբ առանձին
զինուորներ ուշ գիշերին քաղաքէն կը վերադասնան
վրանները. Մկրտիչ առանձին զուրս զալով կամուրջին
տակէն, կ'ընկերանայ անոնց, իբր ճամբռու ընկեր. հա-
զիւ քանի մը քայլ առած, Մկրտիչ իր քով պահած եր-
կաթէ խարազանով կը հարուածէ իրեն ընկերացող
զինուորի զլուխին, վարպետութեամբ իջեցուած այս
հարուածը բաւական կըլլայ գետին փռելու համար զին-
ուորը, այն ։ ատեն կը հասնին Մկրտիչի ընկերները
վերցնելու համար զոհին զէնքերն ու փամփուշտները:
Այս ձեւով Մկրտիչ կը յաջողէր բաւականաշափ զէնք

ու փամփուշտ ամբարել։ Բայց կառավարութիւնն ու զինուորականութիւնը իրար անցած էին, ու ձերբակալութիւններու սկսած։ Այս դէպքին մէջ ալ փրկարար դեր կը կատարէ Մկրտիչի հեռատեսութիւնը, անիկա այս զէնքի կողոպտախն տաեն տեսանք որ նախ քան զինուորաներուն երկաթով հարուածելը կ'ընկերանար անոնց, երկու նապատակ ունէր այս քայլ քայլի առաջացումը, նախ հասկնալ որ զոհը հայ մը չէ, իսկ երկրորդ արաբերէն խօսելով շեղեցնել յետագային իշխանութեան կատարելիք քննութիւնը, ու իսկապէս ալ շնորհիւ այս զգուշութեան, ձերբակայուած բոլոր կասկածելիներն ալ դործին անաեղեակ էին։

Մկրտիչ նկատելով զինուորականութեան ձեռք առած խիստ միջոցները, ժամանակուան մը համար կը դադրեցնէ զիշերային այս աշխատանքը։ Բայց չ'անցած մէկ ամիս, փորձութիւնը կրկին կը մղէ զինք նոյն գործին։ Անձրեւու ու ցուրտ զիշեր մը դարձեալ կամուրջին տակն է ան իր ընկերներով։ ճքիչ սպասումէ վերջ երբ կը նկատէ առանձին առաջացող զինուոր մը կը շատապէ հասնիլ անոր, այս պահուն է որ կամուրջին վրայէն կը հրամայուի իրեն կենալ, երեք հոգիկ բազկացած պահակախումբի մը հրացանները ուղղուած էին իրեն, Մկրտիչ կ'ստիպուի կենալ, պահակները կը մատենան իրեն ու կը հարցնեն թէ ինչ գործ ունի զիշերուան այս պահուն կամուրջին վրայ։ Մկրտիչ կը պատասխանէ որ քաղաքէն կը վերադառնայ բանակատեղի։ Երջուն պահակները կը հրամայեն ընկերանալ իրենց վրանները ստուգելու համար անոր ինքնութիւնը։ Մկրտիչ կը համակեռպի, բայց քանի մը քայլ առնելէ վերջ, քաշելով ատրճանակը գրպանէն կը կրակէ պահակներուն վրայ, անոնցմէ մէկը կ'սպաննուի իսկ երկուքը կը վիրաւորուին ծանր կերպով, Մկրտիչ այս

վտանգաւոր վայրկեաններուն չի մոռնար վերցնելու իյ-
նողներուն զէնքերը ու շատապելու իր ընկերներուն
մօտ։ Զէնքի ձայնը շուտով երեան կը հանէ ուրիշ պա-
հակախումբեր։ Սուլիչներու ձայները իրար կ'արձա-
գանգեն, Մկրտիչ կը նկատէ որ պաշարուած են, զէն-
քերը կը յանձնէ իր ընկերներուն ու կը թելաղրէ ի-
րենց անցնիլ գետակն ու շատապել քաղաք։ իսկ ինքը
կը բարձրանայ կամուրջին վրայ, պահակներու ուշադ-
րութիւնը իր վրայ կեղրոնացնելու եւ ընկերներուն
փախուստը դիւրացնելու համար։ Կամուրջին վրայ քա-
րի մը ետեւ դիրք բռնած Մկրտիչ երկու գնդակով կը
ջախջախէ կամուրջին երկու ծայրերը լուսաւորող լամ-
պերը։ Անձրեւին ու փոթորիկին մէջ չորս կողմէն կը-
կըսի ուժեղ հրացանաձգութիւն մը, խումբ խումբ զին-
ուորներ կը հասնին չորս կողմէն։ վիրաւորները կը
յայտնեն որ արաք զինուոր մըն էր իրենց վրայ կրա-
կողը։ կ'սկսի շրջականներու աննպատակ խուզարկու-
թիւն մը, Մկրտիչ յաջողած էր խուսափիլ պաշարումէն
ու ապահով հասնիլ քաղաք։ իր տեղ հասնելէն քիչ վերջ
կը հասնին նաև իր երկու ընկերները, որոնք այլեւս
կորած կը համարէին Մկրտիչը։ ու տեսնելով զայն
տանը մէջ զիշերանոցը հագած ու ընկողմանած անկող-
նին վրայ՝ չեն կրնար զսպել իրենց զարժմացումը։

Բացի յանդուգն միջոցներէ, Մկրտիչ Հալէպի մէջ
հետամուտ էր ծախու առնելու զէնք և փամփուշտ։ Ա-
մեն կողմերէ դիմում կար զէնքի համար, ու Հալէպի
մարմնին ներկայացուցիչը Մկրտիչի շնորհիւ կը գոհա-
ցնէր բալոր պահանջները։

Օր մը Մկրտիչի կը տեղեկացնեն որ բանակէն հա-
րիւրապետ մը մեծաքանակ զէնք և փամփուշտ ունի
ծախու, շուտով կը գտնէ զայն։ Օմար անունով կաս-
կածելի մարդ մըն է այս հարիւրապետը։ Մկրտիչ անոր

կը ներկայանայ իբր Պումպու նցի չերքէղ մը։ Սակար-
կութիւնը կը վերջանայ 25 կտոր կարճ մասովզէրի հա-
մար։ իւրաքանչիւր զէնք պիտի ունենար հարիւր փամ-
փուշա և պիտի արժէր 10 օսմ. ոսկի։ Մկրտիչ որ ներ-
կայացուած էր իբր միջնորդ խոստում կ'առնէ հարիւ-
րին տասը իբր միջնորդի վարձք։ Որոշուած օրը Մը-
կրտիչը կ'երթայ հարիւրապետին բնակարանը, որ կը
գտնուէր Պալը Ճնէյնիի։ իբր երկու ընկերները
դուրսը ձգելով կը մանէ ներս, հոն կը գտնէ Օմար պէ-
յը իր քարտուղար Խալիլ պէյին հետ։ կարճ խօսակ-
ցութենէ վերջ, Մկրտիչի կը յանձնեն զէնք մը, կը
զանձեն փոխարժէքը ու կը խոստանան յաջորդ օր
յանձնել մնացեալը։ Յաջորդ օր ալ հարիւրապետը չի
ցարդեր իր խոստումը, բայց երդում կընէ որ երկու օր
վերջ պատրաստ պիտի ըլլան զէնքերը։

Այդ օրը Մկրտիչ երկու ընկերներ հսկո-
զութեան կը կարգէ հարիւրապետին տան շուրջ,
կասկածելի ունէ նշան նկատելու համար, իրիկուան
դէմ կառապան Խեչօյին կառքով Մկրտիչ կ'իջնէ Պալը
Ճնէյնի։ իրեն հետ երկու ընկերներ եւս՝ Հաճի Մզձ-
ին ու Արօ Նազարեանը կը մտնեն տունէն ներս։ Հա-
րիւրապետը իր քարտուղարին հետ դարձեալ կ'առար-
կեն որ չեն կրցած զէնքերը պատրաստել. և թէ պէտք
է որ զէնքերուն փոխարժէքին կէսը վճարեն նախապէս։
հազիւ հարիւրապետը իր խօսքը վերջացուցած, Մկրտիչ
կը քաշէ տասնոցը ու կը հրամայէ Օմար և Խալիլ պէ-
յերուն տեղերնուն չ'շարժիլ։ իր հետի աղոց կը թելա-
զրէ տակն ու վրայ ընել բնակարանը զէնքերը գտնե-
րու համար։ երկար ժամանակ պէտք չ'ըլլար զանելու
համար զէնքերը, որոնք կը փոխարժուին փողոցը սպա-
սող Խեչօյի կառքին մէջ։ Կառքը հեռանալէն յետոյ մին-
չեւ մէկ ժամ։ Մկրտիչ տասնոցի սպառնալիքին տակ

կը պահէ զարհուրած թուրք սպաները ու ապա կը հը-
րամայէ իր ընկերներուն, կտագել անոնց ձեռքերն ու
ոտքերը, որմէ վերջ անոնց զլխուն հեղնանքի քարոզ
մը կարդալով կը հեռանայ իր ընկերներուն հետո:

Այս զործերու ընթացքին դէպքին հետ կապուած
վտանգները ոչինչ էին Մկրտիչի աշքին, անոր համար
զժուարը յափշտակուած զէնքերը պահելը ու ապա տեղ
հասցնելն էր, զործ մը որը զլուխ բերելու համար զի-
շեր ցորեկ հանգիստ չունէր այս նուիրուած երիտա-
սարդը: Շատ անգամ պէտք կըլլար տունէ տուն փո-
խազրել զէնքերը, փոքրիկ կասկած մը բաւական էր
Մկրտիչի մտքին մէջ փոխելու համար ամրող ծրագիր
մը: Զէնքերը շատ անգամ նուրփա կը զրկէր իրը վա-
ճառականական ապրանք, տեղաւորելով զանոնք զանա-
զան ապրանքներու մէջ, բայց այնպիսի միջոցներով որ
ոչ ալ զրկողը վասնգուի ոչ ալ ստացողը: Շատ անգամ
փոխազրութիւնը կը կատարէր անձամբ, երբ կը յա-
ջողէր քանի մը օրուան արձակուրդ ձեռք ձգել իր ըս-
պայէն՝ քանի մը ոսկի կաշառքով: Մկրտիչ կը սիրէր
ամեն ինչ իր ձեռքով կարգազրել, որքան ալ վստահ իր
ընկերներուն վրայ, զարձեալ զործի մը չէր ձեռնարկէր
մինչեւ որ անձամբ չուսումնասիրէր այդ զործին ամեն
մանրամասնութիւնները, այդ էր պատճառը որ իր բո-
լոր ձեռնարկները յաջողութեամբ կը վերջանային:

Զէնքի յափշտակութեան խիզախ պատմութիւն մը
ունի Մկրտիչ նաև Հալէպ Խակէնտէրուն ճամբաւն վը-
րայ: Դարձեալ Պալքանեան պատերազմին, ամեն օր
բազմաթիւ զինուորներ կը ճամբորդէին Հալէպէն Խա-
կէնտէրուն՝ հետիւնա: Մկրտիչ սպայի հագուստով, ի-
րեն հետ առած քանի մը ընկերներ, կը հետեւի ա-
նոնց քայլերուն. քանի մը ժամուայ ճամբորդութենէ
յետոյ, զինուորներէն շատեր յոդնած ետեւ կը միան

Մկրտիչ կը մատենայ անոնց իբր սպայ կը հրամայէ հասնիլ զումարաակին, զինուորները կ'ազաշն որ թոյլ տրուի իրենց հանգստանալ, այդ պահուն է որ Մկըրտիչ կը հրամայէ իր հետեւորդներուն առնել յոգնած զինուորներուն զէնքերը, անոնց քալելու դիւրու թիւն տալու համար, մեծ երախտապիտութեամբ յոգնած զինուորը կը յանձնէ իրեն զէնքը, այն վստահութեամբ որ տեղ հասնելուն կրկին ետ պիտի ստանայ: Մեծ յաջողութեամբ զլուխ եկող այս նոր ձեւի յափշտակութիւնը, Մկրտիչին կը մզէ տեղի լայն չափով օգտագործել առիթը:

Օր մըն ալ մեկնող զինուորներուն կը հետեւի կառապան Խեջօյի կառքով ու վեց ընկերներով: Մինչեւ Համամ զիւղը Մկրտիչ կը յաջողի լեցնել կառքը ամբողջութեամբ, յոգնած զինուորներուն համար օրհնութիւն մըն էր կարծես այս կառքը որ զիրենք կ'ազաւէ իրենց բեսէն: Համամի մէջ քիչ մը յապաղելէ յետոյ, հայ տղաքը կը գարձնեն կառքը ետ՝ զէպի Հաւէպ: Բայց հազիր կէս ժամ ճամբայ կտրած, հետուէն կը նշմարեն Հավէպէն եկող զինուորներու ստուար խումբ մը: Մկրտիչ անմիջապէս գարձնել կուայ կառքը կրկին զէպի Խսկէնտէրուն, ու երկու ընկերներով մօտակայ բլուրի մը կողին դիրք բռնելէ տուաջ՝ կը հըրահանգէ մնացող ընկերներուն շուառով հանել կառքին մէկ անիւը ու եկող զինուորներու հարցումին պատասխանել՝ ըսելով որ կը պատկանին ժամ մը առաջ մեկ նող զինուորներուն, բայց կառքին անիւը տեղէն ելլելուն զբաղուած են զայն տեղաւորելու գործով:

Քիչ զերջ կը հասնին 200է տեղի զինուորներ, հըրամանատար սպան կը հարցնէ հայ տղոց թէ ինչ գործ ունին ճամբուն վրայ ուշ ատեն, աղաքը կը պատասխանեն ինչ որ իրենց հրահանգած էր Մկրտիչ: Սպան

այլեւս չ'երկարեր հարցումները, զինուորներուն կը հրամայէ առաջ շարժուիլ իսկ երկու զինուորներ կը ձգէ հայ տղոց մօտ, օգնելու անոնց որ կառքին անխւը տես դը անցնեն: Մկրտիչի տղաքը ժամանակ շահելու համար՝ որպէսզի զինուորներու խումբը հեռանայ բաւական, կառքին մէջէն կը պարպեն ամբողջ զէնքերը այն առարկութեամբ որ անկարելի է կտոքը շինել առանց զայն թեթեւցնելու:

Այս պահուն Մկրտիչ ըլուրի կողէն առաջացած էր բաւական ու ձորի մը եզերքին դիրք բռնած կ'սպասէր կառքի զալուն: Երբ կառքը վերջապէս նորոգուելէ վերջ կը յայտնուի ձորակին մէջ, Մկրտիչ և երկու զարանակալ ընկերները մէկ մէկ կապարով գետին կը զլուրեն կառքի հայ տղոց ընկերացող թուրք զինուորները: Մութը կոխած էր արգէն, Մկրտիչ զարձնել տալով կառքը ետ, գէպի Հալէպ՝ ապահով տեղ կը հասնի ու զէնքերը կը տեղաւորէ նախապէս պատրաստուած թաշ զատցներու մէջ:

Մկրտիչ եօթնէզբէրեանի Հալէպի մէջ ունեցած զորածունէութեան թաղը կը կազմէ սակայն, Հալէպի բերդէն մնաւաքանակ զէնքերու յափշտակումը:

Պալքանեան պատերազմին թուրքերու պարտութիւնը խուճապ ստեղծած էր Հալէպի մէջ. կառավարութիւնը մտահոգ էր արաբական շարժումէ մը, այդ պատճառու կանխազգուշական միջոցներ ձեռք կ'առնուէին: Քազաքին զանազան կէտերուն մէջ զանուող ռազմամթերքը շտապով կը փոխազրուէր բերդ, զինուորական կառքերը օրն ի բուն կ'երթեւեկէին գէպի հինաւուրց բերդը: Մկրտիչ միջոցը գտած էր իբր զինուոր հսկելու փոխազրութեան գործին, այլեւս ազատելեւմուտ ունէր բերդէն ներս: Նախապէս անոր նազատակն էր փոխազրութեան պահուն աննշմար վերցնել

զէնք և ուղմամթերք, բայց անկարելի եղաւ իրականացնել այդ: Երկրորդ կարգադրութեամբ մը անիկայաջողեցաւ քսան կտոր զէնք վերցննլ զիշեր ատեն զանոնք երկար չուանով մը իջեցնելով բերգէն վար. այս փորձն ալ յոզնեցուցիչ էր, վտանգաւոր ու ժամանակապահանջող: Ի տես ուղմամթերքի մեծ պաշարին՝ Մկրտիչ ջզային գարձած էր՝ անկից առաւելագոյն չափով չ'կարենալ օդառւելուն համար: Յանկարծ անոր մաքրին մէջ լոյս մը կը ծագէր ու զայն կը մղէր նոր աշխատանքի:

Մկրտիչ մտածած էր որ այս հին բերդը պէտք է ունենայ իր գաղտնի անցքերը, այնքան հաստատուն կառուցուած, չորս կողմէ խրամատներով շրջապատուած ու պաշարման մը պարագային բոլոր կանխազգուշութիւններով օժտուած բերդ մը անկարելի էր որ չունենար զուրսի հետ հաղորդակցութեան գաղտնի ճամբաններ: Մկրտիչ կը լծուի փնտուածի, քանի մը օրուան աշալուրջ աշխատանքէ յետոյ, կը գտնէ որ բերդին բոլոր ջրհորները լեցուած են ջուրով, բացի մէկէն որ պարագ էր, Մկրտիչ մէկզի ընելով անոր բերանը դրուած քարը, կ'սկսի մանր քարեր նետել վար, ականջ զնելով, կը լսէ որ քարերը կամաց կամաց ցատկելով կը զլուրին, անմիջապէս թուղթի կտորներ բռնկցնելով կը նետէ ջրհորէն վար, ու ահա իրեն աշքերուն կը պարզուի անհամար սանդուխներու աստիճաններ որոնք կը կորսուէին մութին մէջ. Մկրտիչ կը նկատէ որ սանդուխները ուղղուած են բերդի հարաւային կողմը, գոցելով ջրհորին բերանը՝ զուրսէն քայլերը կ'ուղղէ զէպի հարաւ, ու բերդը շրջապատող խրամատին մէջ կը նըշմարէ կիսափուլ աշխարակ մը. Մկրտիչ կ'ենթադրէ որ բերդի գաղանի անցքերէն մէկը պէտք է փնտել այդ աշխարակին մէջ:

Բերդի քննութեան իրիկունն իսկ Մկրտիչ առան մը
մէջ կը հաւաքէ իր վստահելի Ընկերները, անոնց կրկ-
նել կուտայ ծանօթ երդումը՝ «հաւատով խոստուանիմ
մի միայն զէնքի» . ու ապա կը յայտնէ իր նոր ծրա-
գիրը՝ որու շնորհիւ պիտի կարողանան հարիւրաւոր
զէնքեր ձեռք ձգել։ Բոլորն ալ կը խանդավառուին ու
համաձայն կը գտնուին ծրագրին։

Յաջորդ օր բոլոր պատրաստութիւնները վերջացու-
ցած, գիշերով Մկրտիչի տղաքը կ'ուզզուին խրամատին
աշտարակը, Մկրտիչ բերդին ներսէն՝ ջրհորէն պիտի
իջնէր անցքը փնտուելու իսկ տղաքը զուրսէն՝ աշտարա-
կին մէջէն։ Իջնելով աշտարակին զետնայարկը, տղա-
քը կը գտնեն փոքր սենեակներ, նեղ անցքեր, որոնք
շրջապատուած են թանձր պատերով, մոմի մը աղօտ
զոյսով զուր կ'անցնի մանրակրկիտ քննութիւն մը անցք
մը բնորոշող ուեւէ նշան տեսնելու, յուսահատած էին,
և կ'որոշն վնրագառնալ. միականի Բենիկ կը նշարէ
աշտարակի երկրորդ յարկին սրահներէն մէկուն մէջ
քարերու դէզի մը տակէն երեւցող նրկու աստիճան-
ներ, իրենց հետ առած կողմնացոյցը բերդին ուղղու-
թիւնը ցոյց կուտայ, անմիջապէս տղաքը կը լծուին
Հերքիւեան աշխատանքի, ենթագրելով որ աստիճան-
ները պէտք է յանցին գաղտնի անցքի մը։ Ժամ մը տե-
սող աշխատանքէ յետոյ, մաքրուած սանդուխներէն
կ'առաջանան տղաքը ու կը գտնեն հակայ կամարակապ
զուռ մը, բայց զոցուած խոշոր քարերով ու ամուր
շաղախով. մեծ ճիգ հարկ կըլլայ զոցուած զուռէն քար
մը տեղէն հանելու համար. երբ բոլորն ալ ներս կը
սողոսկին բացուած անցքէն, կը գտնեն զափիվեր նեղ
ճամբայ մը, բաւական առաջանալէ վերջ անոնց ճամ-
բան կրկին կը գոցուի ամուր պատով մը, կողմնացոյցը
միշտ բերդին ուղղութիւնը ցոյց կուտայ, տղաքը

դարձեալ կը լծուին զործի, հազիւ սուր երկաթը մըտ.
շու ցած պատի շաղախին, զիմացէն կը լսեն ուժեղ հարա-
ռածներ, տղոց ուրախութիւնը չափ չի ունենար երբ
այդ պատն ալ ծակելէ վերջ անոր ետեւ կը գտնեն Մը-
կրտիչը, ժպիտը իր շրթներուն և ինքնագոհ։ Տղաքը կը
հետեւին Մկրտիչին որ կը բարձրանայ բերդը տանող
սանդուխ մը, երկու հարիւր աստիճան կը համրեն մին-
չեւ փուր սրահի մը առջեւ՝ որուն պատերը դարձեալ
ոչ մէկ անցք չեն ցոյց տար։ Մկրտիչ բարձրացնելով
մոմք ցոյց կուտայ տղոց երկար պարան մը որուն
ծայրը սանդուխի աստիճան մը կ'երեւի։ Մկրտիչ կը
բացատրէ որ ջրհորէն անմիջապէս վար սանդուխներ-
կան, որմէ վերջ կուզայ այս բարձր պատը, բարեբաղ-
դութիւն մըն է եղած իրեն համար որ մէջքէն կա-
պած է ամուր չուան մը, ամբացուած ջրհորին բերանը
դոցող քարին։ Ուշ ատեն Մկրտիչ կը սարձրանայ բերդ,
իսկ տղաքը կը վերադառնան աշտարակի ճամբով քա-
դաք։ Բերդի անցքը գտնուած էր, կը մնար պատրաս-
տուիլ յարմար առիթի մը, զլուխ բերելու համար զի-
նապահեստին կողոպուտը։

Փոթորկու և տեղատարափ անձրեւի զիշեր մը՝ 1913-
ինետք. 24ին, Մկրտիչի խումբը կը մտնէր ծանօթ աշ-
տարակէն ներս։ Բոլոր պատրաստութիւնները կատար-
եալ էին, կառք մը, պողպատէ սղոցներ, պարաններ։
Տղաքը զինուած էին տասնոցներով, ուխտած էին փոր-
ձութեան մը պահուն կոռուիլ մինչեւ վերջին փամփուշ-
տը։ Մկրտիչ ցերեկուընէ անցած էր բերդ։ Ամեն քայլ
առաջ կ'երթար յաջողութեամբ։ Ջրհորը կը գանուէր
զինապահեստին ճիշտ առջեւ, պողպատէ սղոցով շուտով
կարելի կըլլար քանդել պահեստին պատուհանը։ զէն-
քերը տասնական կապուելով կ'իջեցուէին ջրհորէն վար։
Աշխատանքը սկսած էր կէս զիշերէն վերջ, արշալոյսին-

արդէն հարիւր յիսուն կտոր զէնք՝ բոլորն ալ կտօն
չափլիներ՝ զիզուած էին կառքին մէջ, Մկրտիչ հարիւր-
քապետի հազուստով ձիուն վրայ, իսկ իր վեց ընկեր-
ները կառքին երկու կողմէն՝ իւրաքանչիւրը չորսական
զէնք ուսերէն կախ առաջ կը շարժուէին քաղաքէն
դուրս՝ նախապէս հսկողութեան տակ առնուած քարայր-
ները, տղաքը բոլորն՝ ալ զինուորի հազուստ էին հա-
գած: Ճամբորգութիւնը առանց միջագէպի կը յաջող-
ուէր, ու Մկրտիչ իր ընկերներով կը վերադառնար քա-
զաք:

Եերդի զինապահեստին այս կողոպուտը ամիսներ յե-
տոյ միայն կը նկատէ զինուորական իշխանութիւնը,
երբ արդէն զէնքերը մաս մաս զրկուած էին Ուրֆա,
Տիգրանակերտ եւ մինչեւ Սասուն, Կառավարութեան
ձեռք տուած միջոցները, ոչ մէկ արդինք չեն տար,
գտննելու յափշտակիչները. բերդի բոլոր պահապահներն
ու սպաները կը բանտարկուին. Մկրտիչ արդէն հրա-
ժեշտ տուած էր վերջնական կերպով զինուորութենէ,
արդէն նախապէս ալ մէկ տարուան ընթացքին իւրաք
վրայ երկու ամիս զինուորութիւն չէր ըրած, անիկա ա-
մեն միջավայրի մէջ վայրկեանական կը գանէր միջոցը
իր ծրագիրները յաջողցնելու:

Մկրտիչի կատարած բոլոր գործերը մինք տեսանք
որ այնպէս են կարգագրուած, որ ոչ կառավարութիւնը
և ոչ ալ ժողովուրդը հնարաւորութիւն կ'ունենար զիտ-
նալու հեղինակները, միայն այս վերջին գործն էր՝ բեր-
դի կողոպուտը, որ 1913ի վերջերը երեւան կ'ելլէր:
Մաս մը զէնքեր բամպակի հունտերով լեցուն պարկե-
րու մէջ Հալէպէն ճամբայ կը հանուին զէպի Ուրֆա,
այդ միջոցը քանիցս փորձուած էր ու անվանդ անցած,
սակայն այս վերջին անգամ, երբ բեաները կ'իշնեն
Պումուճի խանը, նոյն տեղ իջեւանած թուրք վաճա-

առկան մը զարմանքով կը նկատէ որ Հալէպէն Ուրֆա բամպակի հունտ կը փոխազրուի, երբ այդ պահուն այդ սպրանքը Ուրֆայէն է որ պէտք է զրկուի Հալէպ, նկատի ունենալով հրապարակի գիները։ Թուրքը կը բանայ պարկ մը ու կը գտնէ երեք զէնքեր տեղաւորուած այնտեղ, անմիջապէս կը փութայ լուր տալու ոստիկանութեան։ բարեբազզաբար ապրանքին առաքումը այնպէս էր կարգադրուած որ ոչ զրկողը յայտնի էր եւ ոչ սատցողը, սակայն զէնքերը բերդի պահեստէն ըլլալը որոշ էր, կը զրկուէր Ուրֆա, հետեւաբար ոստիկանութիւնը իր քննութիւնը կը զարձնէր Ուրֆա եւ առաջին առթիւ կը խուզարկէր Եօթնէզրէբեաններու տունը։ Մկրտիչի նոյն թուականին զինուոր ըլլալու պարագան, կառավարութիւնը բերած էր այն եզրակացութեան, որ զործը կազմակերպուած է Մկրտիչին կողմէ։ Շուառով Հալէպէն Մկրտիչը ձերբակալելու հրամանագիր կ'ուզուի Ուրֆա։ Մկրտիչի տեղ կառավարութեան կը ներկայանայ փոքր եղբայրը՝ Սարգիսը, անմիջապէս շղթայտկապ կը զրկեն զայն Հալէպ։

Մկրտիչ իր մեծ եղբօր Գէորգի և ընկերներու խորհուրդով հաւանած էր իրեն տեղ Սարգիսին ձերբակալութիւնը, պարզ այն պատճառաւ որ գատապարտութեան պարագային Մկրտիչի համար զժուար չ'պիտի ըլլար իր եղբայրը ազատել՝ նոյնիսկ կախաղանի ոտքէն։

Սարգիսի գատապարտութիւնը կարճ կը տեւէր, յանցաւոր մը անպայման գատապարաելու եւ կատարուած կողոպուտի հեղինակը պատժելու մարմաջը՝ մզած էր դատաւորները Սարգիսին գատապարաելու 101 տարուան բանարկութեան։ Մկրտիչի վրայ ճնշող տպաւորութիւն կը զործէր այս հարուածը, անիկա կ'ուխտէր ազատել եղբայրը բանատէն ինչ միջոցով որ ըլլայ։ Դատի վերաքննութեան գիմումը շուտով կարելի կըլլար

ձեռք ձգել, Դաշնակցութեան Կիլիկիոյ Կեղրոնւական Կօ...
միտէութեան կողմէ դիմում կըլլար Պոլիս՝ պատասխա...
նատու ընկերներու, ու ահա չնորհիւ Զոհրապի եւ
Պոլսոյ ընկերներու ջանքերուն ու ազդեցութեան, 101
տարուան դատավճիռը երկրորդ Պատավարութեամբ մը
կարելի կըլլայ իջեցնել . . . վեց ամսուան, ու Սարգիս
կ'արձակուի բանաէն՝ արգէն այզքան շրջան մը անցած
ըլլալուն:

Զէնքի փոխազրութիւնը այլեւայլ շրջաններ, ահա...
գին զժուարութիւններ ունէր, այդ պատճառու Մկրտիչ...
կը սիրէր անձամբ կատարել փոխազրութեան գործը,
միշտ ալ յաջողուած էր իրեն անվտանգ կատարել ա...
ռաքումները:

Անգամ մը սակայն երբ իր ձիուն վրայ քանի մը
կառոր զէնք առած Հալէպէն դուրս կ'ելլէր, քաղաքէն...
դուրս շրջուն պահակներու կողմէ կը նշմարուի, կը
հրամայեն իրեն կենալ, Մկրտիչ չի անսար հրամանին...
ոստիկանները հրացանները կ'ուղղեն իրեն, բայց Մկր-
տիչ ասիթ չի տար անոնց կրակելու, ձիէն վար ցատ-
կելով զիրք կը բռնէ քարի մը ետեւ ու երկու ոստիկան...
կը գլորէ գետին, ապա կը նետուի ձիուն վրայ ու կը
հեռանայ սրարչաւ: Զէնքերու ձայնէն Հալէպի ծայրա-
մասերէն մեծ բազմութիւն մը կը հաւաքուի դէպքին...
վայրը, շուտով յիսնեակ մը հեծենալ ոստիկաններ ճամ-
բայ կ'իշնան զանազան ուղղութեամբ անձանօթ ձիաւու-
րը հետապնդելու. սակայն Մկրտիչ հաշուելով այս վեր-
ջին պարագան, խոշոր շրջան մը ընելով դարձած էր ետ-
Հալէպ ու անվտանգ հասած իւ մեկնակէտը:

Զէնքի փոխազրութեան ուրիշ պարագայ մը Հալէ-
պէն դէպի Սասուն՝ հետեւեալ ձեւով կը պատմէ ծանօթ
Սասունցի խմբապետ Մուշեղ: — «1912ին Սասունէն՝
Հալէպ էի զացած զէնք փոխազրելու համար Սասուն»

տեղւոյն կամբաէի անդամներէն՝ Աստունցի ընկեր Տիգուան Մեղրիկեանը ինձ ներկայացուց Մկրտիչ Եօթնէղարէքեանը, երբ յայտնեցի Աստուն զէնք փոխազրելու իմ ծրագիրս, Մկրտիչ սիրով յանձն առաւ ընկերանալ ինձ, յայտնեց որ պատրաստի զէնք և փամփուշտ ունի ինք,



Մկրտիչ Յօրնելյանին

իսկ մաս մըն ալ արդէն մէկ ամիս առաջ փոխազրած է Տիգրանակերտ։ Մեղրիկեանը ինձ պատմեց թէ ինչ պէս Մկրտիչ կը յաջողէր շարունակ զէնք ձեռք ձգել, հրաշք թուեցան ինձ կարգ մը զէպքեր։ Քանի մը օր զերջ մեր միասին կտտարած ճամբորդութեան ընթացքին, դժույ որ իսկապէս Մկրտիչ ընդունակ էր մէծ

զործեր կատարելու։ Առաւօտ մը Մկրտիչին հետ ճամփայ ելանք դէպի Ուրֆա։ ճամբորդութեան պատրաստութիւններու մասին թոյլ չէր տուած ինձ ոեւէ կարգագրութիւն, երկու լաւ ձիեր, որոնց վրայ նետուած խուրջիններուն մէջ կար բաւականաշափ փամփուշտ, եօթը տանհարուած, եւ ութր պրաւունինի։ Մկրտիչ հաղած էր արաբական տարազ ու բոլորովին անճանաչչելի դարձած էր, իսկ ես պիտի ընկերանայի իրեն իրերեւ վաճառական։ Ճամբորդութիւնը կը կատարէինք լեռներէն գիշեր ժամանակ, Մկրտիչ քաջ կը ճանշնարայդ ուղիները, այդ ճամբայով անիկա մէկ ամիս առաջ ճամբորդած էր Տիգրանակերտ, արար ուղարապանի մը հետ բամպակի հակեր փոխազրելու, որոնց մէջ զէնքեր զետեղուած էին, Մկրտիչ զէնքերը յանձնած էր Տիգրանակերտ՝ կօմիտէի անդամ Տիգրան Զախարճեանին։

Մկրտիչին հետ երբ Պումուճէն անդին դաշտի մը մէջ կը հանգչէինք, յանկարծ թափառաշրջիկ արարներ նըշմարեցինք, Մկրտիչ ինձ զառնալով ըստաւ՝ ընկեր շան, ձիուդ սանձը ամուր քոնէ, որովհետեւ այս արարները բարեկամաբար կը խօսին հետդ, բայց երբ ձիուդ սանձը ձնոք ձգեն անմիջապէս կը հեծնեն ու կը փախչին։ Երբ արարները մօտեցան մեզի, Մկրտիչ տասնոցին հետ կը խաղար՝ եկողները չ'տեսնել ձևացնելով։ Քաղաքավար բարեւի փոխանակութենէ մը յետոյ, կը նետուինք մեր ձիերուն վրայ ու կը հետանանք արարներէն բարեմաղթութիւններով։

Երկու օր վերջ Ուրֆա էինք արդէն։ Այստեղ երեք օր հանգչելէ վերջ կ'որոշենք շարունակել մեր ճամբան, Մկրտիչ նկատելով որ մեր ձիերը չափազանց յոդնածեն, յայտնեց ինձ որ կ'ուզէ երկու նոր ձիեր ձեռք ձբագել, յաջորդ օր Մկրտիչի հետ ճամբառ կ'իյնայինք եր-

կու լաւագոյն սակլու ձիերու վրայ նստած։ Մկրտիչ դանոնք բերած էր նշանաւոր պէկի մը տունէն, հակառակ որ պէկը չորս հատ պահակներ կը պառկեցնէր ախոռին առջեւ, Մկրտիչ անոր վրայէն անցնելով, ձիերուն շղթայուած ոտքերը կը քակէ ու ուրիշ դուռէ մը կատարեալ պաղարիւնութեամք ձիերը կը բերէ մեր իջեւանը, իսկ մեր երկու ձիերը կը յանձնէ իր նալպանտ եղբօր։

Արդէն իրիկուն էր երբ այդիներու անհամար շարան մը անցնելով կը մանէինք Սէվէրէկի ճամբան քաւական յառաջանալէ վերջ կը հանդիպինք զինուուրական պահականցի մը, Մկրտիչ ինձ կը թելազրէր որ ձիս մտրակեմ և առաջ անցնիմ, — ես առոնց խօսք կը հասկցնեմ կըսէր երբ ես սրարշաւ առաջ կը նետուէի, մութին մէջէն զինուորներ ետեւէս կը պոռային որ կենամ, այդ պահուն իրենց կոնսկէն Մկրտիչ ձայն կուտար ու կը պոռար որ տեղերնուն չ'շարժին եթէ չեն ուզեր շան սատակ ըլլալ, Վայրիկեան մը վերջ Մկրտիչ կը հասնէր իմ ետեւէս, երբ ես մտահոգ էի թէ ինչու պէս պիտի վերջանար այս հանդիպումը։ Ապահով անցած էինք ստոյդ վտանգէ մը, բայց հետապնդում մը կանխատեսելով անմիջապէս կը փոխենք մեր ճամբան։

Երկու զիշեր յետոյ առաւտեան արշալոյսին դէմ կը հասնինք Սէվէրէկ։ Մեր ձիերը յոզնած էին ու անօթի, կ'որոշենք չ'մանել Սէվէրէկ, քաղաքէն դուրս Մը կրտիչ կ'սպասէ զէնքերուն և վամփուշտներուն մօտ, իսկ ես առանց բնորի ձին կը մօտեցնէի քաղաքին ծայրամասը գտնուող խան մը՝ ձիերուն կեր բերելու համար։ Խանը Յարութիւն անունով հայ մը կը կառավարէր, հազիւ զործն վերջացուցած նկատեցի որ երկու ուստիկաններ կակածանքով կը նային ինձ եւ ձիուս, անմիջապէս մտածնցի որ ձիերուն տիրով կողմէ պատ-

ուիրուած են այս ոստիկանները, երեւի ոստիկանները
կ'ենթադրէին որ պիտի իջևանիմ խանը, բայց հազիւ
անոնց ուշադրութիւնը վրիպեցուցած կը մտրակնմ ձին
ու կը հեռանամ, բայց զժբաղդաբար ճամբաններուն ան-
ծանօթ ըլլալուն զուր կը փնտոեմ Մկրտիչը, ժամեր
յառաջնայէ յետոյ, Գարածատաղի լեռները չ'ասած կը
հանդիպիմ ջաղացքի մը, այնտեղ կը գտնեմ Սա-
սունցի տղայ մը՝ Կրտո անունով, կը պատմեմ անոր ե-
ղելութիւնը, Կրտն կը վատահեցնէ ինձ որ ապահով
ըլլամ, քիչ վերջ պիտի հասնի Մկրտիչը. — ան զեւ է
կըսէ — ամսահար է. ոչ մէկ վատանգ արգելք չի կրնար
ըլլալ անոր, յաճախ հիւր է եղած ինծի: Իսկապէս ալ
հազիւ քիչ մը հանգստացած կը հասնի Մկրտիչ, անիկա
կըսէ ինձ որ զի՞ տեսած է հեռուէն բաւական վնատոելէ
վերջ, բայց ձիուն բեռը ծանր ըլլալուն չէ կրցած հաս-
նիլ ինձ: Կ'սպասէի որ Մկրտիչ ձիէն վար իջնար հան-
գստանալու, բայց անիկա ինծի կը յայտնէ շուտով ճամ-
բայ իյնալ, անիկա վստահ էր որ կը հետապնդուինք,
անմիջապէս Մկրտիչի ձիուն բեռը կը տեղաւորենք իմ
ձիուն կռնակին ու ճամբայ կ'իյնանք: Բայց հազիւ հա-
սած Գարածա տաղի կողմը, կամուրջին առջեւ կը նըշ-
մարենք հինգ հատ քիւրա ձիւոր աւազակներ:

Մկրտիչ կը թելաղրէ ինձ զէնքը պատրաստ ձեռք-
առնել, երբ կը մօտենանք քիւրաերը մեր ճամբան կը
կտրեն, Մկրտիչ արաբերէն կ'սկսի հրամայական կեր-
պով խօսիլ անոնց հետ, առանց յարձակման վորձի
անմիջապէս ճամբայ կուտան մեզ Զարմացած էի այս
երեւոյթին, յայտնի էր որ Մկրտիչ սարսափ ձգած էր
այդ շրջաններուն մէջ:

Երկու զիշեր վերջ արգէն Տիգրանակերտի պարխապ-
ներուն առջեւ էինք, Մկրտիչ կը վափաքէր որ նա-
խապէս Տիգրանակերտ փոխադրած զէնքերէն մաս մը

մեր հետ տանինք Սասուն։ Կը յաջողինք անվտանգ անցնիլ պարխապէն ներս, անմիջապէս լուր կը տրուի Տիգրան Զագըճեանին մեր ժամանումը։ Ընկերը մեզ մօտ դաշով կը յայտնէ որ արգէն մտանուած ենք կրտիայութինք երկու ժամ հանգատանալէ յետոյ կրկին համբայ իյնալ։ Այդ գիշերն իսկ Տիգրիսը կտրնլով, երկու օր վերջ կը հանինինք Ֆարզըն ու կ'իջևանինք ընկեր Շէնուար Օհանին տունը, (կ'ի անդամ, կեզծ անունը կուսին) երկու օր ընկերով հիւր մնալէ յետոյ անվտանգ կը հանինք Սասուն՝ Խըշանի շրջանը։

Խմբապես Մուշեզի այս նօթագրաթիւնը Մկրտիչ Եօթնէզբէրեանի մասին, նոր է որ կը պարզէ անոր մինչեւ Սասուն ունեցած զործունէութիւնը։ Մայրայեղ համեստութեամբ եւ գաղանապահութեամբ Մկրտիչ կը խուսափէր յայտնելու իր կատարած զործերը։ Ընդունակ մեծ զործերու, անիկա հաշիր չէր առնէր փոքր զործեր։ Խաղալիկ էր անոր համար ահաքեկում մը մը կատարել և կամ զինուորի մը վիզը ոլորել անոր զէնքը առնելու համար։ Ու այս բոլորը կը կատարէր մէկ հրմանկան պայմանով, առանց վտանգելու ինքնինքը կամ իր ընկերներէն ուեւէ մէկը, աւելին, զէպաքերը պէտք էր այնպէս գասաւորուած ըլլային որ իր հնաեւանքով եւս վնասէր թուրքերուն։ կամ պատասխանատուութիւն և կասկած չ'բաւիրէր հայերու վրայ։ Ծնորնիւ իր այս կանխատեսութեան, Մկրտիչ փոթորկալից գործունէութենէ մը յետոյ կը մնար անվտանգ, ու կը յաջողէր կազմսկիրպել Ուրֆայի ապատաժըութիւնը։


Մկրտիչի նման քաջի մը համար զժուար չէր իր զըլուխը ազատել 1915ի արիւնի օրերուն, բայց անիկա կը մնայ իր ծննդավայրին մէջ, հարազատ ժողովուրդի կողքին, առաջնորդելու համար զայն պատուաւոր մահ-

ուան համբաներու վրայ, ու խլելու համբաւի և ան-
մահութեան գափինին:

Ու այս աննման յեղափոխականը, ինչպէս տեսանք
կ'ունենայ հերոսի վայել մահ մը: Ուրիշի Հերոսա-
մարտի վախճանին, վիրաւոր ու արիւնաքամ, անիկա-
երբ կը տեսնէ որ պիտի իյնայ թշնամիին ձեռքը, դըն-
դակով մը վերջ կուտայ իր կեանքին: Իր կեանքի վեր-
ջին վայրկեաններուն անգամ, վիրաւոր առիւծը գետին
կը գլորէ զինք ձերբակալելու եկող զինուորներէն քա-
նի մը հոգի:

Մկրտիչ Եօթնէզրէրեան հայկական ազատամարտի
այն բացատիկ հերոսներէն է, որոնց անունը առանձին
գուրգուրանքով պիտի պահէ հայ յեղափոխութեան
պատմութիւնը: Ու հասնող սերունդը ինչ պայմաննե-
րու տակ ալ գտնուի, նուիրական մասունքի մը պէս
պիտի պահէ անոր խնկելի յիշատակը, բազզաւոր ու
գեղեցիկ օր մը անոր անունը քանդակելու համար ա-
զատ հայրենիքի յաղթական կամարին վրայ:

Վերապրող Ռւբեն Եւ 1920ի Կոփը



ՎԵՐԱՊՐՈՂ ՌԻՐՖԱՑԻՆ ԵՒ 1920Ի ԿՐԻՒԾ

Ընդհանուր Պատերազմի ընթացքին, հայկական եւ զեռնի ահաւոր ապրիներուն, վերապրող Ռւրֆացիները ենթակայ եղան կրկնակի հալածանքներու թուրք կառավարութեան կողմէ։ Ռւրֆայի Հերոսամարտէն ոչ ոք չէր ազատուած։ 15 հոգինոց խումբ մը երիտասարդներ՝ որոնք Գերմանական հիւանդանոցը կը գտնուէին կռուի պահուն, զրկուեցան Հալէպի ուղղութեամբ իբր զինուր ու ազատուեցան, փոքր թուով կիներ ու մանուկներ ապաստանեցան Ռւրֆայի վարի թաղը առորիներու եւ կաթողիկներու մօտ, իսկ կռուէն վերապրողները զրկուեցան Տէր Զոր ու բաղդակից դարձան ուրիշ հարիւր հազարաւորներու ճակատագրին։

Այն Ռւրֆացիները որոնք թիւ մը կը ներկայացնէին Զինադադարէն յետոյ ու ներկայիս կեղրունացած են զմիւաւրապէս Հալէպի և իր շրջականներուն մէջ, ազատուած են մեծ մասամբ զինուորութեան հանդամանքով։ Վերապրող Ռւրֆացիներէն՝ բացի այն ատեն փոքրը տարիք ունեցողներէն ու կիներէն՝ հազուազիւտ է հանդիպէլ 1915ի կռուէն ազատուողներու, բայց դրեթէ բոլորն ալ մասնակից են Ռւրֆայի նրկորդ Հերոսա-

մարտին, որ տեղի ունեցաւ 1920ի փրանսական գրաւման շրջանին։

Տարագրութեան տարիներուն, Ուրֆացիները՝ մեծ մասամբ զինուոր ցրուած էին Հայէպի. Դամասկոսի եւ մաս մըն ալ Պոլսոյ շրջաններուն մէջ Ասոնք շատ անգամ ստիպուած էին ծածկել իրենց ծննդավայրը, որպէս հետեւ թուրքերու աչքին Ուրֆա անունը դարձած էր հոմանիշ մը կռուի և ըմբուառութեան։

Ուրֆայի մէջ միայն ութը երիտասարդներ յաջողած էին մնալ մինչեւ 1918ը. այս խումբին արկածալից կեանքը, ցոյց կռուայ թէ ինչպէս կարելի էր Ուրֆայի շրջակայ լեռներու մէջ ապաստանիլ, ու առանց կարգ մը մատնիչներու ցուցմունքներուն, բազմաթիւ պահուած երիտասարդներ կռուէն յետոյ կարողանային հաւանաբար այս խումբին պէս պահել իրենց գոյութիւնը։

Երիտասարդներու այս խումբը անմիջական մասնակցութիւն չէր ունեցած Ուրֆայի կռիւներուն, անոնք ապաստանած էին Միս Եփիկի մօա, իրենց հետ կը գտնուէր նաև տէր Գարեգին քահանան, որը ինչպէս տեսանք անձնասպան եղած էր իր կնոջ հետ, ազատելու համար այս խումբը հետապնդումէ։ Միս Եփիկն, սքանչելի և յանդուգն այս կինը, հակառակ բազմապիսի վտանգներուն շարունակած էր օգնել այս խումբին, պահուած Ուրֆայի շրջակայ այգիներու մէջ, խումբի տղաքը ամեն շարաթ դիշերով կը մօտենային Միս Եփիկի բնակարանին ու այնտեղէն իրենց համար պատրաստուած սնունդի պաշարը սատնալով ետ կը վերագտառնային։

Կռուէն ամիսներ վերջ, մթնոլորտը խաղաղած էր բաւական, Ֆախրի փաշայի զինուորները մնենած էին, հայ թաղերու յետին անկիւններն իսկ փորուած

էին ու աւերն ու թալանը վերջ գտած, աւերակներու կոյտ մըն էր այլեւս ընդարձակ թաղամասը։ Ութը հոգինց այս պահուած խումբը ամիսներու փոթորկալից անցքերէն յետոյ գտած էր ինքզինք ու դարձած զինեալ փոքր հրոսախումբ մը։ Խումբին անդամներն էին՝ Միստաք Մելքոնեան, Խաչեր Ոսկերիչեան, Աւետիս Էքմէք ճիշեան, Գէորգ Պէրէճիքիեան, Պետրոս Տէր Պետրոսեան, Արշակ և Արմենակ Ոսկերիչեաններ ու Խաչեր Մզգիսաւչերեան։

Տէր Գարեգինի եւ իր կնոջ անձնասպանութենէն վերջ, այս խումբը զիշերով ճամբայ ինկած էր Ուրբայի շրջակայ յեռներուն մէջ պահուելու համար։ Յաղաքէն կէս ժամ հեռու գտնուող Գարթալ Տէրէսիին մէջ ապահով քարայր մը նշմարելով այդ զիշեր խումբը հոն կը պատսպարուէր։ Յաջորդ օր աղաքը քննութենէ մը յետոյ կ'եղրակացնեն որ քարայրը յարմարութիւններունի իրը թագուցոց ծառայելու, զիուարին քայլ յամառաշխատանքով անցք մը կը բանան քարայրին խորքէն մօտակայ մացաններու մէջ, վտանգի մը կամ կուրի մը պահուն նահանջի ճամբայ ունենալու համար, կը մնար մնունզի հարցը ամեն շարաթ տղոցմէն մէկը յանձնէանէր երթալ զիշերով Միս Եփփէի առնը՝ ուտելիքը երելու համար, Միս Եփփէն այնպէս կարգադրած էր որ իր շէնքին բարձր պատուհանէն զիշերները տղայց նրագով նշան պիտի տար, ոեւէ վտանգի իմացնելու համար անոնց, կը պատահէր որ ճրագը վտանգ ցոյց կուտար ու աղաքը այդ զիշեր իրենց քարայրէն դուրս չէին գար։ Մէկ ու կէս ամիս առանց վտանգի աղաքը կը մնային այդ քարայրին մէջ, բայց արդէն գարունը կը մօտենար ու մօտակայ այգիներու մէջ սկսուելիք աշխատանքը պիտի վտանգէր փախստականները։ Միս Եփփէի հաւանութեամբ խումբը զիշերով կը վերադառ-

նար իրեն տունը, նախկին թագստոցը ապաստանելու համար: խուզարկութիւններն ու կասկածները մասամբ մեղմացած էին Միս Եփփէի շուրջ ու հնարաւորութիւն կը տեսնու էր ժամանակ մը պահելու տղաքը: Մանօթ թագստոցն բացի երկու նորեր եւս կը պատրաստէին տղաքը, մէկէն վտանգուելու պարագային միւսին անցնելու համար:

Միս Եփփէն գերման հրամանատարին և կառավարիչին պատուոյ խօսք տուած էր որ ոչ մէկ հայ չ'պիտի պահէ իր տան մէջ, տղոց բանուելու հաւանականութեան պահուն իր պատուոյ խօսքին հետեւանքը կրելու համար, անիկա տղոց թոյն բաժնած էր, որմէ մաս մը միշտ կը պահէր նաեւ իր վրայ, անիկա տղոց հետ միասին երդում ըրած էր որ բանուելու պահուն բոլորը միասին թոյն պիտի առնեն թշնամիին ձեռքը չ'ինազու համար, Միս Եփփէն ինք եւս անձնասպան պիտի ըլլար իր պատուոյ խօսքը արժեցնելու համար: Յարեւ բաղդարար ունէ վտանգ չեր պատահեր, քանի մը խուզարկութիւններ զուր կ'անցնէին, ու իննը ամիս աշուշաքը պահուած կը մնային Միս Եփփէի մօտ: Իննը ամիս վերջ խումբի տղոցմէն՝ Աւետիս էքմէքնեանը, Կառ չեր Ռսկերիչեանը և տէր Գարեգինի ազան Արշակը կը հեռանան իրենց թագստոցէն, ու Արգար թագաւորի զեաններէն անցնելով կը յաջողին ապաստանիլ Անէզէններու չէյիսին Հաջիմի մօտ: Տզաքը որոշած էին ցըրուիլ այլիւս, քանի մը ամիս վերջ մնացեալ հինգ ։ոոցին կ'անցնին Մըճէիտ, Կարմունի կանակը, Ռւրփայէն երեք ժամ հեռու Միս Եփփէի ու Միսաքի այզինները: Այս շրջանին մէջ աղաքը կը ծանօթանան հրասապես՝ Զէրաքէզ Լազկի Օսմանին հետ. կարճ ժամանակուան ընթացքին Օսման այնքան կը կապուի հայ տղոց որ այցեւս կը լըէ իր փոքրիկ խումբը՝ որոնց չեր վատահեր

ու կը գործակցի հայ տղոց։ Քանի մը ամսուան բացակայութենէ յետոյ Մընեիտ կը վերապառնայ Խաչեր Ուսկերիչեանը՝ որ անէզիներու մօտ զացած էր։ Իսկ Օսմանի չերքէզներուն միջոցաւ խումբի անդամներէն Պետրոս Տէր Պետրոսեանը կը զրկուի Հալէպի Օսմանի խումբին մաս կը կազմեն՝ Միսաք Մելքոնեանը, Խաչեր Ուսկերիչեանը, Խաչեր Մզձիաչերեանը։ Գէորգ Պէրէնիքեանը և տէր Գարեզինի երկու տղաքը։ Խումբը զինուած է ու շարունակ կը մնայ լեռները և այդիները։ Օսման շահապարուած է կողոպուտով և աւարով, իսկ հայ տղոց վրէժիննդրութիւնն է որ թափ կուտայ, ու ահա կ'սկսի արկածալից կեանք մր., որ սարսափիտակ կը պահէ Ուրֆայի շրջաններէն մինչեւ Սէվէրէկ, մինչեւ Անէզի Տէրէսին։ Երկու անգամ խումբը կը յաջողի կողոպուել Ուրֆայէն Սէվէրէկ գացող կառավարական փոստան, սպաննելով փոստին ընկերացող ոստիկանները։ Քանի մը անգամ կարաւաններ կը կողոպտեն, անոնց ասպատականութիւնը կ'երկարէր Սէվէրէկի կողմէն մինչեւ Գրզլար ու Կէօլ Փունար, Ատեամանի կողմէն՝ Տօլաման մինչեւ Աշըգ եւ Մաշըգ, իսկ Հալէպի ճամբարէն մինչեւ Սարը Մաշլարա և Շէպէքէ։

Խումբի հայ տղաքը երկու անգամ կը փորձեն ըսպաննել Մ։ Էքարտը՝ որ այնքան գէշ գեր ունեցած էր Ուրֆայի կախներու ընթացքին, բայց երկու անգամմինալ էքարտ առւնէն բացակայ կը գտնուի, վերջին անգամ տան պահապան զինուորներ ծանր կերպով վիրաւորելով կը հեռանան։ Կառավարութեան հետապնդումները զուր կ'անցնին, Մընեիտ և Կարմուճի թուրք ու չերքէզ զիւզացիները անմիջապէս վասնզը կ'իմացնէին աղոց, սարսափը այնքան ուժեղ եղած էր զիւզացիներուն վրայ, որ Կարմուճի թուրք տանապետն իսկ զօրքի զալուստը կ'իմացնէր խումբին ու զօրքը երբ հաս-

Նէր տղաքը արդէն ամրացած կըլլային անառիկ դիրքերու մէջ և կամ քաշուած Անէզի Տէրէսին:

1917ի վերջերը Հալէզի ճամբուն վրայ կատարուած մեծ կարաւանի մը կողոպուան ու տասնեակ մը մարդոց սպաննութիւնը պատճառ կը զանայ որ կառավառութիւնը մեծ ուժերով հետապնդման սկսի: Այս անգամ զօրքը կը յաջողի յանկարծակիի բերել խումբէն՝ Օսմանն ու Խաչեր Ոսկերիչեանը, որոնք կը զտնուէին Կարմուճ, մնացեալ տղաքը Մըճէիտ են եղած ու դէպքէն անտեղեակ: Օսման ու Խաչեր նկատելով որ զիւղը պաշարուած է, զուրս կուզան զիւղէն, բայց կալերուն վրայ արդէն կը շրջապատուին զինուորներէն: կոիւը կ'սկսի շուտով ու կը տեսէ մինչեւ կէս զիշեր, Օսման կ'սպանուի, իսկ Խաչեր հրաշքով կ'ազատուի ու կ'իջնէ Ուրֆա՝ Տօքթ: Միշըրին տունը, նոյն զիշերը Մըճէիտ գտնուած տղաքն ալ կ'իջնեն Ուրֆա ու կ'ապաստանին Միս Եփփէի մօտ:

Այեւս անհնար կ'ըլլայ վերսկսիլ նախսկին զործունէութեան ու խումբը կ'որոշէ ցրուիլ: Միսաք Մելքոննան կը մնայ պահուած Միս Եփփէի տունը, իսկ մնացեալները կ'անցնին Հալէզ, ուր կը հասնին ապահով ու կը մնան մինչեւ Զինազադար:

* * *

Ուրիշ յիշատակելի դէպք մըն է պատերազմի ընթացքին՝ Ուրֆացիներու խումբի մը վտանգաւոր ճամբորդութիւնը՝ Դամասկոսէն մինչև Ագապատ: իր ժամանակին արտասահմանի հայ մամուլը արձանագրեց այս խումբին երեւումը, որ հրաշք մը թուեցաւ շատերուն, նկատելով որ հաղորդակցութիւնը Թուրքիայէն դուրս պատերազմի հետեւանքով դարձած էր անհնարին, առանձին փախուստներն իսկ յիշատակելի դէպքեր կը

նկատուէին, ուր մեաց զանգուածային փախուա մը՝ այն ալ զինուած, վտանգաւոր ու երկար ճամբայով մը։

1918ի սկիզբը վերապրոդ հայութիւնը թուրքիոյ սահմաններուն մէջ խոր յուսահասութեան մատնուած էր։ Պատերազմը կը թուէր անվերջանալի, ոչ մէկ տեղեկութիւն չիկար արտասահմանէն, նոր հալածանքներու սարսափը շարունակ կը տանջէր մարդոց ուղեղները, թշուասութիւնն ու սիստէմաթիկ կոտորածը կըսա պառնար բոլորովին բնաջնջել հայութեան խլեակները։ Բոլորին հետաքրքրութիւնը լարուած էր զուրսէն լուր մը ստանալու մասին, ինչ կընէր հայութիւնը արտասահմանի մէջ, երբ պիտի վերջանար պատերազմը։ Ի՞նչ էր իրական կացութիւնը պատերազմիկներու միջեւ, ճիշտ էին ուսւական յեղափոխութեան լուրերը, ահա հարցեր որոնց պատասխաններուն կ'սպասէին շըւար բազմութիւնները։ Այս հարցերուն հետ զուզընթաց, զուսպ շարագուպրութիւն մը կար երիտասարդութեան մօտ կարելի ճիզ ի գործ դնելու՝ փրկելու համար մեր ժողովուրդին վերջին բեկորները։ Հալէպի, Պէյրութի, Դամակոսի մէջ այս ուղղութեամբ սկսուած էր լուռ աշխատանք մը։ Սակայն պատերազմին և թքրական վայրագութեան սարսափը այնքան ուժեղ էր, մօտաւոր անցեալի մէջ կարգ մը հայ մատնիչներու գործը այնքան ճնշած էր հոգիներու վրայ, որ մարդիկ կ'զգուշանային իրենց հարազատ եղբօրմէն անգամ։

Այս պայմաններուն մէջ ահա, խումբ մը երիտասարդներ Դամակոսի մէջ իրար մօտ գալով, կը կազմէին Հ. Յ. Դաշնակցութեան կօմիտէ մը։ Համեմատական վստահութիւն եւ ապահովութիւն ունենալու մտահոգութեամբ, կօմիտէն իր շրջանակը կը պահէր շատ սեղմ, յարաքերութիւններ կը հաստատէր Հալէպի և Պէյրութի շարք մը խիստ վստահելի ընկերնե-

րու հետ, ու առաջին առթիւ օրակարգի մէկ հարց կ'ունենար սեղանի վրայ .—արտասահմանի հետ յարաքերութիւն ստեղծելու խնդիրը: Այլեւս բոլոր ընկերուներու աշխատանքն ու մտածումը կեղրոնացած կը մը նար այս հարցին վրայ, որուն յաջողութեան մեծ յոյսեր կապուած էին և որը յետազային իր յաջող ընթացքով զարձաւ պատճառ մը բազմաթիւ հայերու ազատման:

Կօմիտէն իր աշխատանքներու ընթացքին կը գըտնէր, որ արտասահմանի հետ յարաքերութեան միակ կարելի ճամբան Դամասկոսէն ձէպէլ Տրիւզի կռնակը գտնուող անսապատը պիտի ըլլայ: Ձէպէլ Տրիւզի վիշերուն մէջ ցանցառ թուով հայեր հաստատուած էին, որոնցմէ մեծ մասը Ուրֆացիներ, ասոնցմէ հին ծանօթ դաշնակցականի մը՝ Սեւ Գրիգորին լուր կը դրկուէր որշուառվ Դամասկոս իջնէ: Որոշուած էր ձէպէլ Տրիւզին երկու հոգի զրկել անսապատ, հանդիպելու համար Շէրիֆին ուժերուն և անոնց արամադրութիւնը հասկնալու մեր մտադրութեան մասին: Սեւ Գրիգոր յաջողութեամբ զլուխ կը բերէր այս վասնգաւոր գործը: Զէյթունցիերիտասարդ մը՝ Գէորգ Կիւլեազուպեան քաջալերիչ տեղեկութիւններ կը բերէր երկու շաբաթ վերջ այս ծըռազրին համար: Շէրիֆ Ալին խոստացած էր ամեն զիւրութիւն տալ ու ապահովել հայերու անցքը մինչեւ Կարմիր ծովու եղերէլ՝ Սպապա:

Այս աշխատանքներու ընթացքին ահա վրայ կը հասնի 1918 Մարտ 1ը, չարաշուք թուական մը, որ ատեն թուրքիոյ վերապրող հայութիւնը բնաջնջուելու վատան գին կ'ենթարկուէր. Թալէազի և ինվէրի հրամանն է անխնայ կոտորել հայերը ամեն տարիքի և ամեն սեռի: ու ահա ինչպէս ամեն տեղ, Դամասկոս եւս կառավարութիւնը կը ձեռնարկէր ձերբակալութիւններու

ոստիկանութիւնը բռնած էր ամբողջ թաղերը, ու բուլոր խաներն ու մզկիթները լեցուցած հայերով։ Երեք օր կը տեսէր այս կացութիւնը, որմէ վերջ աստիճան նարար կը թուշնար հայածանքը։ Դաշնակցութեան կազմին քանի մը ընկերները՝ բոլորն այ Ուրֆացի՝ թաշճեան, Դերձակեան, Շահինեան և Սահակեան, այս շրջանին կ'անցնէին Ճէպէլ Տրիւզ։ Այս փոքրիկ խումբը երեք կտոր անզլիական երկար դէնք ունէր իւրեն հետ, որոնք ձեռք ձգուած էր՝ չնորհիւ կօմիտէի ընկերներէն։ Տօքթ։ Արժենակ Մասթիկեանի։ Այդախ այս երիտասարդը որ 1926ին խորհրդաւոր կերպով անյայտացաւ Եղիպատոսի մէջ, այս զէնքերը ձեռք ձգած էր իր կեանքին զնով՝ բերելով զանոնք Պաղեստինի ճակատէն։

Առմբը ճամբայ կ'իյնար մարտ 10ին, Ճրամանայի ճամբով Սուէյտա անկից ալ զէպի Մրդէյիր՝ Ճէպէլ Տրիւզի ծայրամասի զիւզերէն մէկը, որտեղ կը մնային Ուրֆացիներ՝ Սեւ Գրիգորը, Պողանը և Զէյթունցի Գէորգը։ Գտնուելով այն վայրին մէջ որտեղէն որոշուած էր անմիջական կապ գտնել արտասահմանի հետ։ այս խումբը կը ձեռնարկէր իջնելու անապատ՝ Շէրիֆ Ալիին մօս, Մրագիրը կ'ընդարձակուէր շուտով ու կարճ ատենէն 60է աւելի երիտասարդներ՝ երկու թէ երեք բացառութեամբ՝ բոլորն ալ Ուրֆացիներ, պատրաստ կը լային ճամբայ իյնալու այս արկածախնդիր առաջելութեան համար։ Բոլոր այս մասնակցողներուն պայման գրուած էր ունենալու իրենց զէնքը՝ առատ փամփուշտներու պաշարով։ 1918 ապրիլ 15ին, բոլոր զիւզերէն հաւաքուած էին այս երիտասարդները Ճէպէլ Տրիւզի ծայրամասի զիւզը՝ Արվէտ Ավատ, որմէ անզին կը տարածուէր հսկայական անապատը՝ մինչեւ կարմիր ծով։ Հետեւեալները մաս կը կազմեն այս

զինուած խումբին: —

Սարգիս Գաղանձեան, Գէորգ Գալէմքէրեան, Մադ-
ստ ոտ Գալէմքէրեան, Բենիամին Բիւլահեան, Կարա-
պետ Հրեշտակեան, Արամ Սահակեան, Յարութիւն Շա-
հինեան, Գրիգոր Դերձակեան, Յովհաննէս Թաշճեան,
Արօ Խալֆայ, Յարութիւն Արզուհալճեան, Մղձի Թաշճ-
եան, Գրիգոր Թագւորեան, Գէորգ Մխիթարեան, Մղձ
Աւագ Ատուրեան, Կիրակոս Մխիթարեան, Սահակ Մոմճ-
եան, Ներսէս Մոմճեան, Ներսէս Պապեան, Կարապետ
Մավլիիեան, Պօղան Համամճեան, Յակոբ Տաշճեան,
Գէորգ Գարլանեան, Գէորգ Շխլանեան, Մանուկ Մա-
ներեան, Յովհաննէս Այնթէպիլիեան, Խաչիկ Սուքիա-
եան, Նեղէր Պարանմեան, Գէորգ Արծիւեան, Ներսէս
Չօպանեան, Պետրոս Աւետիկեան, Կարապետ Ատեմ-
անլը, Պետրոս Մենէշեան, Գրիգոր Արապաղեան, Ա-
ւետիս Արապաղեան, Գէորգ Կիւլեազուպեան, Գէորգ
Տէր Հայրապետեան, Լեւոն Գասապեան, Կարապետ
Գասապեան, Լեւոն Թէրզեան, Յովհաննէս Թիթօեան,
Ովսաննա Թիթօեան, Ազար Գաղանձեան, Տէօրթեօլցի
Նշան. Յովհաննէս Դանիէլեան, Պետրոս Գարակիւլեան,
Յովհաննէս և Կարապետ Տատանեան, Սարգիս Գոր-
գիկեան, Յովհաննէս Պէեազպէկեան, Գրիգոր Օտապաշ-
եան:

Վարձուած էր տրիւղ ծեր առաջնորդ մը ճամբայ
ցոյց տալու համար: Սալխաթի տրիւղներու մնձ չէլիսը
յանձնարարական նամակ մը առուած էր Շէրիփ Ալիին
ուղղուած: Ապրիլ 16ի առաւօտը արշայոյսին խումբը
ճամբայ պիտի իյնար: Նոյն գիշերը դաւադրութեան մը
լուրը վայրկեան մը վարանքի մէջ ձգեց տղաքը: Մը-
գէյիր գիւղէն տարիքաւոր տրիւղ մը՝ Ապու Շըպլին
անունով, կէս զիշերին կուզայ տեղեկացնելու, որ շըր-
ջակայ գիւղերէն տրիւղ երիտասարդներ կը հաւաքուին

գիշերանց, խումբին ճամբան կտրելու, բոլորը սպանանելու և զենքերը աւարի տալու համար. այդ զաւադորութիւնը Ապու Շըպիին իմացած էր իր տղոց էն, ու բռնք հրաւիրուած էին մասնակցելու գաւաղրութեան:

Խումբին զեկավարները կարճ խորհրդակցութենէ մը յետոյ, կ'որոշեն ամեն վտանգի յանձնառու ըլլալ ու ճամբայ ելլել: Անկարելի էր այլեւս ետ զառնալ Դամակոս, Ճէպէլ Տրիւզը նոյնապէս ապահովութիւն չէր ներշնչէր, անսպատն էր որ պիտի վճռէր խումբին քաղզը, ու բարեմիտ Ապու Շըպին կանչուելով անոր կը պատասխանուէր՝ զացէք ըսէ՞ք ձերիններուն, որ հրամմեն, մենք արդէն մեռած ենք:

Առաւօտ գեռ արեւը չ'ծագած Ուրֆացիներու խումբը ճամբայ կ'իյնար, առաջնորդ ունենալով Ապու Ֆարանան անունով ծեր բայց քաջառողջ տրիւզ մը: Դարանկալ յարձակման մը զիմազրելու համար բոլոր միջոցները ձեռք առնուած էին. չորսական հոգի երկու թեւի վրայ յառաջապահներ խումբէն քառորդ ժամ առջեւէն կը խուզարկէին շրջականները: Յետնապահներ նոյնապէս կ'ապահովէին խումբին կանակը: Մէկ ժամ ճամբորդութիւնը անվտանգ կ'անցնէր, բայց արգէն մօտեցած էր բլուրներու այն շարքը որ Ճէպէլ Տրիւզը կը բաժնէ անապատէն: Խումբին առաջապահները կը նշմարեն որ բլուրներէն ամենէն բարձրը բռնուած է տրիւզներէն: Խումբի ցրուած ուժերը իրար մօտ կուզան, կ'որոշուի գարանակալներու վրայ տպաւորութիւն ձգելու համար նախայարձակ ըլլալ, բայց միեւնոյն ժամանակ շեղիլ ճամբան ու խուսափիլ ճակատ ճակտի կոռուէ մը:

Խումբը երեք թեւի բաժնուած ուժեղ համազարկ մը կը բանար աննապատակ և ամեն ուղղութեամբ. 50 հրացաններու որոտը կը թնդացնէր շրջականները. հեռուէն

լոյն. Պատերազմի քուրքական պատճեններու հաջողական առաջնորդությունը գոյացնելու համար այս պատճենները



նոյնպէս կը լսուէր հրացաններու որոտ, այսպէս ամբողջ մէկ ժամ խումբը կրակելով կը յառաջանար ու կը յաջողէր անցնիլ վտանգաւոր շրջանը. այժմ անոր առջեւ կը տարածուէր անեզր եւ ամայի անապատը: Խումբը կը ճամբրորդէր հետիոտն. երեք ուղարկ կը կըրէին ուտելիքի և ջուրի պաշարը. հիւանդ երիտասարդ մը՝ Գարակիւլենց Պետօն, կապուած էր ուղարի մը վրայ, ուզա մը նոյնպէս յատկացուած էր կնոջ մը՝ տիկին Դանիէլեանի և օր. Ովսաննա Թիթօսանի. վերջինը Ուրփայի կոփւներէն ազատուած:

Գարնան օդը կ'օգնէր ճամբրորդութեան ու հակառակ արեւի շեշտակի շողերուն տաքը նեղացուցիչ չէր, միակ մտահոգիչ պարագան ջուրի խնդիրն էր խումբին հաշմար, ու արդէն ճամբրորդութեան մինչեւ վախճանին ճամբռու ապահովութիւնէ աւելի ջուրի մղձաւանցն էր որ տանջեց խումբը:

Իրիկուն էր արդէն. խումբը 12 ժամ քայլած էր անընդհատ. ու տակաւին ոչ մէկ վրան, ոչ մէկ բնակիչ չէր երեցած աւազններուն մէջ. Ջուրի տիկերը դատարկուած էին, ու հակառակ առաջնորդ տիւրզիի հաւասարիքներուն, իրիկունը իջնւանած էին անջրդի վայր մը, յոդնած, ծարաւի, անստոյդ առտուան մը սպասելու համար:

Ճէպէլ Տրիւզէն հաւաստած էին որ Շէրիֆի առաջին կայանը ութը ժամ այն կողմէ կը գտնուի. Նախապէս զրկուած հայ պատուիրակն ալ այդպէս հաւաստած էր, բայց երբ յաջորդ կէսօրին խումբը կը հասնէր կայանը, ոչ ոք չէր գտնէր այնեղ, յայտնի էր որ Շէրիֆը մեկնած էր այնտեղէն ով զիտէ որ անորոշողութեամբ: Բարեկաղզաբար ջուր կար այնտեղ ու խումբը կը յագեցնէր իր ծարաւը:

Ճամբրորդութեան երկրորդ առաւօաը խումբը կազ-

դուրուած կրկին ճամբայ կ'իյնար։ Հիւանդ Պետօն մաս համերձ ըլլալուն ինքն իսկ կը խնդրէր ձգել զինք ու հեռանալ։ տղաքը քար դրած իրենց սրտին, արցունքը աշքերնուն, ձգելով զայն ջուրին մօտ կը հեռանային, նոյնիսկ մտածողներ կային որ լաւագոյն պիտի ըլլաշ կապար մը տալ անոր սրտին, աւելորդ չարչարանքներէ ազատելու համար զայն։ Բարեբաղդութիւն մը կը լար որ այս մտածումը գործազրութեան չէր դրուեր, որովհետեւ, պատերազմէն յետոյ երբ խումբի անդամներէն մէկ մասը վերադարձաւ Դամասկոս, զարմանքվ այնտեղ կը գտնէր Գարակիւլենց Պետօն։ Հրաշք մըն էր անոր ապաքինումն ու ազատումը՝ խումբի հեռանալէն երկու ժամ վերջ վրանաբնակ պէտէվիներ իշեւանած են ջուրին մօտ, պառաւ կին մը իր քով առած է հիւանդ Պետօն ու զարմանելով զայն պատած ստոյգ մահէ մը։

Շէրիփ Ալին գանելու փնտռատուքը երկրորդ օրն այ զուր կ'անցնէր, իրիկուան դէմ խումբը կը հանդիպէր վրանաբնակ Սէյրան աշիրէթին։ անապատային սովորութեան համեմատ խումբէն երեք հոգի ընծաներով միասին կը ներկայանար աշիրէթի շէյխին, խնդրելով անկէ ասպնջականութիւն։ Ցեղապետը սիրով կ'ընդունէր խումբի ներկայացուցիչները, ու կը հրաւիրէր բոլորը ցրուիլ վրաններու մէջ, բայց տղաքը նախամեծար կը համարէին մնալ միասին ու քիչ մը հեռու վըրաններէն, Սէյրան ցեղը լաւ համբաւ չունէր ու խոհեմութիւն էր պատրաստ գտնուիլ ամեն պատահականութեան դէմ։

Առաւօտ շատ կանուխ խումբը ճամբայ կ'իյնար իշեն հետ առած վրանաբնակներէն առաջնորդ մը։ Երկու ժամուան առաջացումէ մը յետոյ խումբին առաջապահները կը նշմարէին հեռուէն երեւցող բազմութիւն

մը, անմիջապէս կանգ կ'առնէր խումբը ու տղաքը զիրք կը բռնէին աւազի թումբերու ետեւ, նոյն շարժումները ցոյց կուտար նաև զիմացէն երեւցող խումբը, ու ահա անապատը շարժման մէջ կը գնէր իր անդիր օրէնքները: Խումբին ընկերացող նոր առաջնորդ պէտէվին՝ իր ուղտին վրայ առնելով տղոցմէն մէկը առաջ կ'անցնէր զիմացի խումբին ուղղութեամբ, զիմացէն եւս միաժամանակ հեծեալ մը ճամբայ կ'իյնար հայ տղոց ուղղութեամբ, երկու կողմէն իրար մօտեցող բանագնացները իրենց ուղտերը կը քշէին զիկ զակ, անապատի բանակցութեան օրէնքն է այդ, այլապէս շիտակ առաջանալու պարագային գնդակի՝ կը բանուէր բանագնացը՝ բարեկամ ըլլար թէ թշնամի: Անապատի այս բանակցութեան հետեւանքը այն կըլլայ որ եթէ իրար հանդիպող խումբերը բարեկամ են, բանագնացները մէկ մէկ զէնք կը նետեն օդին ու խումբերը անմիջապէս կը շարժուին առաջ ու կը միանան, իսկ եթէ թշնամի ուժեր են իրար, բանագնացները ետ կը զանան առանց զէնք արձակելու, այդ ողարագային բանակցողները տեղ հասնելէ վերջ կամ կոիւը կ'սկսի և կամ իւրաքանչյւրը կը շեղէ իր ճամբան կոռւէ խուսափելու համար:

Խումբին բանագնացները երբ կը հասնէին զիմացէն եկողներուն, շուտավ լսելի կըլլայ զէնքի երկու հարուսած, տղաքը վեր կը բարձրանան իրենց զիրքերէն, խումբերը կը մօտենան իրար, պարզուած էր որ զիմացէն եկողը՝ ինքը Շէրիֆ Ալին է իր խումբով, հայ տղաքը անմիջապէս շարքի կը կենան ու երբ կը մօտենայ Շէրիֆը կ'սկսին հրացան արձակել օդին ու երպել: Շէրիֆ Ալին սիրով կը բարեւէ խումբը, ու կը հրաւիրէ հետեւիլ իրեն. իջնելու համար երեք ժամ անդին գտնուող կայանը:

Ուրախութիւնը սահման չունի հայ տղոց մօտ, յոդ-
նութիւն ու տառապանք չքացած են վայրկեանապէս։
Կը թուի բոլորին որ ալ գերջնականապէս ազատուած են
թրքական մղձաւանջէն։ Մինչեւ կայան երեք ժամ ճամ-
բան պարելով և երգելով կը կարեն խումբի աղաքու։
Անապատին մէջ որտեղ բաւականաչափ ջուր կը գտնը-
ւի, այնտեղ լուսագոյն կայանն է ճամբորդող խումբի
մը համար, ու Շէրիֆին գտած տեղը այդ ուղղութեամբ
երկու խումբերու պահանջը կարող էր բաւարարել եր-
կար տաեն։

Կայան հասնելու յաջորդ օրը մեծ խումբով մը Ա-
գապայէն կը հասնէր նաև Դամասկոսի ծանօթ աղ-
գայնական Պարուտին։ Հարիւրաւոր ուղտեր
բեոցած էին՝ բրինձով, շաքարով, ալիւրով և փամփուշ-
տով։ Շէրիֆ Ալին կը կարգադրէր որ հայերու խումբը
ամեն օր ստանայ՝ մէկական պարկ շաքար, ալիւր եւ
բրինձ, իսկ փամփուշտը այնքան առատ էր որ մինչև
իրիկուն աղաքը զբաղուած էին նշանառութեամբ։ Ա-
մեն օր Շէրիֆին այցելող խումբին պատուիրակները
կը խնդրէին անկից որ ուղտեր և առաջնորդներ տայ
իրենց Ագապա մեկնելու համար, Շէրիֆ Ալին կը
ձգձգէր շարունակ ու կ'աշխատէր համոզել աղաքը որ
խումբը մնայ իրեն մօտ ու մասնակցի թուրքերուն դէմ
պատրաստուելիք կոիւներուն, բայց խումբին առաջ-
նորդները իրենց նպատակ դրած ըլլալով կապ գտնել
արտասահմանի հետ ու ճամբայ մը սահզծել բազմաթիւ
հայեր աղատելու համար։ Կը պատասխանէին որ կ'ու-
զեն հասնիլ Ագապա, անկից երթալ միանալու համար
կովկասի հայկական բանակին։ Տասնեւհինգ օրուան
երկար հանգիստէ մը յետոյ խումբը կրկին ճամբայ
կ'իյնար զէպի Ագապա, Շէրիֆը քանի մը ուղտապահ-
ներ տրամադրած էր խումբին, արիւզ Ապու Ֆարհանը

Նոյնպէս կ'ընկերակցէր անոնց :

Եւրիփի մարդոց ընկերակցութիւնը և անապատին մէջ հաստատուած կայաններու գոյութիւնը ապահովցուած էր այլեւս խումբը ճամբորդութեան մասին, անապատի մասին ոչ մէկը գաղափար չուներ ու անոր խափուսիկ երեւոյթներն ու պատճառելիք յուսախարութիւնները ոչ ոք չէր պատկերացուցած : Տաժանելի ու զմուարին ողիսական մըն էր որ կ'սկսէր խումբին համար, առաջին կայաննէն անդին : Եւրիփ Ալիին քողէն մէկ օր այնկողմ պէտք էր ըլլար Եւրիփ էլ Զէյնի կայանը, բայց արդէն խումբը երկու օր անընդհատ ճամբայ կը կարէր առանց կայանի հանդիպելու . ջուրի պաշարը սպառուած էր արդէն, ու առաջնորդները ամեն վայրկեան կը վստահեցնէին որ կէս ժամ անդին ջուր կայ, բայց պէտէվիին կէս ժամը մէկ օր կը նըշանակէ անապատին մէջ ու երկու օր առանց ջուրի մընալէ նեղուիլը զարմանալի կը թուի անոնց :

Երրորդ օրուան առաւօտը թնդանօթի խուլ ձայներ կը լսուին, խումբին առաջնորդները ստիպուած կը փոխեն իրենց ճամբան, ենթազրելով որ բռնուած ուղղութիւնը զէպի կոռու ճակատ կը տանի : Ճամբայի այս շեղումը բարեբազզութիւն մը կըլլայ խումբին համար, որովհետեւ կէսօրուան մօտ կը հանդիպին ջուրի փոքրիկ լճակի մը : Խումբը հասած էր այն վիճակին որ կէս ժամուան ջուրի ուշացում մը՝ բոլորն ալ մեռուած պիտի ըլլային ծարաւէ : Գիշերուան մը հանդիսաէն յետոյ, հետեւեալ առաւօտ խումբը կը տառամսէր շարունակելու իր ճամբան, երեք օր քաշած էին արդէն ու ոչ մէկ կայան չէր երեւար առակաւին, առաջնորդ պէտէվիինները իրենք ալ շուարած էին ու կը վիճէին իրար հետ իրենց բռնելիք ուղղութեան մասին, անոնցմէ մէկը զիշերը աստղերու քննութեամբ գտած ըլլալ կը

կարծէր կայան առաջնորդուելիք ուղղութիւնը . բայց
խումբին մէջ յուսահատութիւն ինկած էր արդէն , ա-
մեն մարդ կը մտաքերէր երէկուան վիճակը ու չէր-
կրնար որոշում մը տալ : Երկար խորհրդակցութենէ յե-
տոյ , խումբը կը բաժնուէր երկու մասի , մէկ մասը
կ'ուզէր ետ դառնալ՝ ձէպէլ Տրիւզ , մտածելով որ գէպի-
անապատ ճամբայի շարունակութիւնը ստոյդ մահ կը
տանի , իսկ միւս մասը կ'որոշէր շարունակել ճամբան-
մահուան իսկ գնով : Յուզիչ կըլար խումբին երկու
մասերու բաժանումը , ժամէ մը հեռացող մասը կը կոր-
սուէր արդէն հորիզոնէն , իսկ անոնք որ ետ պիտի դառ-
նային պատրաստութիւն կը տեսնէին ճամբայ իյնալու ,
այս պահուն ահա առանձին ուղտի մը վրայ նստած-
պէտէվի մը կը մօտենայ խումբին , ծեր մարդ մը , ա-
րեւէն այրած սեւ երեսներով ու երկար մազերով : Տը-
ղաքը անմիջապէս կը շրջապատեն զայն , տեղեկութիւն-
ուզելով Շէրիֆէն , հրաշքի մը պէս յայտնուող պէտէ-
վին կը պատասխանէ որ երկու ժամ անդին կը գտնուի
Շէրիֆ Զէյնին կայանը . մարդուն բարի արտաքինն
ու խօսքերը վստահութիւն կը ներշնչեն տղոց , ու
խումբը ճամբայ կ'իյնայ կրկին գէպի առաջ՝ փրխանակ-
ետ դառնալու :

Այժմ արդէն երկու խումբեր են որ առանց իրարմէ-
տեղեկութիւն ունենալու , իրարմէ քանի մը ժամ հեռա-
ւորութեան վրայ կը շարունակեն իրենց ճամբան :

Առաջին խումբը իրիկուան մօտ կը համնի Շէրիֆ
Զէյնի կայանը : Շէրիֆ էլ Զէյն պատիւներով կ'ըն-
դունի հայ տղաքը , անոր մետաքսեայ վրանին մէջ
խումբին ներկայացուցիչները կը նկատեն երիտասարդ
մը , արարական հագուստով , բայց իր աշքերը կը ժատ-
նեն անոր օտարական մը ըլլալը . քիչ վերջ օտարակա-
նը՝ որ Գնդապետ Լօրէնսն էր կուգայ խումբին մօտ ,

կը հետաքրքրուի անոնց վիճակով ու տեղեկութիւններ կը հարցնէ Դամասկոսի մասին։

Կէս զիշերին խումբը նոր առաջնորդ պէտէվիի մը ընկերակցութեամբ ճամբայ կ'իյնայ՝ չ'լուսցած երկաթուղիի գիծը անցնելու համար։ Հմուտ առաջնորդը ասաղերուն նայելով կը յաջողի հասնիլ երկու կայարաններու մէջաւեղ, խումբը ապահով կ'անցնէր գիծը, յոզնութիւնը շորս ժամուան վազքով ճամբորգութենէ մը յետոյ, կ'ստիպէր տղոց քիչ մը հանգստանալ, բայց հազիւ երկնցած աւագներու վրայ, յանկարծ թնդանօթի ոռոմբ մը կը պայթէր իրենց մօտ, թրքական զիրքերը նկատած էին խաւարին մէջ շարժումներ և ուժեղ թնդանօթի ու զնդացիրի կրակ բացած խումբին ուզգութեամբ, բարեբազզաբար առաջին կրակը ոչ ոքի չի հանդիպիր ու խումբը կը յաջողի հեռանալ անվետանգ։ Երկու ժամ վերջ սքանչելի ովասիս մը կը յայտնուի անապատին մէջ, փոքրիկ բլուրներ, կանանչ ու ծաղկաւէտ, արմաւենիի ծառեր, ջուր եւ ոչխարի հօտեր, տղաքը չեն հաւատար իրենց աչքերուն։ Հովիւները կը յայտնեն որ ովասիսի ծայրը ժամ մը անդին Շէրիֆին կայաննէ, տղաքը կ'որոշեն շարունակել ճամբան և հոն հանգստանալ, առաջնորդ պէտէվիները որ ճամբու ընթացքին աւելնալով տասի բարձրացած էին, կը յամառին ու չեն ուզեր առաջ երթալ, անոնք կ'ուղեն մնալ հովիւներու մօտ ու խումբն ալ պահել իրենց մօտ։ Վէճ մը կը ծագի այս պատճառաւ խումբի տղոց ու պէտէվիներու միջեւ, հետզհետէ վէճը այնքան կը սաստկանայ որ երկու կողմէն գէնքերը իրենց ուսերէն վար կ'առնեն, վայրկեանի ճարպիկութեամբ մը տղոց մէն մաս մը զիրք կը բռնեն բլուրի կողին, բարեբազդաբար պէտէվի առաջնորդները տեղի կուտան ու խումբը կրկին կը շարժի առաջ։ Ժամ մը վերջ անոնք ար-

Դէն հասած են անապատի երրորդ կայանը:

Յաջորդ օրուան ճամբորգութիւնը կ'անցնի բլուր-ներու շարքի մը վրայէն, նախ ծառազարդ ու կանանչ, ապա լերկ ու քարքարոտ. սակայն կէսօրը չ'անցած խումբր կրկի՞ կը հասնի անապատ, այստեղ է որ կըս-կսի ճամբորգութեան ամենատաժանելի մասը: Ճաք ո-ղը կը դառնայ նեղիչ ու անտանելի, ջուրի կաթիլ ան-գամ գտնելու յոյս չեն ներշնչեր առաջնորդները, քա-նիցս տղաքը կը խաբուին հեռուն արեւին տակ շողա-ցող աւազները փոքրիկ լճակներ կարծելով: Երրորդ կայանէն յետոյ երեք օր կը տեսէ խումբին թափառու-մը, շատեր ծարաւէ ու յոգնութենէ քալելու անկարող յուսահատ կ'իյնան աւազին վրայ, քանի մը հոգի ուղ տերու վրայ երկնցած կէս անզգայ վիճակի մէջ կը շա-րունակեն ճամբան, առանց հրաշքով յայտնուելիք ջու-րի մը մէկ ժամէն խումբը զատապարտւած պիտի ըլլայ ոչնչանալու, սակայն կը կատարուի այդ հրաշքը: Հե-ռուն արածող ուղտերու հօտ մը կ'երեւի, բոլորը ուժ կ'առնեն ու ժամ մը վերջ արդէն փոքրիկ լճակի մը եղերքն են շատեր, այնքան յոգնած ու ծարաւ որ այլ-եւս ուժ չունին մօտենալու լճակին: Առաջնորդ պէտէ-վիները այստեղ ցոյց կուտան մարգկային վերաբեր-մունք, խումբէն քանի մը անձնուէր տղաք իրենց հետ առած աիկով ջուր՝ ետ կը զառնան ճամբան մեացող-ները բերելու, անոնց կը յաջողուի հաւաքել բոլորը, բայց երեք հոգի պակաս էր խումբէն, ուղաերով ու ա-ռաջնորդներով խումբի տղոցմէն երկու հոգի ետ կը զառնան կրկին վնասելու զանոնք, զիշեր է արդէն, տղաքը ժամերով կը վնասուն կորսուածները, հրացան կ'արձակեն պատասխան ստանալու համար. սակայն անօգուտ: Սրտի կսկիծով խումբը կը շարունակէ իր ճամբան յաջորդ օր ու կը հասնի Մասնի առջեւ՝ ձահ-

վեր փաշայի բանակատեղին:

Խումբին երկրորդ մասը որ ետ դառնալու դիտու-
մով բամբուած էր և սակայն կրկին շարունակած իր.
ճամբան, երրորդ կայանէն տաղին նոյն զարհութելի.
կացութեան մատնուած էր ինչպէս տուաջին խումբը:
Երեք օր ծարաւ մեալէ յետոյ, անոնք փոռւած են զգա-
յացիրկ աւագներուն վրայ՝ սպասելով մահուան որ պի-
տի զար վերջ տալու իրենց ատաւապանքներուն. տուաջ-
նորդ պէտէվին, սքանչելի և յանդուգն ծերունի մը խղ-
ճահարելով անոնց վիճակին, մահը աչք տռած, զիշերով:
կը մօտենայ վեց ժամ անդին գտնուող երկաթուղիք.
կայարանի մը՝ որը պաշտպանութեան տակ կը գտնուէր.
թուրք զինուորներու, ու այնտեղէն կը յաջողի տիկ.
մը ջուր յեցուցած վերապանալու Առանց այս մարդու
անձնուիրութեան, խումբի լուլոր տղաքը զատապար-
տուած պիտի ըլլային անխուսափելի մահուան:

Առաջին խումբը երկու օր մեալէ վերջ ձահճէր փա-
շայի մօտ տուած կը շարժուէր ու օր մը վերջ կը հաս-
նէր Ֆէյսալի բանակատեղին: Իրաքի այժմու թագա-
ւորը սիրալիիր ընդունելութիւն մը ցոյց կուտար խում-
բի ազոց, ամեն օր զանոնք հրաւիրելով իրեն վրանը ու
խօսելով պատերազմի ու հայ և արար ժողովուրդներու.
մատնուած կացութեան շուրջ:

Երեք օր մեալէ յետոյ Ֆէյսալի մօտ, խումբը կը.
շարունակու իր ճամբան, ու հինգ օր յետոյ ապահովէ
կը հասնէր Ագապա՝ Կարմիր ծովու եզերքը: Քանի մը
օր վերջ կը հասնէր նաև երկրորդ խումբը: Բարձր ար-
մաւենիներու շուքին տակ, ծովու եզերքին ամրողչ
տասն եւ հինգ օր տղաքը իրենց երեք շաբաթուան,
տանջալից ճամբորդութեան հանդիսացը կ'առնէին: Յով-
հաննէս անունով Մարաշի մը՝ Բարեգործականի ներ-
կայացուցիչ, տեղեկութիւններ կուղար, խումբին, ար-

տասահմանի կեանքին շուրջ։ Տղաքը խանդավառութեամբ կը լսէին հայկական լէգէոնի մը կազմութիւնը Կիպրոսի մէջ ու կ'որոշէին զինուորազրուիլ։ Ֆրանսական զինուորական առաքելութեան ներկայացուցչութեան մօտ ստորագրելով կամաւորութեան պայմանագրեր, տղաքը բոլորը մէկ նաւ կը նստէին դէպի Սուէզ։

Երեք օրուան ծովու ճամբորդութենէ մը յետոյ հասնելով Սուէզ, խումբի ճամբորդութիւնը կազմակերպող տղաքը երկար տեղեկազիր մը կը զրկէին Գանձիքէի Ազգային Միութեան, պարզելով իրենց ճամբորդութեան նպատակն ու բոլոր այն կարելիութիւնները որոնցմով հնարաւոր պիտի գատնար բազմաթիւ հայերու ազատումը իրենց զացած ճամբայզվ։ Տեղեկազիր մը կը զրկուէր նաև Դաշնակցութեան Եպիպառոսի Կեղարոնական Կօմիտէին, պարզելով բոլոր այն աշխատանքները որոնք կատարուած էին այս ճամբորդութիւնը զըլուխ բերելու համար, ու այն անհրաժեշտութիւնը, որը պէտք է մղէ կուսակցութիւնը ուժ տալու Թուրքիոյ տարազիր հայութեան հետ կապ ստեղծելու գործին։

Դիմումները իրենց արգիւնքը կուտային շուտով, ու Եպիպառոսի Ազգային Միութիւնը Ապահի առաքելութիւնը կը զրկէր Ազապա, ազատագրումի գործը կազմակերպելու համար։

Յուլիսի սկիզբը սահմանը անցնող Ուրֆացիներու այս խումբը Փորթ Սահմէն նաւ նստելով կը մեկնէր Կիպրոս՝ միանալու համար Հայկական Լէգէոնին։

* *

Առանց վարանումի եւ հպարտութեամբ Ուրֆացի 1920ի դէպիքերը կարելի է համարել երկրորդ հերոսամարտ մը։ 1915ի փառայեղ հերոսամարտէն յետոյ երկ-

Դորդ այս անակնկալ գէպքերը փառքի նոր դափնի մը
կ'աւելցնեն Աւրֆացի հայուն ճակտին, համազգային
չափանիշով եւս բարձրացնելով հայ ցեղի մարտական
արժանիքը:

Ի՞նդհանուր պատերազմի վերջաւորութեան, երբ
անզիթական բանակի յառաջապահները կը տեղաւորուէ-
ին Աւրֆայի մէջ, Աւրֆացի հայուն առաջին մտածումը
կըլլար անմիջապէս հայրենիք մեկնիլ, համրուրել հայ-
րենի հոգն ու նահատակներու աճիւնները, շէնցնել պա-
պենական օճախները ու ազատիլ օտարութեան դառն
ապրումներէն: Ու ահա քանի մը ամսուան կարձ մի-
ջոցի մը ընթացքին երեք հազարէ աւելի Աւրֆացիներ
ամեն կողմէ կը հասնէին Աւրֆա ու կը աեղաւորուէին
քանդուած թաղամասին մէջ:

Թուրքիոյ պարտութեան լուրերը հասնելուն շրջա-
կաներէն եւ թուրքերու մօտէն սառւար թուով որբեր
ու այրիներ ապաստանած էին արգէն հայ թաղը, ո-
րոնց կարեւոր մէկ մասը էրզրումցիներ էին: Ահաբեկ-
ման գէպք մը այս բազմութիւնը խռովքի մասնած էր,
բայց արգէն շուտով հասած էին անզիթացի զինուորներ
ու ապահոված այս խլեակները: Ահաբեկուած էր Սար-
դիս էքմէքնիեան (Շաքիր) անունով ծանօթ մատնիչ
մը, որը 1915ի Հերոսամարտէն յետոյ անլուր չարիքներ
էր հասցուցած հազարաւորներու: Ահաբեկիչը՝ Միսաք
Մելքոնեան՝ դաշնակցական երիտասարդ մը, որ պատե-
րազմի ընթացքին մնացած էր Աւրֆայի շրջականները՝
Լազկի Օսմանի խումբին հետ, Շաքիրին հանդիպած էր
Աւրֆայի եկեղեցիին շրջաբակը 1918 դեկտ. 18ի իրի-
կունը, զաւանանը նախազգալով իր հետապնդումը մը-
տած էր եկեղեցի պահուելու համար, ահաբեկիչը հասած
էր ետեւէն շուտով և կնունքի աւագանին առջեւ խոշոր
դաշոյնով մը բզիկ բզիկ ըրած անոր մարմինը: Դէպքը

դեռ հետեւանք չունեցած փոխուած էր քաղաքին իշխանութիւնը ու հետապնդումը վերջ գտած :

Զինագաղաքէն յետոյ կ'սպաննուի նաև գերմանացի Մ . էքարտը . Ուրֆայէն փախստական Պոլսոյ մէջ ձանչցուելով կը ձերբակալուի անզլիացիներու կողմէ . սակայն կը յաջողի փախչիլ . ու երբ կը փորձէ անցնիլ պուրկարական սահմանը , թուրք սահմանապահ զինու որներու կողմէ կ'սպաննուի :

Եռուն աշխատանք մը կ'սկսի շուտով Ուրֆայի մէջ . կը կազմուի Ազգային Միութիւն մը : Պոլսոյ Խնամատարութիւնը ներկայացուցիչ մը կը զրկէ Ուրֆայի շըրջանը օգնութեան գործը կազմակերպելու համար : Նըմաստամատոյցը որբանոցներ կը բանայ որոնց մէջ կը պատսպարուին հազարէ աւելի որբեր : Երեք բժիշկներ՝ Միրզա Քէթէնճեան , Արմենակ Ազուհայաթեան և Յակոբ Պէշիեան , յաջորդաբար կը վարեն Ազգային Միութեան գործերը : Խնամատարութեան լիազօր՝ Տօք . Քէթէնճեան կը վերարանայ Գերմանուկան գորգի գործարանը , հարիւրաւոր այրիներ աշխատանք կ'ունենանայնակեզ : Կը կազմուի Դաշնակցութեան Ուրֆայի կօմիտէն , իրեն կողքին կարմիր Խաչն ու Երիտասարդաց Միութիւնը : Վերջինը կը կազմակերպէ լսարաններ եւ ներկայացումներ : Կիրակի օրերը տեղի կ'ունենայ նաև ժամերդութիւն . կը վերարացուի նաև Բողոքականներու ժողովարանը : Նախակրթարաններ կը բացուին բոլորովին ձրի . թուրքացն մօտէն հաւաքուած տղոց համար : Կեանքը կրկին կը խլրտի այս կերպով աւերակներու տակէն : Երեսուն հազար հայութիւն պարունակող թաղամասին մէջ այժմ միայն չորս հազար հայութիւն է որ կ'ապրի , սակայն երէկը մոոցուած է կարծես , ու ամեն մարդ վերաշինելու խոլ տենդով մը բըռնուած :

Ամուսնութեան համաճարակ մըն է ինկած վերա-
դարձողներու մօտ, կարճ ժամանակէն երդիքի մը տակ
իրենց օճախն են կազմած հազարաւոր երիտասարդներ։
Անգլիացիներու ներկայութիւնը յաւիտենական անդոր-
րութեան մը պատրանքը ներշնչած էր հայութեան,
այդ պատճառաւ, երբ որ մը անոնց քաշուելու լուրը
կը տարածուէր, խուճապ մը կ'իյնար ժողովուրդին մէջ։
շատեր պատրաստութիւն կը տեսնեն մեկնելու Ուրֆա-
յէն, Աղջային Միութիւնը Հալէպ կը հեռազրէ՝ պար-
զելով ստեղծուած կացութիւնը։ Բարերազդարար անգ-
լիացիներու մեկնելէն երկու ժամ վերջ կը յայտնուին
փրանսական ուժերը, ու ժողովուրդը կը հանդարափ իր
յուղումէն։

Ֆրանսական ուժերը կը բազկանան 500 զինուոր-
ներէ, մեծ մասամբ ալճերիացի, սակայն ընտիր սպա-
յակոյտով մը՝ հրամանատար Հօսէի զլխաւորութեամբ։

Հազիւ տարի մը կը տեսէ անդորրի վիճակ քաղաքին
մէջ, քէմալական շարժման ալիքները կը հասնին մին-
չե Ուրֆա ու քաղաքը կը պահեն շարունակական խը-
ռովեալ վիճակի մէջ, 1919ի վերջերը և 1920ի սկիզբ-
ները, քանիցս կը գոցուին շուկաները, ժողովուրդը
յանկարծակի իրարանցումէ մը կ'ապաստանի թաղերը,
թուրքերը նոյնպէս ենթակայ են նոյն վիճակին։ Օր
մըն ալ լուր կը տարածուի որ թուրք ժանաւարմայի հը-
րամանատար Հիւսէյին Սայիպ՝ քաղաքապետական ա-
նասնարոյժին ու ուրիշ երեւելիներու հետ հեռացած է
Աէվէրէկի ուղղութեամբ։ Քաղաքին կառավարիչը՝ Ալի
Ռիզա ձեւական տեղեկագիր մը կը ներկայացնէ ֆը-
րանսացիներուն, որոնք տեսակ մը հանդիսատեսի դե-
րին մէջ են կարծես ու կը գոհանան, պահակախումբեր
պատցնելով քաղաքի վողոցներուն եւ շուկաներուն
մէջ։

Փետրուարի սկիզբը լուր կը տարածուի որ Ուրֆա
յի շրջակայի աշխրէթները պիտի յարձակին քաղաքին
վրայ, շուկներ կը լուսին Տիգրանակերտէն գալիք
թուրք զինուորներու մասին. մթնոլորտը խռովութիւն
և կու կը բուրքը կարծես: Հայ Ազգային Միութիւնը
կը դիմէ Քրանսական հրամանատարութեան՝ զէնք պա-
հանջելով ինքնապաշտպանութեան համար: Թրանսա-
ցիք կը պատասխանեն որ հազիւ իրենց կը բաւէ ու-
նեցած զէնքերնին: Կրկին Դաշնակցութիւնը կ'իշնէ
հրապարակ, ինքնապաշտպանութեան միջոցներ ստեղ-
ծելու համար: կ'ընտրուի զինուորական մարմին մը,
Ազգ: Միութիւնը անոր տրամադրութեան տակ կը դնէ
100 օսմ. ոսկիի գումար մը: բացափիկ հանգանակու-
թեամբ կարեւոր գումար մը եւս կը գոյանայ, հապճեալ
աշխատանք մը կ'սկսի զէնք ու փամփուշտ ձեռք ձը-
գելու համար: Շնորհիւ նուիրուած աշխատանքներու
մէկ շաբաթուան ընթացքին կարելի կըլլայ հարիւրէ
աւելի զէնք մտացնել հայ թաղը: Թաղային զիրքեր կը
պատրաստուին, ինքնապաշտպանութեան յատակագիծ
մը կը մշակուի, մօտաւոր կերպով նման 1915ի հերո-
սամարտին գործադրուած յատակագծին:

Աւերակ տուները աւելի անսոփիկ դարձուցած են
հայ թաղը, կոռուզ ուժեր նոյնակէս բաւարար են, զին-
ուորութենէ վերագարձած երիտասարդներ են մեծ մա-
սամբ, վարժ զէնքի ու վրէժի զգացումը ուժեղ իրենց
հոգիներուն մէջ:

1920 Փետր. 7ի առաւօտը լուր կը տարածուի որ
միլլի ուժերը հասած են Ուրֆայէն երկու ժամ հեռու
գտնուող Գարա Քէօփրիւ կոչուած զիւզը: Հայեր ոկր-
գուշանան շուկայ իջնելէ. զինուորական մարմինը բըռ-
նել կուտայ բոլոր թաղային զիրքերը: Թաղաքէն դուրս
գանուող Միլէթ խանէն շուտով հայ թաղ կը փոխադ-

րուին բազմաթիւ որբեւայրի կիներ ու ընտանիքներ։ Նպաստամատոյցի որբերէն եւս 500 տղաքներ որոնք ֆրանսական բանակատեղիին կռնակը գտնուող ամերիկեան նոր շնչնքերուն մէջ կը գտնուին, նոյնպէս շուտով կը փոխադրուին հայ թաղը։ Քաղաքին թուրք կառավարիչը՝ Ալի Ռիզա բանակցութեան մէջ է ֆրանսական հրամանատարութեան և միլլի ուժերուն միջեւ։ Թուրքի յատուկ վարպետութեամբ, այս քէմալյականը մինչեւ վերջին վայրկեանը կը յաջողի խաբել զինուորական իշխանութիւնը, ամեն զիւրութիւն ընծայելով քէմալյական ուժերուն որ տեղաւորուին քաղաքին մէջ։ Այս զաղանը ծրագրած էր նաև հայ զեկավարութիւնը ծուղակի մէջ ձգել, սակայն ճակատագրի մէկ անտպասիլի խաղով չէր յաջողած իր ծրագրին մէջ։ Անիկամիլլի ուժերուն ժամանելէն յաջորդ օրը՝ վեար։ 8ին ժողովի հրաւիրած էր քսանէ աւելի հայ զեկավարներ, խորհրդակցելու համար քաղաքի անդորրութեան վերաբերող խնդիրներու շուրջ։ Նոյն առաւօտը կանուխ Տօք, Քէթէնճեանի բնակարանը հաւաքուած էին արդէն հըրաւիրուած հայերը ու շուտով պիտի իջնէին թուրքերու մատ, խորհրդակցութեան ներկայ ըլլալու համար։

Հակառակ անցեալի դառն փորձերու ոչ ոքի մաքէն չէր անցած, որ զո՞ւ պիտի երթան կազմակերպուած զաւադրութեան մը, հաւատքը ուժեղ էր ֆրանսական ուժերուն վրայ, մարզիկ չէին ուղեր մտածել անգամ որ թուրքեր պիտի համարձակին յարձակիլ յաղթական ուժերու վրայ։ Այն պահուն ճիշտ երբ հաւաքուած զեկավարները ճամբայ պիտի իյնան, փոքրիկ թուրք տըզայ մը Քէթէնճեաններու զուոը զարնելով, տոմսակ մը կը յանձնէ ու կը փախչի շուտով։ Ցոմսակը գրուած էր թուրքերէն։ Երկու կարճ տողերու մէջ զրութիւնը կ'զգուշացնէր հայ երեւելիները երթալու թուրքերու

ժամադրութեան։ Առանց ոեւէ բացատրութեան տոմսաւ կը ստորագրուած էր՝ պիր վաթանփէրվէր արդատաւ շը։ Կարճ խորհրդակցութենէ մը յետոյ հաւաքուած զեկավարները կ'որոշէին միայն մէկ հոգի զրկել ժամադրութեան, կ'ենթադրուէր որ մէկ հոգի վերաբերմամբ թուրքերը չ'պիտի ուզէին գործադրել իրենց որոշումը։

Ժողովականներէն՝ պ. Միհրան Հերարդեան վտանքը աչք առած անմիջապէս կը մեկնէր թուրքերու մօտ։ Մէկ ժամ վերջ Հերարդեան իր վերադարձին կը պատմէր որ զի՞նք առաջնորդած են Հայր Արքահամու մըզկիթին ներսը՝ փոքրիկ սեննեակ մը, որտեղ ներկայ եղած են նաև մի քանի թուրք երեւելիներ, բայց թուրքերու բնթացքն ու ժամադրութեան վայրը, այն եղբակացութեան բերած են հայ բանագնացին որ իսկապէս դաւադրութիւն մը կազմակերպուած էր։ Ծիշտ ժամանակին հասած տոմսակը, այս կերպով ազատած էր Ռւրֆայի զեկավարութիւնը աղէտէ մը։ Ո՞վ էր, ի՞նչ շարժառիթներէ մզուած զրուած էր այդ փրկարար տոմսակը, մինչեւ վերջ կարելի չեղաւ ստուգել այս պարագան։

Փետրուար 9ի առաւօտեան ժամը նիշտ 9ին ուժեղ հրացանաձգութիւն մը կ'սկսի թուրք թաղերէն, զընդդակները ուզզուած են ֆրանսական բանակատեղիին ու հայ թաղերուն վրայ։ Ֆրանսական դիրքերը կը զոնըւին հայ թաղէն հեռու, քաղաքէն քառորդ ժամ դուրս Դերմանական և Քաղաքապետական հիւանդանոցներուն մէջ, Մահմուտ Նէտիմի տունը, Շշօենց աան շրջանը մինչեւ նպաստամատոյցի նոր շէնքերն ու Պլունդիի առուակին ու Քիւլէֆլըկի բլուրը բռնուած են ֆրանսացիներու կողմէ։ Հայ թաղին արեւմտեան ծայրամասը գտնուող Թըլֆըտուրի բլուրին մօտ, ամերիկեան միսիօնարութեան շէնքերուն մէջ միայն տասը ֆրան-

սացի զինուորներ կան՝ ալճերացի սէրժանի մը հրամանին ասկ, որը կոռւին երկրորդ օրը կուգայ փոխարինելու ֆրանսացի տեղակալ Մարսըրօն։ Թրանսական դիրքերու այս դասաւորումով հայ թաղը երրեք կրակի տակ չէր իշխար, եթէ թուրքեր չուզէին զործ ունենալ հայերու հետ։ Սակայն առաջին կրակը ուղղակի հայ թաղերուն վրայ բացուած էր։

Հայկական թաղամասը բաժնուած էր հինգ կարևոր շրջաններու, 19 կարեւոր դիրքերով, իւրաքանչիւր շրջանի համար նշանակուած էին շրջանային խմբապետներ, իսկ բոլոր դիրքերը ունէին իրենց առանձին խըմբապետները։ Սամսաղի եւ Պատկ Մէյտանի շրջանը յանձնուած էր՝ Մկրտիչ Մարտիրոսեանի և Յովհ։ Պետրախանեանի Մասմանայի շրջանը՝ Յովսէփ Ալահայտօնեանի և Յովհաննէս Թաշճեանի, Թէֆըտուրը՝ Յովհաննէս Տէր Հայրապետեանի, Մայր Եկեղեցւոյ շրջանը՝ Գրիգոր Դարագաշեանի, իսկ Պուչաղցի Մէյտանի շրջանը՝ Խորին Քիւփէլեանի և Գէորգ Մոնոֆարեանի։ Զինուորական մարմինը կազմուած էր՝ Տօքթ։ Միրզա Քէթէնեանէ, Միհրան Հերարդեանէ, Միհրան Թուրիկեանէ, Միսաք Մելքոնեանէ, Գրիգոր Դարագաշեանէ և Դանիէլ Եռևուովեանէ։ Զինուորական մարմինի անդամները՝ շրջանային խմբապետները բոլորն ալ դաշնակցականներ էին։

Թուրքերու առաջին կրակին հայ թաղերը բոլոր դիրքերէն կը պատասխանէին ուժեղ համազարկով մը։ Կոռւի առաջին վայրկետաններուն հայերը երկու զո՞ն կուտային, Տիգրանակերտցի Սարգիս անունով երիտասարդ մը և Լեւոն Ռումեանը, վերջինը կ'սպանուի Գընանեան դիրքին մէջ, պատնէշին վրայ և ուղղակի հակատէն ստանալով գնդակը։

Կոիւը սկսելէն մէկ ժամ յետոյ թուրքերու կրակը կը

դաղրի հայ թաղի ուղղութեամբ։ Մասմանայի կողմէն թրքական դիրքէ մը ճերմակ դրօշակ մը կը բարձրանայ։ Քիչ վերջ թուրք ժանտարժ մը կը յայտնուի փողոցին մէջ ճեռքը ճերմակ դրօշակ մը բռնած։ Գնաճեան դիրքի տղաքը զայն կ'առաջնորդեն զինուորական կեդրոն, որը հաստատուած էր Պըտիկ Մէյտանը։ Եօթնէզբէրեաններու ընդարձակ մատափին մէջ։ Ժանտարմը նամակ մը բերած էր՝ ստորագրուած միլի ուժերու հրամանատար Նամըգի կողմէ, որը ուրիշ մէկը չէր՝ եթէ ոչ Ուրֆայի նախկին ժանտարմայի հրամանատար։ Հիւսէին Սախպը, այժմ երեսփոխան էնկիւրիի մէջ ու Քէմալի աջ բազուկը։ Թուրք հրամանատարը կը խընդրէր որ հայերը դադրեցնեն թուրք թազերու վրայ բացած իրենց համազարկը, կուրը փրանսացիներու դէմ էր ու հայերը պէտք էր չէզոք մնային դէպեհերու ընթացքին։ Զինուորական մարմինը սպասեցնել կուտաժ նամակաբեր ժանտարմը, պատեհութիւն տալով անոր որ դիտէ բազմաթիւ զինուած հայերու եռուզեոր։

Զինուորական մարմինը կը պատասխանէր Նամըգին, որ հայերը ինքնապաշտպանութենէ ուրիշ ոչինչ չեն ըրած, թուրքերն է որ նախայարձակ եղած են ու պատճառ դարձած քանի մը երիտասարդներու սպանութեան։ Նամակը կ'աւելցնէր որ հայերը որոշած են չէզոք մնալ այս կոուլին մէջ, բայց երբեք թոյլ չ'պիտի տան որ բռնաբարուի իրենց չէզոքութիւնը։

Այս նամակին անմիջապէս կը պատասխանէր թուրք հրամանատարը, յայտնելով որ հայ թաղերու վրայ առաջին կրակը թիւրիմացութեան արդիւնք է. ու այլեւս չի կրկնուիր։

Զինուորական մարմինը անմիջապէս կը հրահանգէ բռլոր հայ դիրքերուն կրակը դադրեցնել, բայց հսկեց աչալուրջ յանկարծակիի չ'գալու համար թրքական ուե-

ւէ դաւադիր յարձակումէ :

Կը ձեռնարկուի կազմակերպել հայ թաղի ներքին կեանքը : Առաջին առթիւ զեկավարութիւնը նկատի կ'ունենայ պաշարի խնդիրը : Զորս հազարէ աւելի բազմութիւն մը կայ թաղամասին մէջ, բացի նպաստամատոյցի 1000 որբերէն . Միլէթ խանէն եկած ընտանիքները ոչինչ չունին գրեթէ, ժողովուրդը նոր էր ըստ կսած տեղաւորուիր ու շատեր պատեհութիւն չէին ու ննցած զնելու աւանդական ձմեռնային պաշարը :

Երկար պաշարում մը գժնդակ կացութեան պիտի մատնէր ժողովուրդը : Զինուորական մարմինը կը կազմէ պարենաւորման յանձնախումբ մը, որուն կը մասնակցին՝ Գ. Ալան, Յովհաննէս Ռւրիչեան, Պետրոս Տէր Պետրոսեան, Սարգսի Մեսրոպեան և Կարապետ Մարգարեան : Այս յանձնախումբին կը տրուի լայն լիազօրութիւններ, կազմակերպելու թաղամասի պարենաւորման գործը . յետագային այս յանձնախումբը անզնահատելի օդակարութիւն ունեցաւ ու փրկեց ժողովուրդը անօթութեան աղէտէն, որովհետեւ պաշարումը երկարեցաւ ու սովամահութեան ուրուականը սկսաւ սաւառնիլ հայ թաղամասին վերեւ, բարեբաղդութիւն մըն էր որ պարենաւորման մարմինը նախատեսած էր գէպքերու երկարումը ու խնայողութեամբ կազմակերպած պաշարի բաշխումը . անոր առաջին գործն էր եղած յուցակագրել ժողովուրդին ունեցած պարէնը, տուն տուն պատելով ու խիստ քննութենէ անցնելով ամեն անկիւնները : Յուցակագրուած էին նաեւ թաղի բոլոր կենդանիները, ձի . ջորի թէ էշ : Նոյնիսկ նախատեսուած էր օդագործելու շուներու և կատուներու միսը : Կռուին երրորդ օրը պարենաւորման մարմին կը ներկայանայ հայ կաթոլիկ վաճառական մը ու կը յայտնէ որ թաղին ծայրը, թուրքի մը՝ Սահաթճոնց

տանը մէջ մեծ քանակութեամբ բրինձ . շաքար և իւղ ունի պահուած : Զինուորական մարմինը անմիջապէս կը կազմակերպէ գրաւել յիշեալ տունը , շնորհիւ շատ վար- պետ կազմակերպութեան մը , ամբողջ պաշարը կարելի կը լայ մէկ ժամուան ընթացքին փոխազրել զինուորա- կան կեղրոն : Այս դէպքը մեծ խանդավառութիւն կ'ա- ռաջացնէ ժողովուրդին մօտ , ու հնարաւորութիւն կու- տայ պարենաւորման մարմին , զիրքերու տղայոց ու- տեստը հոգալու մինչեւ վերջ : Ժողովուրդին համար նոյն- պէս կը հաստատուի հանրային ազօրիք , հանրային փուռ և հանրային խոհանոց : Նպաստամատոյցի վարիչ- ներէն՝ Միս Լառ իր կարելին չի ինայէր զիւրացնելու համար պարենաւորման մարմին գործը :

Վիրաւորները դարմանելու համար կ. Խաչը կը բանայ հիւանդանոց մը , որուն իրենց կարելի օժանդակութիւնը կը բերեն բժիշկներ՝ Ապուհայաթեան և Պէջիեան :

Շատ կանոնաւոր վասօպարան մը կը բացուի , Թը- ֆէնկնի Աստուրի և Սէֆէրի ղեկավարութեան տակ- այստեղ կը շինուին ոռոմբեր , վասօդ ու փամփուշտի քապսօններ : Տէօքմէճի Կարապետ կը ձեռնարկէ թըն- դանօթի մը շինութեան , իսկ երկաթագործներ կը աք- նին հին ձեւի լարաւոր մաննէնիք մը շինելու վրայ , կռուի պահուն խոշոր քարերով թրքական զիրքերը քանդելու համար :

Թաղամասի ներքին անդորրութիւնը պահպանելու համար կը կազմուի առանձին ոստիկանութիւն , որոնց ղեկավարութիւնը կը յանձնուի՝ Վասիլ Տապագեանի եւ Աւետիս Ծառուկեանի : Վասիլը Ուրֆայի կոխներուն մէջ իր պարտականութիւնը լիովին կատարելէ յետոյ , մէկ տարի վերջ կ'անցնի Հալէպ , այնտեղ Միս Եփիէր մօտ կը լծուի որբահաւաք զործին , Ճարապլուսի , Թը- լապեատի շրջանը մինչեւ Տէր Զոր հարիւրաւոր որբու-

Հիներ կ'ազատէ աշխրէթներու մօտէն, խիզախս ու անվեհեր անիկա կ'արհամարհէ ամեն վտանգ ու իր վըրայ կը հրաւիրէ այդ շրջանի թուրքերուն թշնամութիւնը, ու 1925ին զոհ կ'երթայ դաւադիր գնդակի մը ժապետի շրջանին մէջ:



Վարդի Տապալեան

Զինուորական մարմինը նախատեսելով որ թուրքերու առաջին գործը պիտի ըլլայ գրաւել Թլիֆըտուրի շրջանը և Սամսաղի գուոը՝ խզելու համար ֆրանսացիներու և հայերու յարաբերութեան զիծը, կ'առաջարկէ ֆրանսական հրամանատարութեան, ամրացնել այդ շրջանները: Հրամանատարութիւնը ընթացք չի տար այս առաջարկին, ու քանի մը օր վերջ թուրքեր խըստամեր բանալով Թլիֆըտուրի կոնսակէն, անկարելի կը

դարձնեն ոեւէ յարաբերութիւնն ֆրանսացինե ու հետ, այս կերպով կեղրոնէն կը կտրուի տեղակալ Մարսրուի տասնեակը և իր պարէնը կ'ստանայ հայ զինուորական մարմնէն :

Փետրուար 12ին սաստիկ կը ձիւնէ . թաղելով քաղաքը ձիւնի թանձր խաւի մը տակ : Պարէնի նեղութեան կուգայ միանալ այժմ վառելիքի տագնապը , Զինուորական Մարմինը կը կարգադրէ կտրել Մայր եւ կեղեցւոյ շրջաբակի ծառերը . կը քանդուին լքուած թուրք տուներու առաստաղն ու պատուհանները . այս գործողութիւնը արդիւնաւորելու և ինքնապաշտպանութեան նոր յատակագիծ մը գործադրելու համար՝ Զինուորական մարմինը կը ձեռնարկէ ընդլայնել թաղամասի պաշտպանութեան գիծը . այս գործողութեան ընթացքին քանի մը թուրքեր զերի կը բռնուին, որոնց առանց վնասելու Զինուորական Մարմինը կը զրկէ թըրքական թաղը : Ինքնապաշտպանութեան այս յատակագծով պաշտպանութեան տակ կ'առնուէր ամբողջ թաղամասը իր աւերակներով և անբնակելի մասերով , ժողովուրդը կեղրոնացած էր Բողոքականներու ժողովարանին շրջանը , Պըտիկ Մէյտանի և Թէմբին թաղերը , մինչեւ Պուչազի Մէյտան : Դիրքերու վրայ զիշեր ցերեկ կը հսկէին 480 կոռող ուժեր :

Պաշտումը հետզհետէ կը սաստկանար ֆրանսացիներու դէմ : Հայ զիրքերու զիմաց թուրքերն ալ զիրքեր բռնած էին, ու երբեմն տեղի կ'ունենար զիրքէ զիրք հրացանաձգութիւն . Զինուորական Մարմինի անդամները օրական մի քանի անգամ կ'այցելէին բոլոր զիրքերը , հրահանգներ տալու ու աղոց պարտաճանաչութիւնը ստուգելու համար, ամեն զիշեր նոր կարդախոս մը կը զրկուէր բոլոր զիրքերուն , կոռող աղոց արգիլուած էր փողոց ելլել կամ տուն երթալ առանց

մասնաւոր արտօնութեան։ Տօքթ. Թէթէնճեան զբաղուած էր շարունակ նոր դիրքեր շինելու ու թուրքերու դիրքերը չեղոքացնելու գործով։ Միհրան Թուրիկեան տեւականապէս կր մեար զինուորական կեղրոնը՝ ընթացք տալու համար դիրքերէն և խմբապետներէն եւ կած պահանջներուն։ Ամեն զիրք ունէր իր թռուցիկները, որոնք փոքր տղաքներ էին ու վայրկեանին կը հասցնէին կեղրոն իւրաքանչիւր շարժում։

Փետր. 16ի զիշերը ուժեղ կոիւ մը տեղի կ'ունենայ թուրքերու և ֆրանսացիներու միջեւ։ Յաջորդ օր կը պարզուի որ միլլի ուժերը յաջողած են զբաւել Թիւլէֆլիկի պլուրը, ֆրանսական զինուորներու տասնեակ մը զերի լոնուած էր, ձիւնի ու փոթորիկի մէջ զինուորներու ձեռքերը սառած են ու չեն կրցած զնդացիրները գործածութեան գնել։

Յամառ ու տեւական աշխատանքով թուրքեր կը յաջողին բարձրանալ Թլիքըտուրի գագաթը, բլուրը ճեղքուած էր հիւսիս արեւելքէն լայն խրամով մը, ճիշտ 1915ի հերոսամարտի պահուն կտաւարուածին նման թուրքեր ասորիները կ'օգտագործէին խրամային աշխատանքներու համար։ Թլիքըտուրի գագաթի զբաւման հետեւանքով հայ թաղը կ'իյնար թուրքերու անմիջական կրակին տակ։ Զինուորական Մարմինը գործի կը լծուի բանելու համար Թլիքըտուրի բլուրին հարաւարեւմտեան զիծը, հարիւրաւոր մարդիկ զիշերները մինչեւ լոյս, ձիւնին ու փոթորիկին, թրքական զիրքերու կրակին տակ։ կը յաջողին խրամներու ամբողջ ցանցով մը պատել Թլիքըտուրը՝ անվտանգ գարձնելով այս կերպով բլուրին գագաթի թրքական զիրքերը։ Զիւնին ու սառնամանիքին հայ լաւագոյն կոռուզներու խումբ մը կը պահէր Թլիքըտուրի զիրքերը։ այս տղոց մեծ մասը հայկական լէգէոնին ծառայած Ուրֆացիներ

էին, իրենց խմբապետը՝ Յովհաննէս Տէր Հայրապետան կամաւոր եղած էր ու մասնակցած Արարայի կը-որիւներուն։ Դաշնակցական այս անձնուէր մարտիկը պահելէ յետոյ կորիւներու, նթացքին ամենադժուարին դիրքերը, կոռւէն յետոյ պոմպաներու փոխազրութեան



Յովհաննէս Տէր Հայրապետան

պահուն, ոռոմբի մը պայթումին հետեւանքով կորսըն-ցուցած էր իր ձեռքի մատերը, տարիներէ ի վեր հաս-տատուած էր Պէյրութ ու նուիրուած իր ընտանեկան հոգերուն, 1932ի ամառը Լիբանանի Համմանա զիւղին մէջ կաթուածով մը յանկարծամահ եղաւ սուզի մէջ ձը-գելով իր շրջապատը. Ուրիշայի 1921ի կորիւներու բն-

թացքին անոր ցուցահանած կորովը զինքը կը դասեն-
ուրիայի հերոսներու գեղեցիկ փաղանգին մէջ:

Փետրուար 26ին ձերմակ դրօշակով թուրք մը նա-
մակ մը կը բերէ Գնաճեան դիրքը, նամակը ստորագ-
րուած էր արար էնէզիներու չէյլին՝ Հաջիմի կողմէ,
անիկա յայտնելով որ մասնաւոր համակրանք ունի հա-
յերու հանգէպ ու տարագրութեան շրջանին բազմաթիւ
հայեր է ազատած, կը խնդրէր մէկը զրկել թրքական-
թաղը աեսակցութեան համար: Զինուորական Մարմինը-
խորհրդակցութենէ մը յետոյ կը դրկէր Տօքթ. Պէշի-
եանն ու Գ. Ալանը. վերջինը կը մեկնի զինուած,
թուրքերը յարգանքով կ'ընդունին հայ պատուիրակնե-
րը, Հաջիմիէ շուկան՝ պահականոցի մը մէջ, միլի-
ուժերու հրամանատար նամք, Հաջիմ և ուրիշ չէթէ-
ապետներ կ'աշխատին համոզել հայ Զինուորական մար-
մի ներկայացուցիչները լքելու Թլֆըտուրի դիրքերը և
օժանդակելու թրքական ծրագիրներուն. բանագնացնե-
րը կը մերժէն, պնդելով որ թուրքերը պէտք է զոհանան-
հայերու զինեալ չեզոքութենէն: Թուրք հրամանատա-
րի այն առարկութեան որ հայեր արդէն կը կռուին-
թուրքերու դէմ, անոնք կը պատասխանեն որ կա-
տարուած ունէ յարձակման է որ կը պատասխանեն-
հայ դիրքերը:

Այս աեսակցութենէն երկու օր վերջ՝ փետրուար
28ին, անապասելի կերպով թուրք հրամանատար նա-
մք, խիստ սպառնազիր մը կը դրկէ հայ թաղը՝ պայ-
մանաժամ առլով հայերուն յանձնել թաղամասը թուր-
քերուն մինչեւ երկու ժամ: Նամակին պատասխանը-
տակաւին չ'իմբագրուած, երկու ժամը լրանալուն,
թուրքեր ուժեղ թնդանօթային կրակ մը կը բանան հայ-
թաղերու վրայ: Զինուորական Մարմինը կը հրահանգէ-
դիրքերուն պատրաստ ըլլալ ու մի քանի դիրքերէ ուրմա-

քեր նետել թրքական թաղերու վրայ, փոխագարձելու համար ոմբակոծութիւնը:

Նամըզի նամակին կը պատասխանուի որ հայերու դիակներուն վրայէն միայն միայն կարող են թուրքեր մտնել հայ թաղերը, նամակը կ'աւելցնէր որ թուրքեր արդէն խղած են իրենց պայմանը ու ոմբակոծելու ըստ կսած հայ թաղամասը: Թուրքերու ուղղուած բոլոր նամակները կ'ատորագրէր՝ Միհրան Հերարդեան, իբր զինուորական մարմին ներկայացուցիչ: Այս պատասխանէն հազիւ մէկ ժամ վերջ ոմբակոծութիւնը կը դադրէր ու թուրքեր նոր նամակով մը՝ աւելի մեզմ կերպով կը պահանջէին չ'օգնել ֆրանսացիներու առանեակին որոնք թլֆըտուրի ամերիկեան շէնքերուն մէջ կը զըտնուէին, իսկ հայ թաղի վրայ նետուած ոռոմբերը կ'ուրանային ու զանոնք կը կոչէին ռսէրսէրի մէրմիները որոնք պատահական կերպով ինկած են հայ թաղը:

Փետր, 28ի առա օտեան ֆրանսական սաւառնակ մը կը յայտնուի: Փրկութեան լոյս մըն է կարծես որ կը սաւառնի երկինքին մէջ, այնքան որ ժողովուրզը կը խանդավառուի, շատեր կ'ուզեն գուշակել որ ֆրանսական բանակ մը պիտի յայտնուի շուտով՝ իրիկունը ֆըրանսական բանակատեղիէն լոյսով խօսակցութեամբ կը յայտնեն որ սաւառնակը Զօրավար Տիւֆօէն զրութիւն մը նետած է, հետեւեալ տողերով՝ ռաջութիւնն ու առքերը անցնելու վրայ են, շուտով օգնական զօրք և պաշար կը ։ ասնիւ: Զուր կ'անցնի սակայն օրերու ակնդէռ սպասում մը, ոչ մէկ ուժ չի յայտնուիր ու յուսահատութիւնը կը վարակէ բոլորը: Յետագային կը պարզուի որ գնդապետ Նօրման բանակով մը եկած է մինչեւ Թըրապետ, բայց իրեն ուժերը անբաւարար ըլլալուն ըստիպուած է, ետ վերադառնալ:

Մարտ 3ին, Գտակեան անուն երիտասարդ մը կը կը ։

սպաննութի՝ Աւլու ձամբիի մինարէէն եկած գնդակով մը, յիշեալը իր զիրքին զիմացի տանիքն էր իջած ու զոհ զացած անզզոյշութեան։ Յաջորդ օր ամերիկեան որրանցէն երկու որբեր կը վիրաւորուին՝ բերդէն և Թըլ-ֆըտուրէն նետուած գնդակներէ։ Այս դէպքերը պատճառ կըլլան որ զիրքերու հայ տղաքը գնդակի բանեն թրքական թաղի տանիքներէ երեւցող շուքերն անզամ։ Զինուորական Մարմինը կը հրահանգէ նոր պատնէշներ բարձրացնել բոլոր այն փողոցներու երկայնքին որոնք մինարէներու կրակին տակ կ'իյնան։ շատ տեղեր երթեւեկութիւնը տեղի կ'ունենայ տունէ տուն, այս կերպով կարելի էր ամրող հայ թաղը շրջիլ առանց փողոց ելլելու։ Հայ զեկավարութիւնը կոռւէն աւելի մը ասահոգովը անօթութեան մղձաւանցն էր, արդէն բազմաթիւ ընտանիքներ օրական հազիւ պատառ մը հաց կը գտնէին ուտելու։ Թաղին մէջ գտնուող ձիերը մորթուած ու կերուած էին, այժմ արդէն էշու միս էր որ շաբաթը երկու անգամ կը բայխուէր ժողովուրդին եւ զիրքերու տղայոց։ Կոռւող ուժերը ջղային դարձած էին, ամեն օր զիմումներ կըլլար անոնց կողմէ ամենինչ աշք առած յարձակելու թրքական թաղերու վրայ։ Զինուորական Մարմինը ամեն ճիգ ի գործ կը գնէր հանդարտեցնելու զանոնք։

Մարտ 5ին առաւօտ կանուխ անակնկալ կերպով թնդանօթի ուժեղ ձայներ կը լսուին, կը պարզուի որ թուրքեր մեծ չափի վրայ թնդանօթներ ստացած են ու կը ոմբակոծեն ֆրանսական զիրքերը։ Ռմբակոծութիւնը կը աեւէ մինչեւ իրիկուն ու թուրքերուն ոչ մէկ յաջողութիւն չի ապահովեր, ֆրանսացիք հակառակ որ պաշարուած են չորս կողմէն հազարաւոր զինուորներէ եւ պաշիպօզութներէ, կը զիմազրեն յամառութեամբ։ Թըլֆըտուրի հարաւ արեւմուտքը զիրք բռնած հայ տը-

շաքը նոյնպէս զիշեր ցերեկ կրտկ կը տեղան դիմացի բերդին և վարը հայոց Ս. Սարդիս վանքին և շրջակաց պարտէզներուն վրայ, որոնք բռնուած են թուրքերէն:

Մարտ 11ի օրը անակնկալ ուրախութեան օր մը կը լայ հայերու համար. Պուշազճի Մէյտանի զիրքերէն տղայ մը Տաշճեան անունով՝ զրացի բակի մը մէջ աւքաղաղ մը կը նշմարէ, երբ կ'անցնի բռնելու աքաղաղը կը փախչի ուրիշ զրացի թուրքի մը առւնը, Տաշճեան կը յամառի իր հետապնդման մէջ, ու անալ լքուած թուրք առւնին մէջ անիկան կը գտնէ մեծ սենեակ մը մինչեւ բերանը լեցուած ցորենով։ Լուրը անմիջապէս կը հասնի Զինուորական Մարմինը, Կարճ խորհրդակցութիւն մը աեզի կ'ունենայ, կ'որոշուի ամեն զնով ձեռք ձգել ցորենը։ Կոռուզներու խումբ մը զիրք կը բռնեն շրջակալ տուներու մեջ, անմիջապէս հարիւրէ աւելի պարկեր կը պատրաստուին կրելու ցորենը, ժողովուրդը լուս ու հնազանդ կը լծուի զործի, ու անա մէկ ժամէն ամբողջ ցորենը կը փոխազրուի զինուորական կեղրոնը։ Ցորենի այս պաշարը մօտ մէկ ամիս պիտի ապահովէր ժողովուրդին անունովը։ Խոհեմ կարգադրութեամբ մը պարենաւորման մարմինը խիստ հըսկողութեան առակ կ'առնէ պաշարը, աւելի նեղ օրերու մէջ զործածելու համար զայն։

1920ի ձմեռը նշանաւոր էր իր խստութեամբ, ամեն օր կը ձիւնէր գրեթէ, ցուրտն ու անօթութիւնը միացած կռուին ու անստոյզ կացութեան, մտահոգիշ զրութիւն մը ստեղծած էր հայ թաղերէն ներս, ֆրանսական օգնական ուժը կ'ուշանար ու զեկավարութիւնը ելք մը կը փնտուէր այս կացութենէն զուրս զարու համար։ Ֆրանսական բանակատեղիին հետ յարաբերութիւնները խզուած էին շատոնց, զիշերները լոյսով խօսակցութեամբ կարելի չէր ըլլար լուրջ խորհրդակ-

ցութիւն ունենալ հրամանատարութեան հետ։ Զինուուկան Մարմինը կ'որոշէր ամեն վտանգ աչք առնելով, երկու հոգի զրկել դիշերով ֆրանսական բանակատեղին, հրամանատարութեան կարգ մը առաջարկներ ներկայացնելու ու անոնց կացութիւնը մօտէն քննելու համար։ Տօքթ. Քէթէնճեան եւ Մկրտիչ Մարտիրոսեան յանձնառու կըլլային անձամբ գլուխ բերել այս ստոյգ կերպով մահացու գործը։ մարմնի անդամները կ'ընդիմանային Տօքթ. Քէթէնճեանի մասնակցութեան այս գործին, նկատի ունենալով որ անոր վտանգութիւն գէշ ազգեցութիւն պիտի ունենայ ժողովուրդին վրայ, Տք. Քէթէնճեան սակայն առանց մարիկ ընելու բոլոր դիմումները, զիշերով ճամբայ կ'իյնար Մկրտիչ Մարտիրոսեանի և Փօդիկ Սարօսի հետ զէպի ֆրանսական բանակատեղին։ Նախապէս լուր կը տրուի լոյսով ֆրանսացիներուն, ընդունելու ամար զանոնք իրենց առաջապահ զիրքերէն։ Հայկական թաղամասի և ֆրանսական զիրքերու մէջտեղ թուրքեր գրաւած են բոլոր կարեւոր զիրքերը, խրամներու ցանցէն և պատնէշներէն թոշունի մը անցքն անգամ կը նշմարուի, մասնաւանդ ձիւնը նշմարել կուտայ իւրաքանչիւր շարժում։ այս զրութեան մէջ, անոնք որ լուր ունէին հայկարիններու մեկնումէն, ստուգապէս կորած կը համարէին զանոնք։ Սակայն զարմանքով և հիացումով անոնց կը վիճակուէր ողջունել մեկնողներու վերադարձը առաւ օտ կանուխ տակաւին լոյսը չ'բացուած։ Անոնք իրենց հետ բերած էին նաև բառականաչափ փամփուշտ ու քանի մը կտոր զէնքեր։

Տօքթ. Քէթէնճեան զեկուցումով մը կը պարզէր ֆրանսացիներու կացութիւնն ու հրամանատարութեան հետ իրեն աեսակցութեան արդիւնքը, Հայ Զինուորական Մարմնի յարձակողական ծրագիրը մերժուած էր

Ֆրանսական հրամանատարութեան կողմէ . ֆրանսացիք իրենց յոյսը կապած են օգնական ուժին , որը իրենց կարծիքով պէտք է հասնի շուտով : Հրամանատարը նամակ մը տուած էր Տօքթ . Քէթէննեանին , խնդրելով որ միջոց մը գտնուի զայն զրկելու . Արփունայի հրամանատարութեան : Յաջորդ որ հայ ջաղացպան կարիճ մը , զիշերով ճամբայ կ'իյնար նամակով միսասին զէսպի Արտափունար , յետազային հասկցուեցաւ որ խիզախ երիտասարդը Սուրբուժի մօտ բննուած է թուրքերու կողմէն ու զնդակահարուած :

Պաշարումը կ'երկարէր ու կը թուէր որ վերջ պիտի չ'ունենայ , Զինուորական Մարմինը ժողովուրդի մտանուած կացութենէն մզուած արշաւանքներ կը կաղմակերպէ ծայրամասի թուրք թազերու վրայ ուտելիք ձեռք ձգելու համար : Հայր Աբրահամի թաղամասին բոլոր թուրք տուները կը զրաւուին , բայց ուտելիքի ոչ մէկ պաշար ձեռք չի ձգուիր : Մարտ 10ի զիշերը Թէֆտուրի կոնակը գտնուող թրքական Լէքէր զիւղին վրայ արշաւանք մը տեղի կ'ունենայ հայ ուժերու կողմէ , այնտեղէն կարելի կըլլայ ձեռք ձգել քիչ քանակութեամբ ուտելիք և վառելիք փայտ :

Թուրքերը այս յարձակումներէն եզրակացնելով հայ յերու ուտելիքի նեղութիւնը , նամակով մը կ'ուտաջարեն առատ պաշար տալ , պայմանաւ որ հայերը լքեն Թէֆտուրի զիրքերը . Զինուորական Մարմինը նամակով մը կը պատասխանէ թուրքերու առաջարկին , ըսելով որ հայերը իրենց մեռած մանուկներու միսը պիտի ուտեն ու դարձեալ ճամբայ չ'պիտի տան թուրքերուն :

Այս նամակին պատասխանելով՝ միլլի ուժերու հրամանատար նամըգ՝ կը յայտնէր որ կը փափաքի տեսակցութիւն մը ունենալ հայերու Զինուորական Մարմինը հետ , ու կը հրաւիրէր զանոնք զարու թրքական թա-

զը, երգութնալով բոլոր սրբութիւններու վրայ որ անոնց մեաս մը չ'պիտի հասնի: Զինուորական Մարմինը կը պատասխանէր որ սիրով կ'ընդառաջէ տեսակցութեան փափաքին, սակայն դժբաղդաբար թուրքերու անցեալ պատմութիւնը վստահութիւն չի ներշնչեր զայու: Աշանակուած ժամադրավայրը: Իր կողմէն Զինուորական մարմինը կ'առաջարկէ որ հանդիպումը տեղի ունենայ հայ թաղին ծայրը գտնուող թուրքի մը Ասհաթճոնց տունը, որը կուի սկիզբէն գրաւուած էր հայերէն: Անսպասելի կերպով Նամըգ կ'ընդունի այս առաջարկը: Ժամ մը վերջ թուրք հրամանատարը իր սպայակոյտով հայ տղոց հրացաններու պաշտպանութեան տակ է արդէն:

Տեսակցութիւնը տեղի կ'ունենայ շատ սիրալիր: Երակու կողմէն կը համաձայնին հայերու չեզոքութեան իրաւունքին շուրջ: Նամըգ կը խնդրէ զսպել տաք գըլուխները ու կտիւներու տեղի չ'ալ: Տղաքը կը պատասխաննեն որ հայերուն ըրածը փոխադարձութենէ անդին չ'անցնիր. այս առթիւ թուրք հրամանատարութեան կը յայտնուի որ եթէ հայերը այսօր իրենց չեզոքութենէն դուրս գան՝ կարող են ֆրանսացիներու հետ միասին 24 ժամէն գրաւել քաղաքը: Երկու կողմէն սիրալիր ու դիւնապիտական խօսքերով տեսակցութիւնը վերջ կը գտնէ: Կը պարզուի որ այս տեսակցութեան շարժառիթը զրդուած է հայերը սիրաշահելէ՝ որպէսզի միանալով ֆրանսացիներուն յարձակման չ'ձեռնարկեն:

Ապրիլ 16ի առաւօտը, Զինուորական Մարմինը լուր կ'ստանայ որ քանի մը զիրքերու խմբապետներ ու զինուորներ զաղտնի խորհրդակցութիւն կը կատարեն, անմիջական յարձակման ծրագիր մշակելու համար: Զինուորական Մարմինը աչալուրջ կը հետեւի խմորւող

շարժման։ Յաջորդ օր առաւօտ կանուխ, խումբ մը կոռուզ ուժեր կ'ուղեն աէր կանգնիլ զինուորական եւ պարենաւորման կեզրոններուն, Զինուորական Մարմին անդամները ոչ մէկ ընդդիմութիւն ցոյց չեն առար ու կը յանձնեն Մկրտիչ Մարտիրոսեանին զանոնք դիրքերը զրկելու գործը։ Այս շարժումները կը մզեն Դաշնակցութեան կօմիտէն գումարուելու ու հրմանական զարմանի մը մասին մտածելու։ Ժողովին՝ Արամ Սահակեան զեկուցում կուտայ դէպքերու շուրջ ու կը պարզէ պարենաւորման կացութիւնը, յիշեալը լիազօրուած էր մարմին կողմէն հետեւելու դէպքերուն և կազմելու մանրամասն օրագրութիւն։

Կօմիտէն կ'որոշէ փոփոխութիւններ մացնել Զինուորական Մարմին անդամներուն մէջ, անոնցմէ քանի մը հոգիի յանձնելու համար կարգ մը կարեւոր դիրքեր։ Կ'որոշուի անմիջապէս գումարել դիրքային խըմբապեաններու ժողով ու անոնց միջոցով կատարել նոր զինուորական մարմին ընտրութիւնը, կօմիտէն նախապէս կը կազմէ ցանկ մը ու կը յանձնէ զայն Մկրտիչ Մարտիրոսեանի, գործադրութեան դնելու համար։ Աըմբապետական ժողովի առջեւ յաջորդ օր Զինուորական Մարմինը կուտայ իր զեկուցումը ու կ'առաջարկէ ընտրել նոր մարմին։ Միաձայնութեամբ կընտրուի նոր Զինուորական Մարմինը հետեւեալ անձերով։ Տք. Զաքար Քիլէնեան, Միասք Մելքոննեան։ Միհրան Թուրիկեան, Միհրան Հերարդեան, Տօք. Միհրզա Քէթէննեան։ Առքէն Քիւփէլեան։ Խնչապէս նախորդ Զինուորական Մարմինն, նորին եւս անդամները բոլորն ալ զաշնակցականներ էին։ Այս փոփոխութիւնը ու խմբապետական ժողովի գումարումը կը հանդարտեցնէր դիրքերու տղաքը, անոնց կարծել տալով որ այս փոփոխութեան պիտի յաջորդէ անմիջական յարձակում մը թուրքերու

վրայ, սակայն նոր Զինուորական Մարմինն ալ կը շարունակէր նոյն քաղաքականութիւնը, գոհանալով մը նաև ինքնապաշտպանութեան դիրքերուն վրայ:

Ապրիլ 17ին, իրիկուան մօտ նոր դիրքի մը շինութեան ատեն, Ս. Վանէսի թէթիրպէին մէջ ասորի մը կ'սպաննուի. Տօք. Թէթէնճեան որ անոր մօտ կը զըտնուէր, հրաշքով է որ կ'ազատուի, նոյն օրը կ'սպաննուի նաև Խաչեր Գրտօնեան անուն երիտասարդ մը՝ Հայր Աբրահամու ճակատի դիրքերուն վրայ, ընդհանումները յաճախակի կ'սկսին դառնալու Գիշերը Քէ. թէնճեան դիրքին դիմացի թրքական դիրքին վրայ հայ տղաքը ուժեղ կրակ մը կը բանան՝ արզիլելու համար անոնց նոր դիրքի մը շինութիւնը: Յաջորդ օր Պուչազի Մէյտանի դիրքերուն մէջ կ'սպաննուի Գրիգոր Խանծողեան անունով երիտասարդ մր, իսկ Բողոքականներու եկեղեցին բակը կը վիրաւորուի Աննա Աղդարեան անուն կին մը: Այս կացութեան առջեւ Զինուորական Մարմինը կը պատրաստէ ուժեղ յարձակման ծրագիր մը՝ թուրքերու ճնշման պարագային գործադրելու համար, սակայն անսպասելի դէպքեր կուգան հիմնիվայր շրջելու ամեն նախատեսութիւն ու ծրագիր:

Ապրիլ 6ի գիշերը փրանսական բանակատեղիէն լոյսով կը յայտնեն որ մատնուած են զէշ կացութեան մը: Երկու ամսուան պաշարումը միւներու մէջ ու անօթի յուսալքած է զինուորները. օգնական ուժ ստանալու յոյսերը ի զերեւ ելած էին: հրամանատարը կը յայտնէր որ որոշած են համաձայնութեան գալ թուրքերու հետ ու քաշուիլ. այդ ուղղութեամբ հայերու միջնորդութիւնը թուրքերու մօտ, օգտակար պիտի ըլլար թէ իրենց և թէ հայերուն: Մանր հարուած մը կըլլար այս անակնկալ լուրը: Զինուորական Մարմինը կէս գիշերին ժողով կը գումարէր, ներկայ կըլլային նաև շըր-

ջանային խմբապետները, բոլորը հուաքուած են կարծես ժողովուրդի մահուան վճիռը կարգալու, այնքան որ իրական կ'երեւէր ֆրանսացիներու քաշուելէն յետոյ հայերու կորուսաը։ Ժողովը կ'որոշէ առաւտո դիմել թուրքերուն ու յայտնել որ մեր ժողովուրդը այլուս տոկազու հնարաւորութիւն չունի ու կ'ուզէ միջամտել ֆրանսացիներու մօտ՝ որպէսզի հեռանան Աւրփայէն ու Կոխները վերջ գտնեն։ Կ'որոշուէր նաև որ ֆրանսացիներու քաշուելուն հետ զուգընթաց զիրքերու կոռւող հայ տղաքն ալ մօտ 400 հոգի քաշուին քաղաքէն, այս կերպով կը մտածուէր մնացեալ ժողովուրդը զերծ պահել կոռուի պատասխանատութենէն ու երիտասարդութիւնը ազատել անխուսափելի բնաջնջումէ մը։ Այս պարագան պիտի յայտնուէր ֆրանսացիներուն ու պիտի խնդրուէր պահել զաղանի։

Առաւոտ կանուխ Զինուորական Մարմեի դի նումը միջամտելու ֆրանսացիներուն մօտ՝ մեծ գոհունակութեամբ կընդունուէր թուրքերու կողմէ։ Ճերմակ զրօշակով ոստիկան մը՝ որ նամակին պատասխանն էր բերած, կը յայտնէ որ կառավարիչը ինքը անձամբ կըսպաէ զիմացի թրքական զիրքին մէջ հայ պատուիրակին։ Որոշման համաձայն Տօքթ. Պէտիկանն ու Գ. Աւլանը կը մեկնէին թրքական թաղ, անկից անցնելու համար ֆրանսական բանակատեղին։ Այս զիմումը ի հարկէ ձեւական բնոյթ ունէր, երկու կողմն ալ զիտէին որ զիշերուան համաձայնութիւնը գործադրութեան կը զբուէր։ Հրամանատար Հօֆէին հայ պատուիրակները կը թելազրէին մէկ կողմ զնել քաշուելու իրենց որոշումը ու հայերուն հետ միացած զրաւել քաղաքը, պատուիրակներու այն մտահոգութեան որ ֆրանսացիներու քաշուելէն յետոյ ողբերգական պիտի ըլլայ հայերու վիճակը, հրամանատարը կը պատասխանէր որ թուր-

քերու հետ իրենց համաձայնութեան մէջ պիտի դնէին
կէտ մը որ ապահովէր հայերու գոյութիւնը։ Խեղճ
մարզը չէր պիտեր թէ թուրքեր չ'պիտի յարգէին ի-
րենց ստորագրութիւնը ու օր մը վերջ իրենց ցեղին
յատուկ զազանութեամբ պիտի կոտրէին՝ համաձայ-
նութեամբ յանձնուած բոլոր ֆրանսացիները։ Տեսակ-
ցութեան վերջանալուն, հայ պատուիրակները կ'զգու-
շացնէին հրամանատարը չ'վատանելու թուրքերու ոչ ըս-
տորագրութեան և ոչ խօսքին։ Բանակը եթէ պիտի
քաշուէր՝ պէտք էր քաշուէր կոռւելով։ Միամիտ Գո-
մանտան Հօծէն կը պատասխանէր որ թուրքերը չեն
կարող դաւել մեծ տէրութեան մը ներկայացուցիչնե-
րուն։

Միջամտութիւնը կատարուած էր, որմէ վերջ կը ո-
ւող երկու կողմերը կը ձեռնարկէին ուղղակի բանակ-
ցութեան։ Համաձայնութիւնը կը կայանար շուտով,
ֆրանսացիք կը յօժարէին լքել քաղաքը, թուրքերը
զանոնք պիտի առաջնորդէին Արա Փունար՝ ֆրանսա-
կան բանակատեղին, անոնց պիտի արամադրուէր 40
ուղարկած վերցնելու համար գնդացիրներն ու գոյքերը,
բանակին պիտի ընկերանար թուրք ոստիկաններու ջո-
կատ մը ու կարգ մը երեւելիներ, աեսակ մը պատանիք
է որ կը մտածէին առնել իրենց հետ ֆրանսացիները։
Այս համաձայնութեան հակառակ կը գտնուին սպայա-
կոյտէն հարիւրապետներ՝ Լամպէրթ և Սարժու, վերջիւ-
նը յաջորդ օր երբ ֆրանսական գրօշակը վար կ'առնեն
մեկնելու համար՝ անձնասպան կըլլայ, զգացուած ֆը-
րանսական ազգին ենթարկուած նախատինքէն։

Հայ Զինուորական Մարմինը այս նոր զէպքերու-
ընթացքին կ'աշխատի ամեն գնով ամուր պահել զիր-
քերը ու թոյլ չ'տալ որ յուսալքումի մէջ իշնան կըու-
ուղղները. ֆրանսացիներու հետ ճամբայ ելլելու ծրա-

զիւը կարելի չըլլար զաղտնի պահել, պարագայ մը որ յետագային մեծ բարեբազզութիւն կըլլայ հայերու համար :

Ապրիլ 9ի կէսօրէ վերջ բոլոր խմբագետները հաւաքուած են Քէթէնճեաններու բնակարանը, ամերիկեան միսիոնին մէջ զանուող տեղակալ Մարսրոն հրաժաշտ պիտի առնէ մեկնելու համար բանակատեղին, անիկա յուզուած կ'ողջապուրուի բոլորին հետ ու իր հիացումը կը յայտնէ հայերու մասին, որոնց շուրջ նախապէս այնքան սխալ տեղեկութիւններ հազորդուած են իրենց : Տեղակալ Մարսրոն տակաւին զուրս չեկած հայ թաղէն, յանկարծակի թղթառուրի զաղաթը կը յայտնուին բազմաթիւ թուրք զինուորներ, իրենց հետ միսիոն ունենալով մի քանի ֆրանսացի զինուորներ, հրամանատարութիւնը աճապարած էր իր յանձնումին մէջ՝ առանց տեղեակ պահելու հայերը իրենց մեկնումի թուականին մասին: Այս իրարանցման պահուն, յանկարծակի չ'գալու համար, Զինուորական Մարտինի անգամիներն ու բոլոր զեկավարները կը փութան հասնելու դիրքէրը, յայտնելով կռուող հայ տղոց որ թոյլ չըտան ուեւէ թուրքի մօտենալու հայ թաղերուն: Համաձայնութեան մէջ հայերը բաժին չունին տակաւին ու որքան ալ անօթի ու յոգնած դարձեալ պէտք էր մնալ պատնէշի վրայ զալիք անորոշը պատուով դիմաւորելու համար :

Ապրիլ 10ի կէս գիշերէն վերջ, ֆրանսացիք ճամբայ կ'իյնան զէպի Արա Փունար, համաձայնութեան կէտերը ճշտիւ կը զործադրուին, մեկնող բանակին կ'ընկերանան 40 թուրք ոստիկաններ ու կարգ մը երեւելիներ: Ֆրանսացիներու հետ մեկնած են հայ թաղէն երկու հայ երիտասարդներ և յոյն մը՝ Ելիսոս անունով: Յովհաննէս Զալեան, զարգացած երիտասարդ մը, իրեն

ուսումը աւարտած Պէյրութի Ֆրանսական Համալսարանի առեւտրական ճիշդէն։ Արմենակ Ապաձեան, կամաւոր եղած կտրիծ երիտասարդ մը, երեքն ալ բաղդակից կըլլան ֆրանսացիներու վիճակին։

Լոյսը կը բացուի ու հայ թաղը ծանր մղձաւանջի



Յովինաննես Չալեան

մը տակ կ'արթննայ։ բոլորը կ'սպասեն թուրքերու յարձակման։ ամեն մարդ կը մտածէ որքան հնարաւոր է սուզ ծախել իր կեանքը։ առջի օրուան խուճապը որ առաջացած էր վայրկեան մը ֆրանսացիներու յանձնըւելէն։ վերջ գտած է այլեւս, կոռողները դիրքերու վրայ են զէնքերը ամուր սեղմած իրենց կզակներուն։

ժամերը կ'առաջանան՝ու յարձակման ոչ մէկ նշան չի երեւիր։ Յանկարծ քաղաքի արեւմտեան կողմէն զընդացիրային կրակի խուզ ձայներ կը լսուին, շուտով կարելի կըլլայ եզրակացնել որ ֆրանսական զօրքը թափարդի մէջ է ինկած։

Թէֆըտուրէն՝ Պէտէնին զիրքերու հայ տպաքը կը նշմարեն հազարաւոր խուժան, որոնք Հալէպի ճամբառյէն կ'առաջանան զէպի Ազապայի անցքը։ Կէսօրուանմօտ հազարաւոր զօրք ու խուժան կը վերադառնայ քաղաք նոյն ճամբայէն, հեռազբաւակով որոշ կը տեսնուին սպաննուած ֆրանսացի զինուորներու զլուխներ սուիններու ծայրը անցուած։ Պարզ էր կատարուած եղեռնը, Ուրիշայէն երկու ժամ անդին, Շէպէքէի անցքին երկու կողմը թուրքեր նախագէս զիրք բռնած են, ու երբ ֆրանսական զօրքը մօտեցած է՝ քանի մը զէնք արձակած են։ Բանակին ընկերացող ոստիկաններն ու երեւելինները սուած անցած են իրր թէ քննելու համար անցքը՝ կարելի յարձակում մը արգիլելու համար, բայց շուտով անհետացած են ու միացած պաշարողներունց կոիւը սկսած է շուտով, ֆրանսացիք ձուրին մէջ ու թուրքերը բարձր զիրքերու ետին պաշտպանուած, երկու ժամուան հերոսական մաքառումէ մը յետոյ, ֆրանսական զօրքը բնաշնջուած է։ Սպաննըւած են նաև Յովհաննէս Զալեանը, Արմենակ Ապամեանը և Էլիասը։ Արմենակ Ապամեանը ամենէն վերջ մնացող տասնեւեկին մէջն է եղած ու կոռւած հերոսաբար։ Մեծ ժայռի մը ետեւ ապաստանած անիկա մաքառած է երկու ժամ, ու երբ փամփուշտները լմնցած են, զէնքը տեղաւորած է ժայռի մը բացուածքին ու սուինին վրայ նետուելով անձնասպան եղած զերի չիշնալու համար։

Կէսօրուան մօտ քաղաքին կառավարիչն ու միլլի-

ուժերու հրամանատար Նամըդ՝ այցելութեան կուզան Նպաստամոյցի որբանոցին տնօրէնուհի՝ Միս Հօլմսին Անոնք կ'իջնեն Թլիքտուրէն ու կը մտնեն ուղղակի ամերիկեան շենքերը, առանց անցնելու հայ թաղերէն, որովհետեւ բոլոր հայ թաղերու մուտքերը ա-



Արմեն Ապանեան

մուր կերպով պատճեշուած էին, յարուած ու սպասողական վիճակի մէջ, հայ և թուրք զիրքերը կեցած էին իրար գէմ. ուսւէ կողմէ անզզոյց քայլ մը պիտի բանկեցնէր կոհւը զարձեալ։ Հրամանատարը ու կառավարիչը սիրալիր տեսակցութիւն մը կ'ունենան Միս Հօլմսի հետ, անոնք կը ճառեն քաղաքակրթութենէ ու իրաւունքէ երբ նոյն պահուն երկու ժամ անդին ան-

մարդկային զաւագրութեամբ մը կը կոտորուէին բազմաթիւ ֆրանսական զինուորներ։ Տեսակցութեան ընթացքին կը ներկայանայ հրամանատար նամըզին Միշրան Հերարդեանը՝ իբր Ազգային Միութեան ներկայացուցիչ։ Կառավարիչը կ'առաջարկէ անոր այլեւ քանզել պատնէշները ու բնականն յարաբերութիւններ վերահաստատել հայ և թուրք ժողովուրդներու միջեւ, քանի որ հետացած է օտար թշնամին ու ոչ մէկ պատճառ չիկայ պահելու պատերազմական վիճակը։ Հերարդեան կը պատասխանէ որ իբենց փափաքն ար այդ է, միայն թէ ժողովուրդը երաշխիքներ կ'ուզէ իր ապահովութեան մասին, քանի որ քաղաքը լնցուած է զուրսէն եկած հազարաւոր զիւզացիներով։ Այն ատեն հրամանատար նամըզ մօտենալով Միշրանին կը յայտարարէ։ — Ամեն երաշխիք անօգուտ է տալ ձեզ, անցեալի գառն փորձերը իրաւունք կուտան ձեզ չ'հաւատալու մեր խօսքին, միակ երաշխիքը ձեր զէնքն է, ինչպէս կոռի ատեն քաջի պէս պաշտպանեցիք ձեր պատիւը, նոյնը և ասկից յետոյ, զէնքերը պահեցէք ձեր մօտ, գիտենք որ անօթի էք եւ սովամահութեան ենթակայ, զրկեցէք քանի մը ծերունիներ թուրք թաղը ու շուկան, ստանալու համար ձեր ուզածին չափ պաշար։

Անհաւատալի կը թուրքի մը բերնէն արտասանուած այս խօսքերը, լուրը կը հասնի Զինուորական Մարմին ու կը տարածուի ժողովուրդին մէջ։ Կառավարիչը փափաք կը յայտնէ որ ժողովուրդը հաւաքուի եկեղեցի, որպէսզի հրամանատարը նոյն իր խօսքերը կրկնէ ամբողջ ժողովուրդին ներկայութեան։ Զինուորական Մարմինը ոււէ զաւի զոհ չ'երթալու մըտահոգութեամբ, զիւրքերու տղաքը կը պահէ իբենց տեղը, Բողոքականներու եկեղեցին կ'առնէ լուրջ հսկողութեան տակ ու ժողովուրդը կը համախմբէ այնտեղ։

Հրամանատարը կը կրկնէ նոյն խօսքերը ինչ որ արտասահմած էր Ազգային Միութեան ներկայացուցիչին, այս անգամ անիկա կ'աւելցնէ որ ոչ ոք պատասխանատուութեան չ'պիտի կանչուի կոուի Ընթացքին պատահած դէպքերուն առթիւ։ Հրամանատարին խօսքերը կը ծափահարուին, բայց ոչ ոք լուրջ հաւատ չի ընծայեր անոնց։ Յետագային կը յայտնուի որ թուրքը գուցէ առաջին անգամ ըլլալով ճշմարիտ խօսած էր։ Եկեղեցիէն զուրս գալով կառավարիչն ու հրամանատարը կ'իջնեն հայ թաղ, իրենց անցքին ժողովուրդը կը քանդէ Մասմանայի անցքին բարձրացած պատնէշը՝ ուրկէ անոնք կ'իջնեն թրքական թաղ։

Շուտով մի քանի ծերունիներ կը զրկուին շուկան, բաւականաչափ պաշար բերելու համար ժողովուրդին։ Յաջորդ օրերուն նոյնպէս տարիքաւորներ է որ կ'իջնեն շուկայ, չպատնէշները կը քանդուին հետղնետէ, սակայն Զինուորական Մարմինը ժողովուրդէն գաղտնի։ կը պահէ գլխաւոր զիրքերը տասնըհինգ օր, մինչեւ որ պահովութիւնը կը դառնայ կատարեալ ու ժողովուրդը մաս առ մաս կ'իջնէ գործի։

Թուրքերու այս վերաբերմունքը կ'արժէ քննութեան առարկայ դարձնել, անկից քաղելու համար անհրաժշտ դասը մեր ազգային պատմութեան համար։

Ի՞նչ էր պատահած Ուրֆայի մէջ։ Անկասկած թուրքը նոյն թուրքն էր, պատրաստ բզբախու օրօրոցիմանուկներն անգամ։ Զորս հազար հայութիւն՝ մեծ մասմբ երիտասարդներ ինկած են թրքական ծովու մըմէջ, երկու ամիս զիրք բռնած են թուրք կառավարութեան դէմ։ Կոիւներ մզած, արհամարհած յանձնուելու բոլոր զիմումները, ու երկու ամիս վերջ մեծ տէրութեան մը զինուորները կոտորելէ յետոյ, մեր ցեղին դահինը եկած՝ ու հակառակ նայն զիտակցութեան որ-

սովի ճիրանեւերուն մէջ զարարուող ժողովուրդի մը հետ
է իրենց զործք՝ պատուաւոր հաշտութիւն կնքած են
անոր հետ:

Թուրքերը ոչ մեղքածած էին վերապրող Ռուբացինեւ-
րուն ոչ ալ քաղաքակրթուած՝ ջարդէ հրաժարելու հա-
մար, անոնք պարզուպէս կասկածելի նկատած են ի-
րենց յաղթութիւնը յարձակման մը պահուն: 1915ի
Հերոսամարտի դէմքերը տակուին թարմ էին Ռուբայի
թուրքերու մաքին մէջ, նոյն ժողովուրդը չիկար այս
պարագային, բայց բաղդատած ժողովուրդի քանակին,
աւելի սառւարաթիւ էին այժմ կոռոզները, անօթի այդ
զանգուածը պատրաստ էր դիմելու աժենն միջոցի:
Թուրքերը խմացած էին որ հայերը որոշած են կոիւը
վերսկսելու պարագային լքել իրենց կիներն ու զաւակ-
ները, նետուելու համար թուրք թաղերու վրայ, կոիւը
պիտի տեւէր երկար ու մեռնելու զատապարտուած վա-
գրերու գուպար մը պիտի զառնար: Հայկական թաղա-
մասը աւերակներու կոյտ մըն էր, անանցելի փողոցնե-
րով ու անհամար զարձուածքներով, այնտեղ ամբացած
փոքրաթիւ ուժ մը ի վիճակի պիտի ըլլար երկար ժա-
մանակ դիմագրելու:

Պաշարի խնդիրը հայերը պիտի կարողանային կարգու-
գրել, շուկային վրայ կատարուած յարձակումով մը,
այդ ուղղութեամբ թուրքերը կոուի ընթացքին աեւած
էին քանի մը փորձեր: Այս է գլխաւոր զաղանիքը Ռու-
բայի հայութեան անվանդ զուրս գալուն 1920ի կոիւ-
ներէն: Երկրորդական պատճառներ կը մնան՝ հայերու
ճարպիկ վերաբերումը կոիւներու ընթացքին, ձեւա-
կան միջամտութեան պարագան՝ ֆրանսացիներու մատ,
եւայլն: Գիտենք որ թուրքը ոչ մէկ մեղք կը վնասէ
երբ հնարաւորութիւն ունի ջարգելու: Բռունցքն է
միայն, խիզախ ու զնական վերաբերմունքը, որ կը

անոր ջարգելու ախորժակը:

Յուսահատական կռուի մը մղձաւանջը հեռացած էր, սակայն ժողովուրդը ինկած էր աննկարագրելի թշուառութեան մը մէջ, նոր հաստատուած տակաւին, առանց անտեսութեան, երկու ամսուան պաշարումը սպառած էր անոր ապրելու բոլոր միջոցները: Այս կացութեան զարման մը տանելու համար կը վերակազմուի Ազգային Միութիւնը, ֆրանսացիները մեկնելու ատեն գումար մը յանձնած էին հայ պատուիրակներուն, կարեւոր գումար մը կը հասնի նաեւ Հալէպի հայրենակցական միութիւնէն, Ազգային Միութիւնը այս գումարներով կը ձեռնարկէ հայ թաղին մէջ շինութիւններու՝ գործ հայթայթելու համար ժողովուրդին: Ազգային Միութեան քարտուղարութիւնը կը վարէ՝ Փրիզոր Գապէնճեանը, Աւրֆացի համեստ մտաւորական մը՝ աշխատակցած զանազան թերթերու, որը իր տառապած կեանքը վերջացուց 1925ին՝ Հալէպի մէջ, երկարատեւ հիւանդութենէ մը յետոյ:

Կառավարութեան հետ յարաբերութիւնները կը պահէ Միհրան Հերարդեանը, անոր համարձակութիւնն ու անօրինակ խիզախութիւնը տեսակ մը պատկառանք ըստեղծած էին թուրքերու մօտ: Պատահած էր որ կէս գիշերին անոր զուռը գային անծանօթ թուրքեր՝ գործի կամ տեսակցութեան պատրուակով, ու անիկա առանց վարանքի իջնէր անոնց մօտ: Ընդհանրապէս հայ զեկավարները թուրքերու վրայ ձգած էին կտրին մարդոց տպաւորութիւն: Ֆրանսացիներու կոտորուելէն յետոյ մէկ ամիս շարունակ, անոնք ընդառաջելով թուրք երեւելիներու առաջարկին, զիշերները մինչեւ լոյս պըտըտած էին հայ և թուրք թաղերը, ներքին աղահովութեան հսկելու համար:

Այժմ տարիներ յետոյ այս անցքերէն, հիացումով

միայն կարելի է յիշեւ կարգ մը մտաւորական երիտասարդներու և ժողովուրդներու զուրս եկած զործիչներու անձնուէր ջանքերը, ազատելու համար Ռուֆայրի վերապարող հայութիւնը, առուցապէս կարելի է ըսել, որ առանց այդ անձնուէր զեկավարութեան, զժուար թէ կաւ.



Գրիգոր Գուպեննեան

բելի ըլլար պատուով զուրս գալու 1920ի փոթորիկներէն։ Ամեն զիշեր երբ այդ զեկավարներէն երկու հուզի կ'ընկերանային թուրքերուն՝ շրջելու բոլոր թուրք և հայ թաղերը, ունէին այն գիտակցութիւնը որ մահուան հետ է որ կը քալեն կողք կողքի։ Բայց ժողովուրդի հակառագիրը կը հրամայէր արհամարհել ամեն վտանգու կենալ թուրքին դէմ անվարան ու խիզախ։ Յնտաւ-

գային ազատեցաւ ժողովուրդին հետ նաև անոր արժաւ նաւոր ղեկավարութիւնը, անոնք կ'ապրին ներկայիս, համեստութիւնն ու անձնութրութեան պայմանները՝ ուրոնք անբաժան պիտի ըլլան ժողովրդանուէր մարդու քայլերէն՝ կ'արդիլեն մեզ զբաղելու անձերով, ժողովուրդը բաւ կը ճանչնայ զանոնք, ու պատմութիւնը կը զիտնայ արժանի զնահատանքը արձանագրելու անոնց անուններուն դիմաց իր ժամանակին:

Թրանսացիներու կոտորուելէն յետոյ, ժամանակ մը ժողովուրդը կը յուսար որ զբաւման բանակ մը պիտի գայ անոնց վրէժը լուծելու, օր մը նոյնիսկ թնդանօթի ձայներ լուսեցան հեռուէն, զնդապետ Նօրմանը հասած էր մինչեւ Շէպէքէ՝ եզեռական կոտորածի զայրը ու ետ վերադարձած:

Այդ օր թուրքերը սարսափի մէջ էին, հարիւրաւոր ընտանիքներ կ'անտարէին հեռանալու Սէվէրէկի ուղղութեամբ, շատեր հայերու մօտ կ'ուզէին ապաստանիլ վտանգի պահուն: Այսնքան ահաւոր էր Շէպէքէի դաւը որ թուրքեր համոզուած էին թէ անոր պատիժը պիտի կրեն ծանր կերպով: Անհամար հայերու արիւն խմած ցեղը կը խզնահարէր այժմ քանի մը հարիւր ֆրանսացիներու կոտորածին համար, հայնոյելով ջարդը կազմակերպողներու դէմ: Ցեղի ոզին էր որ կը խօսէր անոնց մէջ, զազան ակարին հանդէպ, ստորնացած զօրտուրին առջեւ Ուրֆացի թուրքը տակաւին չէր ճանչցած Եւրոպան, անոնց կարծիքով Նօրմանը կուգար իւրենց զազանութեան վրէժը լուծելու՝ կոտորելով օրօրոցի մանուկներն անգամ, աւարի տալու և քարուքանդ կործանելու ամբողջ քաղաքը: Ճիշտ է թուրքը զիտէր որ անպատճի պիտի մնայ իրեն հպատակ ժողովուրդները բնաջնջելով, բայց երբեք չէր կարող պատկերացնել որ նոյնը պիտի պատահի նաև եւրոպացիներ կոտորե-

լու պարագային:

Ընտիր սպայակոյտ մը, մեծ մասամբ պատերազմի պահուն զանուած վերտէօնի ճակատը, հարիւրաւոր դինուորներ, որոնց վերաբերմամբ աննկարազրելի խըմ-գմութիւններ զործած էին թուրքերը Եկպէքի մէջ, պիտի մեային տոանց արդար վրէժխնդրութեան: Առ առոնք ընտիր զանակները մեծ ու աշխարհակալ ժողովուրդի մը, որոն բանակները երկար ու հերոսական մաքառումէ մը յետոյ, յաջողած էին զգեանել Գերմանական Կայորութիւնը: Առ յանկարծ թնդանոթի ձայները կը դադրին ու Նորմանի բանակը կը հեռանայ՝ առ անց սպասուած վրէժխնդրութիւնը իրազործելու: Այս քանը արդէն թուրքերուն ալ զարմանք կը պատճառ-ոէր:

Յաջորդ օր հերոս զարծած են բոլորը. երկիք սար-սափը մոռցուած է. ո՞վ էր ֆրանսացին որ պիտի դիմանար թուրք չէթէներու կրակին, եթէ ֆրանսական բանակը զար իր բոլոր ուժով, կրկին չ'պիտի համար-ձակէր մօտենալու Ռուֆայի: Առ ահա երգեր ու թա-փորներ փողոցներուն մէջ, չէթէներու զինուած խում-րեր ամեն կոզմ, ու գիշերը հրացանաձգութիւն: Այս ուրախութեան մէջ սակայն թուրքեր զգոյց են զարձեալ զործ ունենալու հայերու հետ. շատեր նոյնիսկ կը զը-նահատեն հայերու անստարքեր կեցուածքը ու կը յիշեն անոնց սկեպորիկ խօսքերը մօտեցող բանակին մասին: Փորձառութիւնը հայերուն ալ սորվեցուցած էր քօզար-կելու իրենց իրական զգացումները: Այս իրարանցումի պահուն քաջարի հայ տղաքը կրկին զիրքերու վրայ էին, յանկարծակիի չ'զալու համար ոեւէ պատահականութեան առջեւ, սակայն այս անգամ խիստ վաղանի ու զգոյց: Ճիշտ է որ հայերն ալ այն առեն, ու մինչեւ հիմ կը սիրեն մտածել որ ֆրանսական ժողովուրդը

Հպիտի ներէ Շէպէքէի կոտորածը, ու արդարութեան հարուածը պիտի զայ լուծելու վրէժը հարիւրաւոր անմեղներուն, որոնք զոհը հանդիսացան քաղաքակրթուած մարդու միամտութեան։ Պատմութիւնը պիտի հաստատէ՝ արդեօք այս մտածումը գեղեցիկ օր մը . . . :

Երբ ամեն յոյս չքացաւ ֆրանսացիներու վերադարձին, հայ զեկավարութեան միակ մտասեւեառումը եղաւ ժողովուրդը մաս առ մաս փոխազրել Հալէպի Առաջին մեկնողը եղած էր Տօքթ. Քէթէննեանը. կոռուէն քանի մը օր յետոյ, արար առաջնորդի մը հետ զինուած ու ձիւաւոր անիկա ճամբայ ինկած էր դէպի Հալէպի ու ապահով տեղ հասած։

Քանի մը ամիս վերջ արար և քիւրտ առաջնորդներու ընկերակցութեամբ ու ծպտուած ցանցառ թուով երիտասարդներ հեռացան Ուրֆայէն ու տեղ հասան ապահով։ Քանի մը զեկավարներ նոյնպէս անցան Հալէպ։ կառավարութիւնը իմացած էր ու խիստ հսկողութեան տակ տառ Ուրֆայի շրջականները, բացի այդ քէմալականներու քաղաքականութեան մէջ նոր խըստութիւն մը կը նշմարուէր դէպի հայերը։

Առաւոտ մը յանկարծակի կը ձերբակալուին ու բանակ'առաջնորդուին՝ պատուելի Ճռնազեանը, Յարութիւն Տէյիրմէննեանը, Գարեգին Թիրեաքեանը, Յակոբ Տէլէննեանը և Վասիլ Տապաղեանը։ Շուտով կը պարզուի որ ձերբակալուածները Զինագաղաքարէն յետոյ Ուրֆայի մէջ հաւաքած են նահատակներու ոսկորներ ու գանձեր, ու անոնցմէ կազմուած բլուրի մը առջեւնկարուած։ Նկարին մասնակցողներէն՝ Տօքթ. Ապուհայաթեան ամիս մը առաջ զրկուած էր իբրև բժիշկ Հէթէններու խումբի մը հետ ու Քիլիսի մէջ գերի ինկած ֆրանսացիներուն, իսկ Միսաք Մելքոնեան մեկնած էր Հալէպ։ Զերբակալուածները կը զրկուին Տիգ-

բանակերտ՝ Պատերազմական Աւեանին առջեւ զատուելու : Բոլորին համոզումն այն է որ ձամբան պիտի կոտորուին անոնք, բայց շուտով լուր կը հասնի Տիգրանակերտաէն, անոնց ապահով տեղ հասնելուն : Ամիսներ տեսող գատավարութենէ մը յետոյ, բոլորն ալ կ'ազատուին ու կը վերադառնան Ուրֆա :

Էնկիւրին սկսած էր գործազրութեան դնել իր նոր քաղաքականութիւնը հայերու վերաբերմամբ, այն էր զիւրութիւն տալ Թուրքիոյ հայերուն լքելով իրենց ունեցած հեռանալու Թուրքիայէն : Ուրֆայի մէջ նոյն պէս կոտավարութիւնը դիւրութեամբ կ'ակսի անցագիր տալ նկնի փափաքողներուն, նոյնիսկ որ առաջ փութացնելու համար անոնց գաղթը, կառավարութիւնը ահարեեկում կը կազմակերպէ Գրիգոր Գարազաշեանի զէմ, որը բարեբազզարար չի յաջողիր, բայց քանի մը որ վերջ ահարեեկման կ'ենթարկուի իր տունին առջեւ Գարեզին Թիրեաքեանը, բնիկ Ասրբերզցի զեղագործ մը, երկար ատեն Ուրֆա հաստատած ու տարագրութեան տարիները անցուցած Ուրֆայի մէջ : Յիշեալը Զինազագարէն յետոյ նուիրուած էր ազգային գործերու և օգտակար եղած իր շրջապատին : Այս տիսուր զէպքին կը յաջորդէր ուրիշ ցաւալի լուր մը որ սուզի մէջ կը ձգէ Ուրֆայի հայութիւնը . բնիկ Ասեամանցի զեղագործ Յովհաննէս 'Պետրիսանեանը' որը Թուրքերու կողմէ Ռազգայի շրջանը տարուած էր պաշտօնով՝ զիշեր մը սպանուած կը գտնուի իր տունին մատ : Անձնուէր ու խիզախ այս երիտասարդը Ուրֆայի վերջին կոիւներուն ընթացքին, կը զեկավարէր Սամսադի ամենակաշեւոր և պատասխանատու շրջանը . սիրուած բոլորէն, անձնուէր գաշնակցական, անոր նուիրուած գործունէութեան ծանօթ էին Ուրֆացիները Ընդհանուր Պատերազմի շրջանէն, երբ անիկա իրը սպաց իր կեան :

ՔԸ կը վտանգէր, բազմաթիւ հայեր ազատելու համար
Տէր Զորի և Ռազզայի մէջ, ջարդի ճիրաններէն:

Թուրքերու կողմէ կազմակերպուած այս դէպքերը
պատճառ կը լլան որ կարգ մը համեցողներ նոյնպէս ա-
ճապարեն լքելու Աւրփան։ Ասորիներն ալ կը հետեւին



Գարեգին Թիրեաֆեան

հայերուն, ու ահա մի քանի ամսուան ընթացքին բո-
լորը լքած առւն ու կալուած, կ'ապաստանին Հալէպ:
Ուրփայէն մէկ ժամ հեռու, Կարմուճ զիւզի վերապ-
րոզներն ալ կը հեռանան իրենց դարաւոր օճախէն:
Վերջին կոիւներուն Կարմուճցիներ եւս կոիւներ ունե-
ցած էին շրջականներէն եկած աշիրէթներու դէմ՝ ու
անվեաս գուրս եկած։ Վերջին դէպքերէն քանի մը օր

առաջ Աւրֆայէն հապենալ կերպով դրկուած զէնքերը փրկարար դեր էին կատարած ու աղատած չորս հարիւրի հասնող կտրիճ զանգուած մը:

1922էն իվեր այլեւս հայ զոյութիւն չունի Աւրֆայի մէջ: Երկար տարիներու բնակութիւն մը՝ որ ճանչցած էր բազմազան իշխանութիւններ, անթիւ յիշատակարաններ ձգած այնտեղ վերջ կը զտնէր: Ոճրագար ձեռագի մը ընձեռնուած թոյլաւութեան հետեւանքն էր այս: Բայց պատմութիւնը իր զատաստանը ունի, որուշ կամ կանուխ կը հասնի՝ զահիճներու քրթիչը իրենց կոկորդին մէջ խեզդելու համար:

* * *

Ներկայիս, վիճակակից ցնդի ճակատագրին՝ Աւրֆային եւս տպատանած է տար երկիրներ: Երեսուն հազար հայութենէն՝ մօտաւորապէս չորս հազար վերաբրոզներ մնացած էին Ընդհանուր Պատերազմէն յետոյ, մեծ մասամբ երիահասարգներ, որոնք ընտանեկան օճախ կազմելով՝ այս քանի մը տարիներու ընթացքին կրկնապատկեցին Աւրֆայիներու թիւը: Զարմանալի չ'թուի այս պարագան, աւանդապաշտ ու իրբարբարին կառչած Աւրֆայինը ընտանիքն ու զաւակները Աւրֆայի կը դառնան կարճ ժամանակէն՝ որքանալ ծնած ըլլան նոյն քաղաքէն հետու վայրերու մէջ: Աւ այս, ազգային տեսակէտով բարիք մը կարելի է համարել, որովհետեւ Աւրֆային նախ մոլեռանդ հայ է, իսկ յետոյ այս պարագան կը դառնայ լաւազոյն զէնքմը այլասերման վտանգին զէմ: Կարեւորը այս պայմաններուն մէջ հայութեան պահպանումն է, որուն իրենց նպաստը կը բերեն հայրենի յիշատակներն ու անցեալի ապրումները:

Բարեբաղդութիւն մըն է որ Աւրֆացիներու մեծ
մասը ներկայիս կ'ապրի Սուրբոյ մէջ, ուր աւելի նը-
ւազ են ստարացման վտանգները։ Սուրբոյ մէջ Աւր-
ֆացին տեսակ մը տեղացի կը համարէ ինքովինք, ո-
րովհետեւ Աւրֆան նոյնակա մաս կը կազմէ Սուրբոյ։
Բառական թուով ընտանիքներ հինէն ի վեր արգէն
հաստատուած էին Հալէպ, որը իբր նահանգային կեղց-
րոն սերտօրէն կտապուած էր Աւրֆացի հետ առեւտրա-
կան և վարչական կապերով։ Ներկայիս միայն Հալէպ
քաղաքին մէջ կ'ապրին 4500 Աւրֆացի հայեր, իսկ
շրջակաները կ'ապրին 1845 հոգի, միայն Արա Բունաւ-
րի մէջ 1000 Աւրֆացիներ կան, մասցեալները ցրուած
են թէլապեատի, Ռազմայի, Տէր Զորի, Ճարապլուսի
շրջանի գիւղերուն մէջ։ Պէյրութ նոյնակա իր մէջ կը
հաշուէ 1500 Աւրֆացիներ, իսկ Սուրբոյ և Լիբանանի
մեացեալ մասերուն մէջ ցրուած են մօտ 450 հոգի, ո-
րով Սուրբոյ և Լիբանանի մէջ Աւրֆացիներու թիւը կը
հասնի 8295ի։ Աւելցներով այս թիւին վրայ, Ամերի-
կայի, Ֆրանսայի, Իրաքի և Եղիպատոսի մէջ ապրող
Աւրֆացիները՝ 1400 հոգի, կ'ունենանք 9695ի գումար
մը։

Հալէպի մէջ Աւրֆացիները հիմնած են առանձին
թաղ մը, ուր կ'ապրին հայրենի յիշատակներով եւ ա-
ռանգութիւններով։ Թաղը ունի իրեն առանձին վար-
ժարանը՝ մատակարարուած հայրենակցական միու-
թեան կողմէ։

* * *

Վերապրող Աւրֆացին տարիներ յետոյ իր տեսած
աղէտաներէն և հերոսական մաքառումներէն, դարձեալ
կը պահէ իր հայու առաքինի և հաստատուն ոգին։ Ա-

նիկու արժանաւոր ժառանգորդը կը հանդիսանայ այն
աքանչելի ժողովուրդին՝ որ թազուած է Աւրֆայի աւե-
րակներուն տակ:

Ու այս անսովոր օրերուն, անօրինակ պայքարի ու
միզի այս աւարիներուն՝ որ ցեղը կը մղէ ստոր երկիր-
ներու մէջ, Աւրֆացին հաւատարիմ իր անունին, թող
գտանայ առաջիններէն՝ զոհաբերութեան ուղիներուն
վրայ: Այդ կերպով միայն իմաստ կ'ստանայ անցեալի
ոգեկոչումը: Այդ ուղիով միայն կարելի կըլլայ յար-
գանքի և երախտագիտութեան տուրքը վճարել նահաւ-
առակներու յիշատակին:


ԱՅՍ ԳՐՔԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ


Երկար ատենք ի վեր, վերապրող Ռւրթացիներու փափառն է եղած գրքի մը մէջ ամփափել, Ռւրթայի անցեալ կեաննն ու Հեռոսամարտը. այս ուղղութեամբ տարբեր երկիրներու մէջ գտնուող Ռւրթայի հայրենակցական մրաւրիւններ ծրագիրներ կազմած են, որոնք մինչեւ ցարդ շին իրականացած:


Պեյրուրի Ռւրթայի Հայրենակցական Միութեան վարչութիւնը, բաղկացած՝ Խոսրով Շամիեանէ, Լեւոն Գասապեանէ, Յակոբ Ապանեանէ, Յովսէկ Ալահայտօեանէ, Գրիգոր Դերձակեանէ, Յակոբ Տէլիրմէննեանէ եւ Յակոբ Սկմերնեանէ իր 1932, դեկտ. 15ի ժողովին մէջ կ'որոշէ նրատարակել Ռւրթայի Հեռոսամարտին պատմութիւնը, Խոսրով Շամիեան 25 ս. ոսկի կը տրամադրէ գրքի նրատարակութեան ծախսերուն, իսկ Հալեպի Հայրենակցական Միութեան վարչութիւնը ընդառաջելով եղած դիմումին, անմիջապէս կը դրկէ 50 ս. ոսկի: Գրքին նամար ծախս կը նախատեսուի 250էն 300 ս. ոսկի: Վարչութեան սննդամեներէն Խոսրով Շամիեան եւ Լեւոն Գասապեան յանձնն կ'առնեն պատրաս 75 ս. ոսկին բացի, մնացեալ գումարը նայրայթել փոխառութեամբ, գրքի նրատարակութիւնը գլուխ բերելու նամար:


ՈւրՅայի Հերոսամարտը գրել կը յանձնարարուի Ա-
րամ Սահմակեանի, ուր կընդառաջէ Հայրենակցական
միութեան փափաքին եւ առանց փարձաւարութեան կը գրէ
այս գիրքը:


Հասույրը ամբողջութեամբ կը յատկացուի ՈւրՅայի
Հայրենակցական միութեան կարիքներուն:




















9 (702.9
1-88

ՀԵՂԻՆԱԿԻՆ ԴԱՐՄԵՐԸ

ՍՄԹՅՑ ԴՐՈՒՅՑ ՄՅ.	վիազմկ. բնագրեն բարգմանուած Ձեռան- ուեկնի Վ. Վ. կողմէ (սպառած)
ԹԱՆՏԻ ՌԵՆԱՐԴԵՆ	զիմ՝ 40 ս. դ.
ԹԻՐՅԱՅԻ ՀԵՐՊՈՍԱՄԱՐՏԸ	» 50 ս. դ.
ԿԱՌԱՅԻ ՄԱՅԻՍԻՆ	բանտուեղծութիւններ (հրաւարակելի)
ԵՐԵՔ ՕՐՎԳԻՄՆԵՐ	վիազմկներ » »

Դիմ նույիս եւ լիբանան 50 ս. դ.
Արտասահման 15 Ձեռան

Հրաւարակոթիւն
Անդաման ՀԱՅՐԵՆԻ. ՄԻԱՅԻԹԵԱՆ
ԳԵՐԱԲ

Տպագրութիւն
ոԱԶԴԱԼԱԿԱՆ
ՔՄՀՀ. Ա. Բաշման